ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՐԵՔԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م - ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عاية سيروبيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնադրված 1948

Պատասխանատու — Ս.ՑՑՍ. ՄԵՐՈՎԲԵԱՆ

Մեքենատեր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1233 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 25 ՅՈՒԼԻՍ 1991

ՀՈՏԸ ՉԵՌՔԷ 20 ԵԿ. ԴՀԿ.

عدد رقم ١٢٣٣ — الخميس ٢٥ يوليو ١٩٩١

ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհուրդի նստաշրջանի Յուլիսի 2ի նիստին չարունակուած է Հայաստանի Հանրապետութեան Պետական Զինանշանի մասին օրէնքի նախագծին քննարկումը։

Վարչապետի տեղակալ Կարին Յարդարեանը՝ կառավարական յանձնաժողովին անունով քննարկութեան ներկայացուցած է Մարտիրոս Սարեանի ստեղծած Հայկական Խորհրդային Հանրապետութեան Պետական Զինանշանի նորոգուած տարբերակները և 1918-20 թուականներու Հայաստանի Հանրապետութեան Պետական Զինանշանը։

Զինանշանի ստեղծման յանձնաժողովի նախագահ Հրաչիկ Սիմոնեանը հաղորդած է որ յանձնաժողովը քննարկած է չորս 150 տարբերակ, սակայն անոնցմէ ոչ մէկը չէ համապատասխանած ներկայացուած պահանջներուն։ Հետեւաբար, Սիմոնեան առաջարկած է զինանշանի հարցը հանել օրակարգէն, քանի որ ան վերջնականապէս պատրաստ չէ։

Տասնեակ մը ելոյթներէ և զանազան առաջարկութիւններէ ետք, պատգամաւորներէն ոմանք առաջարկած են որդեգրել ժամանակաւոր խորհրդանիշ մը մինչեւ հանրաքուէի աւարտը։

Նիստին նախագահը՝ Գերագոյն Խորհուրդի նախագահի տեղակալ Գագիկ Ծարուքիւնեանը քուէարկութեան դրած է ստացուած առաջարկները։ Ի վերջոյ, Մարտիրոս Սարեանի տարբերակին ի նպաստ քուէարկած են 116 պատգամաւորներ, իսկ 1918-20 թուականներու Հայաստանի Հանրապետութեան զինանշանը ստացած է 45 ձայն։ Այսպէսով, կառավարութեան ներկայացուցած տարբերակներէն ոչ մէկը անհրաժեշտ քուէները ստացած չըլլալով, որոշուած է հարցը վերադարձնել Ծանձնաժողովին՝ յաւելեալ քննարկման համար։

«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ»Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետութեան Քայլերգ

Ինչպէս որ նախորդ թիւով տեղեկացուցած էինք, Հայաստանի Գերագոյն Խորհուրդը իր երկուշաբթի, Յուլիս 1ի նիստին, որոշեց ընդունիլ «Մեր Հայրենիք» երգը որպէս Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական քայլերգ։

1918-1920ին Հայաստանի Ա. Հանրապետութեան օրօրանին ես, այս երգը գործածուած էր որպէս քայլերգ։

«Մեր հայրենիք բռնաւ անցէր» բառերով սկսող այս երգին խօսքերը կը պատկանին հայ մեծ բանաստեղծ Միքայէլ Նալպանտեանին, իսկ երաժշտութիւնը առնուած է իտալական երգէ մը։

Հայաստանի խորհրդարանը քայլերգի կապակցութեամբ այս որոշումը առած է, նկատելով որ, իր կողմէ անցեալ Օգոստոսին ճանաչուած մրցոյթը արդիւնք չէ տուած...։

1914-1990ի միջեւ երկարող տարիներուն, Հայաստանի պետական քայլերգին երաժշտութիւնը կը պատկանէր Արամ Խաչատուրեանին եւ բառերը բանաստեղծ Սարմէնին։

Յատկանշական է որ, երկուշաբթի օրուայ խորհրդարանի նիստը սկսած է 1944ին Արմօ Պապաճանեանի եւ Ալեքսանտր Յարութիւնեանի կողմէ յօրինուած մեկ այլ քայլերգով։

ՌՈՒԲԼԻՆ ՓՈԽԱՆԱԿԵԼԻ ԴՐԱՄԱՆԻՇ

Կառավարութեան «Իզվեստիա» պաշտօնաթերթին մէջ լոյս տեսած ինքնրճռթաբ լրատու գործակալութեան մեկ հաղորդումին համաձայն, խորհրդային կառավարութիւնը կը մշակէ ծրագիր մը, ըստ որուն 1992 թուականի Յունուարէն սկսեալ, ռուբլին պիտի դառնայ միջազգային սակարաններու վրայ փոխանակելի դրամանիշ։

ԳԵՐՇ. Տ. ՍԻՈՆ Ս. ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ ՎԱԽՃԱՆԱԾ

Խոր ցաւով կը յայտնեմ, ի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Յուլիսի 16ին, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի բազմադիւցանդամ Ատենապետ, Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմի նախկին հոգեւոր Առաջնորդ, վաստակաւոր Գերշ. Տ. Սիոն Արք. Մանուկեան Արհեպս. վախճանած է։ Ծնած էր Վասպուրականի Ճահանգին մէջ, ուսած էր Առարատեան որբանոցին, ապա Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց դպրեվանքին մէջ եւ կուսակրօն հոգեւորական ձեռնադրուած Ամենս. Տ. Եղիշէ Պատրիարք Դուրեանի ձեռամբ։

Կենաց եւ մահուան Տէրը, ի լոյս երեսաց իւրոց հանգուցած է իր ծառային հոգին։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌՕԶՆՈՐԴԱՐԱՆԻ

ԼԱՐՈՒԱԾ ԿԱՑՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՒԻՆ ՇԱՀՈՒՄԵԱՆԻ ՇՐՋԱՆԷՆ ՆԵՐՍ

Երկուշաբթի, 15 Յուլիսին ազերի օմոնականները (յատուկ ջոկատներ) կրկին կը յարձակին Շահումեանի գիւղերուն վրայ, նոր թափ տալով բռնի կերպով տեղահանելու քաղաքականութեան։

Ազերի զօրքերը յատկապէս յարձակում գործած են երէկ հայկական գիւղին վրայ, սակայն հանդիպած են սեղի բնակիչներու հակահարուածին և նահանջած տարբեր ճանապարհներով։

Ինչպէս գիտենք Յուլիսի 4ին Խ. Միութեան նախագահ Միխայիլ Կորպաչով հրամանագիրով մը վերջ տուաւ, Լեռնային Ղարաբաղի մօտ գտնուող, Ատրպէյճանի Շահումեանի շրջանէն ներս 18 ամիսէ ի վեր հաստատուած ստիպողական վիճակին։

Կորպաչովի այս որոշումէն ետք Յուլիս 6ին, Խորհրդային ուժերը սկսան հեռանալ։ Նոյն պահուն սակայն վէճեր ծագած են և արիւնալի բախումներ տեղի ունեցած են չորք մը գիւղերու մէջ, յատկապէս Մանս չիտի, Երքէյի եւ Պուղուխի մէջ։ Երեք գիւղերու բնակչութեան ընդհանուր թիւը 750ի չափ է։

Վերջապէս ստիպողական վիճակի դրութիւնը ջնջելով Քրեմլէն կորզացաւ քաշալերել Ատրպէյճանի հակահայ մոլուցքը։

Յուլիս 6էն ի վեր օմոնականները պատանդ տարած են 71 հայեր, հեռացուցած անասուններն ու այլած հացահատիկի արտերը։

ՎԱՐՇԱԻԻՈՅ ՈՒԽՏԸ ԻՆՔԶԻՆՔ ԼՈՒԾԵՑ

Վարշաւիոյ Ուխտը այս ամսուայ սկիզբը ինքզինք լուծարքի ենթարկեց Փրակայի մէջ։ Ուխտին անդամ վեց երկիրները վերջին ժողով մը գումարեցին ստորագրելու համար ընկերվարական ճակատի զինուորական ուխտի վախճանման փաստաթուղթը։

Քոմէքոնին անդամ երկիրներու առեւտուրի եւ տնտեսական նախարարները իրենց կարգին անցեալ Ուրբաթ մէկտեղուած էին Պուտափեշտի մէջ, ստորագրելու համար ընկերվարական ճակատի առեւտրական կազմակերպութեան լուծարքին փաստաթուղթը։ Քոմէքոնը հիմնուած էր 1949ին։

ՀԱՅԿԱԿԱՆ ՕԴԱՆԱՒԱԶԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Շորեքշաբթի, Յուլիս 3ին իրականութիւն դարձաւ Հայկական Օդանաւային Ընկերութիւնը, երբ Երեւանի Զուարթնոց օդակայանը վայրէջք կատարեց 350 հոգինոց Իլիուշըն-86 տիպի օդանաւը որ կուգար Վրոնզէի օդանաւելուզործարանէն։

Զուարթնոցի օդակայանին մէջ տեղի ունեցած պաշտօնական արարողութեան ներկայ էին Հայաստանի կառավարութեան և հանրային կազմակերպութիւններու ներկայացուցիչները։ Ներկայ էր և օդանաւը օրհնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.-ի ներկայացուցիչը։

Հայկական Օդանաւային Ընկերութեան պատկանող օդանաւի անդրանիկ թռիչքի օդաչուն էր՝ Յովհաննէս Երեցեանը, որ այժմ ընդհանուր անօդչն է նոր ընկերութեան։

Օդակայանին մէջ, ներկայ թղթակիցներուն երեցեան յայտնեց, թէ իր ընկերութիւնը 500 միլիոն ռուբլիի՝ երեք

(Շար. տես էջ 4)

«ԱՐԱՐԱՏ» 17 ԿԷՏԵՐՈՎ ԿԸ ԳՐԱՒԷ ՅՐԱ ԴԻՐՔԷ

Երեւանի «Արարատ» Քուպոլի խումբը, Խորհրդային Միութեան ախոյեանութեան գծով իր ներքնական մրցումը կատարեց Երեւանի «Հրազդան» մարզադաշտին վրայ ընդունելով Մոսկուայի Սպարտակ խումբը։

Հետաքրքիր ու լարուած հանդիպումը վերջ գտաւ հայրենի խումբի յաղթանակով, 2-1 արդիւնքով։

Արարատի կողերը բանաձեցին Բաբգէն Մելիքեանը, Ա. կիսախաղին եւ Սարգիս Յովհաննիսեանը բ. կիսախաղին։

Այս յաղթանակին ետ «Արարատ» այժմ 17 կէտերով գրաւած է ախոյեանութեան աղիւսակի 3-րդ դիրքը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՆՑՔԻ ՎՐԱՅ

ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ԵՐԿԻՐՆԵՐԷՆ՝ ԻՐԱՔ

Իրաք գրեթէ ամբողջութեամբ ցամաքային երկիր մըն է Արեւմտեան Փոքր Ասիոյ մէջ։ Միայն նեղ անցքով մը կապուած է Արաբական Ծոցի ջուրերուն։ Իրաքի դրացի երկիրներն են՝ արեւելքէն Իրան, հիւսիսէն Թուրքիա, արեւմուտքէն Սուրիա և Ցորդանան, հարաւային Սուէտական Արաբիա և Քուէյթ։

Կլիման.– Ամառը տաք է եւ չոր օդ ունի, ձմեռը՝ պաղ։

Լեզուն.– Իրաքի պաշտօնական լեզուն արաբերէն է։ Ուսակչութեան 15 առ հարիւրը կը խօսի քրտերէն։

Կրօնք – Բնակչութեան 95 առ հարիւրը մահմետական է, որուն 55 առ հարիւրը՝ Շիիներ են։ Սակայն 1968էն ի վեր երկիրը կը ղեկավարուի մահմետական Սիւննի համայնքէն։

Ազգային դրօշակը.– հորիզոնական կարմիր, ճերմակ ու սեւ, ճերմակին վրայ կան հինգ աստղաններ։

Տարածութիւնն է 438.317 քմ. քիլոմեթր. բնակչութիւնը՝ 16.278. (1987ի մարդահամարին համաձայն)։

Իրաքի գլխաւոր քաղաքներն են. Պաղտատ (մայրաքաղաք) 3.844. բնակչութեամբ, Պասրա՝ 1.540 հազար, Մուսուլ՝ 1 222 հազար, Քիրքուք 535 հազար։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՑՔԵՐԸ.–

Իրաք, Ա. Համաշխարհային Պատերազմէն առաջ կը գտնուէր Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ։ Ա.Հ. Պատերազմին (1914 1918) Թուրքիա զինակից էր Գերմանիոյ։ Դաշնակիցներու յաղթանակէն իբր հետեւանք, Անգլիացիք գրաւեցին Իրաքը։ 1920ին Իրաք դրուեցաւ դաշնակից Ազգերու Լիկայի հովանաւորութեան տակ, Անգլիոյ Իշխանութեան ենթակայ։ 1921ին Էմիր Ֆէյսալ Իպըն Հիւսէյն, արաբական Հաշիմիթ գերդաստանէն, հռչակուեցաւ Իրաքի թագաւոր, և իր եղբայրը՝ Ապտալլահ Անդր - Ցորդանի թագաւոր, նոյնպէս ենթակայ Մեծն Բրիտանիոյ։

Այս երկու նորաստեղծ թագաւորութիւնները, իրենց առաջին տարիներուն, դիմագրաւեցին քրտական ըմբոստութիւններ (1922–1932) ազատութիւն և ինքնավարութիւն պահանջող։

Իրաքի քաղաքական կեանքին մէջ տիրապետող դէմք հանդիսացաւ Զօր. Նուրի Սաիտ, որ Անգլիոյ հետ բարեկամութեան չատագովողն էր։ Ան, որպէս վարչապետ, 28 տարի ղեկավարեց Իրաքի քաղաքական կեանքը։ Իր, Անգլիոյ հետ կատարած մտնակցութեանց չնորհիւ 1932 Հոկտեմբեր 3ին ստորագրուած դաշնագրով Իրաք հռչակուեցաւ անկախ պետութիւն։

1958ին Իրաք և Ցորդանան կազմեցին Արաբական դաշնակցած պետութիւն մը։ Նոր պետութեան պետ հռչակուեցաւ Իրաքի թագաւոր Ֆէյսալ Հիւսէյն, և վարչապետ նշանակուեցաւ Զօր. Նուրի Սաիտ։ Սակայն, նոյն տարուան Յուլիս 4ին, զինաւորական պետական հարուածի մը զոհ գացին երկուքն ալ։

Յաղթական յեղափոխականները չեղեալ յայտարարեցին 1925ին, Անգլիոյ տիրապետութեան չրջանին մշակուած սահմանադրութիւնը եւ հռչակեցին Իրաքի հանրապետութիւնը։ Յեղափոխութեան ձախակողմեան ղեկավարը՝ Զօր. Ապտէլ Քարիմ Քասըմ նախագահ։

Զօր Քարիմ չորս տարի Իրաքը պահեց մեկուսացած, հետեւ արաբական դաշնակցութիւններէն 1963ին Փան – Արաբական չարժումի համախոհները կազմակերպեցին պետական հարուած մը, որու ընթացքին Զօր. Քարիմ սպաննուեցաւ։ Իշխանութեան գլուխ անցաւ Զօրավար Մուհամմէտ Արէֆ, Սակայն ան 1965ին, զոհ գնաց օդանաւային արկածի մը, եւ իր եղբայրը Զօր. Ապտ-էլ Ռահման Արէֆ յաջորդեց իրեն։ Փան-Արաբական պետութեան ծրագիրը մնաց անգործադրելի։

1968ին նախագահ Արէֆ պաշտօնազրկուեցաւ Արաբական Սոցիալիստ վերածնունդ կուսակցութեան (պաաս) կողմէ եւ Զօր. Հասան Էլ-Պաքր, նախկին վարչապետ մը, ձեռք առաւ իշխանութիւնը՝ նախագահի և վարչապետի պաշտօններով, թէպէտ պետութեան իսկական իշխանութիւնը կը մնար յեղափոխութեան Հրամանատարական Խորհուրդը (Ը.Հ.Խ)։

1980ին Ը.Հ.Խ ը. հրատարակեց Իրաքի նոր սահմանադրութիւնը, որու հիման վրայ կատարուեցան 250 երեսփոխաններու և 50 Քրտական Ներկայացուցչական Խորհուրդի անդամներու ընտրութիւնը։ Սատամ Հիւսէյն, որ Ը.Հ.Խ.ի փոխ–նախագահն էր, ընտրուեցաւ Իրաքի նախագահը։

Իրաք-Իրան պատերազմը.– Իրաքի եւ Իրանի միջեւ գոյութիւն ունեցող բանավէճերը հանգեցան ամբողջական պատերազմի 1980ի Սեպտեմբերին։ Իրաք կը պահանջէր 1975ի դաշնագրի սահմանային բարեփոխութիւնները։ Ինը տարի տեւող պատերազմը, առանց վերջնական լուծումի վերջ գտաւ 1989ին ՄԱԿ-ի միջնորդութեամբ համաձայնուած զինադադարով։

1990 Օգոստոս 22ին, Իրաքեան բանակները առանց դիմադրութեան գրաւեցին Քուէյթը, որ քարիւղի հորերով հարուստ է։ Սակայն այս տարուայ փետրուար ամսուայ վերջը, ստիպուած եղան քաշուելու։

Իրաքահայութիւնը կը հաշուէ 18 հազար, որոնցմէ 13 հազարը Պաղտատ՝ իսկ մնացեալը բաժնուած են զանազան քաղաքներու մէջ։

Պաղտատի մէջ գոյութիւն ունին չորս եկեղեցիները, որոնցմէ Ս. Աստուածածինը կառուցուած է 1640ին։ Պասրա, Մուսուլ, Քէրքուք և Զախօ ունին գործող մէկական եկեղեցիներ։ Ընդամէնը 8 եկեղեցիներ, որոնք կը ղեկավարուին Իրաքի Հայոց Առաջնորդ Աւագ Եպս. Աստուրեանի կողմէ։ Գոյութիւն ունին նաեւ դպրոցներ և միութիւններ։

Իրաք Իրան պատերազմի ընթացքին, Իրաքահայ զոհերը 104 զոհեր տուած է։ Սակայն հայ ժողովուրդը եւ ազգ. իշխանութիւնը կը վայելեն պետութեան գնահատանքն ու յարգանքը։

Մօտ անցեալի Իրաքի հայութիւնը ունի 350 տարուայ պատմութիւն։

ԱՐՍԷՆ ՀԱՐՕԱՆ

ԱՊԱՔԻՆՈՒԹԻՒՆ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացաք որ ազգային երեսփոխան եւ մեր բարեկամներէն Պր. Բարսեղ Գալեան ասկէ տասը օրեր առաջ «Տոքթ. Իպրահիմ Պասրաճի» ուսանողական մէջ ներկայացուցիչ մը ընտրած էր։

Ուրախ ենք որ գործողութիւնը աճցած է յաջող եւ ան օրերս պիտի վերադառնայ իր բնակարանը ապաքինման մը բոլորելու համար։

Կատարեալ առողջութիւն կը մաղթենք մեր սիրելի բարեկամին։

ԱՐՑԱԽԵԱՆ ԼՈՒՐԵՐ

75 ՀԱՅԵՐ ՍՊԱՆՈՒԱԾ

Հայաստանի նախագահ Լ. Տէր Պետրոսեան ծուլիս 6ի բացառիկ նիստի ընթացքին մէջ յայտնեց թէ իր ուշեցած տուեալներուն համաձայն, անց ղող Ապրիլ եւ Մայիս ամիսներու ընթացքին տեղի ունեցած բախումներու ընթացքին, սպաննուած են 75 հայեր, որոնցմէ 35 ը Հայաստանի մէջ։ Վիրաւորներու թիւը կը հասնի 120ի։ Պատանդ վերցուած են 413 հայեր, որոնցմէ հարիւրը տակաւին կը մնան բանտարկուած։ Հայաստանի նախագահը նաեւ յայտնեց, թէ սահմանամերձ շրջաններէն տեղահան եղած են հինգ հազար հայեր։

Ա.ՆԱՍՈՒՆՆԵՐՈՒ ԳՈՂՈՒԹԻՒՆԸ

Երեւանի մէջ լոյս տեսնող «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի՝ Լեռնային Ղարաբաղի թղթակցի հաղորդած լուրերուն համաձայն այս տարուայ անցած վեց ամիսներուն Մարզի անտառութիւնները կրճատուած են 16 հազար ոչխար. 3700 գլուխ խոշոր եղջերաւոր անասուն, 1600 խոզ, իսկ վերջին մէկուկէս տարուայ ընթացքին գողցուած անասուններու ընդհանուր արժէքը կ'անցնի եօթը միլիոն ռուբլիին։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն դրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ դրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

ՀԱՅ ԹԵՐԹԸ
ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ



ԱՂԵՔՍԱՆԴՐԱՀԱՅ կեանք

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐ
ՊՕՂՈՍԵԱՆ Ս.Չ.ԻԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

1990-1991 տարեշրջանի Ե. դասարանի Խթիխէի ճեղուքեան մասնակցած են հինգ ատակերտներ, որոնցմէ չորսը յաջողած են ստանալով ստորեւ արդիւնքները.—

	100
Ալպէր Սօպհի Պօշրա	94,66
Նազ Ժօրժ Մարթիլ Կասեան	89,66
Իվէթ Արթիւ Զաւէն Միքայէլեան	88,33
Հրայր Պերճ Անդրանիկ Միքայէլեան	77,33

1990-1991 տարեշրջանի Թ. դասարանի էտաթիլ ճեղուքեան մասնակցած են եօթը ատակերտներ, որոնցմէ ամէնքն ալ յաջողած են ստանալով ստորեւ արդիւնքները.—

Ռօպէր Սօպհի Պօշրա	91,78
Գարինե Միքայէլ Էլլէկեան	90,71
Ալինա Դանիէլ Ազնաուրեան	88,92
Լուսի Դանիէլ Ձոճոեան	88,21
Տոմինիք Լիպարիս Զարպհալեան	81,78
Ալինա Սարգիս Ղազարեան	76,78
Անթուան Ժօրժ Ճրաճեան	69,28

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

Խմբագրութիւնս ջերմօրէն կը չնորհաւորէ զիրենք, իրենց ծնողները և յատկապէս վարժարանի տնօրէնուհին տիկ Զուարթ Գալայճեանը ու ուսուցչական կազմը և կը մաղթէ նորանոր յաջողութիւններ։

ԳԱՆԱՏԱՀԱՅ ԿԵԱՆՔ

«ԴԷՊԻ ԵՐԿԻՐ»
ՀԱՅՐԵՆԱՍԻՈՒՆՔ ԹԱՏԵՐԱԽԱՂԻ ԲԵՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Կիրակի, 2 Յունիսի երեկոյեան հայ կաթոլիկէ Նարեկայ Տիրամօր եկեղեցւոյ «Իփէկեան Եղբարք» սրահին մէջ բեմադրուեցաւ Վազգէն Այգունի «Դէպի Երկիր» երեք արարներով հայրենասիրական թատերախաղը։

Ազգային ու բարոյական արժէքներով զեղուն այս ներկայացումը արժանացաւ բոլոր ներկաներուն գնահատանքին ու ծափերուն։ 250-է աւելի մշակութասէր ներկաներու թիւին տեղ առած էին հայ հոգեւորականներ և մտաւորականներ։

Թատերախաղը, որուն բեմադրութիւնը կատարած էր և գլխաւոր դերով հանդէս եկած արուեստագէտ Դաւիթ Ծ. Էվերեկեան, կը վայելէր նոյն թատերգութեան հեղինակի հովանաւորութիւնը։

Վազգէն Այգունի բեղուն երեւակայութենէն երկնած, հայրենաբաղձ որտէն բխած ու գրագէտ ձեռքէն ելած մարգարէական «Դէպի Երկիր»-ը, արցունքներ խլել ու հանդիսականներու աչքերէն, փաստեց՝ թէ 1941ին լոյս տեսած այս թատերախաղը իր այժմէականութիւնը տակաւին կը պահէ ու պիտի պահէ ցորչան սփիւռքի մէջ հայրենաբաղձութեամբ ու ազգասիրութեամբ տոգորուած սրտեր գոյութիւն պիտի ունենան։

Թատերգութիւնը որ տեղին հիացում առթած էր հայ չրջանակներուն մէջ, հանդիսականներուն համար յուզական վայելք մը եղաւ, նաեւ չնորհիւ «Ալիշանի Թատերասէրներու» խումբի ձեռնհաս դերակատարութեան ու բեմադրիչ Դ. Էվերեկեանի արուեստագիտական անվիճելի վարպետութեան ու թատերական հմտութեան։

Ներկայացումի աւարտին, Տիրամօր եկեղեցւոյ «Իփէկեան Եղբարք» սրահին մէջ բեմադրուեցաւ Վազգէն Այգունիի «Դէպի Երկիր» երեք արարներով հայրենասիրական թատերախաղը։

Ազգային ու բարոյական արժէքներով զեղուն այս ներկայացումը արժանացաւ բոլոր ներկաներուն գնահատանքին ու ծափերուն։ 250-է աւելի մշակութասէր ներկաներու թիւին տեղ առած էին հայ հոգեւորականներ և մտաւորականներ։

Թատերախաղը, որուն բեմադրութիւնը կատարած էր և գլխաւոր դերով հանդէս եկած արուեստագէտ Դաւիթ Ծ. Էվերեկեան, կը վայելէր նոյն թատերգութեան հեղինակի հովանաւորութիւնը։

Վազգէն Այգունի բեղուն երեւակայութենէն երկնած, հայրենաբաղձ որտէն բխած ու գրագէտ ձեռքէն ելած մարգարէական «Դէպի Երկիր»-ը, արցունքներ խլել ու հանդիսականներու աչքերէն, փաստեց՝ թէ 1941ին լոյս տեսած այս թատերախաղը իր այժմէականութիւնը տակաւին կը պահէ ու պիտի պահէ ցորչան սփիւռքի մէջ հայրենաբաղձութեամբ ու ազգասիրութեամբ տոգորուած սրտեր գոյութիւն պիտի ունենան։

Թատերգութիւնը որ տեղին հիացում առթած էր հայ չրջանակներուն մէջ, հանդիսականներուն համար յուզական վայելք մը եղաւ, նաեւ չնորհիւ «Ալիշանի Թատերասէրներու» խումբի ձեռնհաս դերակատարութեան ու բեմադրիչ Դ. Էվերեկեանի արուեստագիտական անվիճելի վարպետութեան ու թատերական հմտութեան։

Ներկայացումի աւարտին, Տիրամօր եկեղեցւոյ «Իփէկեան Եղբարք» սրահին մէջ բեմադրուեցաւ Վազգէն Այգուն

ՀԵԾԵԼԱՐՇԱԻ

Հ.Հ.Մ. Լիբանանի Ախոյեան

Լիբանանի հեծելարշաւի ախոյեանութեան մրցումները աւարտեցան Հ.Մ.Մ.ի մարզիկներու արձանագրած անհաւատալի եւ խմբային փայլուն յաղթանակով։

Արդարեւ, երրորդ անգամ ըլլալով Լիբանանի ախոյեան դարձաւ Հ.Մ.Մ.ական վաղգէ Մելիքեանը, որ այժմ իրաւունք ստիպ ունենայ Լիբանանը ներկայացնելու միջազգային մրցումներուն, և առաջին հերթին Մելքերկրականեան խաղերուն որոնք տեղի պիտի ունենան մօտերս։

Վազգէն Մելիքեանի կողքին երկրորդ և երրորդ տեղերը ևս գրաւեցին Հ.Մ.Մ.ի մարզիկները, իրենց հարն ձգելով Հ.Մ.Ը.Մ.ի և Հ.Ե.Ը.Մ.ի ներկայացուցիչները։

Ուրեմն երկրորդ հանդիսացաւ Նուպար Կէօրճիքեան և երրորդ՝ Փօլ Ճիկէրեան։

Խմբային դասաւորման՝ Հ.Մ.Մ. կը հանդիսանայ առաջին՝ 291 կէտով, Հ.Մ.Ը.Մ. 2րդ՝ 98 կէտով և Հ.Ե.Ը. Սեւան 3րդ՝ 46 կէտով։

Ցաւանենք որ երկար տարիներէ ի վեր հայկական խումբերը առանձին կը տիրապետեն այս մարզաձեւին Լիբանանէն նե՛ս։

ՄՈՆԹՐԷԱԼ

Հ.Մ.Մ.ի Հիմնադրութեան 70-ԱՄԵԱԿԻ ՁԱՇԿԵՐՈՅԹԸ

Շաբաթ, 8 Յունիս 1991ի երեկոյեան Մոնթրէալի Ալեք Մանուկեան վարժարանի սրահը հրամախմբուած էին աւելի քան երեք հարիւր Հ.Մ.Մ.ականներ և համակիրներ։ Առիթն էր, հիմնադրութեան 70-ամեակին առիթով կազմկերպուած ճաշկերոյթը։

Սրահը գեղեցկօրէն զարդարուած էր, իսկ խորքը զետեղուած խորհրդապատկեր մը, որ կը ներկայացնէր Հ.Մ.Մ.ը իր մասնաճիւղերով եւ մարզական բաժանմունքներով։

Սոյն ճաշկերոյթին նախագահութիւնը յանձն առած էր Լոս Անճելըսէն, Տէր և Տիկ. Ընկ. Վարդիվառ Շնորհաւորեան։ Երգիչն էր ծանօթ արուեստագէտ՝ Վաչէն։

Օրուայ հանդիսավարն էր ընկ. Կիրակոս Թիւթիւնճեան, որ ձեռներեցութեամբ կատարեց իրեն վստահուած գործը։

Խօսք առաւ Մոնթրէալի շրջանի Հ.Մ.Մ.-ի ատենապետ ընկ. Գրիգոր Տէմիրճեանը իսկ Թորոնթոյի շրջանէն ընկ. Պետրոս Մուշեանը։

Ընկ. Տէմիրճեան անդրադարձաւ Մոնթրէալի շրջանի Հ.Մ.Մ.-ի կատարած աշխատանքներուն, իսկ, ընկ. Մուշեան ներկայացուց Հալէպի եւ Պէյրութի շրջաններուն մէջ Հ.Մ.Մ.-ի հիմնադրութեան հետ կապուած տեղեկութիւններ։

Հալէպի շրջանի Հ.Մ.Մ.-ի հիմնադիրներէն ընկ. Նուպար Սուքիասեան և Պէյրութի շրջանի հիմնադիրներէն ընկ. Վազգէն Այգունի արժանացան մասնաւոր գնահատանքի և յուշատախտակներու։

Ընկ. Համբիկ Թաթուլեանի կողմէ, հակիրճ կերպով ներկայացուեցաւ Հ.Մ.Մ.-ի 70-ամեայ ուղին։

Մինչեւ ուշ երեկոյ ներկաները խանդավառեցան երգիչ Վաչէի եւ նուագախումբին երգերով և պարերգներով։

Հ.Մ.Մ.-ի հիմնադրութեան 70-ամեակի առիթով Մոնթրէալի մէջ տեղի ունեցած ճաշկերոյթին առիթով եղան նուիրատուութիւններ, որուն գլխաւորն էր, օրուայ հանդիսութեան նախագահ՝ Տէր և Տիկ. ընկ. Շնորհաւորեանի կողմէ հինգ հազար ամերիկեան տոլարի նուիրատուութիւնը Մոնթրէալի շրջանի Հ.Մ.Մ.-ին։

ԹՂԹԱԿԻՑ

ԱՐԴԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՔԵԶ

Ինչպէս առաւեմ բառերս այս
Երբ խօսիեր լիաբուռն ու յստակ
Կ'որոնեն քեզ
Էութեամբ մր
Որ դարձած է յիշողութիւն
Քեզ վերադարձնելու վեստին
Այն ... որ աճիեացած մնուս է արդէն

Քեզ որ լուսեամբ ամայի
Կ'ուզես մխտել հաստատ ճոգու
Սէր — էութիւնը մարդու
Եւ դեռ քեզ
Խորասուզուած գոյութեան մէջ տիեր
Որտեղ են արդեօք զգացումներդ յուկի
Թէ չունես խօսքի իրաւունք
Որտեղ նն արեան բերկրանքդ
Կենսաւորող լոյսը կանացի

Դուն ճնուժ մի մարմին
Բայց այնքան սիրաբաղձ
Լուսառատ եւ տենչալի
Ու թորուած բաղցրութեամբ...
Ափսոս սակայն
Ինքնասպաց ու բազմիմաստ
Քեզ... սիրեցի մի օր:

ՍԷՐ... ԲԱՂԴԱՏՈՒԹԻՒՆ

Թող մեր ճոգիներու զոյգը չխանգարեն
Ու խօսքը բազմաբնոյթ ռիթմով
Տիեզերքի մէջ սեղմուի տարածուի
Քանզի անկապ ոչինչէ
Գոյացաւ մեր սէրը վսեմ
Ու այէերուդ մէջ յորդառատ
Կը տեսնեմ մեր լինելութեան
Շարունակութիւնը չհնցող
Թէ համոզեն քեզ
Որ ՍԷՐԸ սուտ է վրիպում
Ձհատատաս երբեք
Քանի կանք «ես» եւ «դուն»
Ինչպէս երկիրը բազմաճոռհ
Ինչպէս կեանքը խորախորհուրդ
Ինչպէս բնութիւնը յաւերժական
Ինչպէս մարդը ընթերնելի
Ինչպէս տարածութիւնը բազմատարած
Ինչպէս տիեզերքը խորհրդավառ
Այնպէս սէրը մեր բաբախող
Սիրատաղախ սահնչելի
Եռանգատաս անչափելի
Լիաժպիտ յուրթի
Միանձոյլ անխախտելի
Եւ կարոտներով ու արտայոյսներով հրայրոտ
Երկուքս դարձած «մէկ»
Ոլորտի մը մ'ի հոգեպարար
Ապրինք մեր ՍԷՐը հրաշագեղ...

ՅՈՎՍԷՓ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

Ալեքսանդրիա, 1991

1921 - Հ.Մ.Մ. - 1991

(Հայ Մարմնամարզական Միութիւնը)

ԱՁԽԱՐՀՈՎ ՄԷԿ ԿԸ ՏՕՆԷ

Հիմնադրութեան 70-րդ Տարեդարձը

«Ջահակիր»ի Ադեմասնդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու բղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սասս Ջաղլուլ պող.
Փոստարկղ թիւ՝ 627

ՀԱՅՐԵՆԻ ԱՇԽԱՐՀ

ԼԵԻՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ԸՆտանիքի Անդամները կը խոստանգուին

Հայաստանի ազգականապետ Լեւոն Պետպետեան յայտնեց Քէ, չորս հոգիները որոնք յարձակում կատարած էին Հայաստանի Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ընտանիքի անդամներուն վրայ, ձերբակալուած են ոստիկանութեան կողմէ։

Դէպքը պատահած է Շաբաթ, Յունիս 29ին Հրապարակի մէջ, երբ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան իր ընտանիքի անդամ փոխադրող ինքնաշարժը, խոչտանգած են Նախագահի 16 տարեկան որդին եւ թիկնապահ մը։ Նախագահի տիկինը եւս վիրաւորուած է։

ԳՈՐԾԱՐԱՐ ՍԱՐԴՈՅ ԺՈՂՈՎԸ ԿՈՒ ՏԱՅ ԻՐ ԱՐԴԻՒՆՔԸ

Գործարար մարդոց առաջին համաժողովը, որ տեղի ունեցաւ Մայիսի վերջերուն, Երեւանի մէջ, արդէն իսկ սկսած է տալ օրօշակի արդիւնքներ, ըստ «Արմէնփրէս»ի հաղորդած լուրերուն։

Երեւանի մէջ սկսած են ստեղծուիլ բազմաթիւ ներկայացուցչութիւններ, որոնք կը պաշտպանեն արտասահմանեան իրենց ընկերութիւններու եւ անոնց անուններուն շահերը։ Անոնք առեւտրական կապեր կը հաստատեն հայաստանեան ձեռնարկութիւններու հետ եւ կը բացուին միատեղ ձեռնարկութիւններ, միաժամանակ իրենց արտասահմանեան կազմակերպութիւններուն կը ներկայացնեն հայկական կողմի առաջարկութիւնները ու պայմանները։

Հայաստանի մէջ արդէն իսկ սկսած է գործել «Արմէնփրէս» ընկերութիւնը, որու տնօրէնն է Գանատայէն Գէորգ Գոլոյեան, «Նոր Դար» միջազգային առեւտրական ընկերութիւնը, որու տնօրէնն է Միաց. Նահանգներէն Տիգրան Ժամկոչեանը ինչպէս նաեւ Իրանէն, Լիբանանէն եւ Անգլիայէն ներկայացուցչութիւնները։

Ընթացքի մէջ են համատեղ շարք մը ձեռնարկութիւններու հիմնման պայմանագրերու մշակման աշխատանքները։ Կան նաեւ մեծ քիւով նախնական պայմանագրեր, որոնք պիտի քննարկուին։

Աւելի քան տասնեակ մը առաջարկութիւններ ստացուած են գիւղատնտեսութեան եւ անընդերքութեան բնագաւառներու վերաբերեալ։ Սրինակ գանատացի Պերթ Պաթրեան նախնական համաձայնութեան եկած է կամոյլ միսի գործարանին հետ գազանաբուծութեան, ժողովրդական արհեստներու (կօրպագործութեան, խեցեգործութեան) համատեղ ձեռնարկութիւն ստեղծելու վերաբերեալ։

Սուբլայի եւ Աւստրիոյ գործարանները ցանկութիւն յայտնած են կազմակերպելու փոքր չափի դրաքթորներու արտադրութիւնը։ Իսկ, արժանթինահայ Սահեան Զարիկեան առաջարկած է Հայաստանի մէջ կառուցել 5 մլիոն տոլար արժողութեամբ հիւանդանոցների գործարան։

«ԳԷՅՊԸԼ»ՈՎ ՀԵՌԱՏԵՍԻԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Այս տարուայ ամրան վերջերուն Երեւանի շրջաններէն մէկուն բնակիչները պիտի կարողանան իրենց հեռատեսիլներուն վրայ դիտել արտասահմանեան երեք ծրագիր, որոնք կը հաղորդուին արբանեակներու միջոցով։

Գէյպըլի հեռուստահամակարգի հանրապետական կեդրոնը նախատեսած է այդ ցանցը տարածել Երեւանի բոլոր շրջաններուն մէջ, իսկ յետագային նաեւ Հայաստանի տարածքին։ Անոր յառաջիկայ ցիչներու մէջեւ հանդիսում են ծրագիրներուն մէջ են նաեւ արտաշէսարհի հայ հեռուստադիտողներուն համար Հայաստանի հեռատեսիլի ծրագիրներու ցուցադրման կազմակերպումը։ Ամուսայ վերջերուն այդ հարցերի քննարկման նպատակով Մոսկուայի մէջ կը կայանայ գէյպըլի հեռուստահամակարգի հանրապետական կեդրոնի և «Ինտերսփութնիկ» միջազգային կազմակերպութեան ներկայացուցիչներու մէջեւ հանդիպում։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	500 ե.Դ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի,	15 տոլար կամ	
Քանատայի, Աւստրալիոյ եւ այլ	10 Սթերլին	30 տոլար
երկիրներու բաժանորդներէն		

ՋԱՀԱԿԻՐ

ՍԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

25 ՅՈՒԼԻՍ 1991

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

ՓԻ. ԳԵՈՐԳ ԷԼՄԱՍԵԱՆԻ
ԸՆԴ
ՕՐ. ՍԱՐԻ ԳԷՖՓՈՐԵԱՆԻ

Գահիրէ 14-7-1991

Այս քարեբաստիկ առթիւ «Ջահակիր» յերմօրէն կը չնորհաւորէ նորապսակ ամուլը և կը մաղթէ երջանիկ ու երկար կեանք։ Մեր չնորհաւորութիւնները կը յայտնենք նաեւ իրենց ծնողաց Տիկ. Նազիկ Էլմասեանի և Տիկ. Վարդուհի Գրիգորեանի ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաներուն։

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Ուաբինկթրնի մէջ, մեր բարեկամներէն Ռուբէն եւ Ալիս Ասլանեաններ Ուրբաթ, 5 Յուլիսին, բախտաւորուած են երկրորդ մանչ զաւակով, զոր անուանակոչած են Տիրան։

Այս ուրախ առթիւ կը շնորհաւորենք մանկան ծնողները, Ասլանեան ընտանիքը, մեծ մայրը՝ Տիկ. Լուիզ Ղազարեանն ու մեծ մեծմայրիկը՝ Տիկ. Պետուհի Մանիքեանը, մաղթելով երջանիկ եւ երկար կեանք նորածինին։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ ԳԱՂԻՐԸ

Շաբաթ, 3 Օգոստոս 1991 կ.ե. ժամը 8.30էն սկսեալ

ՆԱՐՏԻ ՊԱՐԳԵՒԱՒՈՐ ՄՐՑԱՆԱԿ

Ո՞Վ Է ԵՂԱՆԱԿԻ ԼԱՒԱԳՈՑՆ ՆԱՐՏԻ ՎԱՐՊԵՏԸ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՅԱԿՈԲ ԷՔՍԷՐՃԵԱՆԻ

ԱՌԱՋԻՆ ՊԱՐԳԵԼ՝ ԼՈՒՅԱՆԿԱՐՁԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ

Տրամադրուած «ՍՓԻՒՏԻՈ ՔԻԼԻՓ» հասատատութեան կողմէ

2րդ եւ 3-դ հանդիսացողները եւս պիտի ստանան արժէքաւոր նուէրներ

ԹԵԹԵՒ ՃԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Քիւճէք, գեղջկական փխազ աղցան եւ պաղպաղակ

Արձանագրութեան համար դիմել ընկ. Սիմոն Ջամքէրթէեանի, կամ Հայկ. Ընթերցասրահ, ամէն երեկոյ ժամը 8-13 (հեռ. 3914908)։

ԵՕԲՆՕՐԵԱՅ (6 ԳԻՇԵՐ) ԽՄԲԱԿԱՆ ՕԳԱՓՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ

ԱԿԱՄԻԻ ԾՈՎԱՓԸ

Շորեքշաբթի, 7 Օգոստոսէն երեքշաբթի 13 Օգոստոս 1991

ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՍԱԿ

ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ	250 ԵԴ. ՈՍԿԻ
ՈՉ-ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ	275 ԵԴ. ՈՍԿԻ

ԵՐԹՈՒԴԱՐՁ, ՊԱՆԴՈԿ, ՆԱԽՍՃԱՇ ԵՒ ՃԱՇ

Մեկնում՝ Հելիոպոլիսէն, Նուպարեան Սզգ. Վարժարանի առջեւէն

առաւօտեան ժամը 7.30ին

Հայկական Ընթերցասրահէն « « 8.00ին

Արձանագրութեան համար դիմել ընկեր Պետրոս Մովսէսեանի (հեռ. 3540949), LORD SHOES Հասատատութիւն (հեռ. 2563371), կամ Հայկ. Ընթերցասրահ երեկոյեան ժամը 10-էն 12 (հեռ. 3914908)։ Տեղերը սահմանափակ ըլլալով կը խնդրուի չուտով արձանագրուիլ չզրկուելու համար այս հօբնօրեայ հաճելի զբօսապտոյտէն։

Կիրակի 25 Օգոստոս 1991 առաւօտեան

ՋԲՕՍԱՊՏՈՅՏ ԴԷՊԻ ԿԱՐՄԻՐ ԾՈՎ

Մանրամասնութիւնները յաջորդիւ

ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ՈՒ ՉԽԱՉԱՉԵԻԼ

ՆԱԽԱՐՏԱՌԱԿԱՆՆԵՐ

Տիկին Ժըն Ըվիէվ Նազարէթեան, իր շատ սիրելի ամուսնոյն ողբացեալ Արթին Նազարէթեանի մահուան առաջին տարելիցին առթիւ անոր քաղցր յիշատակին կը նուիրէ.

Ս. Պօղոս-Պետրոս

Եկեղեցւոյ Պայծառութեան	*100*
Աղեք. Հայ Աղքատախնամին	*100*
«Արեւ»ին	*25*
«Ծուսաբեր»ին	*25*
«Ջահակիր»ին	*25*

Արուեստագէտ Պր. Սարգիս Թօսունեան, եգիպտահայ քերթերուն կատարած ազգօգուտ գործունէութեան առթիւ առ ի քաջալերութիւն կը նուիրէ.

«Արեւ»ին	*20*
«Ծուսաբեր»ին	*20*
«Ջահակիր»ին	*20*

(Ստանալ Ազգային Առաջնորդարանէն)

Տիկին Զապէլ Ռշտունի, իր սիրելի ամուսնոյն Ողբ. Վահէ Ռշտունիի մահուան 5րդ տարելիցին, ինչպէս նաեւ սիրելի ծնողաց Վարուժան ընտանիքի հոգիներուն ի հանգիստ կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	*10*
«Արեւ»ին	*5*
«Ծուսաբեր»ին	*5*
«Ջահակիր»ին	*5*

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Պր. Վիգէն Թրայեանի ընդ Օր. Սիմա Պասմաճեանի ամուսնութեան ուրախ առթիւ, վասն չնորհաւորութեան կը նուիրեն Տէր և Տիկ. Խոսրով Զաքարեան 25

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՊՐ. ՀՐԱՆԴ ՋԻԹՃԵԱՆԷ (Նիւ Եորք) չնորհակալութեամբ ստացանք իր բաժանորդագինը՝ 25 տոլար։

ՕԴԱՆԱՒԱՑԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

(Շար. Ա. էջէն)

տրուայ, համաձայնագիր մը ստորագրած է Խորհրդային Միութեան Օդագնացութեան Նախարարութեան հետ, գործածելու համար «Էրօֆլօթի» կալուածները Հայաստանի տարածքին, ինչպէս նաեւ այլ օդակայաններու մէջ։

Հայկական ընկերութիւնը արդէն թռիչքներ սկսած է դէպի Փարիզ, իսկ երեւանա Լոս Անճելըս գիծ սահելու աշխատանքները առաջ կը տարուին մեծ թափով։ Այս գիծը կրնայ սկսիլ յառաջիկայ Օգոստոսին գործածելով Տի. Սի. 8 օդանաւեր, ամերիկացի օդաչուներով և հայ հիւրընկալողներով։

ՀԱՅ ԹԵՐԹԸ
ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ



Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ՄԻՋ-ԳԱՂՈՒԹԱՑԻՆ
ԱՆՆԱԽԸՆԹԱՑ ՓՈՌԱՏՕՆ

ՆՈՒԻՐՈՒԱԾ

Հ.Ը.Մ.-ԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ
85-ԱՄԵԱՅ ՓԱՌԱՀԵՂ ՅՕԲԵԼԵԱՆԻՆ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

ԳԵՐԹ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՑ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆԻ

ԱՏԵՆԱՊԵՏ ԳԱՀԻՐԷԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ՝ ՑԱՏԿԱՊԷՍ ՀՐԱՒԻՐՈՒԱԾ

ՅՈՒՆԱՍՏԱՆԷՆ՝ ԱԹԷՆՔԻ Հ.Բ.Ը.Մ.ԵԱՆ
«ԱՐԱՐԱՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ
ԼԻԲԱՆԱՆԷՆ՝ Հ.Բ.Ը.Մ-ԵԱՆ
ՊԷՅՐՈՒԹԻ Հ.Ե.Ը.-ԱՆԴՐԱՆԻԿԻ
ՀԵԼԻՈՊ ԵՒ ԱՂԵՔՍ Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐՆԵՐՈՒՆ

ՅՕԲԵԼԻՆԱԿԱՆ ՊԱՏՈՒՀՈՅ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Մեսրոպեան Անդրանիկ	Պըլըքտաճեան Օննիկ
Թէրզեան Պէրճ	Սիմոնեան Հրաչ
Ալեքսանեան Օննիկ	Սէֆէրեան Վրէժ
Ալեքսանեան Վարդ	Վարդապետեան Յակոբ
Դաղթացեան Լեւոն	Վարդապետեան Սարգիս
Կարիպեան Օննիկ	Տէր-Ղեւոնդեան Գուրգեն
Կիւմիւշեան Յովսեփ	Տէօվլէթեան Նորայր
Պեճ-Օհանեան Նորայր	

ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒ ՑՈՒՑԱԳԻՐ

Ուրբաթ, 26 Յուլիս 1991

Ա.- մրցում, երեկոյեան ժամը 8 30ին

ԱՐԱՐԱՏ ԱԹԷՆՔ ընդդէմ Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ Ազեքս. (երէցներ)

Շաբաթ, 27 Յուլիս 1991

Բ. մրցում, կ ե. ժամը 5.30ին

Հ Մ Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ Հելպ. ընդդէմ

Հ Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ Ազեքս. (կրտսերները)

Գ.- մրցում, կ ե. ժամը 7-ին

Հ.Ե.Ը.-ԱՆԴՐԱՆԻԿ ընդդէմ

Հ.Մ.Ը Մ.-ՆՈՒՊԱՐ Հելպ. (երէցներ)

Կիրակի, 28 Յուլիս 1991

Դ.- մրցում կ.ե. ժամը 6-ին

ԺԱՂ ՊՕՏՈՒՐԵԱՆ բաժակի չուրջ

Հ.Մ.Ը Մ.-ՆՈՒՊԱՐ Հելպ ընդդէմ

Հ.Մ Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ Ազեքս. (աղջիկները)

Ե.- մրցում կ ե. ժամը 7.30ին

Ա.- եւ Գ.- մրցումներու պարտուած խումբեր

Զ.- Աւարտական մրցում երեկոյեան ժամը 9-ին

ՈՂԲ. ՎԱՀՐԱՄ ԹՕՍՈՒՆԵԱՆ

Ցիշատակի Բաժակ

(Նուիրուած Տիկ. ԱՆԻ ԹՕՍՈՒՆԵԱՆԻ եւ զաւակներու ԱՐԹՕ-ի եւ ԿԱՐՕ-ի կողմէ)

Ա.- եւ Գ.- յաղթական խումբերու միջեւ

Մրցաշարքին մեռայլները սիրայօժարօրէն նուիրած են

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ

կը հրաւիրեն մարզասէր հասարակութիւրը, որ իր ներկայութեամբ խանդավառէ մեր մարզիկները։

Շաբաթ, 27 Յուլիս 1991 երեկոյեան ժամը 10-էն սկսեալ

ՅՕԲԵԼԻՆԱԿԱՆ ՇՔԵՂ ՊԱՐԱՀԱՆԴԷՍ
«ՌԱՄԱՏԱ ՌԷՆԵՍԱՆՍ» ՊԱՆԴՈԿԻՆ ՄԷՋ
«ՔԱՅԻԹ ՊԷՅ» ՇՔԵՂ ՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Պարահանդէսը պիտի խանդավառէ
Մայր Հայրենիքէն յատկապէս հրաւիրուած
Հայաստանի ամենափայլուն էսթրատային աստղերէն

ԹԱՄԱՐԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Դաշնակի ընկերակցութեամբ վաստակաւոր դաշնակահարուհի

ԺՈՒԼԻԷԹԱ ԱՎԱԶԵԱՆ

Ընկերակցութեամբ «ՏԷ ԿՈՍԹՈ» առաջնակարգ նուագախումբի

Վիճակահանութեան Ա.-ին պարգեւ օդանաւի տոմս մը Գահիրէ - Աթէնք - Գոփէնհակըն - Լոնտոն - Գահիրէ, տրամադրուած ՍԱՍ օդանաւային ընկերութեան կողմէ, իբրեւ նաեւ արժէքաւոր նուէրներ։

Կը խնդրուի նախապէս ապահովել սեղանները, դիմելով Սեսիլ՝ հեռ. 807425, Մանչեսթըր Հաուզ՝ հեռ. 806996, Էլփառ՝ հեռ. 4924073 և ամէն երեկոյ մարզավայրը հեռ. 5974307

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հրատարակատէր — Ա.ՑՏՈ. ՍԵՐՈՎԲԵԱՆ

Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1234 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 8 ՕԳՈՍՏՈՍ 1991

ՀԱՏԸ ՉԵՒՓԷ 20 եգ. դրկ.

عدد رقم ١٢٣٤ — الخميس ٨ اغسطس ١٩٩١

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م - ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز ◦ السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique: TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef; SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Հ.Մ.Մ.-Ի ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԵՐՈՒՆ

Յուլիս եւ Յուլիս ամիսներուն տեղի ունեցան մարզական երկու կարեւոր մրցաշարեր, առաջինը՝ Չեխոսլովաքիայի տարեկան մարզական խաղերը, իսկ երկրորդը՝ Նաւասարդեան խաղերը կազմակերպութեամբ Հ Մ.Ը.Մ.Ի։

Այս զոյգ մարզախաղերուն Հ.Մ.Մ.ի Արեւմտեան Ամերիկայի շրջանի մարզիկները իրենց մասնակցութիւնը բերին եւ փայլուն յաղթանակներ տարածաշրջանին։

ՉՐԵԶՈՆՈՅԻ ՄՐՑԱՇԱՐՔԸ

Սովորութիւն դարձած Չրեզոնոյի մարզական մրցաշարը, այս տարի տեղի ունեցաւ Յուլիս 14-16, Չեզոք Քաղաքի Սթ՛յբ Գոլէնի մէջ։

Այլ խումբերու կարգին, ինչպէս նախորդ տարիներուն, Հ.Մ.Մ.Ի մարզախումբերն ու մարզիկները իրենց մասնակցութիւնը բերին եւ ապահովեցին յաղթանակներու շարք մը։

Արդարեւ, անոնք ունէին պատասխանատուութիւն չկրել եւ Փասատինա վերադառնալ առաջնութեան բաժակներով եւ ոսկեայ մեդալներով, գրաւելով Չրեզոնոյի մարզասէր հասարակութեան ուշադրութիւնն ու գնահատանքը։

Երբ օրուայ մրցակցութենէ ետք, Հ.Մ Մ.Ի մանչերու եւ աղջիկնց վալիպոլի խումբերը արձանագրեցին յաղթանակներ եւ հանդիսացան մրցաշարքին ախոյեաններ։

Անցնելով պասէբպոլի մրցաշարքին, որ տեղի ունեցաւ նոյն օրերուն, Հ.Մ.Մ.-Փասատինա գրաւեց երկրորդ դիրքը, իսկ առաջնութիւնը տանեցաւ Հ.Բ.Ը.Մ.- Լոս Անճելըսի խումբը։

Յարեցնենք թէ Հ.Մ.Մ.Ի տարիներու մարզիչ՝ Հրայր Մանկերեանը մեծ ներդրում ունի ընդհանրապէս Հ.Մ.Մ.եան մարզիկներու պատրաստման գործին եւ մասնաւորապէս խումբերուն, իր հետ ունենալով որպէս օգնական Սեդրակ Սանճեանը։

Բացի վերոյիշեալ մրցանիշներէն, Հ.Մ.Մ.-ի մարզիկներն ու մարզիկուհիները անհատական մրցումներու եւ տուեցան բազմաթիւ առաջնութիւններ, որոնց համար տեղատուրելի են բոլորն ալ, ինչպէս նաեւ մարզիչներն ու Հ.Մ.Մ.Ի Արեւմտեան Ամերիկայի շրջանի վարչութիւնը։

ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ ԽԱՂԵՐԸ

Նաւասարդեան 16րդ մրցաշարքը, որ տեղի ունեցաւ Կլենտէյլի Հայ Մոուի մարզադաշտերու տարածքին վրայ, Յուլիս ամսուայ սկիզբը, կազմակերպուած էր Հ Մ Ը.Մ.Ի կեդրոնական վարչութեան կողմէ։

Կիրակի, 7 Յուլիսին Հ.Մ.Մ.Ի տղոց պասէբպոլի խումբը խլեց խաղը Հ.Մ.Ը.Մ.-Մոնթեպելլոյի ձեռքէն, 59-56 արդիւնքով։

Գոլով վալիպոլի խաղերուն Հ.Մ.Մ.Ի մանչերու եւ աղջնց խումբերը դուրս եկան առաջին հանդիսացողով։

Պէտք է ըսուի թէ Հ Մ.Մ.Ի վալիպոլի տղոց խումբը վերջին հինգ տարիներու ընթացքին միշտ առաջին դիրքը գրաւած է բոլոր հայ մարզարէներուն մէջ։

Հ.Մ.Մ.Ի մարզիկ-մարզիկուհիները մաս կազմեցին նաեւ անհատական մրցումներու եւ շահեցան մեդալներ ու բաժակներ, արձանագրելով նաեւ չափանիշներ։

Յուլիս 7ի գիշերը մարզիկները վերադարձան Փասատինա՝ Հ.Մ.Մ.Ի ակումբը, հիմնադրութեան 70-ամեակի այս ուրախ օրերուն, փայլուն դէմքերով։ Այսպիսով Հ.Մ.Մ. հպարտ կը զգայ իր հայ մարզիկներով եւ միշտ իր կարելին կ'ընէ անոնց հանդէպ։

Ապրի՛ տղաք։

ԹՂԹԱԿԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆ ՊԻՏԻ ՍՏՈՐԱԳՐԷ ՆՈՐ ՄԻՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ

ԿՈՐՊԱՉՈՎ.- ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏՐԱՄԱԴԻՐ Է ՄՆԱԼՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Տարբեր հանրապետութիւններու նախագահներուն հետ, Մոսկուայի մէջ գումարուած ժողովէ մը ետք, որուն մասնակցած է նաեւ Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհուրդի նախագահը՝ Լեւոն Տէր Պետրոսեան, նախ. Միխայիլ Կորպաչով հաւաստիացուց թէ «Հայաստան կը պատրաստուի ստորագրելու Միութեան նոր Դաշինքը», ի՛նչպէս նկատել տուաւ Կորպաչով, «Վ. Տէր Պետրոսեանի ներկայութիւնը սոյն ժողովին Դաշինքին միացելու հայ ժողովուրդին պատրաստակամութիւնը արտայայտող ճշգրիտ մրցի է»։

Ան յայտարարեց մասնաւորաբար.- Հայ ժողովուրդին տրամադրութիւնները ցոյց կուտան որ Միութենէն ներս կ'ուզենք մնալ գերիշխան միւս հանրապետութիւններուն հետ հաւասարազօր ձեւով, կ'ուզէ ստորագրել Միութեան դաշինքը եւ դառնալ հաւասարազօր իրաւունքներով անդամ։ Արմէնփրէսը իր 24 Յուլիսի հաղորդաշարին մէջ կը գոհանայ տեղեկացնելով որ նախ. Լ. Տէր Պետրոսեան առաջին անդամն էլլալով մասնակցած է միութենական նոր դաշնագրի քննարկման ժողովին։

Հ.Հ.Ը.-Ի ԵՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻՋԵՒ ՓՈԽԱԴԱՐՁ ՍՍԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքական գոյութիւն ունեցող ներքին կեանքը, չփոթ վիճակ ստացած է երբ իշխանութեան գլուխ գտնուղ Հայոց Համազգային Շարժումի երկու թեւերուն միջեւ չդիանէ մը ի վեր գոյութիւն ունեցող ներքին տարակարծութիւնները ստացան սուր բնոյթ ու փոխադարձ մբաստանութիւնները վոխանակուեցան Հ.Հ.Ը.-ի խորհուրդին եւ վարչապետ Վազգէն Մանուկեանի միջեւ։

Ապրիլ 6 ի վեր 10 հազար հայեր բռնագաղթի ենթարկուած են Լեռնայիզ Ղարաբաղէն, յայտարարէց Սախարովի խորհրդաժողովէն բխած մարդկային իրաւանց յանձնախումբը, Մոսկուայի մէջ կայացած ժամոյ ասուլիսի մը ընթացքին, Շորեքշաբթի, Յուլիս 17ին։

Աստղ յիշեցնենք նաեւ գնուող հայկական գիւղերու բնակիչներ ապօրինաբար բանտարկուած ու խոշտանգուած են, ասելով յանձնախումբի դեկավար կոմսուհի Գարոլայն Գոմս, Անգլիոյ Լորտերու ժողովի փոխ-նախագահը։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Կիրակի, 18 Օգոստոս 1991ին Տօճ է Վերափոխման Ս. Կոյս Աստուածածնի։

Այս առիթով, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ տեղի պիտի ունենայ հանդիսաւոր Ս. Պատարագ։

Պիտի պատարագէ եւ քարոզէ եպիսկոպոս Առաջնորդ

ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆ

Ս. Պատարագի ընթացքին պիտի կարդացուի

Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԷՆ Ա.

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Սրբատառ կոնդակը ի յուր Ս. Եկեղեցւոյ վաստակաւոր մեներգչուհի յաւէտ

ՈՂԲ. ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՒ ՅԱԿՈԲԵԱՆԻ

Ապա պիտի օրհնուի Մայր Հայրենիքէն բերուած ԽԱՉՔԱՐԸ ողբացեալին շիրիմին վրայ գետեղուելու համար։

Երեցցուքիւնները պիտի կատարուին «ՆՈՐՀԱԼԻ» երգչախումբին կողմէ, խմբավարութեամբ Մօ. Եդ. Յակոբեանի եւ երգեհոնահարութեամբ Մօ. Հայկ Սարգիսեանի։

Ատաղուքեենէն ետք տեղի պիտի ունենայ ըղձալիքի Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ։

Կը հրաւիրենք բարեպաշտ ժողովուրդը ներկայ ըլլալու առաւօտեան ժամերգութեան եւ Ս. Պատարագին։

Սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը 8-ին

Սկիզբ Ս. Պատարագի առաւօտեան ժամը 10-ին

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Հայկական Ընթերցասրահի Հիմնադիրներու Խորհուրդն ու վարչական կազմը կը հրաւիրեն իրենց բոլոր ընկերներն, անդամներն ու համակիրները, որպէսզի իրենց ներկայութեամբ յարգեն յիշատակը երկարամեայ գործօն նախկին փոխ-առնպետուհի յաւէտ Ողբ. Ընկերուհի Մարկրիթ Յակոբեանի։

ՊՐ. ՀԱՅԿ ԻՐԱՏԵԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՉԱՐԵՆՑԱԻԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՒՈՐՈՒՄԻ ԳԼԽԱՒՈՐ ՏՆՕՐԷՆ ՊՐ. ԵՈՒՐԱ ՅԱԿՈԲԵԱՆԻ ՀԵՏ

Ինչպէս որ նախանշեալ քիւով տեղեկացուցած էինք, թէ վերջերս Մայր Հայրենիքէն Եգիպտոս ժամանած էր Չարենցաւանի հաստոցաշինական արտադրական միաւորումի գլխաւոր տնօրէն Պր. Եուրա Յակոբեանը։

Առիթէն օգտուելով, մեր բարեկամներէն Պր. Հայկ Իրատեան հանդիպում – հարցազրոյց մը ունեցաւ սիրելի հիւրին հետ, որ տեղի անբաւարարութեան պատճառով չկարողացանք հրատարակել զայն։ Սակայն մեր պաշտօնակից «Արեւ» օրաթերթին մէջ ամբողջութեամբ հրատարակուեցաւ երկու յաջորդական թիւերով (տես «Արեւ» թիւ 21828 եւ 21829)։

Պր. Ե. Յակոբեան Չարենցաւանի հաստոցաշինութեան մասին տեղեկութիւններ աւելի ետք, յայտնած է իր Եգիպտոս ժամանելուն նպատակը ըսելով.- «Եգիպտոս գալու ամենէն կարեւոր նպատակներից մին, ուսումնասիրելն էր չուկան և գտնել հնարաւորութիւններ հայելենիքի արտադրութիւնները արտածել եգիպտական չուկայ, որը լրջօրէն պահանջքներ ունի մեր ապրանքներուն, նախ անոր համար որ աժան են և երկրորդ բարձրորակ են։

Ապա ան տեղեկութիւններ տուած է Հայաստանի վերջին դէպքերու վիճակին մասին։

Գալով իր տպաւորութեան, եգիպտահայ գաղութի մասին՝ ան ըսած է. «Անկեղծօրէն ըսելով երբ ճանչցայ Պր. Հայկ Իրատեանը իբր եգիպտահայ հայրենասէր և անաղմուկ աշխատող անձ, ուրեմն նոյն գաղափարը կազմեցի եգիպտահայ գաղութի բոլոր անձերուն մասին։ Եւ չնորհիւ Պր. Իրատեանին, համաձայնած ենք արտածել եգիպտոս 10 հաստոցներ 850.000 տոլարի արժէքով։

Պր. Յակոբեան փափաք յայտած է որ կազմուին փորձառու անձերէ բաղկացած յանձնախումբեր, գլխաւորութեամբ Սրբազան Հօր, յարատեւելու համար ի գին հայրենասէր աշխատանքի ճիգերուն։

Մեր ալ փափաքն է որ կազմուի գիտակից յանձնախումբ մը, որ զբաղուի ի խնդիր հայրենիքը վերաշինութեան ու տնտեսութեան։

Ա.



ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ԿՅԱՆՔԸ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ Հ.Բ.Ը.Մ.-ԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 85-ԱՄԵԱԿԻ ՅՈՒԲԵԼԵԱՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔԻՆ ՈՒ ՊԱՐԱՀԱՆԴԷՍԸ

Պատուեցաւ Բացառիկ Յաջողութեամբ

Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութեան կազմակերպած աւանդական 23 Յուլիսի պասքէթ-պոլի մրցաշարքն ու պարահանդէսը այս տարի նուիրուած էին Հ.Բ.Ը.Մ. Միութեան հիմնադրութեան 85-ամեակին, հովանաւորութեամբ Թեմիս բարեխընամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեանի, նախագահութեամբ Տէր և Տիկին Նուպար Սիմոնեանի։

Այս առիթ մրցաշարքին մասնակցած էին յատկապէս Աքէնքի Հ.Բ.Ը.Մ.ի Արարատ Մարզական Միութեան. Պէյրութի Հ.Ե.Ը.Ի Անդրանիկի երիտասարդական տղոց, ինչպէս նաեւ Հելիոպոլսոյ եւ Աղեքսանդրիոյ տղոց եւ աղջկանց խումբերը։

Նոյնպէս Հայաստանէն հրաւիրուած էին վաստակաւոր երգչուհի Թամարա Յարութիւնեան և վաստակաւոր դաշնակարուհի Ժուլիէթա Սվազեան։

Արդարեւ 26, 27 և 28 Յուլիսին Աղեքս.ի Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի մարզադաշտը ժամադրավայրը եղաւ բազմահարիւր եգիպտահայ մարզասէրներու, որոնք խանդավառօրէն քաջալերեցին մասնակցող բոլոր խումբերուն մարզիկները։ Անոնք եղբայրօրէն մարզական բարձր ոգիով պայքար մղեցին տիրանալու համար մրցաշարքի ախոյեանութեան տիտղոսին։ Երիքօրեայ մրցումներէն ետք, Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի երիտասարդ խումբը տիրացաւ ախոյեանութեան յաղթելով Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի խումբին եւ ստացաւ Ողբ. Վահրամ Թօսունեան բաժակը, իսկ երրորդ եւ չորրորդ տեղերը գրաւեցին Պէյրութի «Անդրանիկ»ի երիտ. խումբը եւ Աքէնքի «Արարատ»ը։ Աղեքսանդրիոյ պասքէթ - պոլի ֆետերասիոնը յատկացուցած էր երկու բաժակներ՝ մին ամենաշատ 3 կէտ նշանակող մարզիկին, իսկ մէւսն ալ ամենաշատ կէտեր նշանակող մարզիկին, որոնք չահեցան Պէյրութի Հ.Ե Ը.Ի «Անդրանիկ»ի մարզիկները։

Աղջկանց մրցումին «Ժագ Պօտուրեան բաժակը տիրացաւ Հելիոպոլսոյ Հ.Մ Ը.Մ.-Նուպարի խումբը յաղթելով Աղեքսանդրիոյ Հ.Մ Ը.Մ.-Նուպարին։

Ինչպէս միշտ, այս անգամ եւս մրցաշարքի մարզիկներուն և յոբելինական պատուոյ յանձնախումբի անդամներուն յիշատակի գեղեցիկ մեդալները

(Շար. տես էջ 4)

ԸՆԹԱՑԻԿ ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ «ՅՈՒՇԵՐ»Ը

Վերջապէս ընթերցողի սեղանին են՝ Արամ Մանուկեան – «Յուշեր», Գարեգին Նժդեհ – «Հատատամք», «Կեանքը», «Բաց նամակներ հայ մտաւորականութեան», «Լոյսեր իմ օրագրէն», «Յեղակրօնութիւն», «Առիւծածին մայրերին»։

Այս գիրքը կազմել և նախաբան է գրել Յովիկ Վասիլեանը։

Վեց հատորով լոյս տեսաւ Ռուբէնի յուշերը։

Ահա գրքեր, որոնք արգիլուած էին և ընթերցւում էին գաղտնի, եւ ընթերցողները են քակայ էին խիստ պատիժների։

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

27 Յունիսի երեկոյեան, տեղի ունեցած Ազգային Ինքնորոշում Մխաւորման խորհրդարանի լիագումար նիստին, ողջունելով Հայաստանի մէջ նախագահի պաշտօնի ստեղծումը, Պարոյր Հայրիկեան իր թեկնածութիւնը առաջարկեց այդ պաշտօնին, չեչտելով որ ինք համաձայն է ժամանակաւոր նախագահի գաղափարին, որովհետեւ իր քանի մը կարեւոր հիմնահարցերու (ազգային բանակի, ազգային սահմանադրութեան եւ ժողովրդավարական հասարակարգի ստեղծում) իրականացումէն ետք, իր քաղաքական գործունէութիւնը աւարտած կը համարէ։

ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԵԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Վրաստանի Հանրապետութեան Բոլնիսի շրջանի հայկական աւերնամած Խաչեն գիւղում նրա բնակիչները երեւանից ու Թիֆլիսից, Կիրովականից, Կումայրիից, Մոսկուայից եկած նախկին խաչենցիները նշեցին իրենց մեծ հայրենակցի՝ հայ ականաւոր գրող ու մանկավարժ, հասարակական գործիչ (Ծ.Ա. Հէնչակեան գործիչ) Ղազարոս Աղայեանի ծննդեան 150 ամեակը։

Խաչենը կարծես մի փոքրիկ Ղարաբաղ լինի։ Այստեղ ապրում են այն մարդկանց ժառանգները, որոնք աւելի քան երկու դար առաջ տեղափոխուել են պատմական Արցախի Խաչեն գաւառից և հիմնադրել համանուն գիւղը։

Այստեղ հանդիսաւորապէս բացուեց Ղազարոս Աղայեանի տուն-թանգարանը։ Նրա բացման պատիւը տրուեց խաչենցի, Հայաստանի Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Գէորգ Վարդանեանին։

«ՍՐՄԵՆԳՐԵՍ»



ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ մեր բարեկամներէն ազգային երեսփոխան՝ Տիար Տիգրան և Տիկին Օսէթ Պօղոսեաններու դուստրը՝ Օր. Նեւին Պօղոսեան, փայլուն յաջողութեամբ աւարտած է Քալիֆորնիոյ համալսարանի երկրաբանութեան ճիւղը և ստացած է արուեստից պսակաւոր տիտղոսը «գիլազան» յիշատակութեամբ։ Այս առթիւ ան արժանացած է ամերիկեան հինգ հարիւր տոլար կրթաթոշակի, կատարելագործելու համար իր ուսումը։

Սոյն յաջողութիւնը նշելով, նահանգային երկրաբանական հաստատութիւնը, զինք որպէս պատուոյ հիւր հրաւիրած է իր տարեկան ճաշկերոյթին։

Ցիշենք թէ Օր. Նեւին Պօղոսեան իր նախնական և երկրորդական ուսումը ստացած է Նուպարեան Ազգ. վարժարանին մէջ և ապա տեղափոխուած է Միացեալ Նահանգներ։

Այս ուրախ առիթիւ խմբագրութիւնս կը շնորհաւորէ զինք ու իր ծնողքը՝ Տէր և Տիկ. Տիգրան Պօղոսեանի, մաղթելով նորանոր յաջողութիւններ եւ ուսումնական նոր նուաճումներ։

———— ✻ ————

Ուրախութեամբ կը տեղեկացնենք, որ մեր բարեկամներէ՝ Տ.Ր եւ Տիկ. Նակիպ Արթինեանի կրտսեր որդին, Հայկ. Ընթերցասրահի երես. Մարմնի անդամներէն Պր. Յակոբ Արթինեան յաջողութեամբ աւարտած է Գահիրէի պետական համալսարանի, ելեկտրական ճիւղի՝ ճարտարագիտական տիտղոսը ստանալու կապակցութեամբ, ան պատրաստած է աւարտական նախագիծը եւ ստացած «գերազանց» յիշատակութիւն։



Ան իր ճախնական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանին մէջ։

Խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ զինք ու իր ծնողքը, մաղթելով նորանոր յաջողութիւններ ակադեմական ու կեանքի ասպարէզներէն մէջ։

———— ◆◆ ————

Ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ Հայկ. Ընթերցասրահի երես. Մարմնի անդամներէն Պր. Ռաֆֆի Մկրտիչեան յաջողութեամբ աւարտած է Հեւլանի համալսարանի՝ կիլարական արուեստի ճաժինը, գլաս յիշատակութեամբ։



Ցիշենք թէ, մեր սիրելի Ռաֆֆին իր նախնական և երկրորդական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանին մէջ։

Այս ուրախ առիթիւ չերմօրէն կը շնորհաւորենք զինք ու իր ծնողքը՝ Տիկ. Ազնիւ Մկրտիչեանը, և կաղթենք մէջ եւս նոյնքան վայելուն յաջողութիւն կը մաղթենք։

———— ✻ ————

Ուրախութեամբ կը տեղեկանանք, որ Պր. Մուրաս Յարութիւնեան «cus յայ» յատկութեամբ աւարտած է Գահիրէի պետական համալսարանի գանգրածայիք տեղեկատուութեան ճիւղի լրագրական բաժինը։

Պր. Յարութիւնեան «Յուսաբեր» օրաթերթի աշխատակից է եւ այժմ կը խմբագրէ «Եգիպտոս Նորէն» էջը, Հինգշաբթի օրուան թիւին մէջ։

Ան իր ճախնական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանին մէջ։

Այս ուրախ առթիւ չերմօրէն կը շնորհաւորենք զինք ու իր ծնողքը՝ Տիկ. Շահէ Յարութիւնեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ։

ՄՈՆԹՐԷԱԼ

Հ.Մ.Մ.- ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՆՈՐ ԿԵԴՐՈՆԸ

Մեծ ոգեւորութեամբ կիրակի, 7 Յուլիս 1991ին, տեղի կ'ունենար Հ.Մ.Մ.ի Նոր Սերունդ Մշակ. Միութեան նոր կեդրոնին՝ (Լորանսիէն պ զոտայ թիւ 12253) անդամական հանդիսութեամբ բացումը:

Մելուզեան «Տիկնանց» կողմէ մատուցուած համադամ ճաշկերոյթ յորդոր տուին հրաւիրեալ հաւատաւոր ընկերներու և բարեկամներ:

Հանդիսավարութեամբ ընկ. Համբիկ Թաթուլեանի կը գործադրուէր զուարթ նուագներու առընթեր պատշաճ յայտագիր, որու ընթացքին կը կատարուէին ողջոյնի, շնորհաւորութեան, գրուատանքի, գնահատանքի խրախուսիչ արտայայտութիւններ:

«Այսօր՝, կը յարէր վեթ. ընկերներէն Նուպար Սուքիասեան, նոր անկիւնադարձ մըն է մեր կազմակերպութեան կեանքին մէջ, այս քաղաքէս ներս:

«Զահակիր» Շաբաթաթերթի բազմավաստակ խմբագիրը՝ վեթ. ընկեր Յարգիս Պալեան կը չեշտէր,- մայր կնութեան մէջն իսկ գոյութիւն ունեցող և չարունակաբար կիրարկուող «ինքնավերանորոգման» օրէնք-իրողութեան վրայ, մանրամասնելով անոր ունեցած անհրաժեշտութիւնն ու արժէքը կեանքի բնականոն ընթացքին չարունակման վրայ: Եւ նոյն վերանորոգման չինարար ոգին կը տեսնէր ներկայ ղեկավարներու աշխատանքներուն մէջ ու կը մաղթէր անոնց նորանոր խիզախումներու երկար չարքեր:

Սիրուած ասմունքող՝ Թուխիկ Մարգարեան անթերի կատարմամբ կը մատուցանէր Սիլվա Կապուտիկեանի՝ «Խօսք իմ որդուն» քերթուածը: Ապա լսելի կ'ըլլար Ցովհ. Թումանեանի՝ «Հին օրհնութիւնը»:

Կը արուէր յառաջիկայ գործունէութեանց և կազմակերպչական աշխատանքներու վերաբերեալ ծանօթութիւններ:

Ներկաներ՝ հետաքրքրութեամբ այցելելէ ետք, գրասենհակները, գրադարանի, ընթերցասրահի, վարչութիւններու յատկացուած յարկաբաժնի զանազան մասերը, կը մեկնէին գոհունակութեամբ:

ԴԱՒԻԹ Ե. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՈՒԵԱԼՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԹՈՒԱՔԱՆԱԿԻ ԱՃԻ ՄԱՍԻՆ

Խարհրդային Միութեան Համայնավար կուսակցութեան «Կլասնոսթ» պաշտօնաթերթը հրապարակած է Խորհրդային Միութեան վիճակագրական պետական կոմիտէի տուեալները 1990 91 տարիներուն Խ. Միութեան մէջ բնակչութեան թուաքանակի աճի մասին: Այս տուեալներու համաձայն, 1991-ի սկիզբը, Խ. Միութեան բնակչութեան թիւը եղած է 290.1 միլիոն մարդ 1990 ի ընթացքին բնակչութեան թիւը աւելցած է 1.5 միլիոնով կամ 0.5 տոկոսով: Ասիկա յետպատերազմեան շրջանի ամենէն ցած ցուցանիշն է:

	1990	1991
Խարհրդային Միութիւն	288.624	290.077
Ռուսական ԽՍՀ	148.041	148.643
Ուկրաինական ԽՍՀ	51.839	61.914
Պելոռուսական ԽՍՀ	10.269	10.280
Ուզպեկական ԽՍՀ	70.322	90.700
Ղազախական ԽՍՀ	16.891	18.793
Վրաստանի Հանրապետութիւն	5.456	5.484
Ատրպէյճանի Հանրապետութիւն	7.131	7.137
Լիթուայի Հանրապետութիւն	3.723	3.728
Մոլտովայի Հանրապետութիւն	4.362	4.367
Լատվիայի Հանրապետութիւն	2.887	2.881
Կիրղիզստանի Հանրապետութիւն	4.367	4.422
Տաճիկիստանի Հանրապետութիւն	6.248	6.368
Հայաստանի Հանրապետութիւն	3.293	3 376
Թուրքմենական ԽՍՀ	3.822	3.714
Էսթոնիայի Հանրապետութիւն	1.683	1.682

Բնակչութեան աճի նուազումը զգալի չափով տեղի ունեցած է ծնունդի կտրուկ անկման եւ մահերու ուռ ած ելի հետեւանք:

Մնացեալ հանրապետութիւններու մէջ բնակչութեան աճի թափի նուազումը արդիւնք է գաղթի ոսկի ածով, թէեւ ա տիկա Մ.Միութենէն ներս կամ Մ.Միութենէ ւսէ ա ելի դուս

ԸՆԹԱՑԻԿ ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՃԽԱՐՀԷՆ

ՈՒՍՈՒՄԸ ՆԱԵԻ ՎԱՃԱՌՈՎԻ

Հայաստանի կառավարութեան որոշումով, Հանրապետութեան կրթական հաստատութիւններուն մէջ աւելի արագ ուսումնառութեան զուգահեռ մտցուած է նաեւ վճարովին: Հանրապետութեան Բարձրագոյն կրթութեան և Գիտութեան Պետական Կոմիտէի նախագահ Վիլիկ Յարութիւնեանը յայտնած է որ անվճար պիտի ուսանին միայն աւագադէմ ուսանողները:

Գալիք ուսումնական տարուան ընթացքին, Հանրապետութեան բուհերը պիտի ընդունին 7070 ուսանողներ, որոնց 2255ը՝ վճարովի ուսուցմամբ: Կոմիտէի նախագահը նշած է որ այս ձեւով կրնան ընդունուիլ բոլոր անոնք, որոնք դրական նիշեր կը ստանան մուտքի քննութիւններուն: Ուսումնառութիւնը վճարովի պիտի ըլլայ նաեւ բոլոր անոնց համար, որոնք կ'ուզեն ձեռք բերել երկրորդ մասնագիտութիւն մը:

Որոշ մասնագիտութիւններու կրթաթոշակը կառավարութեան կողմէ ճշդուած է արդէն և տարեկան ութ հազար ռուբլի է: Տարբեր մասնագիտութիւններու կրթաթոշակը պիտի որոշէ տուեալ հաստատութիւնը:

Նախատեսուած է վճարով դարձնել նաեւ արտասահմանցի ուսանողներու ուսուցումը: Մասնց կողմէ վճարուած կրթաթոշակը պիտի մնայ ոչ թէ Մոսկուային՝ ինչպէս եղած է ցարդ, այլ Հայաստանին: Այս մանրամասնութիւնները հաղորդող Արմէնփրէսը կը նշէ որ որոշ վերապահութիւն կայ արտասահմանէն եկած հայ ուսանողներուն նկատմամբ:

ՄԱՐԶԱԿԱՆ

«ԱՐԱՐԱՏ»Ի ՓԱՅԼՈՒԻՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ «ՌՈԶ ՊՈԼԻ» ՄԷՋ

Փասատինայի «Ռոզ Պոլ» մարզադաշտին վրայ Կիրակի, Յուլիս 14ին տեղի ունեցած բարեկամական մրցումի մը ընթացքին, 12 հազար հանդիսականներու ներկայութեան, Երեւանի «Արարատ» Քաղպոլի խումբը, 3 1 արդիւնքով փայլուն յաղթանակ մը տարածագրեց Սալվատոր զօրաւորագոյն խումբերէն, Ակիլայի դէմ:

Մրցումի ամբողջ տեւողութեան հայրենի մարզիկներու տիրապետութիւնը զգալի էր դաշտի վրայ, և. կիսախաղը աւարտեցաւ 2 1 արդիւնքով:

«Զահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու բրոքակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սասս Զաղլուլ պուլ.
Փոստարկղ թիւ՝ 627

ՁՈՅԳ ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏՈՒՀԻՆԵՐ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԷՆ Եգիպտոսի Մէջ

Անցեալ Հինգշաբթի, 10 Օգոստոսի երեկոյեան, Հելիոպոլսոյ Պրըքթանեան Հանդիսասրահին մէջ, վայելեցինք դոյգ արուեստագիտուհիները, որոնք յատկապէս հրաւիրուած էին Ազգային Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութեան կողմէ, Հ.Բ.Ը. Միութեան Հիմնադրութեան 85 ամեակի յոբելեանին առիթով: Անոնք եկած էին Մայր Հայրենիքէն իրենց արուեստի կապով և հայ անմահ հեղինակներու ստեղծագործութիւնները հաղորդելու ուղղութեամբ:

Հայ պետ. Փիլհարմոնիայի այդ դոյգ ծիծեռնակները անգամ մը եւս թռիչք կու տային մեր սրտի թելերուն:

Թամարա Յարութիւնեան օփերայի մեներգչուհի՝ երգեց անուշ, զգայուն և հմուտ ելեւէջներով, ներդաշնակութիւն գնելով թէ երգին և թէ երգաշարքին մէջ:

Իսկ Թուլիէթա Սվազեան՝ վարպետ դաշնակահարուհի, որ ինքնավստահ մատներով կրցաւ ամենադժուարին կտորները անվախօրէն նուագել: Իր համեստ ժպիտը փայլ կու տար իր արուեստին, իսկ երբ կ'ընկերակցեր Թամարայի, արդէն կ'ըլլային գոյգ միութիւն մը որ ամբողջականօրէն լաւ գիտէին ինչպէս սկսիլ և ինչպէս աւարտել իւրաքանչիւր երգ:

Կրկին տեսութեան մաղթանքներով վերջ գտաւ օրուան յայտագիրը և սակայն ներկաները տակաւին կ'ուզէին աւելի եւս վայելել ստանալ:

Կը շնորհաւորենք Գահիրէի Ազգ. Իշխանութիւնը, այս գեղեցիկ ներկայացման համար և յոյսով ենք որ նման երեւոյթներ միշտ կրկնուին ապագային:

Գ. Պ.

Դարձեալ Բրինձի Հատիկի Վրայ

Ինչպես որ սկսեր առաջ անդրադարձած ենք, այս անգամ եւս առիթը կ'ունենանք գրելու «մթոյ մթնոլորտ» առուեստի շուրջ (տես «Զահակիր» թիւ 1229), որ կարգացիք «Ալ Ահրամ» եգիպտական օրաթերթին մէջ:

Մօր ն սխորդ գոյութեան մէջ հայազգի մանրանկարիչը Փրոֆ. Սանտալճեանն եր, սակայն այս լուրով կը տեղեկանանք որ արուեստագէտին անունը Էտուար Գազարեան է: Չենք գիտեր թէ արդեօ՞ք սխալ գրուած է անունը, կամ թէ ոչ երկու հայեր կ'աշխատին այս արուեստին մէջ, արուած ելլալով որ աշխարհի վրայ, միայն 6-7 արուեստագէտ կայ որ այս հազուագիւտ գործը կ'ըլնեն:

Ստորեւ կ'արտատպենք վերոյիշեալ լուրը, բառգմանաբար:

Ջ.

Աշխարհի հրաշալիքներու թանգարանը որ բացուեցաւ վերջերս Հայաստանի մայրաքաղաք՝ Երեւանի մէջ «Վսեման Սլահ»ին մէջ. ցուցաբերուած է 15 հազար նմոյշներ: Թանգարանը ներկայացուցած է հանճարեղ եզակի անձերու գործեր ինչպես էտուար Գազարեանի:

Այս հրաշալիքները յատկապէս կարենալ տեսնելու համար այցելուն ստիպուած է հերթի կենալ զօրաւոր մանրադիտակի առջեւ, դիտելու համար այն արձանիկներու մանրամասնութիւնները, որոնք գետեղուած են անձի մը մազին ծայրը կամ բրինձի հատիկի մը վրայ:

Այս հրաշալիքներու աշխարհին մէջ մեծապէս ուշադրութիւնդ կը գրաւէ Գազարեանի գործերէն բրինձի հատիկի վրայ քանդակագործուած հեռուստացոյցը, որ «մերսեմես» ինքնաշարժի մէջ գետեղուած է: Այցելուն հեռուստացոյցէն կը տեսնէ ինքնաշարժերու մրցում մը, որուն կը մասնակցի Շարլ Շափլինը իր հեծելանիւով:

Ծուցահանդէսին մէջ կայ նաեւ Գազարեանի գլուխ գործոցը, որ փորուած կէս հատիկ բրինձի մէջ գծագրուած է Հայաստանի մէջ երկրաշարժէն քանդուած վայրերը և Ամերիկայի Միաց. Նահանգներու նախագահ Ճորճ Պուշին նկարը, ապա անգլերէն լեզուով փորագրուած հետեւեալ գրութիւնը.

«Հայաստան կը յայտնէ իր խորին շնորհակալութիւնները Ճորճ Պուշին և Ամերիկայի ժողովուրդին:

Սոյն հրաշալիքը ուղարկուեցաւ Ամերիկայի Նախագահին, հաստատելու համար հայ ժողովուրդին երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնը, որը մեծ արժէք կը ներկայացնէ, նոյնիսկ եթէ այդ, կէս բրինձի հատիկի չափ ունի...»

Հ.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներուն	500 ե.Գ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՍԲՈՒԹԻՒՆ
8 ՕԳՈՍՏ. 1991

ՄԱՀԱԶԴ

Սրտի աղիտուն կսկիծով տեղեկացանք, որ Թորոնթոյի մէջ իր մահկանացուն կնքած է Հայկ. Ընթերցասրահի նախկին աս՝նձապետ եւ Գահիրէի Ազգասահմանամերձ երկարամեայ հոգաբարձու՝

ՊՐ. ԵԶՆԻԿ ՎԵՅԻԿԵԱՆ

Այս տխուր առիթ Հայկ. Ընթերցասրահի վարչութիւնն ու «Ջահակիր»ի խմբագրութիւնը իր խորագոյց ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալի զաւակներուն եւ սգակիր բոլոր պարագաներուն։

ՅԱՒԱԿՅՈՒԹԻՒՆ

Խոր ցաւով տեղեկացանք, թէ մօտ 40 օրեր առաջ իր մահկանացուն կնքած է

ՏԻԿԻՆ ՄԱՔՍԻՄ ՀԱՆՆԷՍԵԱՆ

որ տեղի ունեցած է Պէյրութի մէջ։

Այս տխուր առիթ խմբագրութիւնս իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալին զաւակներուն՝ ընկ. Կարապետ և Ցովհաննէս Հանէսեաններուն ինչպէս նաեւ սգակիր բոլոր պարագաներուն։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնն ու Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնը իրազեկ ըլլալով այն դժուարութիւններուն որոնց կը հանդիպին հաւատացեալները, Հելիոպոլսէն դէպի եկեղեցի կիրակի օրերը երթեւեկութեան առիթով, ճանապարհներու խճողումին, խցումին, փոխադրամիջոցներու սակաւութեան կամ խճողուած լինելուն պատճառաւ, որոշած է ամէն կիրակի, կանոնաւորաբար, Հելիոպոլսէն դէպի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի երթեւեկի համար օթօպիւս մը տրամադրել։

Օթօպիւսը պատրաստ պիտի ըլլայ կիրակի առաւօտ ժամը՝
8.45-ին Նուպարեան Ազգային վարժարանին առջեւ.
9. ին Այծեմնիկ Հանգստեան Տան չէնքին առջեւ.
9.15-ին Նորամանտի.
9.30-ին Սինեմա Ռօքսիի մայրին առջեւ.

Արարողութիւններէն ետք, նոյն օթօպիւսը հաւատացեալները պիտի վերադարձնէ վերոյիշեալ վայրերը։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ Ս. Գ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔՆ ՈՒ ՊԱՐԱՀԱՆԴԷՍԸ

ՊՍԱԿՈՒԵՑԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՅԱՋՈՂՈՒԹԵԱՄԲ

(Շարունակութիւնը Բ էջէն)

նուիրած էին Ցէր և Տիկին Վարդ Ալեքսանեաններուն։

Շաբաթ, 27 Յուլիսին, երեկոյեան ժամը 10էն սկսեալ, Ալեքսանդրիոյ առաջնակարգ պանդոկներէն «Ռամատա Ռէնեսանս»ի «Բայիտ Պէյ»ի չքեղ սրահին մէջ տեղի ունեցաւ Յոբելինական Պարահանդէսը հոծ բազմութեան մը ներկայութեան, որուն համար կազմուած էր Յոբելինական Պատուոյ Յանձնախումբ մը բաղկացած Գահիրէի և Ալեքսանդրիոյ ազգայիններէն։

Պարահանդէսը իրենց երգեցողութիւնով ու նուագով խանդավառեցին Հայաստանի մեր հիւր արուեստագիտուհիները և «Ցը կոսքս» առաջնակարգ նուագախումբը որ տեւեց մինչեւ առաւօտեան ժամը 4։

Օրուան նախագահն ու պատուոյ յանձնախումբի ներկայ անդամները միասնաբար կարեցին յոբելինական կաքաւանդակը։ Այս խնդավառ մթնոլորտին մէջ, առիթ գնահատութիւն Ալեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի տարած ազգօգուտ գործունէութեանը եղան սրտաբուխ մեծագոյմաբ նուիրատուութիւններ։

Կը շնորհաւորենք յաղթական խումբերուն մարզիկներն, մարզիչները ու ղեկավարները, ինչպէս նաեւ Ալեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութիւնը իր կազմակերպած այս յաջողակ ձեռնարկներուն համար և նորանոր յաջողութիւններ կը մաղթենք բոլորին։

ԹՂԹԱԿԻՑ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Նարտի Պարզեւատուր Մըրճանչի յաջողութեան առիթու կը նուիրեն օրուան նախագահ Տէր և Տիկ Յակոբ Էքսէրճեան 200

Տէր և Տիկ. Նակիպ Արքինեան իրենց զաւկին՝ Յակոբի համալսարանական բացառիկ յաջողութեան ուրախ առիթու կը նուիրեն 50

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Տիկին Նուարդ Թիւթիւնճեան և զաւակները՝ Յակոբ եւ Անի, իրենց չատ սիրելի ամուսնոյն և հօր, Ողբ. Սերոբ Թիւթիւնճեանի մահուան տասներորդ տարելիցին առիթու ու անոր գաղջը յիշատակին կը նուիրեն.
Ս. Պօղոս-Պետրոս
եկեղեցւոյ Պայծառութեան 50
Պօղոսեան Ազգ. Վարժարանին 25
Հ.Մ.Ը.Մ.-Նուպար Աղեքս. 25
Տիգրան Երկաթին 25
«Արեւին 25
«Ցուսաբերին 25
«Ջահակիր»ին 25

Տիկին Անի Զիլճէնեան եւ զաւակունք, իրենց չատ սիրելի ամուսնոյն և հօր՝ Ողբ. Վահան Զիլճէնեանի գաղջը յիշատակին կը նուիրեն.
եկեղեցւոյ Պայծառութեան 20
Աղքատախնամին 20
«Արեւ»ին 20
«Ցուսաբեր»ին 20
«Ջահակիր»ին 20

Տօքթ. և Տիկին Արեգ Օհաննէսեան Ողբ. Վահան Զէյճէնեանի գաղջը յիշատակին կը նուիրեն.
Աղքատախնամին 10
եկեղեցւոյ Պայծառութեան 10
«Արեւ»ին 10
«Ցուսաբեր»ին 10
«Ջահակիր»ին 10

Տիկին Շաքէ Օհաննէսեան և զաւակունք, իրենց չատ սիրելի ամուսնոյն և հօր Ողբ. Հայկ Օհաննէսեանի գաղջը յիշատակին կը նուիրեն.
եկեղեցւոյ Պայծառութեան 10
Աղքատախնամին 10
«Արեւ»ին 10
«Ցուսաբեր»ին 10
«Ջահակիր»ին 10

Տօքթ. Արեգ Օհաննէսեան և Տիկին Անի Զէյճէնեան իրեն, չատ սիրելի հօրաքրոջ Ողբ. Մարի Սօղոյեանի գաղջը յիշատակին կը նուիրեն.
եկեղեցւոյ Պայծառութեան 10
Աղքատախնամին 10
«Արեւ»ին 10
«Ցուսաբեր»ին 10
«Ջահակիր»ին 10

(Բոլոր Նուիրատուութիւնները Ստանալ Արեւէն)

Պր. Եդուարդ Պասմաճեան, իր չատ սիրելի կողակցին ողբացեալ Նուարդ Պասմաճեանի (Ծնեալ Աւագեան) մահուան 3րդ տարելիցին առիթու անոր գաղջը ու խնկելի յիշատակին ինչպէս նաեւ Պասմաճեան և Աւագեան ընտանիքներուն համակրելիներուն գաղջը յիշատակին կը նուիրէ.
Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ
Պայծառութեան 10
Պօղոսեան Ազգ. Վարժարանին 10
Աղեքս. Հայ Աղքատախնամին 10
Աղեքս. Հայ Աւետ. եկեղեցւոյն 10
Տիգրան Երկաթ Մշակ.
Մրուքեան 10
Յառաջդիմասէր Մշակ. Ընկ. 10
«Այծեմնիկ» Հանգստեան Տան 10
«Արեւ»ին 10
«Ցուսաբեր»ին 10
«Ջահակիր»ին 10
(*Ստանալ Ազգային Առաջնորդարանէն*)

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՄԵԾ ԶԲՕՍԱՊՏՈՑՏ ԴԷՊԻ ՍՈՒՐԻԱ

Մանրամասնութիւնները մօտ օրէն

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
ԳԱՀԻՐԷ
Շաբաթ, 24 Օգոստոս 1991 կ.Ե. ժամը 8.30ին
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Ի ՊԱՏԻՒ
ՍՐԱՀԻՍ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒՆ
ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՍԻՐՈՎ ՀՐԱՒԻՐՈՒԱԾ ԵՆ
Կիրակի, 25 Օգոստոս 1991 առաւօտեան
ԶԲՕՍԱՊՏՈՑՏ ԴԷՊԻ ԿԱՐՄԻՐ ԾՈՎ
«ՌԱՍ ՍԷՏՐ»
ԵՐԹՈՒԴԱՐՁ, ՄՈՒՏՔ ԵՒ ՊԱՆԴՈԿ 17·5 Ե·Ո·
Արձանագրութեան համար դիմել ընկ. Միմոն Զամբէրթէնեանի, կամ Հայկ. Ընթերցասրահ, ամէն երեկոյ ժամը 8.12 (հեռ. 3914908)։
ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ
ԱԻԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ՔՈՒՊԷՊԱ,
ԼԱՇՄԱՃԻԿԻՆ, ՄԱՆԹԸ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ
Բոլոր ածուճ որոճ կը փափաքին ուճեճալ, իրդ ճաճին դիմել սուճ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ ճեռաձայնել 3914908 թիւին։
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՄՐԱՀԷՆ ՆԵՐՍ

ՊՐ. ՎԱՀԷ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ
Եղանակի Լաւագոյն Նարտի Վարպետը

Անցեալ Շաբաթ, 3 Օգոստոս 1991ի երեկոյեան, տեղի կ'ունենար ճարտի պարգեւատրման մրցաժամ մը ճախագահութեամբ ճամայնքի սիրուած անձնաւորութիւններէն Տէր եւ Տիկ. Յակոբ Էքսէրճեանի, որուն ընթացքին պիտի որոշուէր եղանակի լաւագոյն ճարտի վարպետը։

Մօտաւորապէս 25 վարպետներ մուտքագրած էին իրենց մասնակցութիւնը բերելու, որուն առաջին պարգեւը էր լուսանկարչական արժէքաւոր գործիք մը տրամադրուած «Սթիւլօ Քիլիփ» հաստատութեան կողմէ։

Մուտքագրութիւնը մը տեղի կ'ունենար երիտասարդ թէ երեց, բոլորը կը մրցէին իրարու դէմ։ Մինչեւ վերջին խաղը, յայտնի չէր թէ ո՞վ առաջին պիտի հանդիսանար։

Վերջապէս մեր բարեկամներէն Պր. Վահէ Վարժապետեան յաղթելով Պր. Գառնիկ Կրպոյեանի կարողացաւ տարական մրցումը, եւ ընտրուեցաւ եղանակի լաւագոյն ճարտի վարպետը։

Օրուան նախագահ Պր. Յ. Էքսէրճեանի ձեռամբ առաջին հանդիսացող Պր. Վ. Վարժապետեան սացաւ լուսանկարչական գործիքը, 2րդ հանդիսացող՝ Պր. Գ. Կրպոյեան սացաւ պայուսակ մը, ընտրուած Պր. Դաւիթ Միրզայեանի կողմէ եւ 3 դ հանդիսացող ընկ. Սիմոն Զամբէրթէնեան սացաւ մեծայլ մը ընտրուած, Պր. Լեւոն Հիւրմի զի կողմէ։

Ընկ. Պետրոս Մովսէսեանի շնորհակալական խօսքերով վերջ գտաւ օրուան մրցաժը։ Կը շնորհաւորենք մեր սիրելի վարպետ Վահէ Վարժապետեանը եւ 2րդ ու 3րդ հանդիսացողները։

Յ. Ի.

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Տէր եւ Տիկին Պեճ եւ Յարմիկ Պալթաճեաններ ճերկայիս կու գան իրենց խորին շնորհակալութիւնները յայտնելու Աղեքսանդրիոյ Հոգեւոր Հովիւ Արժ. Տ. Գրիգոր Քհյ. Քհնյ. Օհաճեանի, Արժ. Տ. Պարգեւ Քհնյ. Ներսիսեանի, Մօ. Եդուարդ Յակոբեանի, «Շնորհալի» երգչախումբի աղդամներուն, «Արեւ» Օրաթերթի եւ «Ջահակիր» Շաբաթաթերթի խմբագրութեանց ինչպէս նաեւ բոլոր ածուճ որոճ ածամբ ճերկայ գտնուելով, հեռագրով, ճամակով, ծաղկեկողով ուղարկելով կամ բարեպաշտակ հաստատութեանց ճուիրատուութիւններ կատարելով շնորհաւորեցին իրենց ամուսնութիւնը։

دار الطباعة للطباعة — رقم الطلب ٧٠٥

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة "ج.ع.م" - ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز ٥ السيدة عاية سيرديان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique: TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef; SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Աբտօնատէր — Ա.ՑՏԱ. ՍԵՐՈՎԲԵԱՆ

Մեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 1235 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 22 ՕԳՈՍՏՈՍ 1991 — ՀԱՏԸ ՉԵՌԻԼ 20 եգ. Դրկ. — عدد رقم ١٢٣٥ — الخميس ٢٢ اغسطس ١٩٩١

ԽՈՐՀՐԴԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

ԴԷՊԻ 21 ՍԵՊՏԵՄԲԵՐ
(Անկախութիւն թէ Ինքնիշխանութիւն)

Քանի մը չաբաթէն, 21 Սեպտեմբեր 1991ին, Խորհրդային Միութեան տասնհինգ հանրապետութիւններէն երեք փոքրագոյններուն առաջինը հանդիսացող Հայաստանի Հանրապետութիւնը (3 միլիոն 376 հազար բնակչութիւն) ժողովուրդը «սահմանադրական կարգով» Հանրաքուէով մը պիտի յայտնէ իր ցանկութիւնը կամ որոշումը, թէ՝ «կ'ուզէ՞ մնալ Սովետական Սոցիալիստական Հանրապետութեանց Միութեան մէջ որպէս ինքնիշխան (սուվըրէն) անդամ» այդ Միութեան... թէ՞ կ'ուզէ դուրս գալ անկէ... դառնալու համար «Ազատ Անկախ և Միացեալ Հայաստան»։

Երկու տաբի առաջ (Օգոստոս 1988), հետեւելով Կորպաչովեան «կ ատնոստ»ի և «փերեսթրոյքա»յի սխալ մեկնաբանութեան եւ կիրարկումին, Հայաստան «Անկախութեան Հռչակագիր» յայտարարեց և «Անկախութեան Փորձընթացի» ձեռնարկեց՝ առաջնորդութեամբ հայկական բոլոր կազմակերպութիւններու, մասնակցութեամբ (եւ ոչ - մասնակցութեամբ) գոյառած ՀՀՇի (Հայոց Համազգային Շարժում)։ Շուտով ստեղծուեցաւ Արցախեան ծայրայեղ խանդավառութեան վիպային մէկ մթնոլորտ եւ հնօրեայ ու նորօրեայ կազմակերպութիւններ սկսան այնպիսի մէկ գործունէութեան, որ կու գար ապացուցանելու Քէ – 70 տարի դաշնակցական խոտապոյն վարչութեամբ կառավարուող մեր հայրենիքի ղեկավարները տակաւին չեն հասած պետական մակարդակով քաղաքական - դիւանագիտական լուծեալ մը։ Գլխու պոյտ առթող իրերայաջորդ դէպքերն ու երեւոյթները եկան ապացուցանելու, որ մենք տակաւին քաղաքակից չենք մասնաւորաբար Պերլինի վհատողովէն (1878) ի վեր մեզի պարտադրուած ընկերային, տնտեսական, քաղաքական եւ աշխարհագրական ճակատագրին մեզի ընծայած դասերուն...։

Անգամ մը եւս յայտնի եղաւ, որ չէին բացառութեամբ, մեր ղեկավարները ընդունակ չեն ազգային և միջազգային պատմութիւնը ներթելու և բնաչրջուելու, հասուննալու և կարգանալու։

Փոքրիկ Հայաստանը, նախ, Ցանքոնական ապստամբութեամբ մը, ապա արձակեց իր ուսերէն վար նետել խորհրդային կարմիր քղամիդը եւ անտեղի, անհարկի եւ անվայելուչ ցուցադրամոլութեամբ՝ սկսաւ պատրանքներու եւ ցնորքներու ետեւէն վազել ...։ Դերագոյն Խորհուրդի արժանաւոր նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան, Խորհրդարանի ատեանէն ի զո՞ւր կը գոչէր. «ժամանակն է, վերջապէս, լուրջ դասեր քաղել մեր պատմական դառն փորձառութիւններից և յախուռն, ռոմանտիկ ազգից վերածուել սառնասիրտ, իրապաշտ, պրագմատիկ ազգի, որի իւրաքանչիւր քայլը պէտք է լինի կշռադատուած, հիմնուած կոնկրետ ու անվրէպ հաշուարկի վրայ»։

Կարծուեցաւ, որ Խ. Միութիւնը կը քայքայուի և հայութեան ղեկավարները խորհեցան զերծ մնալ այդ քայքայումէն, ժամ առաջ դուրս գալով «ընկերմելու» դատապարտուած նաւէն։ Հեռատես գրիչ մը՝ Ժիրայր Նաիրի (խմբագիր Հնչակեան «Աբարատի, Պէյրութ) ի զուր գոռաց. «Կարծեցեալ ընկղմող նաւէն դուրս ինկողը՝ կեր պիտի դառնայ չանաձուկերուն»...

Կորպաչով, ամբողջ Խ. Միութեան համար Հանրաքուէ յայտարարեց Մարտ 17ին։ Մենք Հայերս, միշտ ապստամբօրէն, մերժեցինք մասնակցիլ Մարտ 17ի Հանրաքուէին եւ նշանակեցինք մե՛ր «Հայկական Հանրաքուէն» 21 Սեպտեմբերի համար...։

Անկախաբար ՀՀՇ-ի թափառումներէն և երկփեղկումէն, նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան, իսկապէս հաւասարակշռուած լուրջ պետական մարդ, չկտրեց իր սահմանադրական կապերը կեդրոնական կառավարութեան հետ և ամենայն ջալրջութեամբ կը դիմէ դէպի 21 Սեպտեմբեր՝ ի նպաստ համադաշնակցութեան։

Ըլլայ հայրենիքէն, ըլլայ սփիւռքէն հայ հին փորձառու կուսակցութեանց եւ անհատ մտաւորականներու կողմէ բազում կոչեր կ'ուղղուին հայրենի կառավարութեան գործադիր պատասխանատուներուն՝ որ «Անկախութեան Գործընթաց»ը աւելի լրջութեամբ եւ չրջահայեցութեամբ տարուի ու Հայաստան դուրս չգայ սովետական համա-

(Շար. տես էջ 4)

Խ. ՄԻՒՒԹԻՒՆ

ՉԱԽՈՂ ԲՌՆԱՒՀԱՐՈՒԱԾ ԵԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԿՈՐՊԱՉՈՎԻ

Անցեալ երկուշաբթի, 19 Օգոստոսի առաւօտեան, Մոսկուայի մէջ ԹԱՍՍ գործակալութեան կողմէ յայտարարեցաւ թէ Խ. Միութեան նախագահ Միխայիլ Կորպաչով առողջական պատճառներով մեկուսացուած է իր պաշտօնէն եւ երկրի նախագահի պաշտօնը սանձնած է արժամաբար, փոխ նախագահ Ժենայի Եանայեւ։

Կորպաչով Ղրիմ մեկնած էր հանգստանալու եւ Եելցինի որ Մոսկուա պիտի գտնուէր, ելոյթի եւ Նագարպաեւի հետ ստորագրելու մէկութենական նոր պայմանագիրը։

Այս պատճառով երկրին մէջ սահպողական իրավիճակ յայտարարուած էր վեց ամսուայ ժամանակամիջոցով։

Մոսկուայի հրապարակ-

ները հրապայլերով շրջապատուած էր եւ 250 հազար աձերով տիղի ունեցած բողոքի ցոյցերու ընթացքին հինգ հոգի մեռած եւ 10 հոգի վիրաւորուած են։

Սակայն 55 ժամ ետք, Շաբաթ 21 Օգոստոսի եղանակ, բռնահարուածի հեղինակները, որ իրենք գիրենք անուանած էին Փրկութեան Կոմիտէ, ձերբին եւ արտաքին ճնշումներու հետեւանքով, ձախողութեան մատնուած եւ Մոսկուայէն փախուստ տուած են դէպի շրջանները։ Միւս կողմէ կ'ըսուի թէ պաշտպանութեան նախարար Տիմիրի եագով անձնասպան եղած է։

Նոյն օր, երեկոյեան Մ. Կորպաչով վերադարձաւ իր պաշտօնին, պատահ ելոյթ մը ունեցած է հեռուստատեսէն եւ յայտնած է թէ յառաջիկայ հինգ օրերու ընթացքին պիտի վերսկսի իր աշխատանքներուն։

Այժմ խաղաղութիւնը վերահաստատուած է մայրաքաղաքի փողոցներուն մէջ եւ հանդարտած են բոլոր ցոյցերը նաեւ բոլոր զրահապատ կառերն ու հրապայլերը սկսած են հեռուիլ հրապարակներէն։

ՊԱՐԵՏՅԻՆ ԺԱՄԸ ՎԵՐԱՑԱԾ

Հայաստանի Հանր. Դեր. Խորհդի նախագահութեան որոշմամբ, հանրապետութիւնում այսօրուանից վերացուել են արտակարգ դրութիւնը եւ պարետային ժամը։

(ԱՐՄԵՆՓՐԷՍ)

Երեւան, 16 Օգոստ. 1991

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՄԱՐԱՀ

ԱՄԱՌՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ՕԴԱՓՈԽՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ «ԱԿԱՄԻ»Ի ԾՌՎԱՓԸ

Մօտաւորապէս 18 տարիներէ ի վեր աւանդութիւն դարձած Հայկ. Ընթերցասրահի վարչութեան կողմէ կազմակերպուած ամառնային եղանակի օդափոխութիւնը, այս տարի եւս տեղի ունեցաւ Շաբաթ 7 Օգոստոսէն, Երեքշաբթի 13 Օգոստոս 1991ին, Ակամիի գեղատեսիլ ծովափը՝ «Ակամի Փալաս» պանդոկին մէջ, որ Ալեքսանդրիայէն մօտ 15 քիլոմեթր դէպի արեւմուտք կը գտնուի։

Եօթնօրեայ այս օդափոխութիւնը անցաւ ընտանեկան ջերմ մթնոլորտի մէջ, մասնակցութեամբ մօտաւորապէս 30 անդամներու և համակիրներու։

Պանդոկին շրջակայքը չատ մը եգիպտահայեր եւս վիլլաներ վարձելով, օդափոխութեան համար կու գան այս ծովափը։ Վերջապէս ամառուայ եղանակի ընթացքին փոքր Հայաստան մը դառնալով այս շրջանը, մեծով, պզտիկով՝ բոլորը «քէյֆ» կ'ընեն, հեռու՝ գործի կամ ուսումի տաղտուկներէ։

Օրուան ընթացքին տարեցները կը հանգստանային պանդոկին մէջ կամ ծովափ կ'երթային։ Երիտասարդները կը զուարճանային ծովի կամ լողաւազանի լոգանքներով։ Իսկ

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

537 ՍՊԱՆՆՈՒԱԾՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԷՋ

«Մոսկովեան Նորութիւններ» թերթի մէջ լոյս տեսած տուեալներուն համաձայն, ըստ Խորհրդային Միութեան դատախազութեան, 1988 - 1990 տարիներուն Լեռնային Ղարաբաղի մէջ սպաննուած են 537 հոգիներ։ Հայ զոհերու թիւը եղած է 222 հոգի, Ատրպէյճանցիներունը 216, իսկ, ապահովութեան ուժերէն սպաննուած են 26 եւ բանակի մէջ ծառայողներէն 73 անձեր։

1991 ի Մայիս ամսուայ ընթացքին Ղարաբաղի մէջ գտնուած են 93 անձիք, որոնցմէ 77ը եղած են պարզ բադախացիներ։

ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ԻՐ ԲԱԽՏԻՆ ԼՔՈՒԱԾ ԱՐՑԱԽԸ ԿԸ ԴԻՄԷ..

Ո՛ւր էինք... Ո՞ւր հասանք....

Արցախի հայութիւնը, չրչանի պատասխանատուները, կոնակ դարձնելով խղճած են երեւանի իշխանութիւններէն, Թօքթիլէ ետք իրենց ոտքերու փոչին, հիասթափուած, խիստ դառնացած՝ զգուանքի համախառն զգացումով։

Հասկնալի ու արդար է իրենց ընդվզումը, որ կ'արտայայտուի դէպի ինքնալափումով։ Անոնք որ «Ղարաբաղ» Միացում», «կը մերժենք կիսահիլոցը», «կորպաչովի առաջարկած բարեկարգութիւնները աչքի փչուած փուչի են», «Մեր բռունցքները վար պիտի չառնենք այնքան ատեն որ Արցախը Հայկական Հանրապետութեան չէ միացուած»... կը գոչէին դեռ մինչեւ երէկ, այսօր մոռցած են «Վղիմ.ը։ Չկան իրենց փքուռոյց լոզունգները։ Կլակոտ, ժողովուրդին դիւրաւ զգացումները հրդեհող բոցավառող խոստում ու կանչ յօդս ցնդած են։ Դժուար է երեւակայել այս աստիճան դիմաշրջութիւն, ինքնաժխտում, արհամարհանք ու դաժան լքում, ապերախտութիւն որ կը ցուցաբերուի ժողովուրդի մը հանդէպ, որուն դատն ու քուէն չհանգրծելով մարդիկ, երբեմնի «Կամիկաձէ»-ներու «հերոսները», հասան իշխանական աթոռներու, յետոյ ալ գիծ քաշելու համար մօտիկ անցեալին վրայ։ Սոիպելով ուրացումի եւ մոռացութեան զոհերուն որ, գործնապէս, երբեմն ներողամտութիւն հայցին, անիշխարութիւն խնդրեն իրենց.. դահիճներէն, որոնց լուծէն իբր թէ պիտի ազատագրուէին իրենք։ Այդպէս հաւաստիացուցեր էին իրենց, կարծեցեալ «փրկիչ»ները, որոնց իշխանամոլութիւնը ոչ միայն իրենց մոռցնել տուաւ Արցախը, առնքիւթեան կռիւ, առճակատում հրաւիրել տուաւ կեդրոնին դէմ, այլեւ մղեց գիրենք որ ապաւէն, գութ ու հովանաւորութիւն որոնեն ցեղասպան Թուրքին գրկին մէջ։ Դառնալով յանձնառու ամէն – երեւակայելի կամ աներեւակայելի – համակերպութեան, միայն թէ պաշտօն ու դիրք չկանչն իրենց ներքեւէն։ Ամէն անգամին ալ յանուն «Անկախութեան» անշուշտ, որ իր լոզունգին կեղծիքն ու բորբոսը սպասուածէն չուտ բացայայտեց։ Մերկացած իրականութիւնը ահաւոր էր այնքա՞ն, որ անոր հեղինակները չկրցան խուսափիլ իրենց «սխալ»ը ընդունելու պարտաւորութենէն։ Քանի իրենց կռնակը դպած էր պատին։ Չկար նահանջելու միջոց ու տեղ այլեւս։

Եւ սակայն, անբմբռնելին ու ամենէն գայթակղեցուցիչը կը մնայ այն, որ իրենց սխալած ըլլալը ընդունողները դե՞ռ կը մնան իրենց դրաւած պաշտօնին վրայ։ Երբ ժողովրդավարութեան, դեմոկրատիայի, «համակավարութեան» ու պարկեշտութեան ամենատարրական քմբռնումն իսկ բաւարար պիտի ըլլար որ իր ձախողիլը ընդունողը անմիջապէս իր հրաժարականը ներկայացնէ անո՛ր, որուն վստահութեամբ ինք Աթոռին հասաւ։ Մանաւանդ, երբ գործուած այդ սխալին հետեւանքը արժած է ազգային աղէտ։

Եւ սակայն, ի՞նչ զարհուրելի երեւոյթ, ողբերգութեան պատասխանատուները դեռ կը յամենան իրենց թաւշապատ բազմոցներուն վրայ, իբր թէ բան պատահած չ'ըլլար իսկ հայրենի ժողովուրդն ալ չունի կարծես ընելիք, զգացած յանապատութենէն կուրծք ծեծելէ ու՞ր ու վո՞ր կանչելէ բացի։

Արցախի «լիազօր ներկայացուցիչները»ը դիմած են Մ. Միութեան նախագահութեան՝ խնդրելով, որ իրենց տրուի երկու տարի առաջ իր նուաճած կարգ ու սարքին... գէթ յիսուն առ հարիւրը միայն, ինչ որ մեր խելացի պայքար-աշխատանքով յաղթականօրէն չհաց էինք 1988ի կէսին, հիմա կը դիմուի Մոսկուա խնդրական, որ գոնէ անոր կէսը վերադարձուի մեզի, ողորմածաբար, անյիշաչարաբար, մոռնալով որ չատ աւելին, ամբողջը ունենալու մեր յաւակնոտութիւնը, պայմաններու բերումով մեզի չթոյլատրուող, տհաս, վնասաբեր հայութեան համար, պատճառ եղաւ որ մեզի պակսողը ձեռք չկարենալ ձգելէ բացի, մեր չհաց քիչն ալ վրայ տանք...։

Տեսնենք, թէ ողորմած Պաքուն եւ ատելի «կայսրութեան նեբոնը» ինչպէ՞ս կը պատասխանեն Արցախահայութեան խնդրանքին։

ԺԻՐԱՑՐ ՆԱՑԻՐԻ

ԱՄԱՌՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ՕԴԱՓՈԽՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Նարտի վարպետներու մրցակցութիւնը չէր վերջանար ամբողջ օրը։

Գիշերները երաժշտական գուարթ խումբին չնորհիւ պարի երգերը մինչեւ առաւօտեան ժամերը, կը լեցնէին մեր սրտերը եւրոպական եւ թէ եգիպտական մեղեդիներով։ Իսկ նորահաս սերունդը իրարու հետ հաւաքուելով, կը սարքէին երիտասարդական խրախճանքներ։

Բոլորն ալ գոհունակ, անմոռանալի պահեր անցընելէ ետք երեքշաբթի երեկոյեան վերադարձան, ծովեզերեայ գեղեցիկ օդ, հաճելի տեսարան եւ լաւ տպաւորութիւն գտնելէ ետք։

Կը չնորհաւորենք Հայկ. Ընթերցասրահի վարչութիւնը և չնորհակալութիւն կը յայտնենք պատկին պատասխանատուընկ. Պետրոս Մովսէսեանը, որ ինչպէս ամէն տարի այս տարի եւս ճիգ չէր խնայած յաջողցնելու սոյն օգափոխութիւնը և բոլորին հանգիստով զբաղելու։

ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԸ

ԱՊԱՔԻՆՈՒԻՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք, որ գաղութիս ծանօթ ազգային դէմքերէն, վաստակաւոր ճարտարապետ Հրաչեան Պալեան, Իտալական հիւանդանոցին մէջ անակնկալ սրտի տագնապի հետեւանքով, մանաւանդ դարմանումի են. թարկուած է և չարաչի մը հետ վերապահած է իր բնակարանը։

Ան այժմ ապաքինման չրչանի մէջ է։ Շուտափոյթ և կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի բարեկամին։

***

Տեղեկացանք, որ համայնքի սիրուած եւ յարգուած ազգայիններէն՝ Պր. Օճիկ Ալեքսանեան, Մոնթրէալի մէջ, ստի փուր վիրահատումի մը ենթարկուած է, եւ ապաքինման շրջան մը բռնորելէ ետք, այժմ վերադարձած է Ը. գիպսոս։ Կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի բարեկամին։

ԸՆԹԱՑԻԿ ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

ԳԱՌՋՈՒՆ ՅՈՒՅԱԴՐՈՒՄ Է ԿԻՐՈՎԱԿԱՆՈՒՄ

Քաղաքի կերպարուեստի թանգարանում բացուել է Գառզուի 40 աշխատանքների ցուցահանդէսը, կիրովականին նուիրուած այդ հաւաքածուն տեղ է հասցրել և ցուցադրման ներկայացրել Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրէն, արուեստաբան Շահէն Խաչատրեանը։

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Հայաստանի Հանրապետութեան սոցիալական ապահովութեան փոխ նախարար Բլէհանին համաձայն, Հայաստանի մէջ կան 240 հազար անգործ մարդիկ, որոնց հարիւր հազարը տղամարդիկ են։ Փոխ նախարարը՝ երեւանի մէջ անգործներուն թիւը կը գնահատէ 10-15 հազար մարդ։

Գործազրկութեան մասին կազմուած օրէնքի նախագիծին համաձայն, անգործներուն որուղ նպաստը պիտի կազմէ վերջին աշխատավարձին 50 տոկոսը։

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք, որ Օր. Արփի Ձաճիկեան յաջողութեամբ աւարտած է «Էյճ Շամս» համալսարանի ճարտարապետական ճիւղը, Լոնի յիւսատակութեամբ։

Պէտք է ըսել թէ Օր. Ձաճիկեան ճաեւ խոստմնալից արուեստագիտուհի մըն է։ Ան փոքր տարիքէն կը հետեւէր դաշնամուրի դասընթացքներուն եւ իր համալսարանական ուսումով բեռնաւորուած միջոցին, շարունակած է երաժշտութեան դասերը ու անցեալ Նոյեմբերին ներկայացած է «Թրքիի Գոլճ Օֆ Լոնտոն»ի 8րդ կարգի ատեստական գրաւոր ճննութեանց եւ մեծ յաջողութեամբ կարողացած է ձեռք ձգել 97 առ հարիւր արդիւնք մը Պռնյոմոյ յիւսատակութեամբ։

Օր. Արփին իր նախնական ուսումը ստացած է Նուպարեան Ազգ. վարժարանէն ետք, ապա երիտասարդական ուսումը լրացուցած է «Սէնթ Գլերզ Գոլճ»ին մէջ։

Խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ գիճ եւ իր ծնողք՝ Տիկ. Արամեան Ձաճիկեանը, մաղթելով շնորհնոր յաջողութիւններ։

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՆ ԵՒ ՄԵՐ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Պարտք կը զգանք կրկնել հասարակութեան հաղորդելու թէ երկարդական բաժինի գրական, գիտական եւ ուսողութեան ճիւղերուն հետեւող մեր ինչ ուսանողները մասնակցեցան պետական քննութիւններուն, տրձանագրեցին գոհացուցիչ արդիւնքներ՝ իւրաքանչիւրը իր կարողութեան համաձայն։

Ստորեւ ներկայացնող ցուցակը՝ երկար տեւողութեան եւ յարատեւ զոհաբերութեան պտուղն է։

Գիտական եւ ուսողութեան ճիւղեր	420	100
Բրիսք Սիմոն Սիմոնեան	357	85
Անդրան Ժորժ Ջարակ	282	67,1
Ժորժ Լեւոն Թորոսեան	279,5	66,5
Մրճան Զաւէն Թորիկեան	266,5	63,4

Գրական ճիւղի ուսանողուհին՝ միայն իմաստասիրութեան լրացուցիչ քննութեան ենթակայ մնաց։

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

**

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք յարգոյ հասարակութեան եւ ազնիւ ծնողներուն, որ Վարժարանիս 1990 - 1991 ուսումնական տարեշրջանի եկրարդականի (Սանաուեայի) պետական քննութեանց արդիւնքները եղած են հարիւր առ հարիւր յաջողութեամբ։

Ստորեւ կու տանք ցանկը համապատասխան ճիւղերով։

Գրականութեան Բաժին	320	100
Տիգրան Ժան Աւագեան	247	77.2
Արամի Վահագն Դելփեան	227	70.9
Րուպինա Րօպէրթ Թապաճեան	224.5	70.1
Նաեւա Ճուան Եուսիճ Արքին	207	64.7
Վերժին Տիգրան Թէրզեան	200 5	62.6

Տնօրէնութիւնս եւ ուսուցչաց կազմը կը շնորհաւորեն յարգելի ծնողները եւ յաջողած աշակերտները, յառաջիկայ նորանոր նուաճումներու մաղթանքներով։

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

Խմբագրութիւնս եւս կը շնորհաւորէ զիրենք, իրենց ծնողները, վարժարաններու տնօրէնները ու ուսուցչական կազմը և կը մաղթէ նորանոր յաջողութիւններ։

ՎԵՀԱՓԱՌ ՎԱՉԳԷՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՍՐԲՈՏԱՌ ԿՈՆԴԱԿԸ ԸՆԾԱՅՈՒԱԾ ՈՂԲ. ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՑԾԱՌ ՑԱԿՈԲԵԱՆԻ

Անցեալ Կիրակի, 18 Օգոստոս 1991ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, Վկրափոխումն Ս Աստուածածնայ ուօին, Սուրբ Պատարագի միջոցին, Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք Ձինչինեան կարգաց ի յուշ Ողբ. Մարկրիթ Պայծառ Ցակոբեանի Սրբատառ Կոնդակը։ Միաժամանակ տեղի ունեցաւ օրհնութիւնը Հանրհնիքէն բերուած Ջաչքարին, որ պիտի զետեղուի բարեյիշատակ ընկերուհի Մարկոյի Հիրմին վրայ։

Մանրամասնութիւնները յաջորդով։

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԶԱՒԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՁԻՆՁԻՆԵԱՆԻՆ ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԹԵՄԻՆ ՀԱՑՈՑ ԵԳԻՊՏՈՍԻ ԳԱՀԻՐԷ

Վերջով տեղեկացանք ացեալ Նոյեմբերի 19 ն Գահիրէի մէջ ի Տէր հանգաւ տեղւոյն Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ «Շնորհալի» երգչախումբի հաստատիչ վեհերգչուհի Մարկրիթ Պայծառ Ցակոբեանը, խոր սուգի մատնելով ամբողջ եգիպտահայ համայնքը։

Վաղամեռիկ երգչուհին բա ձորէն գնահատուած է ամբողջ Ելիզեանի մէջ, իբրեւ տաղանդաւոր մեներգող իր կատարողական արուեստով. իր առիթիթող փայլուն ձայնով ու հմտութեամբ, հայ եկեղեցական եւ հայ ժողովրդական երգերու կատարմամբ։ Նա ամբողջ իր կեանքը նուիրած էր հայ երաժշտութեան, ուր ջանասուն տարիներ շարունակ յաջողեցաւ եկեղեցու կամարներու տակ եւ հայկական մշակութային օրանիներու մէջ, հոգեւոր զմայլանք եւ գեղագիտական վայելք, երգչախմբերու հմուտ ու խանդավառ ղեկավարութեամբ ներքեւ իր աշակերտներ՝ Տիար եգուարդ Ցակոբեանի, որ ցոյցպէս երկար տարիներ վայելած է ու կը վայելէ բացառիկ գնահատանքը եւ հիացումը եգիպտահայ մեր գաւակներուն։

Այս տխուր առիթով Մենք չերմապէս կ'աղօթենք, որ Բարին Աստուած խաղաղութեամբ ընդունի հանգուցեալ արուեստագիտուհիի արդար հոգին եւ Ս. Հոգով մխիթարէ սգակիր ընտանիքի անդամները։

Նաեւ ընդառաջելով Ձեր Սրբազնութեան միջնորդութեան սոյն կոնդակով յետ մաճու կը յղենք, Մեր հայրապետական օրհնութիւնը հանգուցեալի անմոռաց յիշատակին ու կը մաղթենք բեղմնաւոր ստեղծագործական երկար կեանք՝ խմբավար Տիար Ցակոբեանին, ի վայելումն եգիպտահայ համայնքին։

Ցյիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Ամէն։

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՑՆ ՀԱՑՈՑ

Տուաւ կոնդակս ի 5 Մարտի 1991 Փրկչական ամի, եւ ի տումարիս Հայոց ՌՆԽ ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի։
Հմր. 1702

ԱՐՑԱԽՑԻՆԵՐՈՒ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԻՒՆԸ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐԷ ՀԵՌՈՒ ԿԸ ՃԱՐՈՒՆԱԿՈՒԻ

Վերջին օրերուն կարծէք կանոնաւոր օդային դիմ բացուած է Արցախէն Սիսիան։ Այսպէս, պարբերաբար Սիսիան վայրէջք կը կատարեն Արցախէն եկած ուղղաթիռներ, իրենց հետ բերելով մինչեւ 30 արցախցիներ. ուրոնցմէ իւրաքանչիւրը կը գանձէ 500 ռուբլի։

Անցեալ ամիս, Սիսիան-Գորիս ճամբուն մօտերը վայրէջք կատարած է եւս մէկ ուղղաթիռ, որ իր հետ բերած է մեծ մասամբ երիտասարդ ընտանիքներ։ Ուսուցիչները կը պատճառաբանեն, որ իրենք այդ քայլին դիմած են օրինականներու ճանկերէն ազատուելու համար։

Ը դհանրապէս արցախցիները չեն ուզեր խօսակցութեանց մէջ մտնել տեղացիներուն հետ եւ անորոշ բաներ կ'ըսեն։ Ամենէն զարմանալի եւ ուշադրութիւն հրաւիրող երեւոյթը սակայն այն է, որ ուղեւորները իշխանութեանց օգնութեամբ արագ ձեւով կը տեղափոխուին դէպի երեւան։

ԸՆԹԱՑԻԿ ԼՈՒՐԵՐ

ԵՐՈՒՍԱղԷՄԻ ՊԱՏՐԻԱՐՔ ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ԿՈՉԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐՈՒՆ

Երուսաղէմի պատրիարքը՝ Թորգոմ Արք. Մանուկեան կոչ ըրած է աշխարհի բոլոր հայերուն որ ուխտագնացութեան համար Երուսաղէմ երթան և այցելեն Ս. քաղաքը որ ծննդավայրն է Քրիստոնէութեան ու Մովսիսական կրօնին և երկրորդ սրբավայրը Իսլամութեան։ Հայ ուխտագնացութիւնը դէպի Երուսաղէմ գրեթէ դադրած էր վերջին տասնամեակներուն։ Հայաստանեայց եկեղեցւոյ կեդրոն Ս. Էջմիածնէն յետոյ Երուսաղէմ երկրորդ կարեւոր սեղը կը համարուի որպէս ուխտավայր։

(ՊԱՏՐԻԱՐՔՈՒԱՆ ՀԱՑՈՑ)

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԳՈՆԿՐԷՍԸ ԿԸ ՎԱՒԵՐԱՑՆԷ ՀԱՑԱՆՊԱՍՏ ԲԱՆԱՁԵՒԵՐ

Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու Տունը վերջերս վաւերացուց երկու բանաձեւեր, որոնց բնդգրկած կ'տեղէ շատեր կրնան Հայաստանի Հանրապետութեան հաղորդակից եւ տնտեսական նպաստ ապահովել։

Այս բանաձեւերու յաջողութեան մէջ մեծ դեր ունեցաւ Հայկական Համագումարը, որ այս առթիւ կր վայելէր նեցուկը ամերիկահայ շարք մը կազմակերպութիւններու։

Արդարեւ՝ պիւճէյով նախատեսուած 15 3 միլիար ամերիկեան արտաքին օժանդակութենէն Հայաստանին պիտի յատկացուի 5 միլիոն տոլար։

«Շատ ուրախ ենք որ Ներկայացուցիչներու Տունը հինգ միլիոն տոլար եւս յատկացուց Հայաստանի երկրաշարժին հետ առնչուող ծրագիրներու համար» ըսաւ Հայկական Համագումարի ատենապետ՝ Պրն. Ռոպերթ Գալուստեան։ Ան յայտնեց նաեւ թէ, Ծերակոյտը եւս օրինագիծ մր կը մշակէ, որու նիմանց վայ այդ գումարը կրնայ բարձրանալ 10 միլիոն տոլարի։

«Գոնկրէսը զօրաւոր կեցուածք մը ունեցաւ, դատապարտելով հայերու դէմ կատարուող բռնամիջոցները, և մարդկային իրաւանց այլ խախտումները Խորհրդային Միութենէն ներս» յայտարարեց Գալուստեան։

Բանաձեւերէն մին կը պահանջէ, որ Միացեալ Նահանգները իրենց նպաստը կատարեն ուղղակի հաշուպետութիւններուն, փոխանակ-թեդրոնական կառավարութեան միջոցաւ կատարելու։

ԼԻՒՐԱՆԴԱՆ

ԵՐԲՈՐԴԻՆ ՁԱՅՆԸ ԵՐԲ ՊԻՏԻ ԼՍՈՒԻ...

Անցեալ շաբաթները լիբանանահայ ազգային-քաղաքական կեանքը զգալի եռուզեռի մէջ էր։ Արդարեւ, 10 Յուլիսին, Հ.Մ.Մ.ի ակումբին սրահէն ներս ելոյթ ունեցաւ Ս.Դ.Հ.Կ.ի բանբեր՝ ընկ. Վահրիճ Ձէրէճեանը, ուր ներկայացուց Հայաստանի քաղաքական-տնտեսական վիճակը, անդրադառնալով երկրին կայունթեան և արցախեան իրավիճակի մասին։ Ան ներկայացուց Հնչակեան կուսակցութեան տեսակէտները վերջին երեք տարիներուն Հայաստանի մէջ տեղի ունեցած իրադարձութիւններուն վերաբերեալ։ Ի հարկէ ընկ. Վահրիճ Ձէրէճեան կեդրոնացաւ նաեւ Հայոց Համազգային Շարժում կազմակերպութեան քաղաքական վարքագիծին վրայ, քննադատելի նկատելով ՀՀՇի քաղաքականութիւնը՝ որ կը միտի անջատելու Խ. Միութեան կազմէն եւ մերձենալ Թուրքիոյ, ինչպէս նաեւ խոցելի նկատելով ՀՀՇի կարգ մը թեզերը՝ յատկապէս Հայաստանի տնտեսական կացութեան բարելաւման կապակցութեամբ։ «Փխրուն» որակելով Հայաստանի վիճակը, առանց Խ. Միութեան մեծ ընտանիքին։

Յաջորդ շաբաթ՝ Ե. Տէր Մելքոնեան սրահին մէջ 17 Յուլիսին, նոյնպիսի ելոյթ ունեցաւ Հ.Յ.Դ.ի բիւրոյի ներկայացուցիչ՝ Հրայր Մարուխեան, ուր դատապարտելի նկատեց ՀՀՇի քաղաքական ընթացքը, ինչպէս նաեւ Խ. Միութեան կռմէն անջատումը նկատեց անժամանակ, դիտել տալով, որ Հայաստանի տնտեսական կացութիւնը վտանգաւոր քննութեան մէջ է։ Ան շարմացաւ, որ ՀՀՇի քաղաքական ղեկավարները չեն հետեւիր միջազգային իրադարձութիւններուն և չեն տեսներ փոքրիզմին առկայութիւնը, ըսելով, որ փոքրիզմը «ի զօրու» է ու կը մնայ «ի զօրու»։ Ան նշեց թէ Հընչակեան կուսակցութեան հետ բազմաթիւ հարցերու շուրջ մերձեցումներ կան և հիմնական կէտերու մէջ նոյն տեսակէտները կը պաշտպանեն երկուքը։

Այս եռուզեռը պատահական չէ, այլ սպասելի էր, որովհետեւ հայ ազգային քաղաքական կեանքը աննախընթաց ակնկռնուած է, յատկապէս 21 Սեպտեմբերին կայանալիք հանրաքուէին պատճառով, ինչպէս նաեւ Հայաստանի ներկայ իշխանաւորներուն կատարած ձախաւեր ու արկածախնդիր քաղաքական վարքագիծին համար։ Օրհասական պահերը կը մօտենան, իսկ Արցախ կը հայաթափուի... Աննախընթաց քաղաքական ալեկոծումներու արձագանգներն էին ելոյթները։

Սպասելի է, որ երրորդ քաղաքական հոսանքը տայ իր կեցուածքը այս հարցերու կապակցութեամբ, մանաւանդ ՀՀՇին «զօրակցելէն» ետք...

Ե.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Գահիրէի Քաղաքական Ժողովը, գործադրելով «Վ. Ընկճեան» Հայերէն լեզուի և Հայագիտական Ուսումնասիրութիւններու Հիմնարկութեան տրամադրութիւնները, սկսեալ 1991 Յունուար Ցունիս վեցամսեայ շրջանի համար, Գալուստեան, Նուպարեան և Պօղոսեան վարժարաններուն նուիրատուութեան ընդհանուր տոկոսէն ուսուցչական ռոճիկներու եզ. սկզբ 4470.59 դ.կ. քաղաքական յատկացում կատարելով Ս. Գրիգոր Լուսաւորիչ Գահիրէի և Աղեքսանդրիոյ Առաջնորդարաններուն միջոցաւ։

ՏԵՂԵԿԱՑՈՒ ԴԻՒԱՆ
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՑԻՆ ՍՈՍՏՆՈՐԴԱՐԱՆԻ

ՁԵԿՈՅՑ

Ցաւէտ ողբացեալ բարերար Տէր և Տիկին Բարսեղ Ներսէսեան, իրենց վաղամեռիկ և միամօր զաւկին, ողբ. Մատթէոս Ներսէսեանի քաղցր յիշատակին, հաստատած էին, Հիմնադրամ մը։ Ներկայիս գոհունակութեամբ կը տեղեկացնենք թէ, ըստ սոյն Հիմնադրամի կանոնագրին, ընթացիկ տարւոյս տոկոսային եկամուտները պիտի բաշխուին հետեւեալ կերպով.

Եկեղեցւոյ Պայծառութեան	եգ. Ոսկի 458,60 դ.կ.
Հայ Աղքատախնամ Ընկերակցութեան	458,60
Գալուստեան Ազգային վարժարանին	458,60
Նուպարեան Ազգային վարժարանին	458,60
Այծեռնիկ Տիկնանց Միութեան	458,90
Հայ Կարիքի Խաչին	458,60
Ազգային Առաջնորդարանին	306.-
ԵԳ. ՈՍԿԻ 3057,60 Դ.Կ.	

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՑԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
22 ՕԳՈՍՏ. 1991

Ծ Ն Ո Ւ Ն Դ

Ուրախութեամբ տեղեկացանք, որ մեր բարեկամներէն Մոնթրէալի Հ.Մ.Մ.ի Քոթպոյի խումբի վարիչ Տէր եւ Տիկ. Կարօ եւ Մի վա Նազիրկանեանցներ, բախտաւորուած են երկրորդ մանչ զաւակով մը, զոր անուանակոչած են Տարօն-Փարամազ:

Այս ուրախ առթիւ կը շնորհաւորենք նորածինին ծնողքը, մեծ ծնողներ Տիկին Ազատի Նազիրկանեանը, Տէր եւ Տիկ. Հրանդ Գալպնուեանը, մաղթելով երջանիկ եւ երկար կեանք նորածինին,

Ուրախութեամբ կը տեղեկանանք, որ մեր բարեկամներէն Տէր և Տիկ. Հրայր Շահրոզեան բախտաւորուած են երկրորդ մանչ զաւակով մը, զոր անուանակոչած են Քրիս։

Այս ուրախ առթիւ կը շնորհաւորենք նորածին մանկան ծնողքը, մեծ մայրը Տիկ. Էլիզ Շահրոզեանը, մաղթելով երջանիկ, առողջ եւ երկար կեանք նորածինին։

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Տէր եւ Տիկ. Վիգէն եւ Լաուրա Խանճեաններ, Աւստրալիոյ մէջ, բախտաւորուած են առջիճեկ դստրիկով մը, զոր անուանակոչած են Վիքթորիա:

Այս ուրախ առթիւ կը շնորհաւորենք նորածինին ծնողքը, մեծ ծնողները Տոքթ. եւ Տիկ. Ժիրայր Աւրթինեաները եւ Տէր եւ Տիկ. Լաւրա Խանճեանը, մաղթելով երջանիկ եւ երկար կեանք նորածինին,

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՄԵԾ ԶԲՕՍԱՊՏՈՒՑ ԴԷՊԻ ՍՈՒՐԻԱ

Մանրամասնութիւնները մօտ օրէն

ՍՈՒՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ – ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Աւ ի քաղաքացանք Միութեանս կազմակերպած Միջ-դպրութեան Պասքէթ-Պոլի մրցաշարքին 26-28-91-ին և Ծորելինական Պատրանանդէսին 27-7-91-ին գտած փայլուն յաջողութեանը առթիւ կը նուիրեն.

Օրուան Նախագահ Տէր և Տիկին Նուպար Սիմոնեան	*2000*
Տէր և Տիկին Յակոբ Վարժապետեան	*1500*
Տէր և Տիկին Անդրանիկ Մեսրոպեան	*1000*
Տէր և Տիկին Լեւոն Գաղթացեան	*1000*
Տէր և Տիկին Ժագ Պօտուրեան	*1000*
Տէր և Տիկին Լիպարիտ Զարպհանէլեան	*1000*
Տիկին Անի Թօսունեան եւ զաւակները Արքօ և Կարօ	*500*
Տէր և Տիկին Սարգիս Վարժապետեան	*500*
Տիար Վրէժ Սէֆէրեան	*500*
Տէր և Տիկին Լեւոն Դաւիթեան	*500*
Տէր և Տիկին Դանիէլ Ճուճեան	*500*
Տոքթ. և Տիկին Արքօ Արթինեան	*500*
Տէր և Տիկին Օննօ Պըլըքճեանեան	*500*
Տէր և Տիկին Արամ Սահակեան	*500*
Տէր և Տիկին Ժօզէֆ Կեմիչեան	*500*
Տիար Գէորգէն Տէր Ղեւոնդեան	*500*
Տէր և Տիկին Հրաչ Սիմոնեան	*500*
Տէր և Տիկին Օննիկ կարիպեան	*300*
Տիկին Ժագլին Փարթամեան	*300*
Տէր և Տիկին Նորայր Պէն-Օհաննեան	*300*
Տէր և Տիկին Օննիկ Ալեքսանեան	*300*
Տէր և Տիկին Նորայր Տէօվլէթեան	*300*
Տէր և Տիկին Արքօ Ճուճեան	*200*
Տեարք Սարգիս և Կարպիս Թօսունեան եղբարք	*200*
Տէր և Տիկին Մաչիկ Շահպազեան	*150*
Տէր և Տիկին Միսաք Էյլէկեան	*100*
Տէր և Տիկին Ճօրճ Էյլէկեան	*100*
Տիկին Ալիս Ճամճեան	*100*
Տոքթ. և Տիկին Արքօ Մաչիքեան	*100*

ՍՈՒՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Տոքթ. Ժիրայր և Տիկին Անէթ Արթինեան, անդրանիկ Քոռնիկով մը բախտաւորուելնուն ուրախ առիթով կը նուիրեն.

«Արեւ»ին	50
Հայ Գեղ. Միութեան	50
Աղբատախնամին	50
Կոլանեան Սրահին	25
Հ.Մ.Ը.Մ.- Նուպարին	25
«Յուս աբեր»ին	25
«Զահակիր»ին	25

(Մտանալ «Արեւ»էն)

Ի յուշ յաւէտ ողբացեալ Մարկրիթ-Պայծառ Յակոբեանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Վեհափառին ղրկած յատմահու Սրբատառ կոնդակին առթիւ Մօ. Եդուարդ Յակոբեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ Տ. կնանց Խնամակալութեան	100
Եկեղեցւոյ Պայծառութեան	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Զահակիր»ին	25

Ողբ. Սիրանուշ Սագայեանի կսկծալի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Տէր և Տիկ. Աբէն Էմիրզեան կը նուիրեն.

«Արեւ»ին	10
«Զահակիր»ին	10

Ողբ. Սիրանուշ Սագայեանի կսկծալի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Մովսէսեան եղբարք կը նուիրեն.

«Արեւ»ին	10
«Զահակիր»ին	10

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք ընկ. Հրանդ Գանգրունիի հնդրնակած «ԾԱՆՕՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ հատորը՝ 10 օրինակ։ Տպագրութիւն՝ 1990, Պէյրութ։

ԴԷՊԻ
21 ՍԵՊՏԵՄԲԵՐ

(Շար. Ա. Էջէն)

դաշնակցութենէն։ Ուանպայման ստորագրէ Նոր Դաշնագիրը (9 հանրապետութեանց կողքին), որեւ հատասարազօր անդամ Սովետական Սուվերէն (ինքիշխան) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵՍՆՇ ՄԻՈՒԹԵԱՆ։

ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

12 8-1991

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանաւանդ փոստ-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

«Զահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու բաժանորդագիրն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պուլ. Փոստարկղ թիւ՝ 627

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍԻՐԱԿ ԳՈՀԱՐԷ

Շաբաթ, 24 Օգոստոս 1991 կ.ե. ժամը 8.30ին

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Ի ՊԱՏԻՒ

ՍՐԱՀԻՍ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒՆ

ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՍԻՐՈՎ ՀՐԱՒԻՐՈՒԱԾ ԵՆ

Կիրակի, 25 Օգոստոս 1991 առաւօտեան

ՁՐՕՍԱՊՏՈՒՑ ԴԷՊԻ ԿԱՐՄԻՐ ԾՈՎ

«ՌԱՍ ՍԷՏՐ»

ԵՐԲՈՒԴԱՐՁ, ՄՈՒՏՔ ԷԻ ՊԱՆԴՈԿ 17·5 ԵՈ·

Աւելի մանրամասնութեան համար դիմել ընկ. Սիմոն Զամքէրթէնեանի, կամ Հայկ. Ընթերցասրահ, ամէն երեկոյ ժամը 8 18 (հեռ. 3914908)։

ԳՐԱԽՕՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Հինգշաբթի 28 Նոյեմբերէն, Կիրակի 1 Դեկտեմբեր 1991

Մանրամասնութիւնները յայտնուին

ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ՈՒ ՉԽԱՉԱՉԵԼ

ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ

ԱԽԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ՔՈՒՊԷՊԱ,
ԼԱՇՄԱՃԻԿՆ, ՄԱՆԹԸ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ, իւղ ճաշին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու կը հաղորդենք Գահիրէի մեր ժողովուրդին թէ Գահիրէի Թեմական ամբողջական ընտրութիւնները տեղի պիտի ունենան Կիրակի, 10 Նոյեմբեր 1991ին, ու այդ կը հրաւիրենք բոլոր անոնք որ

ա. Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ զաւակ են.

բ.- Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան հպատակ են ամբողջական հպատակութեամբ եւ ունին այս պարագան հաստատող վկայագիր (կենսագիր).

գ.- Ընտրութեան թուականին 21 տարիքը լրացուցած կ'ըլլան.

դ.- Առնուազն երկու տարի է վեր կը բնակին Գահիրէի մէջ կամ Գահիրէի շրջանին պատկանող վայրերու մէջ.

ե.- Անունագրային դատապարտութիւն չեն կրած.

զ.- Սնանկացած կամ արգելումի չեն ենթարկուած. ներկայիս Գահիրէի Ազգային Առաջնորդարանը, լիացնելու համար իրենց յայտարարագիրները, միասին բերելով իրենց հպատակութեան թուղթը եւ ծննդեան վկայականը: Վերջին պայմանաժամ՝ 7 Սեպտեմբեր 1991.

Անոնք որ նախկին ընտրութիւններու առթիւ լեցուցած են իրենց ընտրական յայտարարագիրները, պէտք չունին նորերը լեցնելու.

Ըստ Կազմական Կանոնագիրի 12րդ յօդուածի տրամադրութեան, ընտրելու իրաւունք ունեցող ազգայիններու անուանացանկը տրաւթեան թուականէն երկու ամիս առաջ պիտի ախտի Ազգային Առաջնորդարանի մէջ, ի տես ժողովուրդեան եւ տարզուժի համար:

ՁԱՒԻԷՆ ԱՐՔԵՊՈՍ. ՉԻՆՉԻՆԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՀԱՅՈՑ ԵԳԻՊՏՈՍԻ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	500 ե.Գ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

دار شونة للطباعة — ٧٠

ՉԱՐԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة "ج.ع.م" - ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز ه السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique: TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef; SARKIS BALAYAN

Հիմնադրած 1948

Հրատարակիչ — ԱՐՏԱ. ՍԵՐՈՎԲԵԱՆ
Խմբագրատեղի՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 1236 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 5 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1991

ՀԱՏԸ ՉԵՒՐԷ 20 եգ. Դրկ.

العدد رقم ١٢٣٦ — الخميس ٥ سبتمبر ١٩٩١

ԿՏՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԷԿ ԷԼ ՁԱՓԵՆՔ

Արդէն բաւ՛ or է, գրասեղանիս է Լեռնային Ղարաբաղի վերջին ելոյթի համառօտութիւնը, որի առաջին Արցախի իշխանութեան է, Այնտեղ հաճախ պետութիւնը դեկավարն անում է կարևոր յայտարարութիւններ, յանգում այնպիսի եզրակացութիւնների, որոնք արժանի են դառնալու լայն բննութեան առարկայ:

Հազա՛ր երանի, թէ իմ երեկուայ բարեկամը, գործընկերը եւ այսօրուայ յարգելի ղեկավարն առիթ տուած չլինէր, որ ես այսօր իրեն ուղղուած իմ առաջին հրապարակային խօսքը բացեմ այդ ելոյթի հիմքերի քննադատութեամբ:

Ի՛նչ արժէ, օրինակ, այն պնդումը, թէ Մոսկուայի հականոյկական ցնորամիտների համար չեն արդ «կարող են գոռնալ Հայաստանում բնակուող զարթաղցիները, որոնք սկսել են ժողովրդի մաքերը խռովելու գործարշաւ, իբր Արցախը փրկելու ուրիշ ճանապարհ չկայ, եթէ ոչ՝ հրաժարուել անկախութիւնից, հրաժարուել մեր ինքնութիւնից»:

Ի՞նչ հիմքեր են առաջարկում այս անաւոր մեղադրանքը հաստատելու համար: Հիմքեր չկան եւ չեն էլ կարող լինել, քանի որ հայաստաբնակ զարաբաղցիներից կամ առհասարակ հայերից չես գտնի մէկը (բացառելով, թերևս, խելագարներին), որ իր կառավարութեանը կոչ անի «հրաժարուել անկախութիւնից, հրաժարուել մեր ինքնութիւնից»:

Բայց այն ո՞վ է ասել, թէ ստորագրել միութենական պայմանագիրը՝ նշանակում է հրաժարուել անկախութիւնից եւ մանաւանդ ինքնուրոյնութիւնից: Սա միայն խրտվիլակ է, որ ամպհոնցներից, մի քանի թերթերի էջերից եւ յատկապէս հանրապետական հեռուստաէկրանից տնկում են միամիտ մարդկանց առաջ, քոս քս, նրանց սարսափեցնելու, մոլորեցնելու, ծուռ ճանապարհով տանելու համար:

Միութենական պայմանագիրը ներկայացուած է իբրեւ անկախ պետութիւնների դաշնակցութեան պայմանագիր եւ այդ պետութիւնների համար ապահովում է նրանից կեանքում ինքնուրոյն տնտեսական, քաղաքական ու մշակութային գործունէութիւն, առանց նրանք կարող են ցանկացած երկրի հետ վարել ինքնուրոյն փոխյարաբերութիւններ, առաջնորդուելով սեփական քաղաքական, դիւանագիտական ու տնտեսական նախաձեռնութիւններով: Ուրանից աւելի՞ն պիտի ուզեն Միութիւնից դուրս գալով: Եւ մանաւանդ, այդ ո՞վ եւ ինչպէ՞ս է բացատրել, թէ ի՛նչ պիտի տանեն եւ ի՛նչ կորուստներ պիտի ունենան Միութիւնից դուրս գալով. Միութեան ու նրա բազադրիչների հետ մեր կապերը խզելով:

Ինարկէ, մեր անջատ անկախութեան ջատագովները միշտ էլ իրենց պարտքն են համարում վստահեցնել, թէ անջատուել՝ բնաւ էլ չի նշանակում իսկապէս անջատուել, այլ նրանից յետոյ անպայման պահպանուելու են մեզ համար ձեռքբերուած տնտեսական ու այլազան կապերը, շարունակելու է փոխանակուել գործունութիւնը, նոյնիսկ պայմանագրում մեզ լիութիւն եմ մեր նախագծի տէրն ու տնօրէնը, մեր անկախ-չանկախների լիիրաւ նախաձեռնողը: Ի՛նչ ասել կ՛ուզի, որ այս դէպքում մոռացութեան է տրուում կամ պարզապէս անուշադրութեան է մատնուում ամենակարևորը. մեր անջատուելուց յետոյ Մրուքիան ու նրա անդամները են որոշելու՝ պահպանե՞լ կապերը մեզ հետ, թէ ոչ օգնե՞լ մեր ինքնուրոյն ու անկախ առաջընթացին, թէ մեզ այնպէս մեկուսացնել, վարել վանումի այնպիսի քաղաքականութիւն, որ նրանց հանդէպ հազարաւոր թելերով միանուսուած մեր տնտե-

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ԼՂԻՄ Ա.ՆԴԱՏՈՒՄ ԿԸ ՊԱՀԱՆՋԷ

Անցեալ երեքշաբթի 3 Սեպտ.ին, ԽՍՀՄ արտակարգ նիստին, Արցախի հայերը ԼՂԻՄ-ը Ադրպէյճանէն անջատ յայտարարած են: Սակայն Ադրպէյճանի կառավարութիւնը մերժած է, առարկելով թէ այդ դէմ է երկրին սահմանադրութեան:

Այս որոշումը առած են Լեռնային Ղարաբաղի հայերը, երբ Ադրպէյճան անցեալ Ուրբաթ օր անկախութիւն հոչակած է:

Միեւնոյն, երկու համայնքներու միջեւ բախումները կը շարունակուին, մասնաւորաբար Շահումեանի շրջանին մէջ:

Նշենք որ, մօտ երկու շաբաթէ ի վեր վերցրած է արտակարգ իրավիճակը, զոր հաստատած էր Մոսկուա, հայոց դէմ գործադրուած բռնարարքներէն ետք:

Համադաշնակցութեան Առաջարկները Խորհրդային Միութեան Մէջ

ՄՈՍԿՈՒԱ.- Անցեալ երկուշաբթի, 2 Սեպտ.էն սկսեալ խորհրդարանական նիստեր կը գումարուին Մոսկուայի մէջ, գլխաւորութեամբ Խ. Միութեան նախագահ Մ. Կորպաչովի եւ Ռուսաստանի նախագահ Պ. Ելցինի:

Համագումարին որուն մասնակցած են 10 երկիրներու պատգամաւորները, ժէջը ըլլալով Հայաստան, կը քննարկեն սահմանադրական հիմնական նոր փոփոխութիւնները եւ կը ձեռնարկեն նոր կառավարութեան մը կազմութեան:

Թէեւ նստաշրջանը այսօր պիտի հասնի իր աւարտին, սակայն երկու երրորդի առաւելութեամբ համագումարը ընդունած է միութենական նոր պայմանագրի բանաձեւը, բոլոր հանրապետութիւններուն մէջեւ համագաշնակցային սկզբունքներով եւ միմիութենական առեւտրական յարաբերութիւններ հաստատելով:

Համագումարը ընդունած է նաեւ իրաքանչիւր հանրապետութեան տալ ինքնիշխան դրութիւն, Աւելին՝ պատգամաւորները պահանջած են որ իրաքանչիւր հանրապետութիւն մաս կազմէ ՄԱԿ-ին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԷՆ ՆԵՐՍ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ Ի ՊԱՏԻՒ ՍՐԱՀԻՍ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒՆ

Շրջան մը սովորութիւն այդ սովորութիւնը այսօր և եթէ որեւէ Միութիւն կազմակերպէ, չենք կարծեր որ նոյն խանդավառութիւնը կրնայ գտնել գայն:

Հետեւաբար Օրահիս երիտ. Մարմինը գովեցիկ գաղափարը ունեցաւ այս տարի պատուել իր շրջանակի բոլոր հայ ուսանողները ընդհանրապէս եւ շրջանաւարտները մասնաւորապէս՝ Շաբաթ, 24 Օգոստոս 1991ի երեկոյեան, որուն ներկայ գտնուեցան նաեւ վարչութեան կազմը, Հ.Մ.Մ.ի և Ն.Մ.Մ.ի Մարմիններու անդամները և կարգ մը ծնողներ:

(Շար. տես էջ 4)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐՈՒ ՆՈՐ ՄՏԱԴՐՈՒԹԻՒՆԸ

ԵՐԵՒԱՆ.- 1 Սեպտ.- Հայաստանի Համայնավար կուսակցութեան կոմիտէի անդամները յայտարարեցին, որ մտադրուած է նոր կուսակցութիւն մը հաստատել փոխանակ համայնավար կուսակցութեան:

Այս առընչութեամբ «ԹԱՍՍ» գործակալութիւնը հաղորդեց, թէ համայնավար կուսակցութիւնը իր 29րդ և վերջին ժողովի ընթացքին, որ տեղի պիտի ունենայ յառաջիկայ Շաբաթ 7 Սեպտ.ին, լուծուած պիտի համարէ կուսակցութիւնը:

ՕՏԱՐ ՄԱՍՈՒԼ

«ԷԼ ՀԱՅԱ» ՕՐԱԹԵՐԹԸ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Անցեալ մէջ հրատարակուող «ԷԼ ՀԱՅԱ» առաքաստ օրաթերթը, իր 19 Յուլ'ս 1991 թիւին մէջ, ստորագրութեամբ ԱԼԻ ՔԱՀՄԻԻ, յայտնեց անդրադարձած է հայերու մասին՝ «եգիպտահայութիւնը թէ եւ թիւով նուազ սակայն ամենուրեք իր ներկայութեամբ» խորագրով:

Օրաթերթը մեծ գնահատանքով արտայայտուած է հայ ազգի մասին ընդհանրապէս: Անդ ամփոփ կէտերու մէջ յայտնած է, թէ հայերը ե՞րբ եւ ինչպէ՞ս մուտք գործած են Եգիպտոս, ապա գրած է եգիպտահայ պետական դէմքերու

(Շար. տեսնել էջ 4)

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԽԱՉՔԱՐԻ

Անցեալ Նոյեմբերին մեզմէ յաւէս բաժնուեցաւ գաղութիս սիրուած անդամներէն ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՑԾՈՒՆ ՅԱԿՈԲԵԱՆԸ՝ իր յատկանշական անձնաւորութիւնը, իր առաքինի կեանքն ու ուխտածութեամբ կատարած գործերը կը հաւաստիացնեն մեզի որ հանի օրերն ու ամիսները անցնին, այնքան աւելի կը փնտռենք զինք եւ կը գիտակցինք թէ որքան արժէքաւոր գործօն մըն էր ողբացեալը:

Անոր ասոր ապացոյցն էր Կիրակի, 18 Օգոստոս 1991ի առաւօտեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, վերափոխումն Ս.

Աստուածածնայ տօնին, այդ տօնագլխ օրը, երբ հոծ բազմութիւն մը եկած էր իր յարգանքի ու երախտագիտական զգացումները յայտնելու, հանդէպ անձի մը որ իր սքանչելի կեանքի ընթացքին սէր եւ գուրգուրանք տածած է բոլորին:

Գերագոյն գնահատանքի սակայն յուզիչ այդ օրը, մասնուցուած Ս. Պատարագի միջոցին, Թեմիս Առաջնորդ Գեր. Տ. Զարէհ Ս. Արհ. Գիշիճեանի անդրադարձաւ ողբացեալ Մարկոյին աւելի քան 40 տարիներու բազմավաստակ գործունէութեան, ապա կարդաց իր իսկ բարեխօսութեամբ կազմուած՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի կողմէ ընծայուած Հայրապետական սրբատուր կոնդակը, զոր տուած է իրեն նախորդ թիւով:

Ապա Սրբազան Հօր տուած ճոխ ուխտ առիթէն մեր տեղի ունեցաւ օրհնութեան արարողութիւնը մայր հայրենիքէն յատկապէս բերուած տուճ. Խաչարին, որ պիտի գետնուի ողբացեալի գերեզմանին վրայ:

Եկեղեցական տուր արարողութեանց աւարտին՝ Ազգ. Առաջնորդարանի դահլիճին մէջ, տեղի ունեցաւ պատշաճ ընդունելութիւն մը կազմակերպութեամբ եկեղեցւոյ Տիկնանց Խնամատարութեան անդամուհիներուն, ի ներկայութեան Գանիրէի Թեմական եւ Քաղաքական ժողովներու ատենապետներու, Ազգ. Իշխանութեան անդամներու, վարժարաններու տնօրէնութեանց, մարմնակներու եւ մարզական միութիւններու ներկայացուցիչներու, մամուլի ներկայացուցիչներու, ազգայնականներու եւ մեծ թիւով ցաւակիցներու:

Առաջին առիթ ելոյթ ունեցաւ Սրբազան Հայրը եւ խօսելէ ետք սիրելի Մարկոյի կեանքին մասին, յատկապէս Հայասատանեայց եկեղեցիին ներս բերած գործունէութեան շուրջ, իր ամուսնոյն՝ Մե. եդ. Յակոբեանի յանձնեց Հայրապետական Կոնդակն ու Խաչարը:

Ապա ներկայ Իշխանութեան եւ Հիւակեան կուսակցութեան կողմէ խօսք առնելու հրաւիրուեցաւ Քաղաքական ժողովի եւ Հայկական Բիւրեղարանի ատենապետ բ/կ. Պետրոս Մովսէսեան, որ իր յուզիչ ելոյթին մէջ յիշեց թէ մեր սիրելի Մարկոյին բացակայութիւնը զգալի է եղեղեցիէն ներս որպէս հաղորդանդի մեծակառուցի մը, բնականաբար՝ որպէս տաճիկին մը եւ մանաւանդ որպէս աջ բազուկ մը իր վաստակաւոր ամուսնոյն, Հիւակեան կուսակցութեանէն՝ որպէս ներքեալ կուսակցական մը, Հայկ. Ընդերցասրահէն՝ որպէս ժրաջան եւ ուղղամիտ վարիչ մը եւ վերջապէս եղիպտահայութենէն՝ որպէս անձնուէր հոյր մը:

«Արեւ»ի տրջանակին կողմէ խօսք առաւ Պր. Վահագն Տէփոյեան, ան իր ստաբուխ ելոյթը սկսաւ մէջբերելով բանաստեղծ Պ. Դուրեանի հետեւեալ տողերը՝ *«Երբ յիշատակ ալ թառամի, ո՛ւ այն ատեն ես կը մեռնիմ»*, եւ ապա, ըսաւ ան,- ողբացեալ Մարկոյին յիշատակը պիտի չթառամի երբեք, որովհետեւ կը հաւատամ որ ան դեռ կ'ապրի, ու մեր մէջն է»: Պր. Վ. Տէփոյեան դրուատիքը լրաւ անոր վեհանձն հոգիին:

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ՀԱԼԷՊԻ Ն.Ս.Մ.Մ.Ի ՊԱՐՏԽՈՒՄԲԻ
Յաջողութիւնները Լիբանանի Մէջ
ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱՐԾԻՔԸ

Վերջերս Հալէպի Ն.Ս.Մ.Մ.ի «Ազատ Ղարիպեան» պարախումբը Պէյրութ էլ Տիպի, Պէյսուրի եւ Պէյրութի մէջ յաղթական ելոյթներ ունեցած է:

Այս առթիւ մեծապէս գնահատուած է օսար, տեղացի եւ հայ բարերատիճան անձնաւորութիւններու կողմէ եւ հարցազրոյցի ընթացքին, անոնք յայտնած են իրենց անկեղծ կարծիքները:

Ստորեւ կը ներկայացնենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կարծիքը:

«Ինձի համար շատ հաճելի, ուրախացուցիչ և խրախուսիչ երեւոյթ մըն էր այս երեկոյ բեմին վրայ պարզուած երեւոյթը: Մեծապէս կը գնահատեմ պարախումբի երկասիրդերիտասարդուհիներու աշխուժութիւնն ու առոյգ արտայայտութեան ընթացքը. կայուն են և գիտակից իրենց ըրածին, վարժ են և ապրումով կը պարեն, ասիկա ինձի համար մեծ ուրախութիւն կը պատճառէ:

Իբրեւ պարային արուեստ, մեծապէս կը գնահատեմ կատարուածը, անոր մէջ արուեստի ալժանիքներէն զատ, կը նկատեմ նաեւ հայկական աւանդութեան պահպանման գեղեցիկ երեւոյթը, ոչ միայն անոր կրկնութեամբ, այլ աւանդութեան առքնթեր նոր ստեղծագործութեամբ, բայց աւանդութեան ոգին տարազատուէն փոխանցելու հմայիչ դրսեւորումով, բան մը՝ որ առաւել կը հրճուեցնէ զիս: Այս գեղեցիկ երեկոն, հայ հոգիի, հայ արուեստի, հայ մշակոյթի սքանչելի վկայութեամբ, մեզ հազ դարձաւ ազգային գեղեցկագիտութեան հրաշալի խորհուրդին:

Այս առիթով, կ'ուզեմ նաեւ իմ գնահատանքը յայտնել, Հալէպի Ն.Ս.Մ.Մ.ի բոլոր տարրերուն, պարողներուն, պարուհիներուն եւ բոլոր այն անձերուն որ վաստակած ու աշխատած են, այս ձեռնարկը ի գլուխ հանելու: Իսկապէս կը հրճուիմ, երբ կը տեսնեմ այսպիսի ճանապարհով, մեր երիտասարդութեան երթը, դէպի իր ապագան:

Ճաճախ հայ մամուլին մէջ արտայայտուած եմ, որ արդիապաշտութեան ծայրայեղութիւնը չունի ոչ մէկ հիմնական և մնայուն արժէք, հետեւաբար, մենք պէտք չէ զոհ երթանք այս ծայրայեղ աշխարհամատութեան և հաճոյապաշտութեան, սպառողական ընկերութեան մը ծայրայեղ արտայայտութիւններուն: Քալենք արդի աշխարհին հետ, բայց պահենք դարերով չսպառելիք այն ոգին, որ մշակոյթն է և հոգիին յաղթանակը նիւթին վրայ, յաւիտենականութեան յաղթանակը ժամանակին վրայ:

Ազդեցիկ տպաւորութիւն ձգեց փոքրիկներու կենսատու ելոյթները որոնք կ'արտացոլեն թարմութեան և անմեղութեան առքնթեր, իրենց ներաշխարհին մէջ սեղաւորուած պարերու խորհուրդին հասկացողութեան հարազատ արտայայտութիւնը, պարզապէս թուրթակաբար չէին կրկներ ինչ որ սորված էին, այլ կ'ապրէին և կ'արտայայտէին իրենց զգացածը:

Ճարատես յաղողութիւն կը մաղթեմ բոլորին...:

Հ.Մ.Մ.Ի 70-ԱՄԵԱԿ
Պուրճ Համուտի Հ.Մ.Մ. Մասիսի ՅՈՒԲԵԼԻՆԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Պուրճ Համուտի «Մասիս» Մարմնամարզական Միութիւնը անմոռանալի կ'մնայ Հ.Մ.Մ.Ի հիմնադրութեան 70-ամեակի ընդհանուր ասոնակատարութիւնները՝ կազմակերպած էր ընկերային հանդիսութիւն - խրախճանք մը, որ տեղի ունեցաւ Շաբաթ, 6 Յուլիս 1991ի երեկոյեան, իր սեփական ակումբին մէջ, հովանաւորութեամբ Հ.Մ.Մ.Ի կեդր. վարչութեան, իսկ նախագահութեամբ Տէր և Տիկ. Ընկեր Սարգիս Սարգիսեանի և ներկայութեամբ «հին» ու «նոր» միութենական նուիրեալ ընկերներու:

Միութեան ատենապետ ընկեր Յովհ. Ուղուրեանի բացման խօսքէն ետք, ելոյթի հրաւիրեցաւ Հ.Մ.Մ.Ի կեդր. վարչութեան ատենապետ ընկ. Տիգրան Սարաֆեան, որ արտայայտեցաւ հանգամանօրէն ու իր ողջոյնի և գնահատանքի խօսքն ուղղեց Հ.Մ.Մ.Ի 70 ամեակին առթիւ:

Ապա հրաւիրուեցաւ վեհերան Հ.Մ.Մ.ական՝ Սրժ. Տէր Օշական Ա. Քհնյ. Գրիգորեան (հոգեւոր հովիւ Պաղտատի հայոց), որ հիւրընկալ կը գտնուէր քաղաքս: Ան իր ականատեսի վկայութիւնները տուաւ Միութեանս անցեալի գործունէութեան:

Ընկ. Տիգրան Սարաֆեանի եւ օրուայ նախագահ ընկ. Ս. Սարգիսեանի ու Սրժ. Տէր Հօր ձեռամբ իրենց պատուագրերը ստացան իրենց տարիներու վաստակով ծանօթ, գնահատուած ընկ.

(Շար. տես էջ 4)

ԱՆԳԼԻԱ

ՋԳԱՅԱՑՈՒՆՑ ԳԻՒՏ ՄԸ

Լոնտոնէն կը հաղորդուի, որ խումբ մը անգլիացի գիտնականներ ծանուցին, թէ գտած են սեռը ճշդող սաղմը:

Բաղցկեղի հետազօտութեան հիմնարկին մէջ աշխատող գիտնականները յայտնեցին, որ յաջողած են ճշդել՝ քրոմոզոնին այն կէտը, որ սաղմին սեռը կ'ապահովէ: Այս կէտը մուկերէ մինչեւ մարդիկ ստնաւորներու ամէն տեսակին մէջ գոյութիւն ունի:

Գիտնականներու այս գիւտին արձագանգ հանդիսացած «Նայչըը» անուն գիտական հանդէսի տնօրէնը ըսաւ.

«Այս գիւտը կոչուած է դառնալու սահմանադրական մը որ գիտութեան զարգացումին ճամբուն վրայ երկար տեւն պիտի յիշուի»:

Գիտնականները յայտնեցին, որ այս գիւտը պատուհան մը բացած է կեանքի պայմաններուն վրայ:

Հետազօտութեանց մասնակցող գիտնականներէն՝ Տոքթ. Փիթըր Կուրֆիլտ յայտնեց, որ սաղմային բջիջը յառաջիկային սեռային փոփոխութեանց համար, կարելի պիտի ըլլայ օգտագործել: Տարակոյս չկայ որ մօրը արգանդին մէջ սաղմին սեռը փոխելու կոչուած այս զգայացունց գիւտը, կրնայ խախտել աշխարհի հաւասարակշռութիւնը: Վասնզի ծնողները առհասարակ մանչ զաւակները նախամեծար կը համարեն: Նման գիւտի մը պարագային, իգական սեռի ի վնաս կրնայ խախտիլ սեռային հաւասարակշռութիւնը, ինչ որ մեծ անպատեհութիւններ ունի մարդկութեան ապագային տեսակէտով:

ՄԱՐԶԱԿԱՆ
Ափրիկեան խաղերը ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ

Այս տարի Եգիպտոսի մէջ պիտի կայանայ Ափրիկեան Ծրդ խաղերը, առաջին անգամ ըլլալով, որուն իրենց մասնակցութիւնը պիտի բերեն 46 պետութիւններ, մօտաւորապէս 5000 մարզիկներով:

Այս խաղերուն հանդիսաւոր բացումը պիտի կատարուի Ուրբաթ, 20 Սեպտեմբերի երեկոյան և պիտի վերջանայ Երեքշաբթի, 1 Հոկտեմբեր 1991ին:

Նշենք որ 18 Մարզաձեւ խաղերուն ելեմտական հաւասարակշռութեան պատասխանատուութիւնը ստանձնած է «Մոպիլ Օյլ Ինթիփ» ընկերութիւնը, մէկ միլիոն ոսկի տրամադրելով:

ԳՆԱՀԱՏԱՆՔ ՔԻՒՓԷԼԵԱՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Ծ.Խ - Անցրագրուած էինք Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդարանի մէջ 20 տարուայ ծառայութեան առթիւ Տէր եւ Տիկ. Նուպար Քիւփէլեանի ի պատիւ տրուած Մեծարանքի ձայկէ ոյր Հանդիսութեան մասին։

Ստորեւ՝ ընկեր Սարգիս Պալաեանի «Ողջոյն»ի գիրը, այս բարեբաստիկ առիթով։

ՊԱՐՈՆ ՆՈՒՊԱՐԸ... ՄԵՐ ՆՈՒՊԱՐԸ ՕՐԻՈՐԴ ԱՆԱՀԻՏԸ... ՄԵՐ ԱՆԱՀԻՏԸ

Սակաւաթիւ «Անձինք Նուիրեալք»նէն մին է, որուն քան 35 տարիներ ամէնամեծ նուիրումով ծառայող՝ մտաւորական եւ դաստիարակ Նուպար Քիւփէլեանը, որուն ազգային գործունէութեան յորելեանին՝ ինչպէս նաեւ Նիւ Եորքի Ա. Ր. Հոսան Քուինզի Հայաստաններայց եկեղեցւոյ որպէս Մխական Սուրհուրդի առեննպետ և քեմական պատգամաւոր՝ 15 տարիներու իր ծառայութեան առիթներով սարքուած Հանդիսութիւն-ճաշկերոյթը տեղի կ'ունենայ այսօր, 14 Յունիս

Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Եպս. Պարսամեան, Նուպար եւ Անահիտ Քիւփէեան,

1991, Նախաձեռնութեամբ սոյն եկեղեցւոյ Հովիւին ու Մխական Սուրհուրդին, Նախագահութեամբ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնոյդ Գերշ. Տ. Խաժակ Եպս. Պարսամեանի, որ սոյն հանդիսաւոր առիթով յորելեարին պիտի յանձնէ Հայրապետական Կոնդակն ու Ս. Սահակ և Ս. Մեսրոպ չքանչանը, առ ի բարոյական վարձատրութիւն և որոնց մեծապէս արժանի է յորելեարը։

Սոյն մեծարանքի հանդիսութեան իր արժանի և պատուոյ տեղն ունի նաեւ յորելեարին կողակիցը՝ մեր սիրելի Անահիտը, որ ոչ միայն իր ամուսնոյն ազգային գործունէութիւնները քաջալերողը եղած է ու կը շարունակէ ըլլալ, այլ նաեւ իր կարգին, ի պատիւ իրեն, լայն ծանօթութիւններ բերած է ազգապահպանումի գծով մեր ժողովուրդին։ Երկար տարիներ, քէ Գահիրէի եւ քէ Նիւ Եորքի մէջ, ան վարած է ուսուցչական պաշտօններ և բազմահարիւր մանուկներու սորվեցուցած է իրենց մայրենին և իրենց պատմութիւնը։ Քիւփէլեան ամոլը՝ Նուպարն ու Անահիտը զիրար հակադրող, զիրար ամբողջացնող, նոյնանման մտածող օրինակելի եւ տպաւ գոյգ մը եղած է, հայկականաբոյր օճախ կազմելով։

Յորելեարը ծնած ու հասակ առած է Եղեռնէն փրկուած ծնողաց հայկական համեստ բոյնին մէջ։ Գահիրէի Գալուստեան Ազգային Վարժարանը, Նուպարեան Ազգային Վարժարանը, Անթիլիասի գպրվանքը, «Ջահակիր»ի խմբագրատունը, Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդանի գիւանատունը՝ եղած են իր եկեղեցական, իր սրբավայրերը և հոգեւորականի մը նուիրումով ան խնկարկած է այլ «եկեղեցի»ներուն մէջ, «Ալէլուեա՛, Ալէլուեա՛...»։

Անկարելի է չգտնել պատուբեր յատկանիշ մը մեծարեալ Նուպար Քիւփէլեանին մօտ. նուիրումութիւն, պարտականութեան գիտակցութիւն, ուղղամտութիւն, ճշմարտախօսութիւն սրտաբացութիւն, ազգասիրութիւն, կրօնասիրութիւն, հայրենասիրութիւն, տրամաբանութիւն, այլախրոմութիւն, մէկ խօսքով ազնուական մարդ մըն է։ Ազնուական բառին իսկական իմաստով։

Եթէ հին ժամանակներուն վերաբերեալ ժանրերով մեծաքիւ մարդիկ գտնուած ըլլային, Աթէնքի փողոցներուն մէջ, օր ցերեկով վառուած մոմով լապտերը ի ձեռին՝ «մարդ» փնտռող Տիոգինէսին անունը այսօր քիչերուն մէջ ծանօթ պիտի ըլլար։

Նուպար Քիւփէլեանը անբաժան եղած է գրասեղաններէն, որոնց աթոռները միշտ գրացած են անոր «ծանրութիւնը»։ Ան միշտ ալ գրասեղանները նախընտրած է «ճաշասեղան»ներէն, ու այն ինչ՝ որ դպրոցական գրասեղաններու առեւ նստած՝ ոտացած է, ամբարած է գիտելիքներ ապա ուսուցչական գրասեղաններուն առջեւ նոյնպէս նստած իր ստացածները տուած է ուրիշին, նոր սերնդականին, հայուն։ Գրած է, խօսած է, պատմած է, դաստ անդած է Հայկականագիտութիւնը՝ իր հարստութիւնը ինքզինքին չէ՛ վերապահած, այլ մեծ բաժինով վերադարձուցած է հայութեան ապագային, նոր սերունդին։ Մէկ խօսքով «իրլ»՝ սիրով նուիրած է օրիշ»ին։

Ուրախ եմ որ միշտ ալ հրջապատուած եղած եմ ոչ բազմաթիւ եւ սակայն Նուպարի և Անահիտ նման առաքինի և արժէքաւոր գործակիցներով, ընկերներով և սիրելիներով, ազգանուէր հայերով։ Յիշատակներուս պատուոյ տախտակին վերայ Նուպարին անունը առ յաւէտ արձանագրուած պիտի մնայ իր նման արժէքաւոր սիրելիներու կողքին։

Ազգ մը կ'արժեւորուի իր նուիրեալ ծառայողներու որակովն ու քանակովը։ Պատի՞ւ մեր ազգին ու հայրենիքին նուիրեալ բոլոր աշխատողներուն։

Մեծարանքի ու յորելինական այս ցնծալի և ուրախալի առիթներով, ինչպէս նաեւ Հայրապետական Կոնդակի և Ս. Սահակ-Ս. Մեսրոպ չքանչանի տուչութեան արժանացած ըլլալուն համար Տիկինս եւ ես սրտանց կը շնորհաւորենք զիրենք, ու վեր բարձրացուցած մեր բաժակները, կը խմենք կեանքը Տէր և Տիկին Նուպար եւ Անահիտ Քիւփէլեաններուն, ու եղբայրական զգացումներով կը մաղթենք իրենց՝ երկա՛ր, առողջ եւ երջանիկ կեանք, ու ցմահ նուիրում Ազգային Ծառայութեան։

ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԽԱՉՔԱՐԻ

(Շարունակութիւն Բ. էջէն)

Երախտագիտալից արտայայտութիւններով խօսք առնելու հրաւիրուեցաւ Մօ. Եդ. Ցաղոբեան։ Ան չկարենալով հաղորդել հանգուցեալին առաքինի բնաւորութեան յատկութիւնները։ Արտայայտուեցաւ ընկերուհի Մարկոյի հայրենասիրութեան, կուսակցական ոգիի ներշնչածութեան, բարեսրտութեան, եկեղեցասիրութեան, երաժշտասիրութեան ձիրերու մասին։ Ապա յայտնեց թէ օրորին սիրելի Մարկոյին, կարելի եղած է ստոյգ կորուստէ փրկել աւանդաբար մեզի հասած ազգային հայրենասիրական եւ արթազան երգերու ստուար թիւ մը։

Այդ երգերէն վունչ մը արդէն իսկ մամուլի տակ են եւ իր տարելիցին առթիւ, յառաջիկայ Նոյեմբեր ամսուայ մէջ տեղի ունենալիք յուշերեկոյին, իրեն համար պատրաստուած բացառիկ ալպոմին հետ պիտի բաշխուի հանրութեան։

Հուսկ ուրեմն Սրբազան Հայրը եզրափակիչ իր խօսքի աւարտին տեղեկացուց թէ, «Մօ. Յակոբեան, յաւերժացնելու համար իր ողբացեալ կողակցին յիշատակը, Մարկրիթ-Պայծառ Յակոբեանի անուան Ճոճս մը հաստատած է»։

Բոլորիս սիրելի Մարկոն իր կեանքի ընթացքին իճճամառաց աճն եղած էր, որ տալ միայն կ'ուզէր եւ առնելու մասին չէր մտածեր։ Անա այդ է որ կը գործադրուի յետ մահու...

Ողբացեալ ըլլայ ողբացեալ Մարկոյին յիշատակը եւ յաւէտ տան փառք ու յարգանք։

Ա. Մ.

ԵՐԳԻԾԱԿԱՆ ՄԱՍՆԱՒՈՐ «ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԳԻՇԵՐ ՄԸ

Բարեսիրական մի ութեան մը օրիորդները, այդ չաքաթ արհեստաւորներու չուկան մուտք գործելով... չուկայի արհեստաւոր ազգայիններուն ծախած էին «դասական երաժշտութեան» անմոռանալի գիշերուայ մը վայելքը խոստացող տոմսեր։

Երաժշտութեան ոչ «սօլ»ի ոչ ալ «ֆա»ի բանալին գիտցող, այլ իր արհեստին վերաբերեալ թիւ 16-17 բանալիներու չարքը միայն լաւ սերտած մեր սիրելի ընկերը՝ Զօհրապ, այդ օր իր միութենական տղու հանգամանքին վրայ խօսք չբերելու մտահոգութեամբ, ստիպուած գնած էր ղոյգ մը տոմսակ։

Շաբաթ գիշեր էր։ Շաբաթավերջի ընկալեալ համով-հոտով բաղնիքը տեղի տուած էր աճապարանօք առնուած անհամ տուշի մը։ Սրահ հասնիլ պէտք էր։ Տիկին Սիլվային գործն ալ կարծուածին չափ հեշտ չէր։ Վարսայարդար, մաքիաժ, հագուստ կօշիկ, հրեխաները քնացընել, պէտք եղած քեչդրութիւնները ընել, եւայլն։

Վերջապէս քէչ մը ուշացումով տէր և տիկին Զօհրապ մուտք կը գործեն (ոչ հրաշալառով) հանդիսասրահէն ներս, յապաղած ղոյգի մը բոլոր ակներեւ նախատեւեալները իրենց վրայ ուենալով։ Մէկուն փողկապը քիչ մը ծուռ և ոլորուն, միւսին փէշը կոճկուած, բայց ֆէրմէթուրը բաց, մէկը ածիլուած բայց չսանտրուած, միւսին փուլարին պոչը չապիկին կոճակին հետ կոճկուած։

Բացուող-գոցուող աթոռներ, «ներողութիւն, ներուած է, կը ներէ՛ք» խօսքեր, ժանգոտած աթոռներու ճռիչներ, և վերջապէս ձեւով մը կը տեղաւորուին դասական երաժշտութեան «բնկարկու» զոյգը։

– Շիտակը քիչ մը ուշացանք, բայց յուսամնիւքը հասկըննանք։

– Ինչի՞ն նիւթը Զօհրապ. ինչ ու երաժշտութիւնը նիւ՞թ կ'ուենայ։

– Հապա առանց նիւթի հանդէս կ'ըլլա՞յ։

– Ասի քու գիտցած հանդէսներուդ չի՛ նմանիր, ասոր «քլասիք միւզիք» կ'ըսեն։ այսինքն ընդհանրապէս բարձր մակարդակի, հասկցող ու ազնուական դասակարգի մարդիկ մտիկ կ'ընեն այս երաժշտութիւնը։

– Բարձր դասակա՞րգ ըսիր. բայց ես մեր արհեստաւոր տղաքը մեր չուկայի դէմքերը կը տեսնեմ հոս. ա՛հա «տիւզէնճի» Սագոն- ահա՛ «սաճճի» Գօգօն. ահ-լէ՛ն Գոգօ. (երկու ձեռքերով բարեւի չարժումներ կ'ընէ)։

– Զօհրապ ձեռքդ վար իջեցուր. ամօթ է հոս ձեր չուկան չէ։

– Բայց մեր տղաքն են բոլորը. հապա կ'ըսէիր որ բարձր դասու մարդիկ կու գան միայն, անոնք ու՞ր են։

– Անոնք Սրբազանին չուրջը նստած կ'ըլլան։

– Ուրեմն մենք ալ հոս գալով, հիմա բարձր դասակարգ կը հաշուուինք։

– Ի հարկէ, անշուշտ, գոնէ այս վայրկեանիս համար։

– Սա յայտագիրը տուր նայիմ։ Այս ինչ է։ բան մը չհասկցայ. «Սի պէմոլ մաժէոր», «Տօ տլէզ մինէոր»։ Այս երգիչները ե՞րբ պիտի ելլեն...

– Ասոնք երգիչներու անուններ չեն. եղանակի անուններ են։

– եղանա՞կն ալ անուն կ'ունենայ։

– Անանկ է։

– Ասի յայտագի՞ր է թէ ոչ դեղագիր. գոնէ ծանօթ երգիչ մը լսէինք. սանկ Փօլը, Ճարուքը, ա՞խ։

– Անոնք հասարակ բաներ են. քեզի ըսինք որ հոս բարձր դասակարգի երաժշտութիւն մտիկ կ'ընեն. հիմա կարեւորը այն է որ չուրջիններուդ հասկցող ցոյց տուր գոնէ։

– Ինչպէ՞ս ընեմ։

– Նախ լուռ կեցիր, նայեցածդ միշտ բեմին ուղղուած պահէ։

– Լա՛ւ, պահեցինք։

– Ոտքերդ հաւաքէ, ծունկերդ իրարու մօտեցուր։

– Ջեմ կրնար. տափատս նեղ է. ա՛խ կարը քակուեցաւ։

– Վնաս չունի. բաճկոնովդ ծածկէ։ Հանդարտ չունչ առ։

– Բայց այսպէս ալ քունս կու գայ...

– եթէ աչքերդ կէս մը փակես, վնաս չկայ, կը կարծեն որ շատ ազդուած ես. ոչ, մի՛ յօրանջեր։

– Վա՛յ նայիր, ընկերներս արդէն իսկ կը քնանան։

– Ջեմ կարծեր անպայման երաժշտութենէն շատ ազդուած են...

– Վստահ եմ, որովհետեւ չուկան ալ երբ յաճախորդ չըլլայ ասանկ աթոռին վրայ նոյն դիրքով կը քնանան։ Ճորճիկ, արթուն ե՞ս։ Հա՛, տես չպատասխանես, ուրիմն կը քնանայ...

– Լռէ՛, ամօ՞ր է խայտառակ պիտի ընես մեզի...

– Լռեցինք։

* * *

Եւ, այսպէս, Շաբաթ-Կիրակի լուսցող գիշերուայ անոյշ քունէն մաս մը սրահին մէջ քնանալէ և կազդուրուելէ ետք, մեր սիրելի Զօհրապը իր տիկնոջ եւ հանդիսին ներկայ քանի մը ուրիշ կազդուրուած զոյգերու հետ առնոյշ օդին հետիոտն կը հասնին քաղաքին հայկական թաղամասը, Քաղի մուտքին, դէմ-յանդիման կու գան հայկական հարսանիքի մը նախօրէին կազմակերպուած խնճոյքի մը, հարսնցուին տան առջեւ, ուր տաւոլ - զուռնայի ընկերակցութեամբ հայկական չուրջպար կը պարէին, տղաք ու աղջիկներ տօ-տօ՞ս պոռչտուքներով...

Մեր սիրելի Զօհրապը, ալ չդիմանալով, կնոջը ձեռքէն բռնած, ինքն ալ խառնուեցաւ այդ խաժամուժին, ձեռք ձեռք պտտող օղիի չիշէն կռնծեց քանի մը անգամ, կոճակները աւելի քակեց, լաւ մը «փրթաւ» ու գասական երաժշտութեան հասցէին չուկայի գէշ օրերու, գէշ հայհոյանքներէն համազարկը բանալով սկսաւ պարել ու պարել ...։

Երաժշտութեան «անմոռանալի» գիշերը կը լուսնար։

ՅԱԿՈԲ ՊԷՊԵՍՐԵԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՍԲՈՒԹԵԱՐԸ

5 ՍԵՊՏ. 1991

ԿՏՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԼԿ ԷԼ ԶԱՓԵՆՔ

(Շարունակութիւն Ա. էջէն)

սութիւնը ճնշահեղձ լինի:

Հենց վերջերս թերթում կարդացի մի ցաւալի հաղորդում այն մասին, որ Կեդրոնը միութեականաց դաշնագիրը *«հանրապետութիւնների հետ կատարուող ոլոր առեւտրաբանտեսական յարաբերութիւնները կը փոխադրի մի քանի հոլային նորմերի հունը»* գործի դնելով համաշխարհային գներ, կայուն վալիւտայով հաշուարկներ, ներմուծման համար գանձուող հարկերը, մաքսային տուրքերը եւ այլ այնպիսի բաներ, որոնք իսկապէս էլ ճնշահեղձ կ'անեն իշխանութեան կեանքի չնախապատրաստուած ամէն մի տէրութեան:

Այս ուղղութեամբ գոյցը կարելի է ծաւալել մի ուրիշ անգամ:

Այս պայմաններում Մոսկուայից դուրս գալով մեր կառավարութիւնը նպատակ ունի՞ թէ՞ միջոցներով կամ թ՞ով եղանակով օգնել Արցախի փրկութեան գործին: Քանի՞ցս եւ քանի՞ թերանից ենք լսել, թէ Մոսկուայից դուրս անկախութեան պայմաններում հաշտապետութիւնը պիտի հարստանայ, հզօրանայ, եւ նոր միայն լծուի Արցախի փրկութեան գործին: Այս կարծիքի, թէ երազի հեղինակները հաւանաբար մոռացում են, թէ մեր հաշտապետութեան հզօրանալու ընթացքում Ադրպէյճանն ու նրա բիկուները պիտի պահող ուժերն էլ անպայման թալանալու են, հալից ընկնեն: Կամ նոյն Ադրպէյճանը մեր հզօրանալու տարիներին զուրզուրալից հոգատարութեամբ պահելու է հայկական բնճաւար մարզը, որպէսզի մեզ գալուն պէս եղբայրաբար յանձնի անկախ հարուստ ու հզօր Հայաստանին, ասի՛ վայելի՛ր, գարաւ:

Վերջերս Արցախի անունը նորից շահարկում է քաղաքական ոռոգակի նպատակներով: Իբր, Մոսկուայից դուրս անկախութիւնը մարզի հիմնահարցի լուծման միակ ճանապարհը կը լինի, իսկ Մոսկուայի դաշնագրի ստորագրումը՝ կործանարար քայլ այդ հիմնահարցի համար: Ուրեմն, Արցախի շահը հրամայաբար պահանջում է, որպէսզի Սեպտեմբերի 21ին մեր ժողովուրդը միահամուռ ձայն տայ Մոսկուայից դուրս իր անկախութեանը ունենալու օգտին:

Նման պնդումների դէմ ես կ'ուզեցայի միայն մի քանի յստակութիւն անել, *պարոնայք, խիղճ ունենա՛ք՝ գոնէ այժմ հազար չարչրկուած Արցախը հանգիստ թողնել:*

ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲԵԱՆ

(Յաջորդումներով)

«ԷԼ ՀԱՅԱ» ԹԵՐԹԸ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ուրջ եւ իրենց բերած նպաստը եգիպտոսի: Թղթակիցը նաեւ արագ ակնարկ մը նետած է Մեծ եղեռնի վրայ եւ շեշտը դնելով յատկապէս 1915ին ետ ունեցած բարգաւան գործունէութեան վրայ, յիշած է կարգ մը երեւելի եգիպտահայ անուններ:

Ան եզրափակած է իր յօդուածը անդրադառնալով՝ Հայաստանի մէջ տեղի ունեցած ցաւալի երկրաշարժին մասին. յայտնած որ եգիպտոսի կառավարութիւնը առաջինը կը հանդիսանայ 100 հազար ռոճ սննդեղէն եւ դեղօրայք ուղարկելով Հայաստանի, որպէս անմիջական օժանդակութիւն:

Նոյն գրութեան կից՝ *«երբ անոնք կը խօսին Հայաստանի և եգիպտոսի մասին»* ենթախորագրի տակ, կը կարդանք համայնքի կարգ մը ծանօթ ազգայիններու անձնական տպաւորութիւնները՝ եգիպտացի եւ եգիպտահայու էդրայրական փոխյարաբերութեանց եւ կամ Հայաստանի անկախութեան շուրջ:

Հ. Ի.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	500 Ե.Դ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Առիթ գնահատութիւն ակումբիս ազգօգուտ գործունէութեան Տէր եւ Տիկ. Արա Տէփոյեան կը նուիրեն 15

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր հոգեսիրելի զաւմիկին ողբ. Եդուարդ Այրապետեանի կսկծալի մահուան առթիւ վասն ցաւակցութեան Տիար Լիւսն Զարոսեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	20
Գահիրէի Աղքատախնամին	20
Այծեմնիկի Հ. Տան	20
Հայ Գեղ. Միութեան	10
«Արեւ»ին	10
«Ծուսաբեր»ին	10
«Զահակիր»ին	10

(Ստանալ «Արեւ»էն)

Իրենց սիրելի ծնողաց Ողբացեալ Լիւտն և Անժէլ Պուտաղհաններու քաղցր յիշատակին ողբք Հերմինէ և Աստղիկ Պուտաղեան կը նուիրեն.

Ցերեզմանատան	
Բարեզարդման	40
«Արեւ»ին	20
«Ծուսաբեր»ին	20
«Զահակիր»ին	20

(Ստանալ Ազգային Առաջնորդարանէն)

ՊՈՒՐՃ ՀԱՄՈՒՏԻ Հ.Մ.Մ. ՄԱՍՍԻՏԻ ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔԸ

(Շար. Բ. էջէն)

կիրներ, որոնց անունները յատուկ յիշատակութեան կ'արժանանան:

Ցիշեալ արտայոյտ արարողութենէն ետք հրաւիրուեցաւ նուագախումբը, որ սկսաւ իր կատարումներուն: Ջերմ և ուրախ մթնոլորտի մէջ նուագախումբը կը հնչեցնէր հայրենասիրական, ազգային և ապա պարային եղանակներ:

Այս առթիւ եղան նուիրատուութիւններ: Ապա ընկերական ուրախ կերուխումը չարունակուեցաւ մինչեւ առաւօտեան փոքր ժամերը: Հանդիսականները բաժնուեցան սքանչէն զոհունակ հոգիպէս բաւարարուած:

Ա.

Լիբանան

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնց ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), եգիպտոս:

«Զահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սասս Զաղլուլ պող.
Փոստարկղ թիւ՝ 627

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԳԱՀԻՐԷ

ՀՐԱՒԷՐ ԱՓՐԻԿԵԱՆ 5ՐԴ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒ

ՇԱԲԱԹ 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԷՆ Ե՛ԵՔՇԱԲԹԻ 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1991

Բոլոր այն մարզասէրները, որոնք կը փափաքին հրաւէր ունենալ, ներկայ գտնուելու համար սոյն բացառիկ խաղերուն, կարելի է դիմել Ընկ. Սիմոն Զամբէրբէնեանի, կամ Հայկ. Ընթերցասրահ, ամէն երեկոյ ժամը 8 12 (հեռ. 3914908), մինչեւ Շաբաթ 14 Սեպտ. 1991,

Հ.Մ.Մ.Ի ԵՐԻՏ. ՄԱՐՄԻՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Հինգշաբթի 28 Նոյեմբերէն, կիրակի 1 Դեկտեմբեր 1991

ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐը յաջորդիւ

ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ՈՒ ՉԽԱՉԱՉԵԼ

ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ՔՈՒՊԷՊԱ,
ԼԱՇՄԱՃԻԿԱՆ, ՄԱՆԹԸ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր անոնք որոնք կը փափաքին ուշերկալ, քով հանելի դիմել սրսի ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին:

ՎԱՐԶՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԵՐԱՄՈՒՏ

Նուպարեան եւ Գալուստեան Ազգ. վարժարաններու 1991-92 ուսումնական տարեշրջանի դասաւանդութիւնները պիտի սկսին Շաբաթ, 14 Սեպտեմբեր 1991ի առաւօտեան ժամը 8-ին, ամառնային ժամանակացոյցով:

Գալով մանկապարտէզներուն Սիլճանեան Ազգ. Մանկապարտէզի վերամուտը պիտի սկսի Շաբաթ 21 Սեպտեմբեր, իսկ Գալուստեան Ազգ. Մանկապարտէզը՝ Երկուշաբթի 23 Սեպտեմբեր 1991:

Աշձանագրութիանց համար դիմել զոյգ վարժարաններու քարտուղարութեան և արկզակալութեան Երկուշաբթի 9 Սեպտ. 1991էն սկսեալ, ամէն օր կ.ա. ժամը 9-12:

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՄԵԾ ԶԲՕՍԱՊՏՈՒՑ ԴԷՊԻ ՍՈՒՐԻԱ

Մանրամասնութիւնները մօտ օրէն

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ Ի ՊԱՏԻՒ

(Շարունակութիւնը Ա. էջէն)

Առաջին առթիւ խօսք առաւ վարչութեան կողմէ ընկ. Ռուբիս Մովսէսեան, որ չնորհաւորելէ ետք ներկայ չրջանաւարտները ու համալսարանաւարտները պարզեց, թէ սոյն ընդունելութեան նպատակն է նաեւ Հայկ. Ընթերցասրահի մեծ ընտանիքի, հին ու նոր սերունդի անդամները իրարու ծանօթացնել և իրարու հետ աւելի հաղորդակից դարձնել. Ան տուաւ վերջին չրջանի գործունէութեան և յառաջիկայի ծրագիրներու մասին տեղեկութիւններ:

Ապա խօսք առաւ Հ.Մ.Մ.ի պատասխանատու վարիչ ընկ. Սիմոն Զամբէրբէնեան: Վկայեալ ժամուկի իր հանգամանքով, ընկ. Զամբէրբէնեան արտայայտուեցաւ սիրոյ մասին և հպարտանքով յիշեց թէ վերջին չրջանին փինկ-փոնկի մէջ ունեցած մեծ յաղթութիւնները, արդիւնքն էր կամքի և յարատեւ աշխատանքի:

Շրջանաւարտներու կողմէ խօսք առաւ Հ.Մ.Մ.ի Ֆութպոլի պաշտասխանատու երիտասարդ երէն՝ համալսարանաւարտ Ճարտ. Ճակոբ Աբթինեան, որ բացատրեց թէ աշակերտ մը ինչպէս պէտք է կանոնաւորէ իր ժամանակը դպրոցական չրջանին, պատուաբեր արդիւնքներու հասնելու համար:

Վերջին խօսողը եղաւ որպէս ծնողք և որպէս նախկին ժրաջան ուսուցչուհի Տոքթ. Հերմինէ Վարժապետեան, որ իր կարգին տուաւ իր ցուցմունքներն ու յորդորները նոր յաջողականներուն:

Ընդունելութեան վերջաւորութեան եղաւ գաղափարներու փոխանակում:

Գալարելի է երիտ. Մարմն, կազմակերպած այս ճեռնարկը և փափաքելի է որ այսուհետեւ աւելի ևս առիթներ ստեղծուին մտերմիկ հաւաքոյթներով, քով-քովի բերել մեծն ու պզտիկը և տեղի ունենան ազատ մթնոլորտի մէջ, հարցերու լուծում և գաղափարներու փոխանակում:

Է. Ի.

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հրատարակիչ — Ա.ՑՏՈՒ ՄԵՐՈՎԲԵԱՆ

Խմբագրապետ՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ԳԱԼԱԵԱՆ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م - ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عاية سيرديان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef ; SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1237 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 19 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1991 — ՀԱՏԸ ՉՈՓՒԷ 20 ԵԿ. ԴՀԿ. — الخميس ١٩ سبتمبر ١٩٩١ — العدد رقم ١٢٣٧

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԷՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԱԽՈՂԱԾ ԲՈՒՆԱՀԱՐՈՒԱԾԷՆ ԵՏՔ

Այժմ, փորձենք ճշմարտել Հայաստանի վիճակը նոր իրադարձութեանց լոյսին տակ։

Առաջին իսկ ակնարկով կարելի է հաստատել, թէ Հայաստանի ղեկավարութիւնը, յանձինս Գերագոյն Խորհուրդի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի եւ վարչապետ՝ Վազգէն Մանուկեանի, այդ դժուարին օրերուն եւ դժուար կացութեան առջեւ որդեգրեցին ճիշդ ուղի, մնալով սպասողական ու շրջահայեաց դիրքերու վրայ։ Այս կապակցութեամբ, կ'արժէ շնորհաւորել մեր հայրենի պետութեան ղեկավարները։

Խորհրդային Միութիւնը, կորպաչովով, ելցինով կամ այլ ղեկավարներով կրնայ գոյատեւել այլ տարազով ու այլ սկզբունքներով։ Նոր դաշնակցութիւնը Միութեան բաղկացուցիչ հանրապետութեանց կու տայ լայն իրաւասութիւններ, տնտեսական - արտաքին դիւանագիտական մարզերուն մէջ մանաւանդ, ինչպէս նաեւ ազգային պատկանելիութեան - լեզու, մշակոյթ, կրօն, կրթութիւն եւայլն - ծիրին մէջ հանրապետութեանց թիւններուն պիտի ունենան ամբողջական ազատութիւն տնօրինելու այն ինչ որ կ'որոշեն իրենց խորհրդարաններուն։

Պատմութեան ընթացքին, Ռուսաստանը շրջանի տիրող երկիրը եղած է։ Երկ, երբ համայնավար ինքներնացիոնալիզմը կը մերժէր հանչնալ ազգ ու ազգութիւն, հրօն ու սահման ռուսերու սիրտերէն ու հոգիներէն չհացած չէր այն զգացումը թէ, իրենք մեծ ազգ են, ու միւս ազգերը, փոխրերր իրենց ազդեցութեան սահմաններուն մէջ, պարտաւոր են հետեւիլ իրենց։

Ո ստի, Խորհրդային Միութեան կամ այլ միութեան մը ծիրին մէջ կրկին Ռուսաստանի Հանրապետութիւնը պիտի ըլլայ տիրողը։

Ուստի, մեզի՝ հայերուս համար, աւելի պարտադիր է զգուշաւոր խաղամակնութեան մը որդեգրումը։ Զգուշաւոր խաղամակնութիւն որդեգրելը չի նշանակեր վախկոտութիւն կամ անկախութենէ հրաժարում։ Որն է լաւը. պահե՞լ ունեցածը թէ հաչ նկատելու սիրոյն կորսնցնել եղածը։

Եթէ մեր հայրենիքը գտնուէր տարբեր երկնակամարի տակ, ըսենք օրինակ ունենայիքնի Պալթեան երկիրներու դիրքը, նախապատրաստուած ըլլայիքնի անկախութեան, ունենայիքնի զօրաւոր տնտեսութիւն, այն ատեն ամբողջական անկախութիւն ձեռք ձգելը դժուար պիտի չըլլար։

Սակայն,

Չմոռնանք, որ Հայաստանը կր գտնուի Անգարայի եւ Պաքուի միջեւ։

Առաջինը, իր հերթին, յայտարարեց թէ կ'անչսատուի Խորհրդային Միութենէն։ Անկախ Առաքէյնանի մը դէմ հանդիման գտնուող անկախ Հայաստանի մը վիճակը ի՞նչ կրնայ ըլլալ։

Երեւակայելն անգամ սարսափ կ'ազդէ։

Քաղաքական, արիութեան նեռ մեծ պէտք ունինք իրապաշտութեան։

Երկիր մը պահելու համար անհրաժեշտ է բանակ, զօրաւոր բանակ, ինչ որ կը նշանակէ նիւթական, տնտեսութիւն։

Մեր հասնուս կարծիքով, ներկայիս Հայաստանի ղեկավարութիւնը պէտք է վարէ զուգահեռ հաղտկանութիւն։

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՄԷՋ

ՀԱՅԱՍՏԱՆ ՉԷ ՋԱՆՉՑԱԾ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Մէկ ամսուայ ալեկուրկ եւ ք, Հայաստանի Գերագոյն խորհուրդի երկօրեայ նիստերու ընթացքին, քանի մը պատգամաւորներ քննադատեցին Հայաստանի Գերագոյն խորհուրդի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, իր մասնակցութիւնը բերելուն համար, Մոսկուայի մէջ տեղի ունեցած «Գերիչխան Հանրապետութիւններու Միութեան», Խորհրդարանը նշեց որ 10ի յայտարարութեան ստորագրումը պէտք էր լուրջ քննարկումի ենթարկուէր, նախքան նախագահին Մոսկուա մեկնիլը։

Գալով Ղարաբաղի ինքնավար Մարզի հանրապետութիւն հռչակելու հարցին, խորհրդարանը յարմար չգտաւ ծանչնալու Ղարաբաղի Հանրապետութիւնը, որովհետեւ հակառակ պարագային՝ ատիկա կը նշանակէ ընդունիլ Ադրպէյճանը Հայաստանէն դուրս։

ՄԵԿՆՈՒՄ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՋԱԼԼ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Ցառաջիկայ Կիրակի 22 Սեպտ. 1991ին, Ս. Էջմիածին պիտի մեկնի Եգիպտահայ Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանց, ներկայ գտնուելու սրբալոյս միւռոնի օրհնութեան, որ տեղի պիտի ունենայ Կիրակի, 29 Սեպտ. 1991ի առաւօտ։

Ապա Սրբազան Հայրը ե իպտահայութեան որդիական եւ հաւատարմական զգացումները պիտի յայտնէ Վեհափառ Վազգէն Ա. Հայրապետին, իր ժամանումին՝ յոխտ եւ երկրպագութիւն Էջմիածնայ Ս. խորանին։

Բարի ճանապարհ եւ բարի վերադարձ։

ՄԱՐԶԱԿԱՆ

Հ.Մ.Մ.-Ի ՓՈՒԹՊՈԼԻ ԽՈՒՄԲԸ ԵՐԿՐՈՐԴ ԿԸ ՀԱՆԴԻՍԱՆԱՅ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութեան կողմէ կազմակերպուած Փութպոլի Ա. ակնդական Մեծ Մրցաշարքին, որ տեղի ունեցաւ 1 10 Սեպտ. 1991ին, Հայկ. Ընթերցասրահի Հ.Մ.Մ.ի Փութ-պոլի վերակազմ խումբը Զրդ հանդիսացաւ։

Սոյն մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերին 16 խումբեր, որոնցմէ չորսը՝ հայկական խումբեր էին (Հ.Մ.Մ., Հ.Մ.Ը.Մ.-Նուպար, Հ.Մ.Ը.Մ. Ալեքսան և Սէնթ Թերէզ Հայկ. Ակումբ)։

16 խումբերը բաժնուած էին չորս խմբակներու։ Հ.Մ.Մ.ի խումբը որ առաջին հանդիսացաւ իր խմբակին, ունեցաւ հետեւեալ արդիւնքները.-

Հ.Մ.Մ- Գոլէյճ Տը Լասալ	0.0
Հ.Մ.Մ- Մարի Մորքոս	8-2
Հ.Մ.Մ- Աստուածածնայ Ակումբ	3-2

1/8րդ աւարտական մրցումին, Հ.Մ.Մ.ի խումբը պարտութեան մատնեց Հ.Մ.Ը.Մ. Նուպարի բ. խումբին 3.0 արդիւնքով։

Գալով կիսաւարտական մրցումին, նոյնպէս Հ.Մ.Մ.ի խումբը յաղթանակ տանելով Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի ա. խումբին, 3 1 արդիւնքով կարողացաւ հասնիլ աւարտական մրցումին։

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

Այսօր, Հինգշաբթի 19 Սեպտ.ին, ընկերակցութեամբ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Հոգաբարձութեան անդամ Պր. Հայկ Ասատուրեանի, խմբագրատունս այցելեց, վերջերս Գալիֆորնիայէն ժամանած Արժ. Տ. Նշան Եպիս. Քհնյ. Պէյլէրեան։

Ան եկած է Եգիպտոս Թեմիս քահանայագործելու համար։ Այս առթիւ ունեցանք հաճելի զրոյց, որուն ներկայ էին Հայկ Ընթերցասրահի վարչութեան անդամներ և երիտասարդ պատասխանատուներ։

Արժանապատիւ Տէր Հայրը բեղուն գործունէութիւն ունեցած է զանազան գաղութներու մէջ, սակայն տեղի անբաւարարութեան պատճառով, իր մասին պիտի անդրադառնանք մեր յաջորդ թիւով։

Բարի գալուստ կը մաղթենք Արժ. Տէր Հօր եւ վստահ ենք, թէ ան արդիւնաշատ գործունէութիւն պիտի ունենայ համայնքիս ներսը։

ՀԱՄԱՓՐԻԿԵԱՆ 5-ՐԴ ԽԱՂԵՐԸ

Վաղը Ուրբաթ, 20 Սեպտ.ի երեկոյեան, ժամը 8ին, Գահիրէի մարզաւանին մէջ, հանդիսաւոր բացումը պիտի կատարուի Ափրիկեան 5-րդ խաղերուն, որ պիտի տեւէ մինչեւ 1 Հոկտեմբեր 1991։

Բացումը պիտի կատարէ եգիպտոսի նախագահ Հոսնի Մուպարաք, որուն կողմին ներկայ պիտի գտնուին Նիկերիոյ նախագահը, որ Ափրիկեան Միութեան կազմակերպութեան նստաշրջանը կը գլխաւորէ, Ուկանտայի եւ Մոզամպիքի նախագահները, կազմակերպութեան գլխ. քարտուղարը, Ոլիմպիական միջազգային կոմիտէի նախագահը, շուրջ 30 նախարարներ եւ 250 միջազգային դէմքեր։

Մրցումները տեղի պիտի ունենան Գահիրէի, Ալեքսանդրիոյ եւ Իսմայիլիայի մէջ։

Այն մրցախաղերուն իրենց մասնակցութիւնը պիտի բերեն 46 պետութիւններ, 18 խաղերով։

Հ.Մ.Մ. - Հ.Մ.Ը.Մ.
ՔՈՑՐ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
Սերտ Գործակցութիւնը

Մեծն Փառավազի ծննդավայրին մէջ դիմաւորում հայկական աւանդական աղ ու հացով։

Վերջերս Հայաստանի այցելութեան առթիւ, Հ.Մ.Մ.ի սկաուտական խորհուրդի անդամ եւ արեւմուտքապետ՝ Սէդա Գրիգորեան ճիւր եղաւ, Հայաստանի մէջ նոր կազմուած «Հայկազունիներու Մարմնամարզական Ազգային Միութիւն» սկաուտական շարժումին, որ այժմ կը նկատուի Հայաստանի սկաուտական ամենամեծ կազմակերպութիւնը։

«Հայկազունիներու» հիմնադրութեան առաջին օրէն իսկ, սերտ գործակցութիւն գոյութիւն ունեցած էր սփիւռքի Հ.Մ.Մ.եան կազմակերպութեան եւ նորակազմ այս միութեան միջեւ եւ այս ծիրէն ներս է որ, Լոս Անճելըսի Հ.Մ.Մ.ի արեւմուտքապետը այցելած է հայրենիք։

Այս առթիւ ընկերուհի Գրիգորեանի հետ ունեցանք հետեւեալ հարցազրոյցը։

ՀԱՐՑՈՒՄ.- Ընկերուհի Սէդա, կրնա՞ք մեզի բացատրել ձեր այցելութեան նպատակը։

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ջնայած որ ես Հայաստան գացած էի Լոս Անճելըսի «Սիփան» երգչախումբին հետ, որպէս խումբին մէկ անդամ, հիմնական նպատակը փոխադարձ այցելութիւն տալ էր Հայաստանի Հայկազուններու Մարմնամարզական Ազգային Միութեան։ 1991ի Մարտին, մենք Լոս Անճելըսի մէջ ընդունած էինք Հ.Մ.Ա.Մ.ի լիազօր ներկայացուցիչ ընկ. Անդրանիկ Համալեանը եւ «Հայկազունք» թերթի գլխաւոր Մայիս Վարդանեանը, որոնց հետ քննած էինք երկու միութիւններու միջեւ գործակցութիւնը սերտացնելու գործնական միջոցները։ Հետեւաբար, իմ այս այցելութեան ընթացքին մենք պիտի քննարկէինք Մարտին սկսած համագործակցութեան խնդիրները եւ տալու անհրաժեշտ լուծումներ։

Հ.- Կրնայի՞ք մեզի ամփոփ գիծերու մէջ տեղեկութիւններ տալ «Հայկազունիներու»ու մասին։

Պ.- Հայկազուններու առաջին խումբի ձեռնարկողը եղած է երեւանի Ռաֆֆիի անուան դպրոցը։ Այդ դպրոցը կը յաճախէին Հ.Մ.Ա.Մ.ի Ներկայի կեդրոնական վարչութեան ատենապետ Լեւոն Մխիթարեանի զաւակները, որու հայրը անցեալին եղած է Հ.Մ.Մ.ի սկաուտ։ Ան դպրոցի տնօրէնին խնդրանքով դիմած է ընկ. Անդրանիկ Համալեանին, որ իր կարգին Պէյրութի մէջ եղած է Հ.Մ.Մ.ի սկաուտապետ, դպրոցի ծնողներուն եւ ուսուցչական կազմին դասախօսելու սկաուտութեան մասին։ Դասախօսութեան աւարտին ծնողներն ու ուսուցչական կազմը պատրաստակամութիւն յայտնած են օժանդակելու, որպէսզի դպրոցին ներս հիմնուի սկաուտական շարժում։ Նախապատրաստական աշխատանքները եւ մարզումները տեւած են 6 ամիս, սկսեալ 1989ի Նոյեմբերէն եւ 1990ի Ապրիլի 16ին տեղի ունեցած է երդման առաջին արարողութիւնը։ Ահաւասիկ Հ.Մ.Ա.Մ.ի հիմնադրութեան պարագաները։

Հ.- Իսկ սկաուտներու թիւի մասին։

Պ.- Երդման առաջին արարողութենէն ետք, որուն ներկայ եղած են մեծ թիւով ժողովուրդ, վարչութիւնը հրաւէրներ ստացած է սկաուտական խումբեր կազմակերպելու այլ դպրոցներէ ներս և այժմ Հայկազունները իրենց մասնաճիւղերը ունին Հայաստանի գրեթէ բոլոր քաղաքներուն և չրջաններուն մէջ։ Ընդհանուր թիւը երբեմն այնտեղ էի կը հասնէր վեց հարիւր։ Վստահ եմ որ այդ թիւը այժմ բարձրացած է։

Հ.- Ւ՞ոնչ է կապը արտասահմանի Հ.Մ.Մ.եան կազմակերպութեան եւ Հ.Մ.Ա.Մ.ի միջեւ։

Պ.- Հ.Մ.Մ.ի կեդրոնական վարչութեան ընկերները 1990ին այցելեցին Հայաստան, Հ.Մ.Մ.ի մասնաճիւղեր կազմելու նպատակաւ։ Այս առթիւ անոնք ծանօթանալով Հայկազուններու պատասխանատուներու հետ, տեղեակ եղան անոնց գործունէութեան և նպատակներուն, որոնք մեծապէս կը համընկնին Հ.Մ.Մ.ի նպատակներուն։

Այս հանդիպումներու աւարտին Հ.Մ.Մ.ի կեդրոնական վարչութիւնը որոշեց հայրենիքէն ներս չձեռնարկել Հ.Մ.Մ.ի սկաուտական մասնաճիւղերու կազմութեան և փոխարէն Հ.Մ.Ա.Մ.ը նկատել Հայաստանի իր քոյր կազմակերպութիւնը ու ամէն ձեւով ոժանդակել այդ կազմակերպութեան տարածման և հզօրացման։ Այժմ մեծ թիւով Հ.Մ.Մ.ական ընկերներ կը պտուղին Հայկազուններու կեդրոնական վարչութեան կազմէն ներս։

Հոս չմոռնամ աւելցնելու որ, Հ.Մ.Ա.Մ.ը իրեն համար քայլերգ ընտրած է Հ.Մ.Մ.ի քայլերգը՝ «Ով Հայ Արի»ն։

Հ.- Ւ՞ոնչ տեսակցութիւններ ունեցար եւ ի՞նչ հր տպաւորութիւնդ։

Պ.- Տեսակցութիւնները չատ էին։ Հանդիպումներ ունեցայ «Հայկազուններու» պատասխանատուներուն հետ երեւանի իրենց կեդրոնատեղիին մէջ, որոնց ընթացքին բաւականին ճոխ յայտագիր մը պատրաստեցին ինծի համար։ Ներկայ գտնուեցայ բազմաթիւ երդման արարողութիւններու։ Այցելեցի Արփագետ, Մտեփանաւերտ, Գորիս, Եղէգնաձոր, Մեղրի, և այլն։ Հանդիպում ունեցայ նաեւ «Հայկազունք» թերթի խմբագրութեան հետ։ Ծայտնեմ որ «Հայկազունք»ը, «Հայկազուններու» պաշտօնաթերթն է, որ լոյս կը տեսնէ տասը օրը անգամ մը, բաւական ճոխ եւ խնամուած բովանդակութեամբ։ Ինծի ցոյց տուին թերթի վերջին թիւերէն

(Շար. տես էջ 3)

ԱՊԱՔԻՆՈՒԻՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Կը տեղեկացնեմ, որ Գահիրէի Թեմական ժողովի ատենապետ՝ Պր. Անդրանիկ Մեսրոպեանի տիկինը՝ Նուարդ Մեսրոպեան, վերջերս վիրաբուժական գործողութեան մը ենթարկուած է «Մաուլլիճ» էլ Արապ» հիւանդանոցին մէջ։

Ուրախ ենք որ գործողութիւնը յաջող եւ ան իր բնակարանը վերադարձած է և այժմ ապաքինման չրջանի մը կը բոլորէ։

Շուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի Տիկ. Ն. Մեսրոպեանի

***

Տեղեկացանք որ, համաձայն քի ծանօթ ազգայիններէն Պր. Յակոբ Էքսէրճեան, վերջերս Հելիոպոլսոյ «Քլէոպաթրա» հիւանդանոցին մէջ, վիրաբուժական գործողութեան մը ենթարկուած է։

Ուրախ ենք որ գործողութիւնը անցած է յաջող և ան իր բնակարանը վերադարձած է և այժմ ապաքինման չրջան մը կը բոլորէ։

Շատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի բարեկամին։

ԾՈՑԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ 200 ՀԱԶԱՐ ՍՊԱՆԵԱԼ

Միջազգային «Կրինփլոս» բնապահական ընկերութիւնը հաղորդեց որ Ծոցի պատերազմին 200 հազար հոգի մեռած է և 5-6 միլիոն անձեր ալ տեղափոխուած են։

Ընկերութիւնը, որ իր տեղեկագիրը պատրաստած է միջազգային օգնութեան կազմակերպութիւններէ քաղած տեղեկութիւններէն, թղթակիցներէն, պետական մարդոցմէ, կը յայտարարէ թէ մեռած են՝ 100 - 120 հազար իրաքցի զինուորներ, 5-15 հազար իրաքցի քաղաքացիներ, ռմբակոծումներու հետեւանքով, 2 5 հազար քուէյթցիներ, 20 հազար իրաքցիներ՝ քրտական և շիի ըմբոստութեանց պատճառով, 15-30 հազար քիւրտ եւ ուրիշ գաղթականներ, 4-16 հազար իրաքցիներ՝ անօթութենէ, և 343 դաշնակից զինուորներ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈԼԷՋԸ՝ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Ամերիկահայ Միջազգային Գոլէճի նախագահ - տնօրէն՝ Տոքթ. Կարպիս Տէր Եղիայեան յայտարարեց, որ Հայկական Գոլէճը 1991ի Յունիս ամսուն նոր մասնաճիւղ հաստատած է Երեւանի մէջ։

Մասնաճիւղին մէջ պիտի գաստաւանդուին Դիւանագիտութիւն, Տնտեսագիտութիւն եւ Միջազգային Առեւտուր, Միջազգային Յարաբերութիւն, Վարչագիտութիւն և Անգլերէն լեզուի դասընթացքներ։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կ'աւանձնագրենք, որ Հայկ Ընթերցասիրաց վարչութեան ատենապետ Ընկ. եւ Տիկ. Եդուարդ Աւագեանի որդին, Հայկ. Ընթերցասիրաց խոստմնալից երիտասարդներէն՝ Հայկ Աւագեան, որ 1983 1988 տարիներուն եւեսանի երաժշտարոյն մէջ կ'ուսանէր եւ երաժշտական բլլալն եսէ (դաշնամուր եւ երաժշտագիտութիւն), եւեք տարի փորձարկման երջանով, կը կատարելագործէր իր երաժշտական մասնագիտութիւնը, այժմ վերադարձած է Գահիրէ։

Աւ իր ճախընտրած ուսումը ստացած է Նուպարեան Ազգ. վարժարանին մէջ, ապա երկրորդական ուսումը շարունակած է Գահիրէի Պեւական երաժշտանոցին մէջ։

Խմբագրութիւնս կը մաղթէ որ Հայկ ու իր ծնողքը եւ կը մաղթէ որ ան իր ձեռք ձգած մասնագիտական յաջողութիւններ բեղմնաւոր արդիւնք ունենան։

Հ.Մ.Մ.Ի ՖՈՒԹՊՈԼԻ ԽՈՒՄԲԸ
ԵՐԿՐՈՐԴ ԿԸ ՀԱՆԴԻՍԱՆԱՑ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

(Շարունակութիւնը Ա. էջէն)

Սոյն մրցումը տեղի ունեցաւ երեքշաբթի, 10 Սեպտ.ի երեկոյեան հոծ բազմութեան մը ներկայութեան, ուր պիտի մրցակցէին Հ.Մ.Մ.ի եւ Սէնթ Թերէզի խումբերը։

Խրախուսիչ երեւոյթ մ'ըն էր որ աւարտական մրցումը տեղի կ'ունենար երկու հայկական խումբերու միջեւ։ Սուր մրցակցութիւն մը տեղի կ'ունենար։ Կիսախաղը որ վերջացաւ 1.0 արդիւնքով, է նպաստ Ս. Թերեզի՝ կուռ եկաւ փեննաթիով, 7րդ վայրկեանին։

Ապա սկսաւ 2րդ կիսախաղը, և երբ Ս. Թերէզ կարողացաւ արձանագրել իր 2րդ կուռը, Հ.Մ.Մ.ի տաքը չհանդուրժելով կացութեան, անցան յարձակողականի և 10րդ վայրկեանին, փեննալթիով կարօ Աստուրեան խփեց Հ.Մ.Մ.ի առաջին կուռը։

Մրցումը աւելի հետաքրքրական դարձաւ երբ 13րդ վայրկեանին Ս. Թերէզի խումբին վրայ ճսուլ մը յայտարարուելով, կրկին Կ. Աստուրեան աւելիքը օգտագործեց և զօրաւոր հարուածով մը, արդիւնքը հաւասարեցուց 2 2ի։ Այսպիսով մրցումը վերջ գտաւ հաւասար արդիւնքով։

Բնականաբար պէտք էր որ մրցումը չարունակուէր 10 վայրկեանով։ Ուրեմն Սէնթ Թերէզի խումբը նոր թափ մը առնելով յաղողեցաւ բերել իր 3րդ կուռը չորրորդ վայրկեանին։ Հ.Մ.Մ.ի տաքը ճիգ չէին խնայեր արդիւնքը հաւասարեցնելու, սակայն մրցումէն մէկ վայրկեան առաջ Ս. Թերէզի տաքը կարողացան վերջացնել մրցումը իր նպաստ իրենց 4-2 արդիւնքով։

Մրցումներէնետք Հ.Մ.Ը.Մ.Նուպարի վարչութեան անունով խօսք առաւ երիտասարդ Ժորժ Սիմոնեան, (որուն ուղղամիտ և տքնական աշխատանքին կը պարտինք սոյն ձեռնարկի յաղող թիւնը) և յանձնեց բաժակն ու մետալները։

Հ.Մ.Մ.ի մեր արիները որ նոր թափով մը վերակազմուած էին վերջերս և իյած էին դաշտ յաղթելու նպատակով, նշմարելի էր անոնց փորձերու կարիքը։

Բոլորն ալ լաւ խաղացող մարզիկներն են, ինչպէս կարօ Աստուրեան, որ այս մրցաշարքին վաւագոյն խաղացող գիկը կը նկատուի մեզի համար, իր շուրջ ունէր Հ.Մ.Մ.ի խմբապետ մարպետ Սիմոն Ջամկոչեանը, Ժորժ Թաշճեանը, Արա Ասիսեանը, Էտուար Մելիքեանը, Ռուպէր Ալթինեանը, կամ ծ ակօր Պատմաճեանը, որոնք մէկը միւսին կը գերազանցէին իրենց ճարպիկ խաղարկութեամբ։ Անշուշտ չենք կրնար չյիշել խումբին այժմու մարզիչ Հայկ Աստուրեանը, որ նշմարելի էր թէ ան ֆութպոլիստ մը եղած է, և վերջապէս ճալս. ծակօր Աբթինեանը՝ որպէս պատասխանատու ղեկավարի իր պաշտօնին մէջ։

Կը չնորհաւորենք մեր ճարտար մարզիկները, այս պատուաբեր արդիւնքին համար, յաղթական խումբը՝ Սէնթ Թերէզի մարզիկները, որոնց յարատեւ փորձերու արդիւնքն եղաւ այս նուաճումը, և հուսկ ուլեմն Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութիւնը, մաղթելով նորանոր յաղողութիւններ բոլորին։

Ա. ԱՐԹԻՆԵԱՆ

ԼՈՍ ԱՆՃԵԼԷՍԵԱՆ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

Այցելութիւն «Շիրակ» Գրատան

Հոգեկան բաւարարութեամբ լի, յուզքի ժամեր էին, Շիրակ Գրատան մէջ, առաջնորդութեամբ Վ. Ճանըզեանի վայելած ժամերս։

Պատանեկան յիշատակներուս մէջ իր ուրոյն տեղը ունի տիկին Յովհաննէս Հաննէսեան՝ օրին Լոս Անճելըսի Շիրակ Գրատան, մեղմաձայն հրատարակիչ, սիրուած հեղինակ, ամենայն անկեղծութեամբ կը բանայ մեր առջեւ իր գառնացած բայց ո՛չ ընկճուած սիրտը գժուարութիւններ, աչքնային մաքառումներ, կորուստներ, վերիվայրումներ հուսկ տեղափոխութիւն։

Ընկերկիւ չգիտցող հայու տիպար՝ ահա վերականգնած է, սա խաղաղականի հեռաւոր ափերուն իրենց Պէյրութի Շիրակ Գրատունը նոյնքան չքեղ ու ճոխ։

Արդարեւ յորդող զարկերէն մեզ կ'առինքնեն գունատիպ պեսպիսուն, բազմահարիւր հատորներ։ Գրատան կից կանգուն է եւ կը գործէ տպարանը ուր լոյս աշխարհ կու գան խըճամուճած ու ճաշակաւոր, իրենց յոյզերդ Մեծն Մեսրոպի հոգւոյն երգուանք առթող հատորներ։

Հարթաւուր՝ 1923էն սկըսեալ տասնեակ տարիներէ ի վեր, իրենց «Շիրակ երգարանի»ներու գիրար գերազանցող չարքերով, Հաննէսեան եղբայրներու հայթայթած անհամար հատորները, զորս պատուոյ դիսպաններ այժմ տարածուած ամենուրեք, հպարտօրէն կը գարդարեն գաղթաշխարհի հայ մարդոց գրադարանները։

Գրատանը՝ ընթերցողներու տրամադրութեան ներքեւ դրուած ունի 270 անուն գիրքերու ճոխ մթերք մը որոնց 70-է աւելին՝ բառարաններ, գունատիպ մանկական հեքիաթներ, սեռայի դաստիարակութեան գիրքեր, երազահաններ, հայկական տառեր, խաղ ու ժամանց ալն. կը կ'ազմեն իր իսկ սեփական հրատարակութիւնները։

Ասոնց վերջին երկուքը՝ մեծապէս գնահատուած, «Գաղթը Վէրքով ու Երգով» հայատրոփ 30 ազգայնաշունչ գրուքիւններու պարունակութեամբ եւ «ՀԱՑՈՑ ԱՆՈՒՆՆԵՐԻՒ ԲԱՌԱՐԱՆ»ը, գիտական մանրակրկիտ ուսումնասիրութեամբ ներկայացուած 1500 անձնանուններու փունջը, հեղինակութիւնները կը կազմեն Ծովհաննէս Հաննէսեան՝ օրին Լոս Անճելըսի Շիրակ Գրատան, մեղմաձայն հրատարակիչ, սիրուած հեղինակ, ամենայն անկեղծութեամբ կը բանայ մեր առջեւ իր գառնացած բայց ո՛չ ընկճուած սիրտը գժուարութիւններ, աչքնային մաքառումներ, կորուստներ, վերիվայրումներ հուսկ տեղափոխութիւն։

Ընկերկիւ չգիտցող հայու տիպար՝ ահա վերականգնած է, սա խաղաղականի հեռաւոր ափերուն իրենց Պէյրութի Շիրակ Գրատունը նոյնքան չքեղ ու ճոխ։

Արդարեւ յորդող զարկերէն մեզ կ'առինքնեն գունատիպ պեսպիսուն, բազմահարիւր հատորներ։ Գրատան կից կանգուն է եւ կը գործէ տպարանը ուր լոյս աշխարհ կու գան խըճամուճած ու ճաշակաւոր, իրենց յոյզերդ Մեծն Մեսրոպի հոգւոյն երգուանք առթող հատորներ։

Հարթաւուր՝ 1923էն սկըսեալ տասնեակ տարիներէ ի վեր, իրենց «Շիրակ երգարանի»ներու գիրար գերազանցող չարքերով, Հաննէսեան եղբայրներու հայթայթած անհամար հատորները, զորս պատուոյ դիսպաններ այժմ տարածուած ամենուրեք, հպարտօրէն կը գարդարեն գաղթաշխարհի հայ մարդոց գրադարանները։

Գրատանը՝ ընթերցողներու տրամադրութեան ներքեւ դրուած ունի 270 անուն գիրքերու ճոխ մթերք մը որոնց 70-է աւելին՝ բառարաններ, գունատիպ մանկական հեքիաթներ, սեռայի դաստիարակութեան գիրքեր, երազահաններ, հայկական տառեր, խաղ ու ժամանց ալն. կը կ'ազմեն իր իսկ սեփական հրատարակութիւնները։

Ասոնց վերջին երկուքը՝ մեծապէս գնահատուած, «Գաղթը Վէրքով ու Երգով» հայատրոփ 30 ազգայնաշունչ գրուքիւններու պարունակութեամբ եւ «ՀԱՑՈՑ ԱՆՈՒՆՆԵՐԻՒ ԲԱՌԱՐԱՆ»ը, գիտական մանրակրկիտ ուսումնասիրութեամբ ներկայացուած 1500 անձնանուններու փունջը, հեղինակութիւնները կը կազմեն Ծով-

(Շար. տես էջ 4)

Հ.Մ.Մ.-Հ.Մ.Ա.Մ. ՔՈՅՐ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ

(Շարունակութիւնը Բ. էջէն)

մին, որու մէջտեղի երկու էջերը յատկացուած էին Լոս Անճելըսի Հ.Մ.Մ.ի սկաուտական գործունէութենէն առնուած նկարներուն։

Հ.– Յայտնեցիք թէ Մեղրի այցելեցիք. հոն երթալը, այս օրերուն, վտանգաւոր չէ՞ արդեօք։ Մեղրին սահմանամերձ շրջան է։

Պ.– Այո չատ վտանգաւոր է, սակայն, Մեղրին նոյն ատեն մեր անմահն Փարամազի ծննդավայրն է, եւ երբ առիթը ներկայացաւ ես ուզեցի անպայման այցելել հոն։ Մեր առաջին հանդիպումի ընթացքին ինձի յայտնուեցաւ թէ Մեղրիի մէջ տեղի պիտի ունենայ երդման արարողութիւն եւ բացատրելէ ետք թէ Մեղրի երթալը «արկածախնդրութիւն մըն է այս օրերուն, հարց տրուեցաւ եթէ կ'ուզէի ներկայ գտնուիլ։ Իմ պատասխանս անմիջապէս եղաւ դրական։

Մեղրի երթալու համար երկու ճամբայ կար, մէկը երկար և ապահով, միւսը կարճ սակայն, անապահով։ Մենք ընտրեցինք ապահով, ճամբան, որ տեւեց 12 ժամ ինքնաշարժով։ Առանց դժուարութեան հասանք Մեղրի։ Մեղրիի մուտքին մեզ դիմաւորեցին «Փարամազ» ինքնապաշտպանութեան ջոկատի ընկերները և մեզ առաջնորդեցին քաղաք։ Երեկոյեան, տեղւոյն պատասխանատուներուն հետ հանդիպում ունենալէ ետք, յաջորդ օրը եղանք Մեղրի մարզադաշտը, ուր համախմբուած էին չորս. չանի բնակիչները։ Մարզադաշտին մէջ հայկական տոհմիկ տարազներ հագած աղջիկներ, մեզ դիմաւորեցին աւանդական աղու հացով, իսկ մենք սկաուտական դրօշները յանձնեցինք ձիաւորներու, որոնք ժողովուրդի ծափահոյլներու տարափին տակ տողանցեցին դաշտին մէջ եւ ապա դրօշները վերադարձին դաշտին կեդրոնը։ Հայր Սուրբին օրհնութեամբ տեղի ունեցաւ երդման արարողութիւն և հարիւրաւոր պատանիներ միացան «Հայկազուններու» չարքերուն։ Ծանկանչական էր որ այստեղ սկաուտներու տարազները աւելի զինուորական էին քան սկաուտական։ Մարզադաշտին մէջ տեղի ունեցած հանդիսութենէն ետք ժողովուրդը համախմբուեցաւ «Հայկազուններու» կեդրոնատեղին, ուր ես եւս ելոյթ ունեցայ և զօրակցութիւն յայտնեցի մեր այստեղի ընկերներուն անունով։

Մեղրիի մէջ ինձի յայտնուեցաւ թէ այս օրերուն, չատ քիչ այցելուներ կու գան Երեւանէն, մանաւանդ իգական սեռի այցելուներ, հետեւաբար զիս կը նկատէին «ծիծեռնակ»։

Այս և չարք մը այլ երեւոյթներու, որոնց մասին չեմ կրնար մանրամասն արտայայտուիլ, ականատես ըլլալէ ետք իմ տպաւորութիւնս մէկ բառով եթէ ըսեմ, անմոռանալի էր։

Հ.– Վերջին հարցում. այս առթիւ աւելցնելիք ի՞նչ ունիք։

Պ.– Օգտագործելով այս առիթը կ'ուզէի «Մասիս» շաբաթաթերթի միջոցաւ չնորհակալութիւն յայտնել Հ.Մ.Ա.Մ.ի բոլոր պատասխանատուներուն, ինձ նկատմամբ ցոյց տրուած յարգանքին և բացառիկ ուշադրութեան վերաբերմունքին համար։ Այդ յարգանքին միջոցաւ ուղղուած էր բոլոր Հ.Մ.Մ.ականներուն։ Դարձեալ հանդիպելու յոյսով բոլորին կը մաղթեմ յաջողութիւն իրենց սրբազան առաքելութեան մէջ։

Այստեղ կ'ուզեմ յատկապէս չնորհակալութիւն յայտնել «Փարամազ» ջոկատի մեր ընկերներուն, որոնք ապահովեցին մեր վերադարձը Երեւան, կարճ ճամբով, ստրպէնեանական հողի վրայով անցնելով մեզ, իրենց կեանքը վտանգելու գնով։

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱՏԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱՐԱՐԱՏ»Ի ՖՈՒԹՊՈԼԻ ՄԱՐԶԻԿՆԵՐ Եգիպտոսի Մէջ

«ԿՈՒՄՀՈՒՐԻԵԱ» 6 Սեպտ.ին կը հաղորդուի, թէ Փորթ Սայիտի ֆութպոլի առաջնակարգ խումբերէն՝ «Մարիխ» ակումբի վարչութեան պատասխանատու անդամներ Հայաստան ժամանած են, պայմանագիր մը ստորագրելու, «Արարատ»ի Ֆութպոլի ղեկավարներուն հետ, որպէսզի երկու մարզիկներ մաս կազմեն «Մարիխի ֆութպոլի կազմին։

Վերոյիշեալ ակումբ կարիք ունի պաշտպանողականի և բեկդապահի դիրքի վրայ խաղացող մարզիկներու։

ՔԱ, ԿԷ, ՊԷ-Ի ՋՈՒՏԸ 4.2 ՄԻԼԻՈՆ

Քա. Կէ. Պէ ի այժմու պետը յայտնեց, թէ 4.2 միլիոն քաղաքական աքսորեալներ մահացած են 1920էն 1953ի ժամանակամիջոցին։

Աւելի քան 2 միլիոն անձեր սպաննուած կամ բանտարկուած են 1937ին և 1938ին, երբ բռնատէր Ժոզէֆ Ստալինի սարսափի և տարագրութեան քաղաքականութիւնը կը գտնուէր իր գագաթնակէտին։

Հետաքրքրական է, որ աքսորի թուականը կը սկսի 1920-ով, երբ Լենին կը գտնուէր իշխանութեան գլուխ։ Աքսորը վերջ գտած է 1953 թուականին, Ստալինի մահուընէ ետք։

Այս յայտնութիւնը կրնայ նոր վէճ մը բանալ մահացածներու թիւին չուրջ, քանի որ, վերջին չորեքշաբթի, անհաւատալի թուով թիւ մը կը տրուէր անկախ աղբիւրներու կողմէ։ Ոմանք մինչեւ իսկ 60էն 80 միլիոն կը գնահատէին զոհերուն թիւը։ Միւս կողմէ կանգ կ'առնէ 1953 թուականին վրայ, մինչ քաղաքական աքսորը կը շարունակուէր Ստալինի մահէն ետք, մինչ՛ւ պրեժնեւեան «լճացման տարիներ»ը ...։

ԻՄԱՍՏՈՒՆ ԽՕՍՓԵՐ ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆԻ

— Հարիւր վաճառականներու մէջ երկու վաճառական ճանչցած եմ միայն, որ սուտ չեն խօսիր... բայց արի տես, որ այս երկու վաճառականներն ալ քնաւ չեն խօսիր։

***

— Եթէ պզտիկ գաղութեամբ ձերբակալուիս ու նախատեն զքեզ, հայհոյեն ու երեսդ թքեն՝ չըլլայ որ կարմրիս, պաղ արեամբ կ'ցիր, որ համբերութեան աստուած ըլլաս և յուսահատներն ուխտի երթան յանուն քո կատուցուած մեհեանը։

***

— Մարդկութեան համար քրտինք թափող չմնաց աչխարհիս վրայ. առաքինութիւնն իր նշանակութիւնը կորուս. անբարոյականութիւնը բարոյականութեան դիմակով արձակ համարձակ կը պտըտի կոր...։

Սփիւռահայութեան Հետ Կապերի Կոմիտէի Նոր Կանոնադրութիւնը

Սփիւռքահայութեան հետ կապերի կոմիտէն, (որ նախապէս կ'անուանուէր Սփի ոճայութեան հետ մշակութային կապի կոմիտէ) յառաջիկայ Հինգշաբթի 26 Սեպտ.ին, պիտի գումարէ անդամական ընդհանուր ժողով մը, որուն կը թեացքին պիտի քննարկուի նոր կանոնադրութիւնը։

Սոյն գոնճերանցը (ժողովին) ներկայ պիտի գտնուին նաեւ սփիւռքի քաղաքական, հասարակական, մշակութային և այլ կազմակերպութիւններու ներկայացուցիչներ։

Կոմիտէի գործունէութիւնը այսուհետեւ պիտի ընդգրկէ Հայրենիք - Սփիւռք համագործակցութեան բոլոր բնագաւառները, ըլլայ ան քաղաքական, մշակութային, տնտեսական, տեղեկատուութեան, կրթական, գիտական, կրօնական, մարզական, երիտասարդական ասպարէզներու մէջ։

ԴԵՍՊԱՆ ԷՏՈՒԱՐԴ ՁԷՐԷՁԵԱՆ Պիտի Փոխարինէ Ձոճ Քելլիի

Մ. Նահանգներու պետական քարտուղար Ձէյմս Պէյքր դեսպան Էտուարդ Ձէրէճեանը համոզած է իր օգնականը՝ Միջին Արեւելեան հարցերու մէջ, Ձէրէճեան պիտի փոխարինէ Ձոճ Քելլիին։ Պետական քարտուղարութեան Միջին Արեւելքի բաժանմունքին դեկավարութիւնը ստանձնելով, Ձէրէճեան պիտի ըլլայ Միջին Արեւելքի մէջ Մ. Նահանգներու բաղաքականութեան պատասխանատուն։ Սուրիոյ մէջ դեսպանի պաշտօն ստանձնած է. Ձէրէճեան ծանօթ է իրեն հմուտ դիւանագէտ մը։ Ձէրէճեանի այս նոր պաշտօնը կրնայ պատճառ դառնալ, որ Մ. Արեւելքի մէջ խաղաղութիւն հաստատելու գործընթացը արագ թափով յառաջանայ, որովհետեւ Ձէրէճեան լաւ յարաբերութիւններ ունի թէ՛ Սուրիոյ եւ թէ՛ Իսրայէլի հետ։

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԹ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԵՐԱԺՇՏԱԳԷՏ ԺՈՐԺ ԳԱԶԱԶԵԱՆԻ

«Էլ ՈՒԱՃՑ» Օրաթերթէն կը տեղեկանանք, որ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ «Ճրաճսական Մշակ» կեդրոնները կազմակերպութեամբ, Կահիրէի կեդրոնին մէջ, Շաբաթ 14 Սեպտ 1991ին, «երաժշտական երեկոյթ» մը սարքուած է «Սապիլ» ճուպախումբին կողմէ, ղեկավարութեամբ Ժորժ Գազազեանի։

Գաղափար ծագեր երաժշտագէտին մասին ճանչնալով, օրաթերթը կը յայտնէ, թէ Ժ. Գազազեան յորինած է կարգ մը եգիպտական քիլմերու երաժշտութիւնը, ապա մեծ ախտաճանչ տարած է երաժշտարկելու արեւելեան ձայնաթիռ գործիքներ, լծկան տիրոջ, ֆանոնը, ֆլիւթը եւայլն։

Նոյնօր յաջողութիւններ կը մաղթենք մեր սիրելի արուեստագէտին։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ ԻՆԸ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Օգոստոսի 27ին տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Սովետի պատգամաւորներուն ընտրութիւններուն կեդրոնական ընտրական յանձնաժողովի հերթական նիստը։

Քննարկուեցին Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Սովետի պատգամաւորներուն ընտրութիւններուն կեդրոնական յանձնաժողովի անդամներուն կողմէ քաղաքացիական նախաձեռնութեան կարգով առաջադրուած Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու Լեւոն Տէր Պետրոսեանի և Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պետրոյի և Հայաստանի կեդրոնական կոմիտէի կողմէ թեկնածու առաջադրուած Սոս Սարգսեանի փաստաթղթերուն ուսումնասիրութեան հարցերը։ Որոշուեց երկու թեկնածուներուն նախաձեռնող խմբերուն տրամադրել թեկնածութիւնը պաշտպանելու համար անհրաժեշտ 15.000 ստորագրութիւններուն բլանկները։

Նշենք, որ ցարդ ինը թեկնածուներ դիմել են Հայաստանի նախագահութեան պաշտօնին.– Լեւոն Տէր Պետրոսեան, Սօս Սարգսեան, Վազգէն Մանուկեան, Զօրի Բալայեան, Պարոյր Հայրիկեան, Մարտունի Յարութիւնեան («Հայելքտրամեքնայ» գործարանի տնօրէն), Աշոտ Նաւասարդեան, Միասնիկ Յակոբեան (Հայաստանի առեւտրական դրամատուներու ընկերակցութեան նախագահ) և Ռաֆայէլ Ղազարեան (գիտութիւններու ակադեմիայի թղթակից անդամ)։

0655

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

19 ՍԵՊՏ. 1991

ՄՆՈՒՆԴ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք, որ մեր բարեկամներէն Տէր եւ Տիկ. Վազգէն եւ Սիլվիա Բոյաճեաններ Պոսթոնի մէջ բախտաւորուած են աղջիկնակ դաստիկով մը, զոր աճուածակոչած են Թալին։

Այս ուրախ առթիւ կը շնորհաւորենք նորածին ժառանգները, մեծ ծնողները Տէր եւ Տիկ. Վահրամ Բոյաճեաններն ու Տէր եւ Տիկ. Համբարձում Պոյաճեաններ եւ մեծ մեծմայրիկը Տիկ. Արաքսի Պոյաճեաներ, մաղթելով երջանիկ եւ երկար կեանք նորածինին։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԱԽՈՂԱԾ ԲՌՆԱՀԱՐՈՒԱԾԷՆ ԵՏՔ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Առաջին, առանց հրաժարելու անկախութեան գաղափարէն, առանց սակայն անպարելու, գործակցիլ Խորհրդային Մրուքեան Կեդրոնական կառավարութեան հետ։ Ապահովել երկրի սահմանները, օգտուիլ տնտեսական կարելիութիւններէն, մասնակցելով տասերու Միութենական սխեմաներուն ապահովելու հաւասարութեան իրաւունքները։

Երկրորդ, սերտ կապեր հաստատել Ռուսաստանի Հաւասարութեան հետ։ Այս մարդին մէջ կը քուի թէ, Լեւոն Տէր Պետրոսեան բաւական համբայ ածած է։ Սակայն, Ռուսաստանի հետ սերտ կապեր հաստատելը չի նշանակեր հակադրուիլ կեդրոնական իշխանութեան, պարագայ մը, որ դժբախտաբար, դեռ մինչեւ վերջերս կը կիրարկուէր։

Ներկայիս, երբ Ատրպէյճանը հակառակ դիմերու վրայ կը գտնուի, մեզի կը մնայ լաւագոյնս օգտագործել ստեղծուած առիթը։

Փոխանակ հանրաքուէով ու նախագահական ընտրութիւններով չլատելու մեր ուժերը, աշխատինք զօրաւորագոյն ուժերով օգտագործել կեդրոնական կառավարութեան ներկայ վիճակը։ Պատեհ առիթէն օգտուիլ։ Միթէ՞ այս չէ Պորիս Ելցինի որդեգրած քաղաքականութիւնը։

Եթէ սկիզբը, Ելցինը զօրաւոր դիմերէ կը ներկայնար Մ. Կորպաչովին, ներկայիս՝ Կորպաչով վերագտնելէ ետք իշխզինի, Ելցին կը փորձէ նկուն հաղտակցութիւն մը։

Նոյնը պէտք է ընենք նաեւ մենք։

Այլ ելք չունինք։ Ժամանակը, պայմաններու հրամայականն է այս։

Ո՛չ Վրաստանը, Ո՛չ սահմանակից Թուրքիան կրնան մեզի օգնել։ Ոչ ոք չուզե՛ն օգնել։ Իրա՞ւը պիտի հարց տան ետեր, պէտք է յիշել թէ, ազերիներ սերտ կապեր հաստատած են Իրանի հետ, դեռ մի քանի օրեր առաջ Մութալիպովը Թեհրան կը գտնուէր։

Մեզի սահմանակից երկիրներէն ոչ մէկ յոյս։

Ներքին ուժերը, պարզապէս ժողովուրդը, ի վիճակի չէ պատպանելու ընդդէմ ազերիներու յարձակումներուն։

Հայաստանի պատասխանատուները, որոնք տեղի ետ ծանօթ են տիրող պայմաններուն, վերջապէս ընդունեցին մթնոլորտին մէջ կ'ապրին, կը յուսանք արագ եւ ճիշդ կրնան կողմնորոշուիլ։

Այս ճակատագրական օրերուն նուազագոյն սխալն անգամ ճակատագրական ու բախտորոշ կ'ըլլայ։ Սխալ ձայնով մը կրնանք կորսնցնել ամբողջ երկիրը։ Մինչդեռ, հեռատես քաղաքականութեամբ, ճկունութեամբ կրնանք յաղթահարել ահեղ ձգնաժամը եւ սահիկէն ելլել կորսուած նախիջեւանն ու տարածքը։

Հայաստանը տնտեսական ուժ չէ։ Չէ նաեւ արտադրական ուժ։

Գէթ անգամուայ մը համար սթափինք, մէկ կողմ դնենք զգացումները, հաշուենք մեր կարելիութիւնները, չափենք դիմացինին ուժը, օգտագործենք ուրիշներու փորձառութիւններէն։

Հայաստանը առանձինն ի վիճակի չէ գոյատեւելու։

Արեւմուտքը թիկունք է Կորպաչովի գլխաւորած միութեան։ Հետեւաբար, թիկունք չի կրնար ըլլալ անկախ Հայաստանին։

Հայաստանի դեկավարութեան կը մնայ նիշդ քաղաքական եւ միութենական ջուրերուն մէջ։ Միաժամանակ համախմբելով ներքին ու արտաքին (հայկական) ուժերը։

Ազգային համագործակցութեան պահն է այժմ, առանց հատուածական չահերու եւ առանց հին ու նոր հաշիւները մաքրելու։

«ՄԱՍԻՍ» ԺԱՆ ԱԲՈՑԵԱՆ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Առ ի գնահատութիւն քերթիս տարած ազգօգուտ գործունէութեան, Տէր և Տիկ. Օննիկ Ալիքսանեան կը նուիրեն 25

12 Սեպտեմբերի քուէարկութեան և Հայաստանի ինքնիշխանութեան մասին, քերթիս մէջ երեւցած նպաստաւոր յօդուածներուն առիթով, կը նուիրէ Պր. Եղիա Պանտայեան 25

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՊՐ. ԺԱՆ ՏՈՍԹՈՒՐԵԱՆԷ (Փալիֆորնիա) չնորհակալագրեր ստացած ենք քերթիս 1991 տարեւոյ իր բաժանորդագինը՝ 25 տոլար։

ԳԱԼՈՒՍՏեԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ Կ'ՈՒԶՈՒԻ

Գալուստեան Ազգ. Մանկապարտէզի համար երկու ուսուցչուհի կ'ուզուի, Թեկնածուները կրնան ներկայանալ տնօրէնութեան ամէն օր կ.ա. ժամը 10-12։

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ «ՇԻՐԱԿ» ԳՐԱՏԱՆ

(Շար. Գ. էջէն)

Հաննէս Հաննէսեանի։

Գրացանկերուն մէջ յատուկ ուշադրութիւնս կը գրաւեն նաեւ թատերգութիւններ որոնց անուններէն է պէտս թատերասէր բարեկամներուս կը փափաքիմ արձանագրել այստեղ.-

«Բանալիները» Զարեհ Մելքոնեան, «Երեք Թատերախաղեր» Սարտաս, «Նոր Քօնթրէքթըը» Թադէոս Ի. Նալյեան, «Թատերգութիւններ երեք հատոր» Յակոբ Թորոսեան, «Հինգ Թատերգութիւններ» Անահիտ Ոսկերիչեան, «Համբերդի Մաղրածուն» Ա. Աբելեան, Օքելլո» Շէյքսփիր»։

Հիացում և գնահատանք Լիբանանի անցեալի աւանդութիւնը լի իրաւ չարունակող այս հաստատութեան։

ԴԱՒԻԹ Ց. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն դրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կրնար մանտա-փոստ դրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), եգիպտոս։

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պուլ. Փոստարկղ թիւ՝ 627

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍԻՐԱԿ ԳՈՀԵՐԷ

ԸՆԴԱՌԱՋԵԼՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ՓԱՓԱՔԻՆ

Կիրակի, 29 Սեպտեմբեր 1991 առաւօտեան

ՋԲՕՍԱՊՈՏՈՑ ԴԷՊԻ ԿԱԼՄԻՐ ԾՈՎ

«ՌԱՍ ՍԷՏՐ»

ԵՐԹՈՒԴԱՐՁ, ՄՈՒՏՔ ԼԻ ՊԱՆԴՈԿ 17·5 Ե·Ո·

Ընձանագրութեան համար դիմել ընկ. Սիմոն Զամքէրթէնեանի, կամ Հայկ Ընթերցասրահ, ամէն երեկոյ ժամը 8.12 հեռ. 3914908)։

ԳՐԱՀՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Հինգշաբթի 28 Նոյեմբեր էն, Կիրակի 1 Դեկտեմբեր 1991

Մանրամասնութիւնները յայտնուին

ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՆԿԱՏԻ ՈՒՆԵԼԱԼ ՈՒ ՁԽԱՁԱՁԵԼ

Հ.Մ.Մ.Ի ԵՐԻՏ. ՄԱՐՄԻՆ

ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ՔՈՒՊԷՊԱ,

ԼԱՀՄԱՃԻՒՆ, ՄԱՆԹԸ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր ածուճ որոճ կը փափաքին ունենալ, բոդ հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնը եւ եկեղեցեաց Հոգաբարձութիւնը խոր ցնորհակալութեամբ ստացած են Ս. Գիրքոր Լուսաւորիչ եկեղեցւոյս համար նոր, իտալիայէն հրաձգուած, ծանօթ վաճառանիշով երգեհոն մը որուն նուիրատուն է Մեծայարգ ՏԻԱՐ ԳՈՒՐԳԷՆ ՏԷՐ ՂԵՒՈՆԴԵԱՆ։

Իրրեւ հոգեւոյս Տ. Ղեւոնդ Քահանայի քոյր, եկեղեցասէր ու ազգանուէր իր գործունէութեամբ ծանօթ, նուիրատու մեր բարեկամը, թէ Աղեքսանդրիոյ մեր Ս Պօղոս-Պետրոս եկեղեցիին եւ թէ մեր մշակութային եւ մարզական Միութիւններուն զանազան ետքանեներու կատարած է նկատուման արժանի նուիրատուութիւններ։

Իր մեծ հայրը, հոգելոյս Տ. Ղեւոնդ Քահանայ, տասնամեակներ շարունակ քահանայագործած է Գահիրէի մէջ։ Իսկ Տիար Գուրգէն Տէր Ղեւոնդեան, ծանօթ է եգիպտոսի առեւտրական հրապարակին վրայ։ Անձնապէս եւրոպա երթալով, ճնշեց երգեհոններու տեսակներ եւ լաւագոյնը գնելով դրկեց Գահիրէ։ Նախապէս մեր եկեղեցիին նուիրած էր բարձրախօսի Գերմանական վաճառանիշով լման սարքուածքը։

Այս առիթով Ազգային Իշխանութիւնս կը յայտնէ իր շնորհակալութիւնը նոր երգեհոնին համար որը պիտի գործածուի հաղորդութեան ամենօրեայ ասուծոյ ամենօրհնեալ ածուը փառաբանելու, դեկավարութեան ներքեւ երգեհոնագէտ - խմբավար Մօ. Եդուարդ Ճալոբեանի։

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՄԵԾ ՋԲՕՍԱՊՈՏՈՑ ԴԷՊԻ ՍՈՒՐԻԱ

Մանրամասնութիւնները մօտ օրէն

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
եգիպտոսի բաժանորդներէն	500 ե.Դ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Հարաւային, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

ՀԱՑ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՑ ՏԱՆ

0656

ՉԱՏԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م. - ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز: السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique: TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef: SARKIS BALAYAN

Հիմնադրված 1928

Հրատարակատէր — Ա.ՑՏՈ. ՄԵՐՈՎԲԵԱՆ

Պետականատէր՝ խմբագիր — ՄԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 1238 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1991

ՀԱՏԸ ՉԵՌՔԷ 20 եկ. Դհկ.

العدد رقم ١٢٣٨ — الخميس ٣ اكتوبر ١٩٩١

ՊԱՅԹԵՑՈՒՄՆԵՐՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

ՄՈՒԹԱԼԻՊՈՎ «ՄԱՐԴԱԿԵՐ» ԿՈՉԱԾ Է Ա. Դ. ՀԸՉԱԿԵԱՆ ԿՈՒԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Վերջերս, Մախաչկալայի մերձակայքում, պայթիւն է տեղի ունեցել Մոսկուա Պաքու գնացքում, կաս զոհեր եւ վերաւորներ: Պետական անվտանգութեան կոմիտէն եզրակացրել է.- Անաբեկչական արարք է...

Եւ քանի որ Փետրուարին Սիմֆերոպոլ-Պաքու, իսկ Մայիսին Մոսկուա-Պաքու գնացքներում նոյնպէս պայթիւններ ու զոհեր էին եղել, համապատասխան սպասարկութիւնները եզրակացրել են.- Հիւսիսային Կովկասեան երկաթուղու ցանցում հաւանաբար գործում է անաբեկչական խումբ...

Իսկ քանի որ Ասրպէյճանի ՊԱԿում արդէն իսկ կսմուել է մի ամբողջ շարք ծանր պատահարների բողոքարար (ավտոբուսներում, ավտոկայարաններում, կամուրջների երթևեկում պայթեցումներ եւ այլ խափանարարութիւններ), ապա «բնականաբար» եզրակացրել են.- Հայ անաբեկիչների գործն է:

Իսկ ովքե՞ր են «հայ» անաբեկիչները: Ասրպէյճանի գերագոյն խորհրդի ժողովրդական պատգամաւոր, Ասրպէյճանի Կոմկուսի Կենտկոմի՝ հասարակական - բաղաքական կազմակերպութիւնների ու շարժումների հետ կապի յանձնաժողովի նախագահ Ռասիմ Ադաեւն շտապել է պատասխանել այդ հարցին. Դաշնակցութիւն եւ Հնչակեան կուսակցութիւնները, Հայոց Ազգային Բանակը եւ մի շարք այլ հայ ազգայնական կազմակերպութիւններ, որոնք «անաբեկչութիւնը դաւանում են բաղաքական նպատակներն իրականացնելու գլխաւոր միջոց» եւ «իրենց ներկայացուցիչներն ունեն Երեւանում, Ռոստովում ու Մոսկուայում», իրողութիւն, որը «գաղտնիք չէ Կրիւչկովի պատասխանատու համար»...

Դաշնակցութեան հայասացեան կենտկոմի լիազօր ներկայացուցիչ Ռ. Յովսէփեանը պատասխանատուութեամբ հերքել է իր կազմակերպութեան հասցէին տրուած մեղադրանքը: Հայասացեան Հնչակեանութեան դեկավարութեան անունից նոյնպիսի հերքում կարող էինք տալ մեզնից ևս, սակայն դրա անհրաժեշտութիւնը բնաւ էլ չենք զգում: Բանն այն է, որ Ասրպէյճանի կոմունիստ բնակավուճյան դեկավարները, հատատարապէս ազգակիր, իրենց հանրապետութեան տարածքում ապրող մէկ տասնեակից աւելի ազգերի եւ ազգութիւնների գլուխ են կանգնել եւ շարունակում են ուսին (իրենից, լեզգիներից այլն): Նրանց ցեղասպան արարքների զոհերը միայն հայերը չեն: Եւ, ենթադրելով որ զոհերն իրենց դաւինների արարքներից հակազդում են անաբեկչութեամբ, ինչո՞ւ կարեւորել ամէն մի մեղսագործութիւն հայերի միջավայրից բխեցնելու թաթարական հիւանդագին մոլուցքը: Դեռ վերջերս նախագահ Մութալիպովը չէ՞ր, որ հեռուստատեսային իր ելոյթում «մարգակեր» էր յորջորջում Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը: Հայասացի Հնչակեան դեկավարները այդ ժամանակ ինչպէս պատշաճ չափով եւ համարժեք տալու հարցը եւ գաւ, որ դա պարզապէս անպատակայարմար է, քանի որ հակահայ մեղադրանքներին վերջ չի լինելու...

Մեզ մի բան է միայն զարմացնում, այն, որ մոսկովեան «Լիտերատուրնայա գազետա»ի նման լուրջ համբաւ ունեցող մի շաբաթաթերթ, Օգոստոսի 7ի իր համարում տեղ է տուել ոչ միայն Պահուի իր սեփական թղթակից, ոչ անյայտ է. Ախունդովայի հակահայ զեղմանը, այլեւ Ռ. Ադաեւի հակահնչակեան հակադաշնակցական ցափոտաւիքը:

Ե. ՆԱՀԱՊԵԱՆ

Ելցին-Նազարպայեւ Միջնորդութիւնը ՅԱՋՈՂԵՑԱՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻՆ ՇՈՒՐՋ

Լեռնային Ղարաբաղի մէջ զինադադար հաստատելու միջնորդութիւնը յաջողեցաւ, հայ—ադրպէյճանական վիրացեալ հաղորդագրութեամբ մը:

Այս յաջողութիւնը կը պարտիէ Ռուսաստանի նախագահ Պորիս Ելցինի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարպայեւի միջնորդութեան:

Զոռս օրուայ՝ Սեպտ. 19—22 օրերու ընթացքին տեղի ունեցած է բանակցութիւններ Պաքուի, Երեւանի եւ Ստեփանակերտի մէջ, ապա ռուսական Գելիզովոյում խոդալ մէջ, ստորագրուած է 10 կէտերէ բաղկացած համաձայնութիւն մը:

Սոյն բանակցութիւններուն, որուն ներկայ գտնուած են Հայաստանի եւ Ադրպէյճանի վարչապետները՝ Լեւոն Տէր Պետրոսեան եւ Ադրպէյճանի Պանրապետութեան նախագահի պաշտօնի թեկնածու առաջադրեց ՀՀ Գերագոյն Խորհուրդի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը:

Նշենք որ բոլոր թեկնածուները առաջադրած են իրենց վրա նախագահի թեկնածութիւնները, բացի Հանրապետութեան վարչապետ Վազգէն Մանուկեանը, այսպէս՝ Լեւոն Տէր Պետրոսեան առաջադրած է Դագիկ Ճարուխեանը, Պարոյր Հայրիկեան՝ Ազատ Արշակեան, Սօս Սարգսեան՝ Վահան Յովհաննիսեան, Աշոտ Նաւասարդեան՝ Հրանտ Խաչատրեան, Միասնիկ Յակոբեան, Գեղամ Մարտիրոսեան, Զօրի Բալայեան՝ Ճարուխեան Մարգպետեան, և Ռաֆայէլ Ղազարեան՝ Սուրէն Զոլեան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Նախագահի Պաշտօնի Ընտրութիւն

Ինչպէս գիտենք յառաջիկայ Զորեքշաբթի, 16 Հոկտեմբերին տեղի պիտի ունենայ Հայաստանի Նախագահի պաշտօնի ընտրութիւնը, որուն ուրք թեկնածուներ դիմած են,

Հայոց Համազգային Շարժման արտահերթ համագումարը, որ տեղի ունեցաւ երեւանի մէջ, ձայներու 614 կողմ և 1 դէմ յարաբերութեամբ Հայաստանի Հանրապետութեան Նախագահի պաշտօնի թեկնածու առաջադրեց ՀՀ Գերագոյն Խորհուրդի Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը:

Նշենք որ բոլոր թեկնածուները առաջադրած են իրենց վրա Նախագահի թեկնածութիւնները, բացի Հանրապետութեան վարչապետ Վազգէն Մանուկեանը, այսպէս՝ Լեւոն Տէր Պետրոսեան առաջադրած է Դագիկ Ճարուխեանը, Պարոյր Հայրիկեան՝ Ազատ Արշակեան, Սօս Սարգսեան՝ Վահան Յովհաննիսեան, Աշոտ Նաւասարդեան՝ Հրանտ Խաչատրեան, Միասնիկ Յակոբեան, Գեղամ Մարտիրոսեան, Զօրի Բալայեան՝ Ճարուխեան Մարգպետեան, և Ռաֆայէլ Ղազարեան՝ Սուրէն Զոլեան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՔՈՒԷՍ

Շաբաթ, 21 Սեպտ. 1991ին, Հայաստանի մէջ հաստատելու իրաւունք ունեցող հայ ժողովուրդի 95 առ հարիւրը իր մասնակցութիւնը բերած է կայացած հանրաքուէին եւ մեծամասնութեամբ «այո» րսած են անկախութեան, 71 տարիներ Քրեմլինի իշխանութեան ենթարկուելէ ետք:

Այսպէս Հայաստանը 12րդ հանրապետութիւնը կը նկատի, որ ուզում կ'ուզէ անջատուիլ Ս. Միութենէն:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան հաստատելու միջոցին յայտնած է, որ այս օրը պատմական անկիւնադարձ մըն է հայ ժողովուրդին համար: Սակայն տեղեկացուցած է որ Հայաստան, հանրապետութեան միջեւ տնտեսական պայմանագիրը պիտի կնքէ, եւ պիտի շարունակէ մնալ Մոսկուայի մէջ տեղի ունեցած «Գերիշխան Հանրապետութիւններու Միութեան»:

ՀԱՄԱՓՐԻԿԵԱՆ 5-ՐԴ ԽԱՂԵՐԸ ԱԻԱՐՏԵՑԱՆ ԵԳԻՊՏՈՍ Ա.ԿԸ ՀԱՆԴԻՍԱՆԱՑ

Անցեալ Երեքշաբթի 1 Հոկտեմբերին վերջ գտաւ Եգիպտոսի մէջ կազմակերպուած Համափրիկեան 5-րդ խաղերը, որուն իրենց մասնակցութիւնը բերած էին 46 պետութիւններ, 18 խաղերով:

Երեկոյեան ժամը 7ին տեղի ունեցաւ աւարտական հանդիսութիւնը խանդավառ մթնոլորտի մէջ, ի ներկայութեան նախագահ Հոսնի Մուպարաքի եւ իր տիկնոջ Սուզանի: Ներկայ էին նաև ափրիկեան եւ եւրոպական այլազգի ներկայացուցիչներ, եգիպտացի պետական դէմքեր և հազարաւոր հանդիսականներ:

Գեղարուեստական ճոխ յայտագիր մը գործադրուեցաւ մասնակցութեամբ՝ 800 նուագողներու, 11 հազար զինծառայողներու, 11 հազար ոստիկանական բաժնի ծաքիլներէ յաճախուղերիտասարդներու, 1600 երեսա-

(Շար. տես էջ 2)

ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Ինչպէս որ նախապէս անդրադարձած էինք, Սեպտեմբեր 7ին, Հայաստանի Համայնավար Կուսակցութեան 29րդ համագումարի աւարտին, որոշուեցաւ դադրեցնել կուսակցութեան գործունէութիւնը:

Կուսակցութեան առաջին քարտուղար՝ Արամ Սարգիսեան իր ելոյթին մէջ յայտնեց թէ, Օգոստոս 18-21-ի պետական հարուածի օրերուն, համաձնաւոր կուսակցութիւնը երկրի դեկավարութեան կոչին ընդառաջելով, որեւէ յայտարարութիւն չէր կատարած ինչ որ նպաստեց Հայաստանի մէջ կայուն կացութեան պահպանման:

Համագումարը փակելէ առաջ իր աշխատանքները, խումբ մը պատգամաւորներ, որոնք որոշումին դէմ քուէարկած էին, գլխաւորութեամբ կուսակցութեան երեւանի կոմիտէի դեկավար Սերգէյ Պաղալեանի, յայտնեցին թէ արմատական փոփոխութիւններ մտցնելէ առաջ, պիտի վերակազմակերպուին Հայաս-

(Շար. տես էջ 4)

ՀԱԿԻՐԱ ԱԿՆԱՐԿ ՄԸ

ՏԵՐ ՆՇԱՆ ԽՉԱՐ, ՔԱՀԱՆԱՅ ՊԵՅԼԵՐԵԱՆԻ ՄԱՍԻՆ

Անցեալ թիւով տեղեկացուցինք, թէ եգիպտոս Թեմիս հաճախայագործելու հրաւիրուած է Գոլիճորնիայէն, Արժ. Տ. Նշան Խչ. Քհնյ. Պէյլերեան։

Արժ. Տէր Հօր հետ, խմբագրատունս տուած այցելութեան ընթացքին, ունեցանք հաճելի զրոյց, որմէ տեղեկացանք, որ ան արդէն հաճախայ ունեցած է բեղուն գործունէութիւն։

Արժ. Տէր Հայրը ծնած է 20 Հոկտ. 1922ին, Կիլիկիա։ Թրքական ջարդերէն ետք, իր ծնողքին հետ մեկնած է Յունաստան։

1935ին քնդունուած է Երուսաղէմի ժառանգաւորաց. հինգ տարի ուսումնական շրջանը աւարտելէ ետք ձեռնադրուած է սարկաւագ, ապա երեք տարի շարունակած է լսարանական բաժինը։

1943ին Երուսաղէմէն անցած է Պէյրութ, ուր չաւարտած է երկու տարի Աբգարեան վարժարանին մէջ։

1946ին իր ծնողքին հետ ներգաղթած է Հայաստան եւ 1953ին ամուսնացած է Օր. Մարի Միսիրեանի հետ։

1956ին Գերբ. Սահակ Արք. Յովհաննիսեանի ձեռամբ հաճախայ ձեռնադրուած է։ Նոյն տարին, հոգեւոր նովիր եղած է Գանձակի (Ասրպէյճան) հայոց եկեղեցիին՝ մինչեւ 1965։

1965 1977 փոխ տեսուչի պաշտօնը վարած է Ս. Էջմիածնայ Աստուածաբանական Կաճառին մէջ։ 1978էն մինչեւ 1987, դէպի ԱՄՆ տեղափոխուիլը, հաճախայագործած է Ս. Գայանէ վանքին մէջ։

Ունի երկու աղջիկ եւ մանչ մը, որոնք ամուսնացած են ու կազմած հայկական բոյներ։

Արժ. Տէր Հայրը գիտէ հայերէն, թրքերէն, ռուսերէն անգլերէն եւ արաբերէն լեզուները։

Այժմ ան եկած է Եգիպտոս, Վեհափառ Վազգէն Ա. Հայրապետի հաւանութեամբ եւ Գերբ. Տ. Զաւէն Արք. Զիմիկեանի հրաւէրով։

Մեր ալ փափաքն է որ ան հոս եւս ունենայ բեղմնաւոր գործունէութիւն։

Ա.

ԻՄԱՍՏՈՒՆ ԽՕՍՔԵՐ

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆԻ

— Փառքն ոսկիով կը գնուի, սիրելիս, եւ փառք առանալէն ետքը, ոսկի վաստակելն չատ դիւրին է։

***

— Փառասիրութիւնն ալ տեսակ մը անօթութիւն է, զոր դրամով կը կշտացուենն մարդիկը։

***

— Գովեստը հակերով վաճառեցին եւ այնչան չատ վաճառեցին, որ գովեստի գինը չատ ինկած է այսօր։

ՀԱՅ–ՔԻՒՐՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ ՀԻՒՍԻՍՍԱՅԻՆ ԻՐԱՔԻ ՄԷՋ

Իրաքի հիւսիսային շրջանին մէջ գտնուող Զախօ քաղաքին մէջ ապրող հայերը կը վայելեն քիւրտ իշխանաւորներու պաշտպանութիւնը, կը յայտնեն օտար մարմոյ գործակալութիւնները։

Արդարեւ, դաշնակից ուժերու հեռանալէն ետք, հարիւր հազար բանակցութիւն հաշուող այս քաղաքը, այժմ կը գտնուի «Քիւրտիստանի Հայրենասիրական Ճակատ»ի զինեալներու տիրապետութեան տակ։ Ճակատի ղեկավարները ճալալ Թալապանի վերջերս պաշտօնապէս ներկայ գտնուած էին Զախոյի հայկական եկեղեցիին մէջ գումարուած խորհրդակցական ժողովի մը, որուն կը մասնակցէին հայ համայնքի պատասխանատուները։

Այս հանդիպումի ընթացքին հայկական կողմը ներկայացուցած է իր դիմագրաւած դժուարութիւնները ու ակնկալութիւնները։ «Մենք չունինք դպրոցներ ուր կարելի ըլլայ դասաւանդել մայրենի լեզուն» յայտարարած է ժողովի մասնակցող հայերէն մին, որ չէ ուզած յայտնել իր անունը։ «Մենք ունէինք մեր սեփական կրթական հաստատութիւնները, որոնք փակուեցան։

«Մեր համայնքը կողմնակից է իրաքի քիւրտերու ինքնավարութեան եւ ես վստահ եմ որ մեր յարաբերութիւնները պիտի բարելաւուին, երբ ինքնավարութիւնը տրուի» ըսած է հայ պատասխանատու մը, որ անմիջապէս աւելցուցած է ըսելով թէ համայնքը քաղաքական հարցերու մէջ միշտ չէլած է թէ Զախոյի հայերը լաւ յարաբերութիւն ունին նաեւ Պաղտատի կեդրոնական կառավարութեան հետ։

Զախօ քաղաքը կը գտնուի Քրքական սահմանէն ինը մղոն հեռաւորութեան վրայ։ Հոն կ'ապրին շուրջ 2500 հայեր, որոնք ունին փոքր եկեղեցի մը։ Եկեղեցին կը ղեկավարուի Պասրա քաղաքէն եկած 41 տարեկան եկեղեցականի մը կողմէ։

ՎԵՐԱՄՈՒՏ ԱՒԹԻՒ

ՅԱՐԱՏԵՒՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ

Յարատեւութիւնը պայման է յաջողութեան։

Կեանքի մէջ ձախողներու կարեւոր մէկ մասին ձիրքն ու չնորհը չէ որ պակսած են, այլ՝ ոգին յարատեւութեան։

Զայն ունենալու համար, պայման է կառչած մնալ սեւեռուն խէալի մը։

Կամքէ զուրկ անձերն են, որ սկսուած գործ մը կամ ծրագրուած առաջադրութիւն մը լրիւ վախճանին հասցնելու կեցուածքը ցոյց չեն տար։

Ամենավատութեամբ գործի ձեռնարկած ու քիչ ետք ալ գործը կիսատ ձգած կամ թողլքած բազմաթիւ անձեր կան։

Կեդրոնական նպատակի մը բացակայութիւն եւ յարատեւ աչխատելով բարձունք մը կտրելու ցանկութիւն՝ պայմաններ են կեանքի բոլոր ասպարէզներուն մէջ, յաջողելու համար։

Ինչ չեն իրենց առաջին քայլերուն մէջ երանդու յաջողութեան նշաններ ցոյց տուող անձեր, որոնք սակայն (ժամանակ մը ետք) յոգնած կամ ձանձրացած իրենց քափած քրտինքին պատճառով՝ կը լքեն ասպարէզը ուրիշներու։

Եթէ լաւ մարզիկ մը ըլլալու համար աւօրեայ կանոնաւոր մարզանքներ պայման են, ապա ուրեմն քաջառողջ երիտասարդն իսկ, մրցումի ատեն, պիտի կորնցնէ յաղթութեան դափնին, իր դնդերները եւ մկանները մարզելու եւ զօրացնելու համար պահանջուած փորձերէն հրաժարելով։

Պարագան նոյնն է մտաւոր մարզերու համար եւս։

Զգործող երկաթը կը ժանգոտի։ Նոր չէ ճշմարտութիւնը, որուն արժէքը կ'անտեսեն չատեր։

Յարատեւութեան ոգին աչխատանքի հետ կապուած է։

Թարթափուն, անձրագիր ու անկանոն աչխատանքները՝ չեն տար այն արդիւնքը՝ զոր կու տայ սիստեմի, կարգ ու կանոնի ենթարկուած աչխատանքը։

Յարատեւութեան ոգին չնորհիւ է, որ կը յաղթահարուին չատ մը դժուարութիւններ եւ ենթական կը կատարէ իր նպատակադրած առաջադրութեան կամ ծրագրած գործին մէջ օր ըստ օրէական յառաջդիմութիւններ։

Յարատեւութեան ոգիի չնորհիւ բարձրացած են եգիպտական հսկայ բուրգերը։

Արուեստի գլուխ գործոցներ արդիւնք են լարուած կամքով սկսուած եւ առանց ընդհատումներու չարունակուած տարիներու աչխատանքներու։

Լարուած կեդրոնանալ նպատակի մը վրայ, գործ մը հասցնել յաղթական իր վախճանին՝ կ'ենթադրէ կամք եւ յարատեւութեան ոգի։

Կամքէ զուրկ մարդիկ են, սովորաբար, ձախողները։ Անոնց պակսած է յարատեւութեան ոգին, որ կը պահանջէ լարում, կեդրոնացում, երկարդական եւ երկարդական զբաղումներէ, նոյնիսկ ժամանակավրէպ ժամանցներէ եւ ծափեթ հրաժարում, իւ խնդիր լուսաւոր ծրագրի մը կամ նպատակի մը։

Ժողովուրդները յարատեւութեան ոգիին կը պարտին իրենց մշակութային եւ քաղաքակրթական նուաճումները։

Ապառաժներն անգամ տեղի տուած են այս «ոգի»ի ոյժին առջեւ։

Բազուկի մը հաստութեամբ վազող ջուր մը՝ կրնայ դարերու ընթացքին ճեղքել իր անցքը խափանող ժայռ մը և ճամբայ բանալ իրեն համար։

Ծիշեցէք Հիւգոյի ժայռը ճեղքող վոխ ջուրին քերթուածը։

Եւ սակայն, աչխարհի վրայ ամէն տեղ, քանի քանի քնածին տագանդները կը խամրին՝ պարզապէս յարատեւութեան ոգիի պակասէն։

Յարատեւութեան ոգիին չնորհիւ է, որ առակի կրիան չահեցաւ մրցումը, մինչ նապաստակը՝ ապաւինած իր ոստումի չնորհին, ծաւի մը տակ կը քնանար։

Վարժարաններու մէջ դիտուած ելեւոյթ է որ իմացականօրէն օժտուած տղաք չէ որ առաջնութիւնը կը չահին միշտ, այլ անոնք՝ որ, քէպէտ նուազ սրամիտ կամ ուշիմ՝ ունին յարատեւութեան ոգի, այսինքն մարդ ըլլալու կամք, կը հրաժարին զիկզակ յածումներէ ու տեւաբար լծուած յամառ աչխատանքի՝ իրենց պարտականութիւնները իւրացուցած, կը ներկայանան վարժարան։

Ան որ խեղճ մը ուներ, ու կ'ուզէ իրագործուած տեսնել զայն, պարտի հրաժարիլ մինչանկեալ բոլոր տեսակի ապրումներէն։ Կեդրոնացում ու դարձեալ կեդրոնացում՝ սեւեռուն խէալին չուրջ։ Ահա պայմանը յաջողութեան։

Խանդավառութեամբ կամ փառատենչութեամբ սկսուած առաջադրութիւնները չեն որ կը հարթեն ուղին վերելքի ու յաղթութեան, այլ յարատեւութեան ոգին (կամքը), որուն չնորհիւ ամենազգի մեծութիւններ յաղթած ու ձգած են մարդկութեան իրենց պատուաքեր քրտինքին արգասիքները։ Այս ուղիով հասած են մեզի արուեստի, գիտութեան և իմաստասիրութեան բոլոր բարիքները։

Դաստիարակութեան առաջին նպատակը պէտք է ըլլայ խորացնել այդ ոգին նոր սերունդներու մէջ, պահելու համար յառաջդիմութեան չահը մշտավառ ու մշտարծարծ։

ՎԱՐԴԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Պուէնոս–Այրէս

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՓՈՆՏԻ 26-ՐԴ ՕԳԱՆԱԻԸ

Սեպտեմբեր 1-ին երեւան հասաւ Հայկական Միացեալ Ֆոնտի 26րդ օգանաւը, որ փոփոխած էր 1 միլիոն տոլար արժողութեամբ իրեր, 75 հազար փաունտ ընդհանուր կչիռքով։ Հայկական և Ամերիկեան Բարեսիրական Ընկերութիւններ իրենց յատուկ նուիրատուութիւնները կատարած էին այս առաքումին համար։

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին առաքած էր 11 հազար փաունտ բժշկական ապրանքներ, 257 հազար տոլար արժողութեամբ։ Հայկական Միսիոնարական Ընկերակցութիւնը՝ 5000 փաունտ երեխաներու կաթ՝ 77 հազար տոլար արժողութեամբ։

Հ Բ Ը.Մ.–ը ուղարկած էր 8 հազար փաունտ կչիռքով և 104 հազար տոլար արժողութեամբ հագուստ-երիտասարդուհիներու և 600 Ֆոլքլոր պարողներու։

Այս առթիւ խօսք առաւ Երիտ. և Մարզ. Նախարար Ապտէլ Մոնէէմ Էմարա և իր չնորհակալութիւնը յայտնեց մասնակցողներուն։ Նոյնպէս խօսեցաւ Քահանայ Մարգ. Բարձր. խորհուրդի և երիտասարդութեան նախարարի փոխանորդ Իպրահիմ Պամպուպան։

Ապա վար առնուեցաւ 5-րդ խաղերը խորհրդանչող դրօշը ու մարեցաւ վարուած ջահը, որ ամբողջ խաղերու տեւողութեան վարուած կը մնար։ Պարզուեցաւ Եգիպտոսի եւ Զիմպապուէի պետական դրօշները, տրուած ըլլալով որ 1995ին, 6րդ խաղերը տեղի պիտի ունենան Զիմպապուէի մէջ։

Աչքի կը զարնէր սոյն Համափրիկեան խաղերուն եգիպտոսի առաջնութեան դասաւորումը։ Արդարեւ ան վաստակած է 195 մետալներ, որոնցմէ 90ը ոսկեայ, 53ը արծաթեայ և 52ը պրոնզեայ մետալներ։ Նիկերիա գրաւած է 2րդ դիրքը, 137 մետալներ հաւաքելով և Ալճերիա 3րդ դիրքը՝ հաւաքելով 99 մետալներ։

Ս Ջ.

ՀԱՄԱՓՐԻԿԵԱՆ 5-ՐԴ ԽԱՂԵՐԸ ԱԻԱՐՏԵՑԱՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

տական դրօշները, տրուած ըլլալով որ 1995ին, 6րդ խաղերը տեղի պիտի ունենան Զիմպապուէի մէջ։

Աչքի կը զարնէր սոյն Համափրիկեան խաղերուն եգիպտոսի առաջնութեան դասաւորումը։ Արդարեւ ան վաստակած է 195 մետալներ, որոնցմէ 90ը ոսկեայ, 53ը արծաթեայ և 52ը պրոնզեայ մետալներ։ Նիկերիա գրաւած է 2րդ դիրքը, 137 մետալներ հաւաքելով և Ալճերիա 3րդ դիրքը՝ հաւաքելով 99 մետալներ։

Ս Ջ.

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՄԱՍՆԱ ՈՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ»

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ՇԱՐԼ ԱԶՆԱՒՈՒՐ

Այժեռս բացել , տեսել եմ մեր տաճ ողորմելի ու ինչ
կահկարասին .
Դա լատինական թաղամասում էր, Մսխօ լը-Փրէնս փողոցի
վրայ,
Իմ երջապատում դեռատաճեր ու երգիչներ կային,
Այդ մարդիկ միայն անցեալ ունէին, բայց ոչ՝ ապագայ,
Այդ մարդիկ չէին, աննման էին, ապրում էին լոկ
երազանիներով,
Խօսում էին զուտ ռուսերէն ու հայերէն լեզուով։

Հայրս երգում էր օպերէտներում,
Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ,
Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում,
Բայց նրանց խումբը կարիքաւոր էր ու դրամ չուներ,
Ես ու հայրս էլ՝ ուրախ ու խնդուն,
Մրկրակում էինք բեմանկարի ետեւից թափուն։

Այդ արհեստները - հոգսը ուսերին, ընտանիքի տէր -
Որ խօսում էին բնաւ ոչ սահուն ճռռաներէնով,
Համառ այն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ,
Համառ էին տախտ վարելով կամ կար անելով
Դրամ վաստակել ու մի կերպ ապրել,
Եվ ախտաստիճում բարեխիղճ լինել։

Եւ յուծից յետոյ, ախտաստիճային բոլոր օրերին,
Այդ արհեստները՝ կեանքից վտարուած, փորձ էին անում,
Որպէսզի գոնէ դրամի մասին չմտածելու հանոյքն զգային
Դէթ երկու անգամ ամսուայ ընթացքում,
Ու բեմ գուրս գալով երկյոտ, ամօթած,
Կանգնեն տարագիր մարդկանցով լցուած դահլիճի դիմաց։

Երբ, պատահում էր, փող հայթայթելը դառնում էր անյոյս,
Երբ ցուրտն էր ներում, ուտելու ոչինչ չէինք ունենում,
Կտրուած ursով ու խռովայոյզ,
Մենք գնում էինք Մոն-տը-Փիեթէ ու գրաւ դնում
Մր ինչ բնկնաեու, այլ անպէտ իրեր՝
Մեզ շատ հարազատ անցեալի յուշեր։

Մենք յուզում էինք անցաւորներին Պոսճոյի ափին ընկած,
յօտնուած,
Մեր ընկերների, մեր կեանքի համար բաժակ բարձրացնում,
Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ,
մինչեն լուսաբաց,
Բիւր անգամ երգուած երգն էին երգում,-
Դա մեր Ճուլիւոն է, որը գալիս է դարերից հին-հին,
Մեր այդ երգերում յաւերժ ապրում են անցաւորները, սէրը
եւ գինին։

Մեր տան սեղանից անպակաս էին ընկերք, բարեկամ,
Նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը,
Իսկ ծնողներս ինձ ասում էին. «Վերեւն Աստուած կայ,
Լաւութիւն արա՝ մի օր անպայման կը գայ քո դիմաց»։
Այդ ամէնի մէջ ճշոյլ իսկ չկար խղճահարութեան,
Հիւրը տեղ ուներ մեր գլխի վրայ, Աստուած էլ մեզ էր
հասնում օգնութեան։

Մինչ խոհանոցում, մի ձեռքին կաթսայ, մի ձեռքին՝ տապակ,
Իր անելիքն էր հայրս որոշում,
Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր ճաւթի լոյսի տակ
Ու մեծանարուս տների համար նա կար էր անում։
Իսկ ես ու հայրս դնում էր անում, տունն էինք մաքրում
Եւ յետոյ միայն դուրս յանախում։

Ագաս, ինձնիշխան՝ այսպէս մեծացայ,
Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր
աշխատել,
Կեանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսայ,-
Էլ իսկական սէր, էլ մանից պրծնել,
Ես երեխաներ ունեցայ, որոնք վկայ են եղել,
Թէ ամէն անգամ, ախ, լցուած ursով ինչպես եմ յիշել,

ԹՈՒՐՔ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Ա.

Թրքախօս աշխարհը կը տարածուի Միջերկրական ծովէն մինչեւ խազապական ովկիանոս, իսկ հիւսիսէն դէպի հարաւ՝ ան կ'երկարի Հիւսիսային Սառուցեալ ովկիանոսէն մինչեւ Զինաստանի, Մոնկոլիայի եւ Թիպէթի սահմանները:

Այսօր Թրքախօս աշխարհի բնակչութեան թիւը կը հասնի շուրջ 120 միլիոնի, որովհետեւ անոնց մօտ ծննդաբերութիւնը, զայն համեմատելով տարբեր ժողովուրդներու հետ, կը հասնի բարձր աստիճանի մը:

Թուրք լեզուն բաժնուած է Արեւմտեան և Արեւելեան լեզուներու: Արեւմտեան բարբառը կը տարածուի Պալքանեանի երկիրներէն մինչեւ Թուրքմենիստան: Այսինքն՝ այս բարբառով կը խօսին Թուրքիոյ, Պուլկարիոյ, Իրանի և Կովկասի Թուրքերը, որոնք կը հաշուեն շուրջ 80 միլիոն:

Իսկ Արեւելեան բարբառով կը խօսին Խորհրդային Միութեան, Աֆղանիստանի, Զինաստանի և Մոնկոլիայի չրջանները, որոնք կը հաշուեն շուրջ 35 միլիոն:

Միեւնոյն լեզուն իրար կը կապէ շուրջ քառասուն տեսակի տարբեր ժողովուրդներ կամ ցեղախումբեր, որոնցմէ 29ը միայն կը գտնուի Խ. Միութեան մէջ:

Թուրք ժողովուրդները որոնք 20րդ դարու սկիզբը անշարժ վիճակի մէջ կը գտնուէին, վերականգնանացան պատմական անակնկալ յեղաշրջումի մը հետեւանքով, երբ եւրոպական ժողովուրդները մէկը միւսէն կորզուցին իրենց աճման թափը, մանաւանդ ռուս բազմածին ժողովուրդը:

Միջերկրական ծովէն մինչեւ Միջին Ասիոյ Թուրքերը վերջին 50 տարիներու ընթացքին արձանագրեցին ծննդաբերութեան բարձր թիւ մը: Թուրքիոյ բնակչութեան թիւը 1935ին կը հաշուէր շուրջ 17.500 000 բնակիչ, այսօր այդ թիւը բարձրացած է 54 միլիոնի:

Իսկ Խ. Միութեան մէջ 1970ին, 7 խորհրդային քաղաքացիներէն մէկը Թրքախօս էր. ներկայիս՝ 5 քաղաքացիներէն մէկը: Իսկ եթէ մարդկային ազը այս ձեւով ընթանայ՝ 2000 թ. պիտի տեսնուի հետեւեալ պատկերը, խորհրդային 4 քաղաքացիներէն մէկը պիտի ըլլայ Թրքախօս:

Թուրք իրականութիւնը այստեղ կանգ չառնէր, Թուրքերու 99,5 առ հարիւրը մահմետական են: Թուրքը որպէս հաւատացեալ մահմետական, շատ անգամ ինչքինք կը համարէ ոչ թէ սովորական մահմետական, այլ՝ օրինակելի մահմետական:

Իւրայատուկ իրողութիւն մը՝ որ ցոյց կու տայ թէ որքանով Թրքական երեւոյթը կապուած է մահմետական կրօնքին, Օրինակի համար Պուլկարիայի և Յունաստանի Պումաքներըը, որոնք կը խօսին պուլկարերէն, դաւթեցին Թուրքիա, քանի որ մահմետական էին: Նոյնն էր պարագան Մակեդոնիայի ալպանացիներուն, որոնց կապը Թուրքիոյ հետ ոչ թէ արիւնական կամ լեզուական կապն է, այլ առաջինը կարգին կրօնական կապն է և անկէ բխող աւանդութիւնները:

Այսպիսով մահմետական կրօնը տակաւին մեծ ազդեցութիւն ունի Թրքական աշխարհի վրայ, հակառակ Աթաթիւրքի ջանքերուն, որը կը ձգտէր կազմել աշխարհիկ պետութիւն մը:

Մահմետական կրօնը նոյնպէս կը մօտեցնէ Թրքական միջավայրը, արաբական և իրանական աշխարհի հետ: Սիւննի Թուրքերը կապուած են արաբական աշխարհի հետ, իսկ չիիները որոնք մեծ հեղինակութիւն կը վայելեն Խ. Միութեան և Իրանի մէջ, իրենց հայեացքը ուղղած են դէպի Թեհրան: Իսկ արմատական իսլամներու տարածումը իր կարգին կ'ամրապնդէ կրօնական այս հոսանքը նոյնիսկ Թուրքիոյ և Խ. Միութեան մէջ: Ուստի քնաւ զարմանալի չէ դաւանանքի խաղցած դերը Թրքական աշխարհի մէջ, որովհետեւ Թուրքը ըլլայ քաղաքակիրթ կամ յետամնաց՝ զինքը կը մղէ տրուչ պատկանելիութեան մը: Այս հայեացքը դէպի մահմետական կրօնը միշտ հետու պահած է Թուրք աշխարհը քաղաքակիրթ Եւրոպայէն: Օրինակի համար, այն ճամբորդը որը կու գայ Պուլկարիայէն դէպի եւրոպական Թուրքիա, կը նկատէ որ ան իր ետին ձգած է քաղաքակիրթ, քրիստոնեայ, համայնավար երկիր մը դէպի ծայրայեղ մահմետական, դրամատիրական, արեւելեան փառքերով լեցուն երկիր մը հակառակ եւրոպական իրականութեան:

Թուրքը երբեք չէ եղած առեւտրական, այլ միշտ եղած է զինուորական, այս մէկ միջոցն որով կարելի է ճանչնալ ոչ թէ մէյն Թրքական մտայնութիւնը, այլ Թուրանական քաղաքացիին յարաբերութիւնները գրացի ժողովուրդներու հետ:

Պէտք է չեշտը դնել Թուրք մարդու զինուորական արժէքին վրայ, որը մեծ ազդեցութիւն ձգած է իր նկարագրին եւ նոյնիսկ իր պատմութեան վրայ:

Բոլոր մարդկային սկզբունքները իր մօտ կտպուած են այդ արժէքին հետ, պատիւ իմաստը, միաբանականութեան ոգին, խստութիւն յարգանքը: Ասոր համար Թուրքը միշտ յամառ և դաժան է բոլոր անոնց հանդէպ, որոնք կը կարծէ թէ դաւաճանած են զինքը: Իսկ իր գաղտնապահութիւնը և վարչական խոտորումները և որոգայթ լարելը ան կը կը պարտի, երկրի նախկին տէրերուն՝ բիւզանդացիներուն:

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՊԷՔԱՐԵԱՆ

ԼԵՆԻՆԿՐԱՏ ՎԵՐԱՆՈՒԱՆՈՒԵՑԱՒ ՍԷՆ ՓԵԹԵՐԶՊՈՒՐԿ

Ռուսական խորհրդարանի (Գերագոյն Խորհուրդ) նախագահութիւնը վերջերս որոշեց Լենինկրատը վերամկրտել իր նախկին անունով՝ Սէն Փեթերզպուրկ: Խորհրդարանի նախագահութեան քարտուղարութիւնը յայտնեց թէ որոշումը տրուած է նախագահութեան անդամներուն կողմէ միաձայնութեամբ:

12 Յունիսին, երբ Պորիս Ելցին ընտրուեցաւ նախագահ՝ Լենինկրատի բնակչութիւնը հանրաքուէով պահանջած էր քաղաքի անուան փոփոխութիւնը:

Լենինկրատի քաղաքապետը՝ Անաթոլի Սոպչաք, որ ազդեցիկ անձնաւորութիւն մըն է, իր կարգին արտայայտուած էր անուան փոփոխութեան ի նպաստ:

Սակայն որպէսզի Լենինկրատը Սէն Փեթերզպուրկ վերամկրտուի, Ռուսաստանի խորհրդարանը պէտք էր վաւերացներ հանրաքուէին արդիւնքը: Այս վաւերացումը կատարուեցաւ վերջերս Գերագոյն Խորհուրդի նախագահութեան կողմէ, ինչ որ երեսփոխաններու սեղմ ժողովմըն է:

1914էն 1924 Սէն Փեթերզպուրկը դարձած էր Փեթրոկրատ: Լենինի մահուընէ ետք, 1924ին, քաղաքը մկրտուեցաւ Լենինկրատ:

Յունիսի հանրաքուէի նախօրեակին, Նախ. Միխայիլ Կորպաչով դէմ արտայայտուած էր այս անուան փոփոխութեան:

Դա Լատինական թաղամասում էր, Մսխօ-լը-Փրէնս փողոցի
վրայ,
Իմ երջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ միայն անցեալ ունէին, բայց ոչ ապագայ,
Այդ մարդիկ չէին, աննման էին, ապրում էին լոկ
երազանիներով,
Խօսում էին զուտ ռուսերէն ու հայերէն լեզուով։

ՋԱՀԱԿԻՐ

ՍԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

3 ՀՈԿՏ. 1991

ՄՈՆԹՐԷԱԼ

«ՎԱՆԻԿ» ՄԱՍՆԱՃՒՂԻ ԵՐԿՈՆ

Հետաքրքրական և օգտակար էր Ուրբաթ, 6 Սեպտ. 1991ին, «Հ.Մ.Մ.»-Նոր Սերունդ» կեդրոնին մէջ կազմակերպուած երեկոն որուն փութացեր էին ներկայ գանգուիլ Միացեալ Նահանգներէ, Գահիրէէ և Պէյրութէ հաւած ընկերներ, հիւրեր, բարեկամներ։

Ճաշողութեամբ կը ցուցադրուէր կարապետ Հաննէսեանի կողմէ հայթայթուած տեսաներիզին միջոցաւ, այն պատմական հեռուստա-հաղորդութիւնը որ կատարուած էր վահրիճ Ձերեճեանի և հայրենի լրագրող Տիգրան Պասկեւիչեանի միջեւ, երեւանի հեռուստատեսութեան կեդրոնին մէջ։

Յուցադրութեան աւարտին, խօսք առնելու կը հրաւիրուէր Գահիրէի «Ջահակիր» շաբաթաթերթի սեփականատէր խմբագիր Սարգիս Պալեան, որ կարեւոր բացատրութիւններէ և մեկնաբանութիւններէ յետք կը պատասխաներ չատ մը հարցումներու։

Ներկաներու կողմէ կատարուած հայրենասիրական չինիչ թելադրութիւններով և արտայայտութիւններով կ'ատարտէր երեկոն։

Դ. Ճ. Է.

ԱԻՍՏՐԱԼԻԱ

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՍԻՏՆԻԻ ՊԱՐԱԽՈՒՄԲԻ ԵԼՈՅԹԸ ՄԵԼՊՈՒՐՆԻ ՄԷՋ

Շաբաթ, 27 Յուլիս 1991ի երեկոյեան ժամը 8ին, Մելպուրնի «Մոնաշ Եունըվերսիթիի չքեղ ու ընդարձակ սրահին մէջ, տեղի ունեցաւ ելոյթը։ Աւելի քանի հազար հանդիսականներ լեցուցած էին սրահը։

Բացումը կատարուեցաւ «Աւստրալիա» քայլերգով։ Դաշնամուրի վրայ Տիկ. Վ. Լեփեճեան կատարեց «Ազատութեան» երգը։

Պարի համոյթը իր կատարումներուն սկսաւ «Ղարաբաղ» պարով, որուն ժննպարուհին էր Ովաննա Տէմիրճեան։

Ճայտագիրին մէկ պարը նուիրուած էր Հայաստանի աղետաբեր երկրաշարժին։ Միաժամանակ՝ Ե. Հաճեան երգեց «Երկինքը ցնցուեց»ը։ Համոյթը չարունակեց իր ելոյթները «Ջարթօնք» պարով։ Եւ այսպէս չարունակուեցաւ մինչեւ ուշ գիշեր։

Ելոյթի աւարտի բեմ հրաւիրուեցաւ ընկ. Ճոն Տէմիրճեան որ Աւստրալիոյ Ս.Դ.Հ. Կ.ի Ն.Մ.Մ.Մ.ի եւ յարակից միութիւններու անունով գնահատանքի խօսք ուղղեց հիւրընկալ միութեան, Մելպուրնի հայ գաղութին տեղական ազգային իշխանութեան։ Գնահատանք ուղղեց նաեւ պարի համոյթի անդամներուն եւ պատասխանատուներուն, որոնք այնքան լաւ դրսեւորեցին իւնքզինքին, պարզեւելով հայ երգ պարի հաղուագիւտ վայելք մը գաղութի բնակչութեան։

Գիշեցնենք, թէ չորս տարի առաջ կազմուած Ն.Մ.Մ.Մ.ի Սիտնիի պարախումբը իրենց բանիկ ելոյթը ունեցաւ 1988ի Դեկտեմբեր 3ին, փառաւոր երեկոյ մը Լիկ Քլապի մէջ, երկրորդը՝ 1989ի Մարտ 9ին Քիւրինկա Գալէճի սրահին մէջ, իսկ Դ.ը՝ 1990ին Սիտնիի Օփերա Հաուզի չքեղ համալիրին մէջ, 2000 հանդիսականներու առջեւ։ Իսկ Դ.ը՝ Մելպուրնինն էր (1991)։

Նոր յաջողութիւններ կը ցանկանք իրենց։

ԹԼԹԱԿԻՑ

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԱՐՁԱՆԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Կիրակի, 29 Սեպտ.ի Սրահիս կազմակերպած դէպի Կարմիր Մով զբօսապտոյտի յաջողութեան ուղախ առթիւ Տէր և Տիկ. Անդրէ Վարժապետեան կը նուիրեն 20

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր չատ սիրելի անդամ ու քանկագին մօր՝ ողբ. Սիրանուշ Սագայեանի դառնակսկիծ մահուան քառասունքին առթիւ եւ անոր անթառամ ու խնկելի յիշատակին Օր. Մարօ Սագայեան կը նուիրէ.

եկեղեցւոյ Պայծառութեան	50
Ս. Թերեզա եկեղեցիի Պայծառութեան	50
Վէյթմընիկի Հ. Տան	50
Նուպարեան Ազգ. Վրժ.ին	50
«Շնորհալի» երգչախումբին	50
Հ.Ա.Հ. Կոկանեան Սրահին	50
Հայ Գեղ. Մշութեան	50
Տիգրան Երկաթ Մշակ. Մշութեան	50
«Արեւ»ին	50
«Ջահակիր»ին	50

(Մտանալ «Արեւ»էն)

Իր սիրելի զարմիկին ողբ. Խտուար Այրապետեանի մահուան քառասունքիս առթիւ, և անոր քաջերը յիշատակին Տիար Լեւոն Ղազարոսեան կը նուիրէ

եկեղեցւոյ Պայծառութեան	10
Հայ Գեղ. Մշութեան	10
«Արեւ»ին	10
«Ծուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Մտանալ «Արեւ»էն)

ՆՈՐ ԿՈՒՄԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

(Շար. Ա. էջէն)

տանի Համայնավար կուսակցութիւնը, պահելով անոր գաղափարախօսական աւանդութիւնները, միաժամանակ ձերբազատւելով ժամանակավրէպ դարձած վարդապետութիւններէն։

Իսկ, կուսակցութեան նախկին ղեկավար՝ Արամ Սարգիսեան խումբ մը այլ պատգամաւորներու հետ ժողով մը գումարելէ ետք յայտարարեց, թէ որոշուած է կազմել Հայաստանի Դեմոկրատական կուսակցութիւնը, որ պիտի ունենայ սոցիալ դեմոկրատական սկզբունք եւ չատագով պիտի հանդիսանայ Հայաստանի անկախ պետականութեան։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝

Գր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ

33 Սաաս Զաղլուլ պուլ.

Փոստարկղ թիւ՝ 627

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ԳՕՀԻՐԷ

ԳՐԱԽՕՒԱԾ ԹՕՒԱԿԱՆ

Հինգշաբթի 28 Նոյեմբեր էջ, Կիրակի 1 Դեկտեմբեր 1991

ՄԱՆՐԱՄԱՍՆՕՒԹԻՒՆՆԵՐը ՅԱՋՈՐԴԻ

ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՆԿԱՏԻ ՈՒՆԵԼԱԼ ՈՒ ՁԵՌԱԶԱՁԵԼ

Հ.Մ.Մ.Ի ԵՐԻՏ. ՄԱՐՄԻՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Շաբաթ 12 Հոկտեմբեր 1991ին Տօն Լ. Սրբոց Թարգմանչաց Վարդապետացն Մեծոց, Եղիշէի, Մովսէսի Քերթողին, Դաւթի Անյաղթ Փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն, Ներսէսի Կլայեցւոյն, եւ այլոց մեծաւոց վարդապետացն։

Ազգային եւ եկեղեցական տյս տօնին առիթով, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Տաճարին մէջ կիրակի, 13 Հոկտեմբեր 1991ի առաւօտեան, տեղի պիտի ունենայ հանդիսաւոր Ս. Պատարագ։

Ցընթացս Ս. Պատարագի տ'ղի պիտի ունենայ մասնաւոր հոգեհանգստեան պաշտօն հայ ժողովուրդի մշակոյթի եւ գրչի վաստակաւորներուն, ինչպէս նաեւ յատկապողբացեալ Ազգային բարերարուհի, բարեյիշատակ՝

ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ ԶԱԳԼՃԵԱՆԻ

հոգւոյն ի հանգիստ, հանգուցալի մահուան 13րդ տարելիցին առիթով, եւ բարեյիշատակ՝

ՄԱՐՏԻՐՈՍ, ՀԱԶԻԿԻԼ ԵՒ ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆՆԵՐՈՒ

հոգւոց խաղաղութեան համար։

Հայ մշակոյթի պանծացման տյս տօնին առիթով եւ ողբացեալներուն յիշատակը յարգելու համար կը հրաւիրենք հաւատացեալ ժողովուրդը ներկայ գտնուելու արարողութիւններուն։

Սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը	8-ին
Ս. եւ անմահ պատարագ	9 15-ին
Հոգեհանգիստ	11-ին

ՏԵԼԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ ԱԶԳԱՑԻՆ ԱՒՕԶՆՈՐԴԱՐԱՆ ԳԱՀԻՐԷ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Հ.Մ.Ը.Մ.- Նուպարի Անդամական Ընդհանուր Ժողովը տեղի պիտի ունենայ Ուրբաթ 11 Հոկտեմբեր 1991ին, երեկոյեան ժամը 8ին, Մխութեանս «Նազարէթ Զամպաքեան» Լսարանին մէջ հետեւեալ օրակարգով։

1.- Ընթերցում եւ վաւերացում նախորդ ընդհ. ժողովի տեղեկագրութեան։

2.- Ընթերցում և վաւերացում վարչութեան բարոյական տեղեկատուութեան ատարած չրջանին։

3.- Ընթերցում և վաւերացում վարչութեան նիւթական տեղեկատուութեան ատարած չրջանին։

4.- Ընթերցում 1990-1991 տարեչրջանի հաչուեչրջանի պիւտճէի նախահաչուին։

5.- Ընթերցում և վաւերացում 1991 92 չրջանի գործունէութիւն ծրագրին։

6.- Ընթերցում եւ վաւերացում 1991-92 տարեչրջանի պիւտճէի նախահաչիւին։

7.- Ը տրութիւն 1991-92 տարեչրջանի հաչուեքննիչի։

Ոչնչով ժամուն մեծամասնութիւն չգոյանալու պարագային ժողովը կը յետաձգուի մէկ ժամով՝ որմէ ետք օրինական կը նկատուի։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներուն	500 ե.Դ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Կանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

دار شوشة للطباعة — رقم ايداع جار

ՉԱՔԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة "ج.ع.م" - ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز ، السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef ; SARKIS BALAYAN

Հիմնադրած 1948

Տնօրէնատէր — Ա.ՅՏԱ. ՍԵՐՈՎԲԵԱՆ

Պետականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1239 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1991

ՀԱՏԸ ՀԵՌԲԷ 20 եկ. Դհկ.

عدد رقم ١٢٣٩ — الخميس ١٧ اكتوبر ١٩٩١

ԷՋՄԻԱԾԻՆ

ՍՐԲԱԼՈՑՍ ՄԻՒՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹԻԻՆ

Կիրակի, 29 Սեպտ. 1991ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ տեղի ունեցաւ Սրբալոյս Միւռոնի օրհնութիւնը։ Նուաւտան ժամերգութենէն ետք պատարագեց և քարոզեց Կ. Պոլսոյ Ամենապատիւ Պատրիարք Տ. Գարեգին Արքեպս. Գազանճեան։ Նկատի ունենալով բազմահազար հաւատացեալ և ուխտաւոր ժողովուրդին ներկայութիւնը հոգեպարար այս արարողութեան որը կը կատարուի 10 տարին անգամ մը, Ս. Էջմիածնի Տաճարի մուտքին կառուցուած էր մասնաւոր խորան և մուտքի որմերը զարդարուած էին պետական դրօշներով։

Տաճարի ամեստաւոր զանգակներու զօզանջէն ետք, վեհարանէն հոգեւորականներու քափօրը ճամբայ ելաւ դէպի Մայր Տաճար։ Քիչ անցած պատահան է որ Հայց եկեղեցւոյ Նուիրապետական չորս Աթոռներու գահակալները միասին օրհնած ըլլան Սրբալոյս Միւռոնը։ Արդարեւ, Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոս, Ն.Ս Օ.Տ.Տ Վազգէն Հայրապետի կողքին էին, զգեստաւորուած, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Վեհափառը, Երուսաղէմի Հայոց Պատրիարք, Ամեն. Տ. Թորգոմ Սրբ. Արքեպս. Մանուկեան և Կ. Պոլսոյ Ամեն. Պատրիարք Տ. Գարեգին Սրբ. Արքեպս. Գազանճեան և չորք երեսուն Թեմակալ Առաջնորդ Արքեպիսկոպոսներ և Եպիսկոպոսներ։

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ԸՆԹԱՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ՈԳԻՈՎ

Քանի մը տասնամեակներ առաջ, եգիպտահայ համայնքի մտաւոգութեան ներով առաջնորդուող ազգայիններ, միասեղ գործակցելու անհրաժեշտութիւնը տեսնելով, խոհականութեամբ կարող սգան բոլոր կողմերը իրարու բերելով, կրօնական եղանի շուրջ նստեցնել եւ միասնաբար որոշիցն մեր գաղութին կեանքի գործերը գլուխ հանել ներդաշնակ համագործակցութեամբ, համերաշխ մթնոլորտի մէջ։

Իսկապես ալ որոշ չափով իրագործուեցաւ այս դրոյթը եւ առ հասարակ ազգային գործերու առընթեր, այս անգամ սկսան նաեւ զարկ տալ մշակութային կամ մարզական գետնի վրայ, միասնական ոգին պահելու եւ զօրացնելու ժամդրութեամբ։

Սակայն 1984-էն յետոյ այդ խանգավառ մթնոլորտը կասեցուած էր մարզական գետնի վրայ։ Ինչ - ինչ պատճառներով դադրած էին համահայկական պասէք-պոլի մրցաշարերը, տխուր կացութիւն մը ստեղծելով գաղութին մէջ։

Ոսոխ համագործակցութեան կենսականութիւնը ջատագովող համայնիս ներկայացուցչական խոհի մը դէմ եր ջանացին վե՛ր ահասատել սոյն մրցաշարերը։ Փորձեցին թիւրիմացութեան վերագրել անցեալի հարցերը եւ նոր էջ մը բանալ այս առընչութեամբ, յորս մարզական ակումբներու պատասխանատուներուն մօտ։

Արդարեւ առաջին համահայկական մրցաշարը պիտի կազմակերպէր Գահիրէի Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութիւնը, ամսոյս 5ին։

Սակայն յանկարծ հարց մը կը ծագի Հայր ակումբի՝ Ազեքսանդրիոյ Հ Մ.Ը.Մ. Նուպարի վարչութեան հետ։ Եւ սարը փոխանակ կոտրելու, ինչպէս կ'ըսէ առածը, աւելի կը կարծրանայ։

Հարցը պարզ էր. Քանի մը հայ գահիրէաբնակ մարզիկներ որոշ վերջերս հրաժարական սացած էին այլ հայկական

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

ԼԵՒՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Հաւանական՝ Հայաստանի Նախագահ

Պի. Պի. Սի. Հինգշաբթի, տեսոս ժամը 6. Ռատիոկայանը կը հաղորդէ, թէ Հայաստանի մէջ տեղի ունեցած նախագահական ընտրութեանց, Հայաստանի խորհուրդի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան հաւանական է մեծ ժողովրդական մեծամասնութեամբ ընտրուի Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահը՝ ըստ կատարուող արդիւնքներուն։

Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՀՀՇ-Ի ՀԵՏ

Ս.Դ.Հ.Կ.-ի պատուիրակութիւն մը տեսակցութիւն ունեցաւ ՀՀՇ-ի վարչութեան հետ, երեքշաբթի 1 Հոկտ. 1991ին։ Կուսակցութեան պատուիրակութիւնը բաղկացած է ընկերներ՝ Տիրան Ա կինեանէ, Ահարոն Շիրքրտմեանէ և Եղիա Նաճարեանէ։ Տեսակցութենէն ետք պատուիրակութիւնը պաշտօնապէս յայտարարեց, որ նախագահական ընտրութիւններուն իրենց թեկնածուն Լեւոն Տէր Պետրոսեանն է, և ՀՀՇ-ի վարած քաղաքականութիւնը նպաստաւոր հիմք ունի։

ՀՀՇ-ի վարչութեան անդամներէն ներկայ գտնուած են նախագահ Վանօ Սիրադեղեան, Վահան Փափազեան, Սամուէլ Գէորգեան և Դաւիթ Շահնազարեան։

ԻՆՉՈ՞Ւ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱԶԳԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ ՀՐԱԺԱՐԵՑԱՒ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏԵԱՆ ԿԸ ՓՈԽԱՐԻՆԷ ԱՐԺԱՄԱԲԱՐ

Սեպտեմբեր 25ին, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Վազգէն Մանուկեան, Գեղարդոյն Խորհուրդի առջեւ ելոյթ ունենալով յայտնեց թէ ինք կը հրաժարի վարչապետութեան պաշտօնէն։

Վարչապետ Մանուկեան իր ընդարձակ ճառին մէջ անդրադարձաւ հիմնական հետեւեալ կէտերուն.-

ա. Վ. Մանուկեան անդրադառնալով Հայաստանի Նախագահական ընտրութեանց պատասխանեց իր ընդդիմադիրներուն ամբաստանութեան, որոնք զինք կը մեղադրէին «իշխանատենչութեան» որ «բացայայտուած է վարչապետի մօտ հիւանդագին երեւակայութեան»։

Մանուկեան նոյնպէս յայտնած է թէ ինք պիտի հրաժարի նախագահութեան իր թեկնածութենէն։

բ. Վ. Մանուկեան իր ճառին մէջ խօսած է նաեւ ժելեզնովոդսկի մասին։ Ըսած է համաձայնագրի (Արցախի հարցի կապակցութեամբ Հայաստան - Ատրպէյճան) դէմ է և բուն քննադատութեամբ կը ներկայա-

(Շար. տես էջ 2)

ԳԱՀԻՐԷԻ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Գահիրէի Թեմական ժողովը նիստ պիտի գումարէ յառաջիկայ Չորեքշաբթի 23 Հոկտեմբեր 1991, երեկոյեան ժամը 8ին, Ազգային Առաջնորդարանիս դահլիճին մէջ։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԻԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Ս. Դ. ՀՆՉ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՍՓԻՒՌՔԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԿՈՄԻՏԷԻ ՄՕՏ

Սփիւռահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէութիւնը իր նոր կաճուցագրութեան համաձայն, իր մէջ պիտի ներգրաւէ նաեւ Սփիւռահայ զանազան կազմակերպութիւններու ներկայացուցիչներ։

Այս ուղղութեամբ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան ներկայացուցիչ ընտրուած է ընկեր Տոքթ. Յարութիւն Սաղրեանը, իսկ Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը կը ներկայացուի Կոմիտէի մօտ ընկ. Ահարոն Շիրքրտմեանով։

Յիշեցնենք որ Սեպտեմբեր 26ին տեղի ունեցաւ Սփիւռահայութեան հետ կապերի Կոմիտէի երրորդ համագումարը։

«ԼԻԼ ՈՒԱՖՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Եգիպտոսի «Էլ Ումմա» կուսակցութեան պաշտօնաթերթը, իր Հինգշաբթի 3 Հոկտ. 1991ի թիւին մէջ, լայնօրէն անդրադարձած է հայոց մասին, տարբերութեամբ Ալի Եամինի՝ «Հայը հպարտագիս ժողովուրդ մըն է» և «Միակ գաղութը որ ստացաւ եգիպտահպատակութիւն եւ ազատ բերաւ Նեճերիիի ու Ես կարաք էլտոր» խորագիրներով։

Թերթը ընդհանուր առմամբ մեծ գնահատութիւն յուցաբերած է հայ ազգի հանդէպ։ Ան խօսած է հայուն աշխատասիրութեան և արհեստի ու արուեստի մէջ ունեցած չնորհներուն մասին։

(Շար. տես էջ 3)

ԹՈՒՐՔ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Բ.

Այսօր, Անգարայի մէջ պետական գլուխը, որ կը պարունակէ արեւմըտեան 16 նահանգներով, կը խորհրդանշէ Թրքական անցեալի փառքը: Արեւը կը ներկայացնէ այսօրուայ Թուրք պետութիւնը, որը ինքզինք կը նկատէ իսկական ժառանգորդը 16 պետութիւններուն, որոնք հիմնած են Թուրքերն ու իրենց նմանները:

Այս յիշատակը դէպի անցեալի փառքը, դատարկ կարօտ մըն է, մանաւանդ այս օրերուն, երբ Թուրք աշխարհը ներթակայ է բարդութիւններու և նոր բաժանումներու:

Թրքական աշխարհի կարեւոր բաժանումը քաղաքական տարազ կը կրէ, եթէ 52 միլիոն Թուրք կը պատկանի Արեւմտեան աշխարհի, 56 միլիոնը կը պատկանի համայնավար աշխարհի և վերջապէս՝ 10 միլիոն Թուրք կ'ապրի Իրանի և 2 միլիոնն ալ Աֆղանիստանի մէջ:

Կրնանք երեւակայել այդ ահաւոր ճեղքը որ կայ Թուրք էթնիկական ծագումներու մէջ երբ յիշենք, որ Թրքերէն լեզուն կը գրուի երեք տարբեր լեզուներով: Միայն հարաւի Թուրքերն էին որոնք կը պահեն, մինչեւ այսօր, արաբերէն տառերով գրելը, որը մինչեւ 1914 թ. Թուրք աշխարհի օգտագործած լեզուն էր: 20ական Թուականներու Արեւմուտքի Թուրքերը տեղի տալով Ամերիկայի կամքին, որը կը փորձէր երկիրը եւրոպական ուղիի վրայ հաննել, որդեգրեցին լատինական տառերը: Իսկ Թրքական խորհրդային քաղաքացիները մինչեւ 30ական Թուականները կը գրէին սիրիլեան տառերով: Իսկ Չինաստան ապրող Թուրքերը 50ական Թուականներուն պարտաւորուեցաւ արաբերէն տառերը փոխել սիրիլեան տառերով: Վերջապէս՝ 60ական Թուականներուն յօժարեցան գրել լատինական տառերով:

Այս երեւոյթներու լոյսին տակ կարելի է պատկերացնել լճացած ժողովուրդներուն մշակութային աշխարհը, հեռու միլղդային մրցակցութիւններու ասպարէզէն:

Օսմանեան և ռուսական կայսրութիւններու անկումէն յետոյ, Թուրք աշխարհը ալ աւելի ընկղմեցաւ խռովութիւններու և պատերազմներու մէջ, որոնցմէ փրկուելը անկարելի դարձաւ: Այսօր Թրքաբնակ 26 երկիրներէն Աֆղանիստանը ամենէն փոթորկոտ վիճակի մէջ կ'ապրի:

Իսկ Մ. Մութթիւնն ու Պուլկարիան նոյնպէս ներթակայ եւ վտանգաւոր խնդիրներու՝ Թուրք քաղաքացիներու պատճառաւ:

Թուրք փոխանքը հարթելու համար Խ. Միութիւնը իր չանքը չխնայեց, մանաւանդ պրեժնեւի ժամանակ երբ կոչ ուղղեց ժողովուրդներու և մշակոյթներու միախառնումին, էօզպէք կամ քազախ քաղաքացին որ յօժարակամ ընդունեց ամուսնանալ ռուս կնոջ հետ, բայց անոր առջեւ դրաւ երկու ընտրութիւն, հետեւիլ արեւելեան բարքերուն և կամ ալ՝ ապահարզան, իսկ ասոր կողքին արդիւնած էր մահմետական աղջկայ մը ամուսնութիւնը քրիստոնեայ երիտասարդի հետ և որպէսզի այս արդելքը աւելի չեշտուի, սահմանուեցաւ նոր պատժամիջոցները մահմետական համայնքի կողմէ և այսպիսով Խ. Միութեան չանքերը ապարդիւն մնացին:

1984ին երբ Պուլկարիոյ մէջ Թուրք փոքրամասնութիւնը ըմբոստացաւ իշխանութեան դէմ, օգտուելով Թուրքիոյ հարեւանութենէն, այս փոքրամասնութիւնը կրցաւ ինքզինք կանոնաւորել և դասաւորել իր գործունէութիւնը, երբ մեծ մտահոգութիւն պատճառեց պուլկարական իշխանութեան որը ստիպուած արտօնեց մօտ 310 հազար Թուրանական ցեղի պատկանող քաղաքացի երու գաղթը դէպի Թուրքիա՝ «մայր հայրենիք»: Բայց, այս հարցը որը պատմական և կրօնական բնոյթ ունի, կը մնայ նոյնը: Նոյն ձեւով Խ. Մպխութիւնը պահանջեցին գաղթել դէպի Թուրքիա և այսպիսով այս երկիրը ձեւով մը եղաւ ապաստանարան բոլոր դժգոհ Թուրքերուն համար:

Այսպիսով Անգարան երեմն կը ստիպուի ինքզինք նկատել Թրքական կայսրութեան ժառանգը և այս վիճակը աւելի յստակ է այսօր քան երբեք:

Այս է ներկայ պատկերը Թրքական աշխարհի:

Սերտելով Թուրք աշխարհի ակար և զօրաւոր կողմերը, ուշադրութեան պէտք է յանձնել հետեւեալ կէտը: Եթէ Թուրք աշխարհի բնակչութեան մեծ այս թափով չարունակուի և եթէ իսկապէս իրականանայ այդ պատկերացումը որ 2000 թ. 4 խորհրդային քաղաքացիներէն մէկը Թրքախօս պիտի ըլլայ, ինչ պիտի ըլլայ մեր հետապնդած դատին հետեւանքը և ինչպէ՞ս կարելի է դիրքորոշուիլ այս ահաւոր վտանգին առջեւ, նկատի ունենալով որ հայը միշտ եղած է սակաւաթիւ ժողովուրդ, իսկ չարունակական երկրաշարժները պատճառ դարձած են անթիւ զոհերու: Այս վէրքերուն վրայ կու գայ աւելնալու հայ ժողովուրդի մեծաքանակ գաղթը դէպի օտար ափեր և հետեւաբար հայրենիքի պարպումը բնակչութենէ: Հաստատ՝ որ 2000 թ. շատ տխուր պատկեր մը պիտի ներկայացուի և մեր ձայները պիտի խեղդուին Թուրք յորձանքին մէջ:

Պէտք է չսպասել կատեցնելու համար այս վտանգը: Զգուշութիւնք մենք զմեզ խաբել ըսելով, որ կարեւոր չէ՝ այլ որակը: Բոլոր անոնք որոնք կը պաշտպանեն այս գաղափարը, հարց կու տանք. Չինաստանը ինչո՞ւ այսօր կը գաւսւի աշխարհի հինգ հզօրագոյն պետութիւններէն մէկը: ՎԵՐՋ:

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ԿԼՔԱՐԵԱՆ



Ցաւանք բանաստեղծ եւ պայքարող մտաւորական ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ, ըլլալով մէկտեղ կորովի հասարակական գործիչ մը և կշռադատ քրն. նպատ, եղած է նաեւ Ապրիլեան սերունդին եւ ամբողջ մտաւորական սերունդին համար տառապող մը:

Ա. Ծառուկեանի մահուան 2րդ տարելիցին առթիւ հաճոյքով կը հրատարակենք մեր աւագ աշխատակից Հայկ Ժամկոչեանի հետեւեալ քերթուածը.-

ԸՂՁԱՆՔ ՎՇՏԻ

ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆԻՆ

Ոչ մէկ պայծառ առաւօս, կար ապեթիճ մանկութեան,
Ոչ մէկ ուրաց վարդենի՝ աղոր ծաղկող պարտէզին.
Կասկածն էր մէկ, հանգապազ՝ սնուցող մեր արբնութեան
Ու սեւ վախն էր՝ տխուր-գիշեր, մրմունջն աղոր որբ սրտին...

Գիւղակցութեան միջօրէն՝ շահամերժ ու մի'շտ առկայ,
Աղտարամէտ ամէն շարժ՝ մասսայի սէր թաթուց,
Պայքարի ցուրտ այդ այգուն՝ տո'ղն էր կեանքի, հաւատա',
Տո'ղն էր անվերջ, հոյրհոս, տո'ղն յաւերժի երթ անհուն:

Գործօններդ լեռնացած՝ մեհուրի ճերմ էին ցած,
Կեդրոնացում եսերու, նախանձաճեղձ կիրճ խղճի,—
Եւ մտախո՛ղ, կուրութի՛ն, ամենուրեք տարածած՝
Ոչ ոք տեսաւ կամ լսեց երգն ապեթի առնացի:

Տխրեցաւ աղ եւ սգաց, ապա զոռաց անդեղեւ՝
Գիշերին մէջ արտասուող, անապատին դէմ անօթ,
Պետերնու վրայ գէջ, տատասկներու անարեւ.
Բայց ճիչն իրաւ այդ կոթաւ միջօրին մէջ անողոք:

Եղբայրասեաց խրախճանիք, գինարբուքներ որդեսպան,
Անտարաքեան լիճին մէջ երկա՜ր, երկա՜ր լողացիր...
— Անհարազատ էր հոգւոյս՝ չըլլալ կանգուն պահապան
Եւ աւեր խաչել անվարան սուրբի կարմիր աւանդիդ,

Անհարազատ էր ինծի՝ հորիզոնիդ այդ կրկէս
Կամ ճանճանչին կրկնառաք, կամ յոյսերուն անագան՝
Վրայ թափել օդոմի ալիքներդ սղէկէզ,
Ու ճողոպրիլ ճիրանէդ մառայումիդ ու մահուան:

— Թողէիր մնամ կսկիծի աւազանիդ մէջ մթին,
Սադարիդ մէջ քանձարազեղ մերկապարան տրտմութեան.
Թողէիր մեկնիմ մեհեանէդ սփոփարար օրրանիդ,—
Անէանամ ծովուն մէջ մառացումիդ ու մահուան:

ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

ԻՆՉՈ՞Ւ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱՉԳԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ ՀՐԱԺԱՐԵՑԱՒ

(Շարունակութիւնը Ա. էջէն)

նայ ժողովուրդին:

Գ. Հայաստանի վարչապետը ժողովրդավարական իրավիճակի մասին անդրադառնալով Վ. Մանուկեան ըսած է.-

– Ցաւօք սրտի, մենք չունենք երկրորդը, այսինքն մասնաւոր սեփականութեան վրայ հիմնուած բազմակուսանութիւն: Մենք չունենք երրորդը, այսինքն դեմոկրատական աւանդոյթ:

... Ես փաստաթուղթին չեքոսլովակեցի նաեւ, որովհետեւ փաստաթուղթը անորոշ էր, շատ հարցեր բաց էին մնացել և այն նոյն փաստաթուղթով կարելի է տեղծել եւ ժողովրդավարական հանրապետութիւն և դիկտատուրա:

Ապա, վարչապետ Մանուկեան յայտնած է թէ ինք վարչապետութեան պաշտօն պիտի վարէ մինչեւ Հոկտեմբեր 16-ը:

Ծիշդ՝ ենք թէ, վերոյիշեալ Թուականին տեղի պիտի ունենայ Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան ընտրութիւնները:

Սակայն մեւս կոզմէ կը տեղեկանանք, թէ Վ. Մանուկեանի տեղ նշանակուած է իր առաջին տեղակալը, Պետական Տնտեսական Կոմիտէի նախագահ, տնտեսագէտ՝ Հրանտ Բագրատեան:

ԻՄԱՍՏՈՒՆ ԽՕՍՔԵՐ ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆԻ

— Ինչպէս որ շատեր կան, որ գերմաներէն գիտեն և չեն կրնար զայն խօսիլ, նոյնպէս կը գտնուին շատեր, որ գիտեն ճշմարտութիւնն, այլ զայն չեն կարող խօսիլ, որովհետեւ վարժուքիւն ըրած չեն... և ճշմարտութիւնն անանկ լեզու մ'է, որ չխօսելուն պէս կը մոռցուի...

***

— Ատենօք սուտ խօսողներուն լեզուն կը կարէին, եթէ այս սովորութիւնը նորէն մտնէ քիչ մարդ պիտի տեսնենք, որ բերնին մէջ լեզու ունենայ:

ԼՐԱՆԱՆ

Հ.Մ.Մ. ՕՐԻՆԱԿԱՆ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԱՆԴԱՄ

Հ.Մ.Մ.ի ֆութպոլի բոլոր կազմերը (Հ.Մ.Մ. Պէյրութ, Հ.Մ.Մ. Պուրճ Համուտ (Մասիս) և Հ.Մ.Մ. Զահլէ) միացան Լիբանանի ֆութպոլի օրինական ֆետերասիոնին:

Հ.Մ.Մ.ի կեդրոնական վարչութիւնը Ուրբաթ 6 Մեպտ.ին հազորդագրութիւն մը յանձնեց իր ֆութպոլի օրինական ֆետերասիոնին նշելով որ 1985էն ի վեր յայտնուած անհամաձայնութիւնները ֆետերասիոնին ներս և ընդհանրապէս ելկրին անկայուն վիճակը պատճառ դարձած էին Հ.Մ.Մ.ի բացակայութեան օրինական ֆետերասիոնէն ներս:

Ուրդ, օրինականութեան վերահաստատումով, Հ.Մ.Մ. կը հաստատէ իր վերամիացումը օրինական ֆետերասիոնին՝ չարունակելու համար իր ներդրումը կատարել Լիբանանեան ֆութպոլի վերելքին:

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՄԸ

ՄՈՒՍԹԱՖԱ ՔԵՄԱԼ՝ ՋՕՐ. ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ

Թիւրք ազգայնականութեան ռահվիրայ՝ Մուսթաֆա Քեմալ փաշա, հայերու ցոյց տուած հաւատարմութիւնը գնահատած է միշտ, եւ անկեղծօրէն: Իր խոհարարը, իր շարժավարը եւ դռնապանը եղած են միշտ հայեր: Իր անձին ապահովութեան վերաբերող կարեւոր պաշտօնները վստահած է միշտ հայերուն:

Թիւրեր գինի կը կոչեն Աթաթիւրք (թիւրերուն հայրը): Եւ մեծ յարգանքով կը խոնարհին իր անուան - իր յիշատակին առջեւ:

Հիւանդ պառկած է Մուսթաֆա Քեմալ՝ անկողնի մէջ: Մօտը կը կանչէ իր դռնապանը՝ Կարօն: Եւ կ'առաջարկէ անոր երգել՝ Ջօրավար Անդրանիկին նուիրուած երգը:

Դռնապան Կարօ, երկիւղալի յարգանքով համակուած՝ կը սկսի ձեռերը, եւ վախով դողդոջուն ձայնով կ'ըսէ.

- Չե՛մ գիտեր, փաշա՛:

- Ինչպէ՞ս հայ կ'ըլլաս դուն, եւ չե՛ս գիտեր Անդրանիկին երգը,- կը պոռայ յանկարծ փաշան, խստօրէն յանդիմանելով անոր հանգամանքը, եւ ապա շարունակելով իր խօսքը, կ'ըսէ.

- Ա՛յն հայը որ չի՛ գիտեր Անդրանիկի երգը, անիկա այլեւս հայ չէ՛:

Դռնապան Կարօ ծանրապէս կեցամբուած այս յանդիմանութենէն, եւ զգալապէս վրաւորուած՝ հոյու իր արժանապատուութիւնը, յանկարծական պոռթկումով եւ մէկ ձայնով կը սկսի երգել «*Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ...*» երգը:

Ու կ'երգէ ոգեւորութեամբ եւ ափսոյժով:

Երգը կ'աւարտի:

Մուսթաֆա Քեմալ փաշա խորապէս տպաւորուած է հրացի եղանակին ազդեցութեան տակ: Կը դառնայ այս անգամ

երգողին.

- Հիմա, թրերէնի թարգմանէ ձայիմ այս երգին իմաստը:

Եւ Կարօ, կարելի հարազատութեամբ, երգին իմաստը, թրերէնով կը հաղորդէ փաշային:

Քեմալ իմանալէ յետոյ երգին բացատրութիւնը, դառնութեամբ կը գոչէ.

- Բո՛ւ, քիե՛մ ձեզի, ազիծեալ ըլլայ ձեզի ճմաճ ազգը, որ այսպիսի հերոս մը խառով եւ գաւազանով վռնջտեցիք Հայաստանէն: Եթէ Ջօր. Անդրանիկ Հայաստան գտնուած ըլլար, Թարապիր փաշան քի՛զ մը ճող անգամ չէր կրնար գրաւել հայերէն...:

Ս. Հ.

ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Առ ի գնահատութիւն բերքիս տարած հայրենասիրական ուղղութեան, շնորհակալութեամբ ստացած ենք Հալէպի մեր ընկերներէն եւ բարեկամներէն ճիշտ հետեւեալ նոր բաժանորդագրութիւնները, վրան՝ 5 տոլար բաժնեգինի.-

ՕՐՔ.- Էօժէնի Պարսումեան
Անի Մէյնագարեան
Մարի Գուլեան
Անի Մարսէլեան

ՏՈՔԹ.- Վազգէն Թիւմբիմեան
Թորոս Թոխմաճեան
Յակոբ Գլըճճեան
Յակոբ Օգճեան

ՊՊ.- Յակոբ Թիւրիճճեան
Ալիճան Քէօշէրեան
Միհրան Տէր Միհրանեան
Հրանդ Ադդասեան
Մեսրոպ Մեսրոպեան
Վարուժան Սուլաճեան
Յարութիւն Աբգեան
Ղեւոնդ Գավլաճեան
Ժոզէֆ Քէօշէրեան
Գէորգ Արսլաճեան
Հրայր Գաբրիէլեան
Ասուր Այնքէպեան
Մանուէլ Քիւլճեան
Յարութիւն Տէրվիշողլեան
Հալէպի Ն.Ս.Մ.Մ.ի վարչութիւն (*չորս բաժանորդ*)

ԵԳԻՊՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

(Շար. Ա. էջէն)

Ա. Եասին յատկապէս չեշտը դրած է 20րդ դարու սկզբները և ա. համաշխարհային պատերազմի շրջանին, օսմանեան կառավարութեան կողմէ եղած ջարդերուն մասին: Ապա յիշած է կարգ մը երեւելի եգիպտահայ դէմքեր:

Թղթակիցը նաեւ տուած է համայնքի կարգ մը ծանօթ ազգայիններու անձնական տպաւորութիւնները, լալայան եգիպտահայու եղբայրական փոխ յարաբերութեանց և կամ Հայաստանի անկախութեան շուրջ:

Հ. Ի.

«Զահակիր»ի Ադեֆսացդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու բղդթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սասս Զաղլուլ պուլ.
Փոստարկղ թիւ՝ 627

մեկնաբանէր Խ. Աւետիսեանի՝ «Հայաստան»ը, ծափերու մէջ արժանանալով կրկնութեանց:

Հուսկ՝ ղեկավարութեամբ Արա Թօշիկեանի ելոյթ կ'ունենար «Կոմիտաս» երգչախումբը մատուցանելով «Ով հայոց աշխարհ» եւ «Կենաց երգ» երկու գողտրիկ խմբերգները: Իսկ հանդիսութեան փակումը կը կատարէր աղօթքով, Արժ. Տէր Բարթող Ա. Քհնյ. Արքահեան:

Դ.Ա.Ի.Թ Ե. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

1921 - Հ.Մ.Մ. - 1991
Հիմնադրութեան եօթանասունամեակ

ՓԱՍԱՏԻՆԱ

70-ԱՄԵԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՋԱԿԵՐՈՅԹԸ

Կազմակերպութեամբ Ա-րեւմտ. Ամերիկայի շրջանի Հ.Մ.Մ.-ի վարչութեան, Շաբաթ, Օգոստոս 28-ի եր. կոյանն, Փասատինայի Ազաճանեան սրահին մէջ տեղի ունեցաւ ճաշկերոյթ-պարահանդէս մը:

Արեւմտ. Ամերիկայի շրջանի Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան և Հ.Մ.Մ.ի պատասխանատուներու կողքին, շուրջ հինգ հարիւր Հ.Մ.Մ.-ականները եւ բարեկամները ներկայ էին սոյն ձեռնարկին ուրուն բացումը կատարեց Հ.Մ.Մ.-ի առենապետ՝ընկ. Գրիգոր Գալայճեանը մխիթարական բացուած յայտարարելով «Հ.Մ.Մ.-ի հիմնադրութեան 70-ամեակի տարին»:

ՍՈՒՐԻԱ

ՀՄՄ-ի Բանակում-Պտոյտը Քեսապի Մէջ

Միութեան պանծալի 70 ամեակի առիթով Հ.Մ.Մ.ի վարչութեան կողմէ կազմակերպուած ուրբնօրեայ բանակում - պտոյտը տեղի ունեցաւ Շաբաթ, 3 Օգոստոսէն սկսեալ Քեսապի Քալաթուրանի բարձունքներու վրայ, նախկին բանակավայրին մօտ գտնուող պանդոկանման վայրի մը մէջ:

Շաբաթ առաւօտուն՝ ժամը 6ին երկու մեծ օթոքարներու մէջ իրենց տեղերը գրաւելով, հարիւր երեսմնի սկաուտները, աղեռնոյշները, գայլիկներ ու արծըւիկները ճամբայ կ'ելլէին երգելով ազգային, հնչակեան եւ հայրենասիրական երգեր:

Եօթը ժամուայ երկար ու յոգնաբեկ ճամբորդութենէ մը ետք, խումբը կը հասնի Քեսապի բանակավայրը ուր, արդէն իսկ կազմուած յանձնախումբերը գործի լծուելով խումբը կը բաժնեն 13 խմբակներու, նշանակելով նաեւ անոնց առաջնորդները:

Գործի կը լծուի նաեւ տիկնանց յանձնախումբը, ամբողջ բանակումի ընթացքին մեծ հոգատարութեամբ կը պատրաստեն ու կը մատուցեն խումբին նախաճաշը, ճաշն ու ընթրիքը:

Հ.Մ.Մ.ի վարչութիւնը ծրագրած էր լայն յայտագիր մը, արշաւներ, լեռնագնացութիւն և ծովագնացութիւն: Նախկին բանակավայրին մէջ տեղի կ'ունենային գաշտային խաղեր, վոլիպոլ, ֆութպոլ, քննէս, վազք, հեռաւորութիւն ցատկել, եւայլն կը տեղծէին բանակավայրէն ներս:

Երեկոյեան ընթրիքէն ետք, խումբը կը հաւաքուէր ամբաստ. նոցի բացօդեայ պարտէզին մէջ ուր տեղի կ'ունենար զանազան խաղեր, երգ, սմունք, հայկական շուրջպար զանազան մրցումներ: Նաեւ դասախօսութիւն՝ ընկերային հարցերու շուրջ, ընդհանուր զարգացման մրցումներ որոնք մեծ հետաքրքրութիւն կը տեղծէր բոլորին մօտ:

Փիշերները ելոյթ կ'ունենար Հ.Մ.Մ.ի «Սպիտակ» նուագախումբը որ իր ազգային ու հայրենասիրական երգելով, մեծ խանդավառութիւն կը տեղծէր բանակավայրին մէջ:

Բիչատակելի պիտի մնայ Ուրբաթ, 9 Օգոստոսին տեղի ունեցած խարոյկահանդէսը: Բայտագրին վրայ նախատեսուած էր՝ երգ, սմունք, հայկական շուրջպար, խմբային մրցումներ:

Այս գեղեցիկ, բացառապէս յաջող պտոյտ-բանակումին համար կ'արժէ շնորհաւորել Հ.Մ.Մ.ի վարչութեան լրիւ կազմը բոլորուած իրենց պատասխանատու ընկ. Փիրայր Սուվալեանի շուրջ յառաջ կը տանին Հ.Մ.Մ.եան նուիրական առաքելութիւնը՝ նուիրումով, դառնալով արժանի մեր բոլորին միահամուռ գնահատանքին:

ԹՂԹԱԿԻՑ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՕՆ

Հ.Մ.Մ.ի 70-ամեակի եւ Հոկտեմբերեան Պատերազմի 18րդ տարեդարձի զոյգ առիթներով, Հալէպի Կրթասիրաց Մշակ. Միութեան հանդիսասրահին մէջ, Կիրակի 6 Հոկտ. 1991ի երեկոյեան, տեղի ունեցաւ Գեղարուեստական Փառատօն մը, հովանաւորութեամբ Հալէպի Նահանգապետ Մ. Նուր Մաուալթիի և նախագահութեամբ Բերիոյ Թեմի Առաջնորդ Գերշ. Սուրէն Արքեպիսկոպոս Գաքարոյեանի, որուն իր մասնակցութիւնը բերաւ Սուրիոյ Ն.Ս.Մ.Մ.ի պատասխանատուն: Այդ Փառատօնին մասին պիտի անդրադառնանք յառաջիկային:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	Օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	500 ե.Գ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Իանուարի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՄԱՐՏ-ԳԱՀԻՐԷ.

ԳՐԱԽՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
Հինգշաբթի 28 Նոյեմբերէն, կիրակի 1 Դեկտեմբեր 1991
Մանրամասնութիւնները յայտարդի
ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ՈՒ ՁԽԱՁԱՁԵԻԼ
Հ.Մ.Մ.Ի ԵՐԻՏ. ՄԱՐՄԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ

ՍԶԳԱՅԻՆ ԳՐՍԿԱՆ ԸՆԿԵՐՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

17 ՀՈԿՏ. 1991

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնս եւ Ե.Գ.Մ. Հոգաբարձութիւնս խոր ցաւով կը գուժեն մահը եկեղեցւոյ նուիրաւոր՝

ՏԻԿԻՆ ԱՆԱՀԻՏ ՏԷՐ ՊՕՂՈՍԵԱՆԻ

(ԾՆԵԱԼ ԲԱՐԵՍԷՐԵԱՆ)

որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 4 Հոկտ. 1991ին Իտալական հիւանդանոցին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան։

Տեղի ունեցաւ ազգային յուղարկաւորութիւն, Շաբաթ, 5 Հոկտեմբեր 1991ին առաւօտեան ժամը 11.-ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց մատրան մէջ, եւ մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնս եւ Ե.Գ.Մ. Հոգաբարձութիւնս խոր ցաւով կը գուժեն մահը եկեղեցւոյ նուիրատու՝

ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ԿԻԼԻՉԼԻՆԿԵԱՆԻ

(ԾՆԵԱԼ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ)

որ տեղի ունեցաւ Երկուշաբթի, 7 Հոկտեմբեր 1991ին Իտալական հիւանդանոցին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան։

Տեղի ունեցաւ ազգային յուղարկաւորութիւն, Երեքշաբթի, 8 Հոկտեմբեր 1991ին առաւօտեան ժամը 11.6, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Մատրան մէջ, եւ մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Տեարք Սարգիս եւ Ձոճ Այրասեան եղբ. եւ հարազատ սգակիր պարագաները, ներկայիս կուգան իրենց խորին շնորհակալութիւնները յայտնելու, Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չիճյիճեանին, Արժ. Տ. Նշան Խչկ. Քհնյ. Պէյլէրեանին, ինչպէս նաեւ բոլոր անոնց որոնք ամէնամբ, հեռաձայնով, ծաղկեպսակ դրկելով, ճամակով եւ եւ զանազան բարեսրտական հասատութիւններու ընթացքով ցուցաբերութիւններ ընելով ցաւակցութիւն յայտնեցին իրենց սիրեցեալ եղբօր եւ ազգականին՝

ՈՂԲ. ԵՂՈՒԱՐԴ ԱՅՐԱՍԵԱՆԻ

մահուան եւ թաղմանէն առթիւ։

ՍՐԲԱԼՈՅՍ ՄԻՒՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Բարձրաստիճան հոգեւորականները իր ձեռին ունէին Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքով Աջը, հին օրհնեալ Ս. Միւռոնէն մաս մը որը պէտք է խառնուէր նորին հետ, Քրիստոսի խաչելութեան ատեն հարբեցուցած տեգը որով կողը խոցեց, այլ սուրբ մասունքներ: Իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոսը նաեւ բերած էր օրհնուած հին սրբալոյս Միւռոնէն մաս մը որը օրհնելութեամբ, խառնեց նոր օրհնեալ Սրբալոյս Միւռոնին։

Ս. Գրական ընթերցուածներու, սրտագրաւ չարականներու երգեցողութենէն և Ս. Աւետարանի ընթերցումներէն ետք, քառասուն տնակ ծաղիկներու հիւթերէն պատրաստուած Միւռոնի կաթսային մէջ, հին Միւռոնի հեղումէն ետք, նախ Հայրապետական հիւանդալի քարոզ խօսեցաւ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսը, ապա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը։

Արարողութեան ընթացքին և յատկապէս քարոզխօսութենէն ետք, հոգեւոր ուրախութեամբ համակուած ժողովուրդը ցնծութեամբ ծափահարեց։

Սոյն արարողութեան ներկայ էին Հայկական Հանրապետութեան խորհրդարանի նախագահ, Տիար Լեւոն Տէր Պետրոսեան, այլ նախարարներ, Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոսի հոգեւոր խումբին մաս կազմող Ազգային կեդրոնական Վարչութեան անդամ եւ Լիբանանի արդարադատութեան նախարար, Տիար Յակիկ Պապիկեան, և այլ բազմաթիւ բարձրաստիճան հոգեւորական հիւրեր։

Արարողութիւններու աւարտին, Վեհարանի մէջ տեղի ունեցաւ ճաշկերոյթ ուր ճառեր արտասանուեցան։

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ոմն (ընկ. թիւ 1240), առ ի քաջալերութիւն թերթիս ազգօգուտ գործունէութեան, կը նուիրէ. 80

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՅԾԱՌՈՒԹԵԱՆ

Ողբ. Անահիտ Տէր Պօղոսեանի (ծննալ Բարեսէրեան) մահուան տխուր առթիւ և անոր քաղցր յիշատակին, Տ/կ. Մոնա Սիաժ կը նուիրէ 1000 եգ. ոսկի։

Իրենց սիրեցեալ մօտենոյն և հօր ողբ. Արմենակ Սարաֆեանի մահուան Բ. տարելիցին առթիւ, ինչպէս նաեւ իրենց սիրեցեալ տագրոյ եւ հօրեղբօր ողբ. Հայկ Սարաֆեանի մահուան 8րդ տարելիցին առթիւ ու անոնց քաղցր յիշատակին, Տիկին Զարուհի Սարաֆեան և որդին՝ Տէր և Տիկին Վռամ Սարաֆեան (Մ.Ն.) կը նուիրեն.

եկեղեցւոյ Պայծառութեան	25
Գերեզմանատան Բարեզարդման	25
Գահիրէի Ազգ. Ատեանին	25
Այծեմնիկի Հ. Տան	25
Գալուստեան Ազգային Վարժարանին	25
Նուպարեան Ազգ. Վարժանանին	25
«Արեւ»ին	25
«Ծուսաբերի»ին	25
«Ջահակիր»ին	25

(Ստանալ «Արեւ»էն)

Իրենց սիրեցեալ փեսին և ամուսնոյն ողբ. Հայկ Սարաֆեանի մահուան 8րդ տարելիցին առթիւ, ինչպէս նաեւ իրենց սիրեցեալ ամուսնոյն և հօր ողբ. Յովհաննէս Զամպաքճեանի մահուան 36րդ տարելիցին առթիւ, ու անոնց քաղցր յիշատակին, Տիկին Սանդուխտ Զամպաքճեան և Տիկին Վրէժուհի Սարաֆեան կը նուիրեն.

եկեղեցւոյ Պայծառութեան	25
Գերեզմանատան Բարեզարդման	25
Գահիրէի Ազգ. Ատեանին	25
Այծեմնիկի Հ. Տան	25
Գալուստեան Ազգային Վարժարանին	25
Նուպարեան Ազգային Վարժարանին	25
«Արեւ»ին	25
«Ծուսաբերի»ին	25
«Ջահակիր»ին	25

(Ստանալ «Արեւ»էն)

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՊՐ. ՆՈՒՊԱՐ ՍՈՒՐԻԱՍԵԱՆԷ

(Մոնթրէալ) Չնորհակալութեամբ ստացած ենք իր բաժանորդագրինը՝ գանատական 40 տոլար։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կրնար մանտա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), եգիպտոս։

ՆԿԱՐՉԱԿԱՆ ՅՈՒՅԱՀԱՆԴԷՍ

ՌԱՖՖԻ ՁԻՁԱՆԵԱՆԻ

Նուագոյն Գործերուն

«ՆԱՅԼ ՀԻԼԹՐՆԻ» «ԵԱՍՄԻՆ» ՅՈՒՅԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

ԲԱՑՕՒՄ.- Շաբաթ, 26 Հոկտեմբեր 1991 կ.ե. ժամը 8ին

ՅՈՒՅԱՀԱՆԴԷՍԸ ԲԱՑ ՊԻՏԻ ՄՆԱՑ ՆԱԵԻ

Կիրակի, 27 Հոկտեմբեր կ.ա. ժամը 10-էն, կ.ե. ժամը 10 ը

ՍԻՐԱԼԻՐ ՀՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՇՐՋԱՆԻ ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԱՂՉԿԱՆՑ ՄՐՑՈՒՄՆԵՐ

1991 - 92 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ

(ԵՐԹ)

Կիրակի 20 Հոկտեմբեր 1991 կ.ե. ժամը 6.30ին
Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՍՄՈՒՀԱ
Կիրակի 27 Հոկտեմբեր 1991 կ.ե. ժամը 6.30ին
Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՇԻԻՑ
Կիրակի 3 Նոյեմբեր 1991 կ.ե. ժամը 6.30ին
Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՍՓՈՐԹԻՆԿ

Բոլոր Մրցումները տեղի կ'ունենան
Հ.Մ.Ը.Մ. Նուպարի Մարզադաշտին վրայ
ՍԻՐԱԼԻՐ ՀՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ

ՃԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԸՆԹԱՑԱԼ ՀԱՄԱԳՈՐՑԱԿՑԱԿԱՆ ՈԳԻՈՎ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ակումբէ մը եւ միացած Աղեք. Հ.Մ Ը.Մ. Նուպարի պասքէթ պոլի կազմին, բնականաբար պիտի ուզէին խաղալ եւ իրենց մասնակցութիւնը բերել մրցաշարերուն: Սակայն Գահիրէի Հ.Մ Ը.Մ. Նուպարի վարչութիւնը վճռականապէս կը մերժէր անոնց մասնակցութիւնը ոչ ոք զիջողութիւն կ'ուզէր ընել: Հարցը ածել կացութեան մասնուեցաւ. ետեւ մօտացութեան մասնուեցաւ համերաշխութեան ոգին:

Վերջապէս լուծելու միակ ժողը գտաք, դիմել՝ ինչ կանուներուն: Եւ իսկապէս ալ կանոնի մը տրամադրութեամբ, Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ. Նուպարի խումբը դուրս մնաց մրցաշարէն: Եւ դուրս մնաց ետեւ ֆոյր միւթեան Աղչկանց խումբը (առանց որեւէ պատճառի հակառակ որ, որեւէ հարց չկար յիշեալ խումբին կապակցութեամբ): Հետեւաբար Գահիրէի Հ.Մ.Ը.Մ. Նուպարի աղչկիկները այս հայկական մրցաշարին խաղացին տեղական խումբի մը դէմ, սակայն մրցումը կորսնցնելով բաժակը անցաւ այդ հրաւիրուած խումբին: Ուրեմն այս *միջակումբային* մրցաշարին Գահիրէի Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի տղոց խումբը կաւոդացաւ Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ. կամին յաղթելով տիրացաւ տրամադրուած բաժակին: Բնականաբար Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ. Ատարաի խումբը հանդիսացաւ 3րդ:

Ուսի «Մի կաթիլ մեղր»ին նմանող այս պատմութենէն կը հետեւցնենք որ ցարդ տրամադրութիւն չկայ նոր էջ մը բանալու եւ մոռնալու անցեալի հարցերը:

Ինչո՞ւ այս երկփեղկումը մարզական գետնի վրայ եւ ինչո՞ւ այս ջիղերու պրոլուածութիւնը, պետք է աւելի ըսչահայեաց ըլլանք: Պետք է մարզական բարձր ոգիով ներշնչուած, անկեղծօրէն եւ սիրով, միասին խաղալ բոլորը, անխտիր: Եւ որքան ատեն որ բոլորը չենք խաղար, ուրեմն մեր կարծիքով չէ՛ յաջողած համահայկական մրցաշարերուն վերապահելու մտադրումը:

Ժամանակն է իրատեսութեամբ գործելու, հայրենիքի տագնապալից այս օրերուն որ, ա՛լ աւելի աճեցուածքը կայ միասնական ոգին պահելու գաղափարին:

Յոյսով ենք, որ մեծ ապագային վերջ կը գտնեն այս մակերեսային հարցերը եւ կը շարունակենք ընթանալ համագործակցական առողջ ոգիով: ԱԻԵՏԻՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հրատարակատէր — Ա. ՍԵՐՈՎԲԵԱՆ

Պետական տէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة "ج.ع.م" - ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef ; SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1240 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1991 | ՀԱՏԸ ՉԵՒՐԷ 20 եգ. Դրկ. | الخميس ٣١ اكتوبر ١٩٩١ — عدد رقم ١٢٤٠

ԸՆԿ. ԱՐՄԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ «Հնչակ Հայաստանի» խմբագիր

Սոց. Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի Հրշանի պաշտօնաթերթի պատասխանատու խմբագիր նշանակուած է Ամերիկոս ընկ. Արմէն Մելքոնեանը։

Մինչեւ ընկ. Մելքոնեանի նշանակումը մեր պաշտօնակից չաբաթաթերթին խմբագրութիւնը կը վարէր ընկ. Եղիա Նաճարեանը, որ ներկայիս Ս.Դ.Հ.Կ.ի Հայաստանի Հրշանի կեդր. վարչութեան նախագահն է։

Լեւոն Տէր Պետրոսեան Կ'ընդունի Ս. Դ. Հ. Կ.–Ի ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Շաբաթ, 5 Հոկտ.ին Հայաստանի Գերագոյն Խորհուրդի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան ընդունած է Սոց. Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը գլխաւորութեամբ կուսակցութեան կեդրոնական վարչութեան անդամ ընկ. Տիրան Ակինեանի և Հայաստանի ու Ներքին Սիւնեաց Հրշանի կեդրոնական վարչութեան նախագահ ընկ. Եղիա Նաճարեանի։

Այս հանդիպումի ընթացքին Կուսակցութեան պատուիրակութիւնը նախ. Տէր Պետրոսեանին ներկայացուցած է Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան տեսակէտները Հայաստանն ու Հայութիւնը յուզող զանազան հարցերու նկատմամբ, երկուսաթք քննարկուած է Արցախի հարցն ու Հայաստանի ապագային հանդէպ նախ. Տէր Պետրոսեանի ծրագիրները։

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՍԻՐՈՑ ԵՒ ԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ ԴՐՕՇՆԵՐ ՊԱՐՋԵՆՔ

Հարցր կրկին համահայկական պասէք պոլի մրցաարեւուն վերահաստատման մասին է։

Այս անգամ կազմակերպողր պիտի ըլլար Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ.-Ասրատի վարչութիւնը։ Մրցաարէրը անուանուած էր՝ «Միջհաղարամեայն»։

Ուրեմն կրկին կը բացուի Ազգային Առաջնորդարանի ժողովասրահը։ Կրկին կը կատարուին համայնքի ներկայացուցչական դիմեռու միջամտութիւնները, համագործակցութիւնը պահելու մտադրութեամբ։ Կրկին Աղեքսանդրիայէն կը ժամանեն պատգամաւորներ, նոր էջ մը բանալու տրամադրութեամբ։ Կրկին առաջարկներ, առաջադրամիներ, որոշումներ եւ վերջապէս համաձայնութեան մը յանգելու հաւանականութեամբ կը բաժնուին իրարմէ։

Սակայն մրցաարէնն հանի մը օրեր առաջ մամուլին մէջ կը կարդանք, որ Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի խումբը բացակայ է եւ հետեւաբար իր մասնակցութիւնը պիտի չբերէ սոյն *միջհաղարամեայն* մրցաարէնն, ինչո՞ւ։

Հնչին հարց մը։ Արդեօք եղ պատճառ մարզիկ մը իրաւունք ունի՞ եգիպտոսի մէջ ուրիշ խաղալու։ Այլ խօսքով՝ արդեօք գաղիրէաբնակ մարզիկ մը իրաւունք ունի՞ Աղեքսանդրիայէն խաղալու եւ այսպէս անհանգստութեան կացութիւնը յարգելով զ'ջոգակցութեան, հարցը կրկին անել կացութեան մասնութեան պատճառելով բաւեյոյս մթնոլորտը։

Այստեղ կ'ուզենք դիտել տալ, որ խնդիրը կը դառնար հայ մարզիկի մը ողջ, որ ամբողջ մարզական ոգիով թրծուած երիտասարդ մըն է։ Ան այս տարի պիտի աւարտէ մարմնամար-

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ԳԱՂԻՐԷԱԲՆԱԿ ՔՈՒԷԱՐԿՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ, Գիտակցօրէն Կատարէ Քաղաքացիական Պարտականութիւնդ Եւ Անվերապահօրէն Տո՛ւր «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԱՆԿԻՆ»

ԿՈՉ ԳԱՂԻՐԼԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Ի՞նչպէս ծանօթ է հարր ութեան, 16 տարի առաջ եգիպտահայ գաղութին մէջ գոյացաւ համագործակցութիւն մը, «Արեւ»ի, «Յուսաբեր»ի եւ «Չահակիր»ի շրջանակներուն միջեւ, միասնական ուժերով յանձնառելու համար մեր ազգային հաստատութիւնները։

Վերոյիշեալ կազմակերպութիւններ համաձայնութիւն գոյացուցին փոխադարձ յարգանքի հիման վրայ, շարունակելու սկսուած համագործակցութիւնը եւ միասնական ճակատով ներկայանալու յառաջիկայ 10 Նոյեմբեր 1991ին տեղի ունենալիք Գահիրէի Թեմական ամբողջական ընտրութիւններուն, առաջադրելով պայմաններու բոլորուած սահմանին մէջ, լաւագոյնս վարել թեմին կրթական, եկեղեցական, կալուածական եւ վարչական գործերը։

Մեր ներկայացուցած ընտրելիներու ցանկին իւրաքանչիւր մէկ անդամին մօտէն ծանօթ ենք բոլորը եւ լաւագոյս տեղեակ անոնց ուղղամտութեան, նուիրուածութեան եւ գոհաբերող ոգիին։

Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, կատարելէ ազգային քաղաքացիական ձեր պարտականութիւնը, Կիրակի 10 Նոյեմբեր 1991ին, քուէատուփ ներկայանալով եւ գիտակցօրէն ու համոզումով ձեր քուէները տալէ համագործակցական ցանկին

«ԱՐԵՒ»ի, «ՅՈՒՍԱԲԵՐ»ի ԵՒ «ՉԱՀԱԿԻՐ»ի

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԱԿԱՏ

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԱԿԱՏ»Ի ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

1.- ԲՐՈՒՏԵԱՆ ԲԻՒԶԱՆԴ ԹԱԳՒՈՐ
2.- ԳԱԶԱՆՃԵԱՆ ՍԵՊՈՒՀ ՎԱՐԴԱՆ
3.- ՏՈՔԹ. ԳԱՍԱՊԵԱՆ ԷՏՈՒԱՐ ՎՐԷԺ ՏԻԳՐԱՆ
4.- ԳԼԶԼԼԵԱՆ ԲԱՏՍԵՂ ՎԱՀԱՆ
5.- ԵԱԶԼՃԵԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՅՈՎՀԱՆՆԷՍ
6.- ՁԱՐԴԱՐԵԱՆ ԿԱՐՕ ԵԴՈՒԱՐԴ ԳԷՈՐԳ
7.- ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՅԱԿՈԲ
8.- ԹՈՒՄԱՑԵԱՆՑ ԵՐՈՒԱՆԴ ԿԱՐԱՊԵՏ
9.- ԻՐԱՏԵԱՆ ՀՍՑԿ ԳԷՈՐԳ
10 ԿԱՊՊԵԱՆ ԱՐԹԻՆ ՆՇԱՆ
11- ԿԵՎՐԻԿԵԱՆ ՌՈՒԲԷՆ-ՁԱԳԻ ՎԱՀՐԱՄ
12- ՏՈՔԹ. ՄԱԶԼՈՒՄԵԱՆ ԳԷՈՐԳ ԳԵՂԱՄ
13- ՄԱՐԳԱՐԵԱՆ ԳՐԻԳՈՐ ՅԱՐՈՒԹԻՒՆ
14- ՄԱՐԳԱՐԵԱՆ ՅԱԿՈԲ ՄԱՐԳԱՐ
15- ՄԵՍՐՈՊԵԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳԻՍ
16- ՄԽՅԻԿԵԱՆ ՊԵՏՐՈՍ ԾԱՏՈՒՐ
17- ՄՈՎՍԷՍԵԱՆ ՊԵՏՐՈՍ ՄՈՎՍԷՍ
18- ՊԱԼԱԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՆՈՒՊԱՐ
19 ՏՈՔԹ. ՊԱՑՐԱՄԵԱՆ ՍՈՒՐԷՆ ՆԱՐՊԷՑ
20- ՊՕՂՈՍԵԱՆ ՏԻԳՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ
21- ՊՐԼՐՔՅԱՆԵԱՆ ՕՆՆԻԿ ԱՐԹՕ ՕՆՆԻԿ
22- ՍԻՄՈՆԵԱՆ ՀՐԱՉ ՊՕՂՈՍ
23- ՍԻՄՈՆԵԱՆ ՆՈՒՊԱՐ ՊՕՂՈՍ
24- ՏԷՕՎԼԷԹԵԱՆ ՆՈՐԱՑՐ ՊԵՏՐՈՍ

ԵՐԵԿ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ ԲԱՑՕՒՄԸ ԿԱՏԱՐՈՒԵՑԱՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՍՊԱՆԻՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՄԱՏՐԻՏԻ ՄԷՋ

ՌԱՖՖԻ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՕՑ ՆԱԽԱՐԱՐ

Ընտրութիւններէն ետք, Հայաստանի Հանրապետութիւնը ընտրած է Արտաքին Գործոց Նախարար՝ ամերիկահայ Ռաֆֆի Յովհաննէսեանը։

Ան ծնած է 1959ին, Գալիֆորնիա Նահանգին մէջ, և վարած է տեղւոյն Ամերիկահայ Միութեան նախագահութիւնը, որուն նպատակը եղած է ԱՄՆի մէջ ապրող 800 հազար հայերու և Հայաստանի մէջեւ փոխյարաբերութիւնները աւելի սերտացնելու, միայնգամայն արտաքին աշխարհի հետ յարաբերութիւններ պահելու։

Ան 1988էն ի վեր բնակութիւն հաստատած է Հայաստանի մէջ։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐԳԻ ԵՒ ՊԱՐԻ ԱՆՍԱՄՊԼԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ

Տեղեկացանք, որ 23 Հոկտ.ին, Հ.Բ.Ը.Մ.ի Աղեքսանդրիոյ մասնաճիւղի հրաւէրով, Երեւանէն եգիպտոս ժամանած է «Հայաստան» Ժողովրդական երգի և պարի անսամպլը։ Կ'ըսուի թէ անոնք յաջող ելոյթներ ունեցած են նախ Աղեքսանդրիոյ ապա Գահիրէի մէջ և այցելած զանազան ազգային հաստատութիւններ։

Խումբը կը մեկնի վաղը կէսօրին, վերադառնալով Մայր Հայրենիք։

Բարի վերադարձ կը մաղթենք մեր սիրելի արուեստագէտ-արուեստագիտուհիներուն։

ԽՄԲԱՆԿԱՐ ՄԻՒՈՆՕՐՆԷՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒ



Ձախէն ալ Ա. շարք.— Գերշ. Տ. Վաչէ Արքեպս. Յովսէփեան, Գերշ. Տ. Վահէ Արքեպս. Ահէմեան, Գերշ Տ. Յուսիկ Արքեպս. Սանթուրեան, Ամեն. Տ. Թորգոմ Սրբ. Արքեպս. Մանուկեան Պատրիարք Հայոց Երուսաղէմի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Վեհափառ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Ամեն. Տ. Գարեգին Սրբ. Արքեպս. Գալանճեան Պատրիարք Հայոց Կ. Պոլսոյ, Գերշ. Տ. Տիրայր Արքեպս. Մարտիկեան եւ Գերշ. Տ. Զաւէն Սրբ. Արքեպս. Զինչինեան։

Ձախէն ալ Բ. շարք ոտքի.— Գերշ. Տ. Խաժակ Եպս. Պարսամեան, Գերշ. Տ. Նորվան Եպս. Զաքարեան, Գերշ. Տ. Արիս Եպս. Շիրվանեան, Գերշ. Տ. Շահան Արքեպս. Սվաճեան, Գերշ. Տ. Աւագ Եպս. Ասատուրեան, Գերշ. Տ. Աղան Եպս. Պալեոզեան, Գերշ. Տ. Գէորգ Եպս. Սէրայտարեան, Գերշ. Տ. Ներսէս Եպս. Պոզապալեան, Գերշ. Տ. Գիւտ Եպս. Նագգաչեան, Գերշ. Տ. Ոսկան Եպս. Գալփաքեան, Գերշ. Տ. Տիրան Եպս. Կիւրեղեան, Գերշ. Տ. Ասղիկ Եպս. Արիստակէսեան և Գերշ. Տ. Արսէն Եպս. Պէրպէրեան։

Ձախէն ալ Գ. շարք ոտքի.— Գերշ. Տ. Յովնան Եպս. Տէրտէրեան, Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Գրիգորեան, Գերշ. Տ. Տաթեւ Եպս. Ղարիպեան, Գերշ. Տ. Գարեգին Եպս. Ներսիսեան, Գերշ. Տ. Յակոբ Եպս. Գըլըճեան, Գերշ. Տ. Գիւտակ Եպս. Մուրատեան, Գերշ. Տ. Գրիգորիս Եպս. Բունիաթեան, Գերշ. Տ. Պարգեւ Եպս. Մարտիրոսեան, Գերշ. Տ. Սեւան Եպս. Ղարիպեան, Գերշ. Տ. Անանիա Եպս. Արապճեան։

ՈՂՋՈՅՆ ՎԵՐԱԾՆՈՒՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«Այսօր Տօն է Սուրբ Ծննդեան, Աւետի՛ս...»

Շնորհաւոր Տօնդ, «իմ տանջուած, բազմաչարչար, տառապակոծ, հալածական ժողովուրդ...»:

Երկու տարուց քիչ աւելի առաջ, բզկտուած սրտով որդիդ՝ տղերիս հեղինակը ցաւակցում էր քեզ, հալածանքների, չարչարանքների, կիզրոնական մարմինների սպրդանքների եւ... Անտուն կողից լքուածութեանց առքիւ եւ չատագովում՝ քո հաստատակամութիւնը, քաջասրտութիւնը, տոկունութիւնը, ապրելու, գոյատեւելու կամքի հզօրութիւնը, ապագայի հանդէպ քո ունեցած անսահման յոյսն ու աներեր հաւատքը՝ յաջողութեան մաղթանքներ յղելով քեզ դէպի յաւերժութիւն...

Այո, աչխարհակալ չենք եղել, չե՛նք տարկացըննլ այլ ժողովուրդների, բայց ունեցել ենք բաւականաչափ ծաւալուն պետութիւն Աքսաչէսի, Տիգրանի օրօք, և ապա՝ քէեւ «ածու փորր», դիմացել ենք քաղաքական հուժկու փոթորիկների և մեր՝ հայու դիմագիծը պահել ենք անաղարտ... Ընկե՛լ ենք, վեր կացել, հասել ենք մինչեւ այսօր, քո՛ղ որ այսօր քաղաքական փոթրիկները մեզ տարտղնել են աչխարհով մէկ...

Իսկ այժմ, հոգեւոր թռիչքով սաւառնում եմ, աչխարհի մի հնաւանդ մի կէտից, հասնում մօտդ, գրկում քեզ 90-ամեայ ծերունու ամուր թեւերով ու սեղմում կրծքիս համբուրում, ուրախութեան արտասուքով ողողում կուրծքդ, ու ցաւատանջ՝ բայց չհեղեցած հոգիս քաղում քո կրծքում...

Օ՛, ես այսօր մի ամբողջ աչխարհ եմ ու ուզում եմ նուիրաբերել քեզ, իմ քաղցրի՛կ Հայաստան: Սակայն... «Հոգիս յօժար է, մարմինս տկար...»:

Ողջո՛յն իմ վերածնուող Հայաստան աչխարհ, ողջո՛յն քարիդ ու քիփդ, ջրիդ ու հողիդ, ծառ ու ծաղիկիդ... Ողջո՛յն, գերութեան մէջ տառապող վեհասքանչ Արարատին...

Ճիշդ է ասել Գէորգ Էմինը. «Չլիներ 1918 թ. Մայիս 28ի Հայաստանի Հանրապետութիւնը, չէր լինի 1920 թ. Նոյեմբեր 29ի Սովետական Հայաստանի Հանրապետութիւնը, եւ հետեւողականութեամբ՝ չլիներ 1920 թ. Նոյեմբեր 29ի հանրապետութիւնը՝ այսօր չէր լինի Հայաստանի անկախ հանրապետութիւնը՝

ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Այո՛,
«Թագաւորը մեռաւ,
կեցցէ՛ թագաւորը...»

1918 թ. Մայիսի 28ը Հայաստանի Հանրապետութիւնը պաշտօնապէս եւ հանդիսաւոր կերպով անցաւ պատմութեան էջերը՝ «Հայաստան» պատմաւոր տեղը, էստաֆետ-ը յանձնելով երկրորդ հանրապետութեան և ապա 1991 թ. Սեպտեմբեր 21ին ժողովրդի միահամուռ ձայնով ու Սպտեմբեր 23ին պաշտօնական խորհրդարանի հռչակագրով երրորդին՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

Այո՛, իմ պաշտելի ժողովուրդ, չուրջ 2000 տարի երգեցիր՝

«Այսօր Տօն է, Սուրբ Ծննդեան, Աւետիս,
Տեառն մերոյ եւ յայտնութեան, Աւետիս...»

***

Փա՞ռք մեր հայրենի վեհապանծ վերածնունդը կերտող ժրաջան, անխոնջ ու աննկուն պանծալի ժողովուրդին:

Փա՞ռք մեր անխոնջ քաղաքական գործիչներին որոնք կարողացան իմաստուն ձեռնհասութեամբ խուռնաւազել քաղաքական խութերի ու դաւերի արանքով մեր հարազատ ժողովրդին դէպի վաղնմի երազուն Անկախութեան:

Ծա՛ւդ փառք Հայաստանի Անկախ Հանրապետութեան:

Գ. Մ. ԳՆՂՈՒՆԻ

Ս. Հ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ԳՐԱՆՑՈՒԱԾ

Երեւանէն՝ ՄԱՍԻՍ ի խմբագրական կազմի անդամ՝ բկ. Գրիգոր Խաչանեան հաղորդեց թէ. Հայաստանի արդարադատութեան նախարարութեան կողմէ հրապարակուած հրամանագրով մը, Սոց. Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը պաշտօնապէս գրանցուած է:

ՌԱՓՓԻ ԶԻՉՆԵԱՆԻ ՆԿԱՐԶԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

Անցեալ Շաբաթ, 27 Հոկտեմբերի երեկոյեան, «Նայ Հիլթըն»ի մէջ, բացումը կատարուեցաւ գաղութիս ծանօթ երիտասարդ արուեստագէտներէն՝ Ռաֆֆի Զէյճէեանի նկարչական ցուցահանդէսին:

Ռաֆֆին իւրայատուկ իր ոճով ցուցադրեց նորագոյն իր գործերը, որուն մասին պիտի անդրադառնանք մեր յաջորդ թիւով:

ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱՍԻՐՑ ՄԻՈՒԹԻՒՆ

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ ԹԷՅԱՍԵՂԱՆ–ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Հայ ժողովուրդի գոյատեւման մեծագոյն ազգակը կը հանդիսանայ գլուխ գիւտը և անոր մշակութային Մ. Գրքի հայերէն թարգմանութիւնը, որոնք պատճառ կը հանդիսանան որ հայը խորապէս կարողանայ մնալ իր հաւատքին, մշակոյթին, հայրենիքին և աւանդութիւններուն:

Այս առընչութեամբ թարգմանչաց տօնին առիթով, հայ Գեղ. Միութեան վարչութիւնը, հաւատարիմ որ հայ ուսուցիչը մեր մտքի և լոյսի փարոսը կը նկատուի, գեղեցիկ գաղափարը ունեցած էր թէյասեղանով մը պատուասիրելու գաղութի ազգային դոյզ վարժարաններու հայ ուսուցիչ - ուսուցչուհիները, «Թէքէեան» սրահին մէջ, Հինգշաբթի 17 Հոկտ. 1991ի երեկոյեան, հովանաւորութեամբ եղիպտահայ թեմի առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ծ. Արք. Զինչինեանի և ի ներկայութեան համայնքիս ներկայացուցչական դէմքերու, ազգային եւ հոգեւոր ներկայացուցիչներու, վարժարաններու անօրէններու, մշակութային և մարզական ակումբներու ցկեանս նախագահներու, առեղնապետներու, վարչականներու, մամուլի ներկայացուցիչներու փոքր թիւով ուսուցիչ - ուսուցչուհիներու և ընտրեալ հայ հասարակութեան մը:

Բեմի պատշաճ յարդարումը գործն էր ծանօթ արուեստագէտ Գրիգոր Փարթամեանի:

Թէյի սպասարկութեան աւարտին, Միութեան տեղապահը պիր Պր. Գրիգոր Մարգարեանի հակիրճ բացման խօսքէն ետք, տեղի ունեցաւ կոկիկ գեղարուեստական յայտագիր մը, որուն իրենց մասնակցութիւնը բերին Էտուար Միլատ (մեներգով), Թալին Զիմճեան (արտասանութեամբ) և Մերի Խաչատուրեան (դաշնամուրի նուագակցութեամբ):

Ապա բեմ հրաւիրուեցաւ օրուան բանախօսուհի, համայնքիս ծանօթ մշակութասէր տիկիններէն, եգիպտոսի Հայկական ուսուհիամի պատասխանատու խօսնակ՝ Տիկ. Արաքսի Տէօվլէթեան: Ան կարողացաւ տալ խնամուած բանախօսութիւն մը:

Ցատուկ պատկերացումներով նկարագրեց Դ. դարու հայ ժողովուրդի պետական և կրօնական դէմքերը: Գրոց գիւտի կապակցութեամբ, յարգելի բանախօսուհին պատմականը ըրաւ Ս. Սահակ Պարթեւ և Ս. Մեսրոպ Մեծ Թարգմանիչներուն կատարած աչխատանքներուն մասին: Ապա ան աչխատասիրեցաւ հայ լեզուի գերին ու արժէքին շուրջ, որ մեծապէս գնահատուեցաւ ներկաներուն կողմէ:

Հանդիսութեան աւարտին փակման խօսքով ելոյթ ունեցաւ Սրբազան Հայրը, որ չեչաը գնելով գրչի բոլոր ծառայողներուն, վերջաւորութեան նուիրական աչխատանքը, յատկապէս սփիւռքի մէջ:

Յիշենք որ, նոյն առթիւ տեղի ունեցաւ նաեւ նկարչական ցուցահանդէս մը պատրաստուած ամառնային շրջանի փոքրերու աչխատանքներով, որ ղեկավարած էր ծանօթ նկարչուհի Մարկրիթ Պալթայեանը: Վարչութիւնը գնահատելով նկարչուհիին նուիրումն ու զոհաբերութիւնը, վաստակաշատութեան յանձնեց յիշատակի նուէր մը:

Կը շնորհաւորենք Հայ Գեղ. Միութեան վարչութիւնը այս յաջող երեկոյթին համար:

ՆԵՐԿԱՅ ՄԸ

ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆ

(ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ)

Մշակութասէրն ու եկեղեցասէրը կեանքի Մը Սրգաւարը

Ա.

Տարի մը անցած է արդէն այն թուականէն երբ եգիպտահայ գաղութը իր թանկագին հայորդուհիներէն մին կորսնցուց: Անշուշտ անհատատալի է բոլորիս համար ընկերուհի Մարկո Յակոբեանի բաժանումը: Այսօր, երբ ան անվերադարձ մեկնած է մէզմէ, սակայն իր յիշատակը կ'ապրի ու քարմ պիտի մնայ բոլորիս սրտերուն մէջ:

Ընկ. հի Մարկրիթ Յակոբեանի մահուան տարելիցին առթիւ տեղի պիտի ունենայ Հոգեհանգիստ, մեծ շուքով՝ յառաջիկայ Կիրակի 17 Նոյ.ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի Միջին Սրբուհի Պետիկեաններուն, ծնած է Գահիրէ, 1929 Թուականի Հոկտ. 20ին:

Ընտանեկան մթնոլորտը հիմնական դեր կատարած է աղջկան նկարագրի կազմութեան եւ անոր հայեցի կրթութեան մշակման մէջ: Ան յաճախած է տեղւոյն Գալուստեան ազգային վարժարանի մանկապարտէզը եւ նախակրթարանը, զոր աւարտած է 1943 Թուականին: Երիտասարդական ուսումը ստացած է «Անարատ Յղութիւն», անգլիական գոլէճին մէջ, որուն արեւտրական ճիւղէն վկայուած է գերազանց գնահատանքով 1947 Թուականին: Նոյն տարին նետուած է կեանքի ասպարէզ՝ նախ պաշտօնավարելով «Քօտաք» լուսանկարչական ընկերութեան մօտ եւ ապա՝ 1953 Թուականէն սկսեալ, «Ամերիքըն էքսփրէս» ամերիկեան ղեօսաչրջիկային միջազգային ընկերութեան մօտ, ուր չնորհիւ իր նախաձեռնող ոգիին եւ նկարագրի ուղղամտութեան՝ չուտով դարձած է բաժնի տնօրէնուհի:

1962 Թուականի Մայիս 2ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի Սուրբ Խորանին առջեւ ան կ'արտասանէր մեծ «Այո»-ն իր ծնկաւոգիրը ընդմիշտ կապելով եգիպտահայ երգահան եւ խմբավար Եդուարդ Յակոբեանի հետ, կնքահայրութեամբ կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի:

Մարկրիթ-Պայծառ կանխահասօրէն դրսեւորած է ընդծին հակումներ դէպի արուեստի տարբեր արտայայտամիջոցները (երաժշտութիւն, թատրոն, մտմտուք եւ պար): Սակայն իր հակումներուն ամենէն համապատասխան կոուանը գտած է երաժշտութեան մէջ:

1937 Թուականին, երբ Գալուստեան ազգային վարժարանի մանկապարտիզպանուհի Պօնճուքեան կը կազմէր մանկական առաջին նուագախումբը, 8-ամեայ Մարկրիթի կը յանձնուէր անոր նուագավարութիւնը:

Փոքր տարիքէն ան արժանացած էր նոյն վարժարանի երգեցողութեան ուսուցչուհի վաստակաւոր դպրապետ Ղազարոս Ղազարոսեանի մասնաւոր հոգատարութեան, և հազիւ 9-ամեայ՝ մասկազմած էր Ս. Աստուածածին եկեղեցւոյ դպրացդասին (Արմաշական Բիւրատ վարժապետեանի դպրապետութեան օրով), մասնակցելով Աստուածեան ժամերգութեան եւ Ս. Պատարագի երգեցողութիւններուն: Աւելի ուշ, ան անդամակցած է նաեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի «Շնորհալի» երգչախումբին, մինչեւ իր կեանքի եղեռնական վախճանը:

Եկեղեցին ներս, Մարկրիթ-Պայծառ ոչ միայն ճաշակած է հայ սրբազան երգերուն առինքնող քաղցրութիւնը, այլեւ տարիներու քաւլումին հետ՝ չնորհիւ իր արտակարգ յիշողութեան, հետեւաբար իւրացուցած է՝ բերանացի աւանդութիւամբ գոյատեւած Աստուածեան ժամերգութեան և Ս. Պատարագի եղերը՝ իրենց եղանակային տարբերակներով:

Բացատրած, ան փոքր տարիքէն, իր մօրմէն սորված էր ազգային հայրենասիրական եղերը, որոնք յետագային մաս պիտի կազմէին անոր երգացանկին:

1942 Թուականէն սկսեալ, աւելի քան չորս տարի չարունակաբար, ան հետեւած է դաշնակահարուհի Նուարդ Ճիվանեանի դասընթացքներուն: Մենակատարային հանճար ելոյթներ ունեցած է «Հայկեան Ընթերց. ասրան»-ի կազմակերպած գեղարուեստական կամ պարագայական հանդէսներուն, նուագելով ոչ միայն արեւմտաեւրոպական դասականներու երկերը, այլեւ հայ դասականներէն Ս. Բարխուդարեանի եւ Ն. Տիգրանեանի մանրակերտ ստեղծագործութիւնները, կամ նուագակցելով սիրողական մեներգիչներու:

Ան՝ երեք տարի անընդհատ, սիլա օժտուած տանձնած է նաեւ Ս. Աստուածածին եկեղեցւոյ երգեհոնահարուհիի պատասխանատու պաշտօնը:

Օժտուած քաւչային հիւթեղ ձայնով մը, ան կանուխէն իր մասնակցութիւնը բերած է սիրողական բազմաթիւ երգչախումբերու:

1954 Թուականին, երբ երգահան-իմբավար Եդուարդ Յակոբեան՝ Փարիզէն նոր վերադարձած, կը հիմնէր «Եգիպտահայ երգչախումբ»-ը և կու տար իր առաջին հրապարակային համերգը՝ («Նուագածոյ հայ երաժշտութեան»), Մարկրիթ-Պայծառ կանդամակցէր վերոյիշեալ երգչախումբին՝ չուտով դառնալով ոչ միայն անոր հիմնական ուժերէն մէկը, այլեւ չնորհիւ իր բարեմօրն նկարագրին՝ չաղկապը և միաժամանակ հոգիկան չաղաքը երգչախումբի անդամներուն միջեւ:

Խմբավարը իր սանուհիին մօտ կը տեսնէ վաւերական երգչուհիի մը բոլոր տուեալները: Անոր անմիջական հոգածութեան ներքեւ, Մարկրիթ-Պայծառ կը տիրապետէ երգարուեստի նրբութիւններու, կը զարգացնէ երաժշտական ճաշակը, կը համալրէ երգացանկը, չուտով դառնալով փնտռուած երգչուհի եգիպտահայ մշակութային իրականութենէն ներս:

Այնուհետեւ Մարկրիթ-Պայծառ իր քանկագին մասնակցութիւնը կը բերէ իր երաժիշտ ամուսնոյն կազմակերպած բոլոր ձեռնարկներուն (համերգ, ասուլիս, դասախօսութիւն, մշակութային երեկոյթ եւ այլն):

Երբ 1962 Թուականին Եդուարդ Յակոբեան կը նշանակուէր Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի «Շնորհալի» երգչախումբի խմբավար, Մարկրիթ կը դառնար իր երաժիշտ ամուսնոյն աջ բազուկը, անոր անձնական գործակիցը: Ժամանակի ընթացքին ան ձեռք կը բերէ նաեւ խմբավարական փորձառութիւն:

Մարկրիթ-Պայծառ երիտասարդ տարիքէն ունեցած է բեմական գնահատելի գործունէութիւն մը՝ իր մասնակցութիւնը բերելով ոչ միայն «Հայկական Ընթերցասրահ»-ի «Արծիւ» թատերախումբին, այլեւ հայ մշակութային այլ սրահներու կազմակերպած հրապարակային ներկայացումներուն:

Բնմակն արտայայտիչ արտաքինով՝ անոր խաղը կը բնորոշուէր բնականութեամբ և մեկնաբանական անհատականութեամբ:

Բացատրած, ան չնորհալի աշխատանք կատարած է որպէս բեմավար, յուշարար եւ նաեւ բեմադրիչ՝ յատկապէս մանկապատանեկան ներկայացումներու:

Որպէս փնտռուած ասմունքող՝ անոր կատարումները կը յատկանշուէին առոգանութեան յստակութեամբ, մեկնաբանական խորութեամբ և արտաքին արտայայտամիջոցներու դպուածութեամբ:

Կիրակի, 24 Նոյեմբեր 1991, Երեկոյեան ժամը 7 30ին

ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀ - ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

ԳԵՐԹ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՀԱՅՐԵՆԻ ԵՐԱԺՇՏԱԳԷՏ

ՓՐՈՖ. ՅԻՅԻԼԻԱ ԲՐՈՒՐԵԱՆԻ

ՅՈՒՇԵՐԵԿՈՅԹ

ՆՈՒԻՐՈՒԱԾ

«ՇՆՈՐՀԱԼԻ» ԵՐԳԱԽՈՒՄԲԻ ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻ

ՈՂԲ. ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

Մահուան Ա. Տարելիցին առթիւ

ՕՐՈՒԱՆ ՊԱՏՇԱՃ ՅԱՅՏԱԳԻՐ

(Մանրամասնութիւնները յաջորդիւ)

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Գահիրէի Ազգային Իշխանութեան տնօրինութեամբ, յառաջիկայ Կիրակի, 17 Նոյեմբեր 1991ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ յաւարտ Ս. Պատարագի պիտի կատարուի հոգեհանգստեան պաշտօն Ս. եկեղեցւոյ «Շնորհալի» երգչախումբի բազմամեայ հաղորդակից մեներգչուհի

ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

հոգւոյն ի հանգիստ ասոր մահուան առաջին տարելիցին առթիւ:

Կը հրաւիրենք բարեպաշտ ժողովուրդը Երկայ գթութիւն հոգեհանգստեան արարողութեան:

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԳԱՀԻՐԷԻ

***

ՄԱՆՕԹ.– Եկեղեցիէն դէպի Հելիոպոլսոյ՝ Ամենայն Սրբոց գերեզմանատունը և վերադարձը՝ ինքնաշարժի յատուկ սպասարկութիւն:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Մօ. Եդուարդ Յակոբեան, Տէր և Տիկ. Գրիգոր և Սօնա Թուֆայեան և զաւակը (ԱՄՆ), Այրի Տիկին Գեղանոյշ Մարգիսեան, Տէր և Տիկ. Գաբրիէլ Արապեան և դուստրը, Տէր և Տիկ. Կրէկ Թաշճեան (ԱՄՆ), Այրի Տիկ. Սրբուհի Սարգիսեան, Տէր և Տիկ. Նչան Գէորգեան (Երեւան), Տէր և Տիկ. Ժագ Յակոբեան և զաւակունք, Օրք. Անժէլ, Ժասլին և Գր. Պերճ Յակոբեաններ (ԱՄՆ), Տէր և Տիկ. Յարութիւն Պետիկեան և զաւակը (ԱՄՆ), Գր. Պերճ Պետիկեան (Երեւան), Տէր և Տիկ. Ժորժ և Պերճուհի Պետիկեան և զաւակունք (ԱՄՆ), Օր. Պերճուհի Դպիրեան և համայն սգակիր պարագաները ներկայիս կը յանուցանեն, թէ Կիրակի, 17 Նոյեմբեր 1991ին, յաւարտ Ս. Պատարագի, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրելի կնոջ, քրոջ և ազգականին՝ յաւէտ ողբացեալ

ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

մահուան առաջին տարելիցին առթիւ:

Հանգուցեալին յիշատակը յարգանքներէն կը խնդրուի ներկայ պահել:

Մարկրիթ-Պայծառ վաղ երիտասարդութեան, մաս կազմած է նաեւ Տիկին Զ. Մազհուճի ղեկավարած «Հայկական պարախումբ»-ին:

Մոլի ընթերցասէր, ան՝ պարապոյ ժամերուն, իր մտքի պաշարը համալրեց հայ հեղինակներու գեղարուեստական երկերուն ընթերցումով:

ՄՂ. Ե. ՅԱԿՈԲԵԱՆ

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՍԲՈՒՆԹՅՈՒՆ

31 ՀՈԿՏ. 1991

ՆՇԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

ԸՆԿ.ԸՆԹ ԷՕԾԷՆԷ ՊԱՏՐՍՊԵՏԵՍՆ

ԵՒ

ՊԷ. ՓԷԹՊՈՒՔ ՊԵՏՐՈՍԵՍՆ

Խօսեցեալ

ՀԱԼԷՊ - ԼՈՍ ԱՆՁԵԼԷՍ 10-7-1991

Այս բարեբաստիկ առիթով «Ջահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ խօսեցեալ զոյգն ու բոլոր ընտանեկան պարագաները։

ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ընտրելու իրաւունք ունեցող Դահիրէաբնակ մեր ազգայիններուն ուշադրութեան կը յանձնենք հետեւեալ կէտերը.-

1.- Դահիրէի թեմականի ամբողջական ընտրութիւնները 24 հոգի - տեղի պիտի ունենան, կիրակի 10 Նոյեմբեր 1991-ին, առաւօտեան ժամը 8 էն սկսեալ։

2.- Ընտրող ազգայինները իրենց քուէները կրնան տալ ընտրելու իրաւունք ունեցող ազգայիններու մէջէն, պայմանաւ որ անոնք 30 տարին լրացուցած անձեր ըլլան։

3.- Պիտի ընտրուին մէջէն 24 անձեր, որոնց անուններն ու մականունները պէտք է գրուած ըլլան քուէաթուղթին վրայ ու անպայմանն ներփակուած Առաջնորդարանի կնիքով կնքուած փոքր պահարանին մէջ և գոցուած։

4.- Ընտրութեան օրը, անձնական հպատակութեամբ քուէարկող ամէն ազգային պարտի ի ձեռին ունենալ անձնական հպատակութեան կամ ինքնութեան թուղթի (պըթաքա չախսիա կամ աիլիյա) բնագիրը, որպէսզի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր թիւը ու ապա քուէարկէ։

5.- Նոյնպէս, հօր հպատակութեամբ քուէարկող ամէն ազգային պարտի մէջէն բերել իր ինքնութեան քարթի (պըթաքա չախսիա կամ աիլիյա) բնագիրը, որպէսզի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր թիւը և ապա քուէարկէ։

6.- Հպատակութեան կամ ինքնութեան քարթի լուսապատիճ պատճէններով ներկայացողները պիտի չկարենան մուտք գործել Առաջնորդարանի բակէն ներս, ուստի պիտի կորսնցնեն ընտրելու իրենց իրաւունքը։

7.- Քուէարկութիւնը պիտի սկսի առաւօտեան ժամը 8էն և պիտի վերջանայ երեկոյեան ժամը 5ին։

8.- Քուէաթուղթին վրայ ընտրելիներու համար որոշեալ թիւէն աւելի գրուած անուններու չեղեալ կը համարուին նոյնպէս, մէկէ աւելի քուէաթուղթ պարունակող պահարաններ ամբողջութեամբ չեղեալ կը համարուին, իսկ ստորագրուած քուէները կը չնկուին։

9.- Ընտրութեան օրը, ընտրող ազգայինը, Ընտրական մարմնին մէջ իր ստորագրութիւնը գնելէ վերջ պիտի մանէ փոքրիկ միջնասենեակը, ուր ինք, բացարձակ առանձնութեան մէջ, պիտի գնէ կնքուած պահարան և պարապ քուէաթուղթ ազատօրէն տալու համար իր քուէն։

ԴԻՒԱՆ ԴԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԼԵՒՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ Կ'ԸՆԴՈՒՆԻ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Այս չերմ տեսակցութենէն ետք Մ.Դ.Հ. կուսակցութեան կեդրոնական վարչութեան և Հայաստանի ու ներքին Սփիւռքի կեդրոնական վարչութեան կողմէ համատեղ հպարտագրութիւն մը լոյս տեսաւ, ըստ որում, Մ.Դ. Հնչակեան կուսակցութիւնը պաշտօնապէս կը յայտարարէ թէ թիկունք կը կանգնի Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահութեան թեկնածութեան։

Նոյն գիշերը, Մ.Դ.Հ կ.-ի Հայաստանի շրջանի բնկերներուն կողմէ պատրաստուած ցուցակաւոր, ի նպաստ Լեւոն Տէր Պետրոսեանի, փակցուած են երեւանի և շրջակայքի ցուցատախտակներուն վրայ։

Ըստ արուած այս հաղորդագրութեան Մ.Դ. Հնչակեան կուսակցութեան թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան համար Լեւոն Տէր Պետրոսեանն է։

Սոց. Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Հայաստանի շրջանը նաեւ կը զբաղուի ներքին Սփիւռքով և կը զեկավարուի կեդրոնական վարչութեամբ մը։

ԱՊԱՔԻՆՈՒԻՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք, որ վերջերս համայնքի սիրուած եւ յարգուած ազգայիններէն Պր. Օննիկ Ալիքսանեան Մոնթրէալի մէջ, փայծաղի վիրահատումի մը ենթարկուած է։

Ո՛րախ ենք որ գործողութիւնը ածած է յաջող եւ ան իր բնակարանը վերադառնալով այժմ կը բոլորէ ապաքինման ջերմ մը։

Շուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի բարեկամին։

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Առ ի գնահատութիւն թերթիս տարած ազգօգուտ գործունէութեան, Տէր և Տիկ. Համբարձում Պօյաճեան կը նըւիրեն 20

ՇՈՒՐԱՏՈՒՐԱԿՆԵՐ

Ս Թարգմանչաց Տօնին առթիւ իր սիրելի մտաւոր ազգային բարերար Ողբ. Փօղ Քիլիճեանի և ծնողաց ողբ. Մարտիրոս և Հաճիկիւլ Քիլիճեաններու յիշատակին Տիկին Սիրարփի Քիլիճեան կը նուիրէ. Եկեղեցւոյ Պայծառութեան 100
Փօղ Քիլիճեան
Հրատարակչական Ֆոնտին 100

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Շնորհակալութեամբ ստացած ենք ԸՆԿ. ՀԱՑԿԱՐԱՄ ԳԱԼԻՆՃԵԱՆԷ (Պէյրութ) իր 1990ի և 1991ի բաժանորդագրութիւնները և նուէրը՝ 25 գանատական տոլար։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնց ցարդ չեն դրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանետա-փոստ դրկել «M. BALAVAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Դամիրէ (11511), եգիպտոս։

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պուլ.
Փոստարկղ թիւ՝ 627

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՀԱՅԿԱԶԱՆ ԸՆԹԵՐՑԱՒՐՔ ԳԱՀԻՐԷ

Հ.Մ.Մ.Ի Հիմնադրութեան
70-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

Գ. ՋԵՌՆԱՐԿ
Հինգշաբթի 28, Ուրբաթ 29 Նոյեմբեր
եւ Կիրակի 1 Դեկտեմբեր 1991

ՓԻՆԿ - ՓՈՆԿԻ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՍԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑՈՒՇԱՐՔ
«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»

Դ. ՋԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ (Ժ.Ե. ՏԱՐԻ)
ԻՆՉՊԷՍ ՆԱԵԻ
ԱՂՋԿԱՆՑ ՄԻՋԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ
«ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՑԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆ»

ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ
(18 Տարեկաններ Վար)
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ
Հ.Մ.Մ.Ի ՎԱՐԶՈՒԹԵԱՆ
Մանրամասնութիւնները յայտնուին
ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՆԿԱՏԻ ՈՒՆԵԼԱԼ ՈՒ ՁԽԱՁԱՁԵԻԵԼ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԾՐՋԱՆԻ ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԱՂՋԿԱՆՑ ՄՐՑՈՒՄՆԵՐ
1991 - 92 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ
(ԵՐԹ)
Կիրակի 3 Նոյեմբեր 1991 կ.ե. ժամը 6.30ին
Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՍՓՈՐԹԻՆԿ
Բոլոր Մրցումները տեղի կ'ունենան
Հ.Մ.Ը.Մ. Նուպարի Մարզադաշտին վրայ
ՍԻՐԱԼԻՐ ԶՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ

Սիրոյ Եւ Եղբայրութեան Դրօշներ

(Շարունակութիւն Ա. էջէն)

գական Ճաիւլթի՝ պասէք պոյի ճիւղը եւ աստուածաճճուռի իր հատկով, հայկական ակումբը, զոր բնտւած էր վարելու, այլ ալ Ադեմասճգրիոյ Հ.Մ.Ը Մ.-Նուպարն էր։

Չհրաւած էր մարզիկը սոյն մրցաշարքին մասնակցելէ եւ զգուած էր նաեւ մարզական հաստարակութիւնը։

Մեր համայնքի ժուժկալ եւ ուղղամիտ ներկայացուցչական ատենապետները, սիրոյ եւ եղբայրութեան դրօշներ պարգեւեցին։ Ափսոսանքս պահել երկուստեք եղած համաձայրութիւնները, սակայն անհրաժեշտ եղաւ։

Յարգանքով կը խնդրեմ այն գործիչներուն ուշէն, որ ի շահ Հայկական ազնիւ գործին եւ համագործակցութեան ոգիին, դիմադրեցում եւ կեցուածք կ'ունենան սոյն մրցաշարքին հանդէպ...

Մեր նպատակը թերացումներ ճոռոմաբանել չէ, այլ կը փափաքինք, որ պատճառները բացահայտուին եւ այս թեմական ընտրութեան երջանիկ ոգիին պահպանմամբ, վերջ տրուին անցեալական սխալներուն։

Կը հաւատանք եւ վստահ ենք որ բոլոր ակումբներու վարիչներուն ու պատասխանատուներուն գլխաւոր մտահոգութիւնն է կապել հայ երիտասարդը, հայ ակումբին՝ հայու ոգեկանութեամբ, կը հաւատանք որ անոնք կ'աշխատին ի նպաստ երիտասարդութեան առաքաւորման գործին, որպէսզի նորահաս սերունդը չխրտչի ու չհեռանայ, իյնալով օտար երջանկի մէջ։ Հետեւաբար, կապիլէ ետ՝ կը մնայ պահելու դժուարին աշխատանքը։

Ցոյսով լեցուած ենք, որ տուտով պիտի պարգուին սիրոյ եւ եղբայրութեան դրօշներ համայնքիս ներս։

ԱՒԵՏԻՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ

ՀԱՅԿԱԶԱՆ ԸՆԹԵՐՑԱՒՐՔ ԳԱՀԻՐԷ

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հրատարակիչ — Ա.ՑՏՈ. ՍԵՐՈՎԲԵԱՆ

Պետական խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م - ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عايدة سيرديان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef ; SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1241 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 14 ՆՈԵՄԲԵՐ 1991 — ՀԱՅԿ. ՉԵՌՔԷ 20 եր. ԴՀԿ. — عدد رقم ١٢٤١ — الخميس ١٤ نوفمبر ١٩٩١

Շնորհաւորական Հեռագիր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԼԵՒՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆԻՆ

Ձերդ Վսեմութիւն.

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի Կեդրոնական վարչութեան եւ Խորհրդային սփիւռքի բոլոր Հնչակեաններուն եւ Կուսակցութեանս համախոհ բոլոր սոցիալ դեմոկրատներուն անունէ ջերմագին շնորհաւորում եմ Ձեզ՝ փայլուն յաղթանակով Հայաստանի Հանրապետութեան առաջին Նախագահի բարձր պաշտօնին Ձեր ընտրութեան առթիւ:

Հայաստանի հաղթական ժողովրդավարութիւնը դրսեւորեց հայրենասիրական բարձր ոգի եւ հաղթական խոր սթափութիւն՝ դժուարագոյն մի պահի հայրենիքի եւ ազգի առաջնորդի պատասխանատուութիւնը տալով Ձեր հեռատես, հաւասարակիր ու ազգաւան հաղթականութեանը, վճռականօրէն մերժելով պճնող յաւակնոտութեան բոլոր ազդեցիքի ահաբեկչական որոգումները:

Այսօր ցնծութեան մէջ են մեր Հայրապետութեան պետական մտածողութեամբ տոգորուն հայրենասիրական բոլոր ուժերը, հայրենիքի թէ սփիւռքի հայութեան նուիրող մեծամասնութիւնը: Եւ ցնծացող ազգային համաձուլուածքին մաս են կազմում նաեւ Հնչակեաններէն ու բոլոր իսկական սոցիալ դեմոկրատներն ընդհանրապէս: Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը, որ զօրակից էր Ձեր թեկնածութեան, այսուհետեւ եւ զօրակից է լինելու Հայաստանի Հանրապետութեան ամրացման ու ճզօրացման, հայ ժողովրդի ազգային - հաղթական թէ ընկերային - տնտեսական հիմնահարցերը ի գործ դնելով հանգրուանականութեամբ լուծելու Ձեր ի-մաստուն հաղթականութեան:

Հայաստանի հնչակեանները, Ս.Դ.Հ.Կ.-ի 15րդ համագումարում ընդունուած պատմական որոգումներին հաւատարիմ, ի սիրտս ամբարձի գործող Հնչակեան ճզօր ընտանիքին համամասն, հաստատակամօրէն մնալու են Ձեր գլխաւորած վեր ձգտումներուն, հայրենական պետականութեան պատպանութեան դիրքերում:

Քաջառողջութիւն, յաւելեալ ուժ եւ եռանդ եւ առողջութիւն Ձեզ, եւ Ձեր ամբոխ հայրենասիրական բոլոր ուժերի անբեկ համախմբմամբ՝ յաջողութիւն Ձեր ծրագրերին:

ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Հայկական Ընթերցարանի Հիմնադիրներու խորհուրդը վարչական կազմ., Տիկնանց «Մարո» Ճաշնճախումբը, «Նոր Սերունդ Մշակութային Միութիւն», Հ.Մ.Մ. Երիտ. Մարմինը եւ «Զատիկ» օրաթերթի խմբագրութիւնը ներկայիս կը ծանուցանեն, թէ Կիրակի, 17 Նոյեմբեր 1991ին, յաւարտ Սուրբ Պատարագի, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց փոխ ատենապետուհի, յաւէտ ողբացեալ

ԸՆԿԵՐՈՒՀԻ ՄԱՐԿՐԻԹ ՅԱԿՈԲԵԱՆԻ

մահուան առաջին տարելիցին առթիւ:

Հայկ. Ընթերցարանի անդամ-անդամուհիները, ինչպէս նաեւ հանգուցեալ ընկերուհիին յիշատակը յարգողները կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լեւոն Տէր Պետրոսեան ԱՄՆ Մեկնեցաւ

Անցեալ երեքշաբթի, 12 Նոյ.ին Հ.Հ. նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան ուսերիններըն մեկնեցաւ հանդիպումներ ունենալու նախագահ Ձորճ Պուշի եւ ԱՄՆի բոնկրէսի պատասխանատուներու հետ:

Նախագահ Տէր Պետրոսեան հրաւիրուած է Միացեալ Ազգերու Կազմակերպութեան Գլխաւոր Վեհաժողովի Երեսունեւհինգերորդ նստաշրջանի բացման հանդիսութեան:

Նշենք որ Հ.Հ. նախագահը երկուշաբթի, 11 Նոյ.ին պատասխանատուներ հանդիպեցաւ Հայաստանի ներկայացուցիչ՝ Ալեքսանեան Արզումանեանի եւ Ամերիկայի Հայկական Ատամպլիի կողմէ:

Նշենք որ Հ.Հ. նախագահը երկուշաբթի, 11 Նոյ.ին պատասխանատուներ հանդիպեցաւ Հանրապետութեան նախագահի իրավազօրութիւններ, Գերագոյն Խորհուրդի՝ յատուկ նիստի մը ընթացքին:

ԳԱՒԻՐԻԷ ԹԵՄԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԱՆՑ
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԱԿԱՏԻ ՅԱՆԿԸ
ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԸՆՏՐՈՒԵՑԱՒ

Անցեալ Կիրակի 10 Նոյ. 1991, առաւօտեան ժամը 8.30ին սկսեալ Գահիրէի Ազգ. Առաջնորդարանի մէջ, տեղի ունեցան Թեմական ժողովի լրիւ կազմի ընտրութիւնները, Պետական Գործոց Նախարարութեան և ապահովութեան գրասենեակներու ներկայացուցիչին հսկողութեան ներքեւ:

(Ընտրութեանց մանրամասնութիւնները կարդալ էջ 3)

Ստորեւ կու տանք ընտրութեանց արդիւնքը —

	ՔՈՒԷ
1.- ԲՐՈՒՏԵԱՆ ԲԻԶԱՆԴ ԹԱԳՈՐ	221
2.- ԳԱԶԱՆՃԵԱՆ ՍԵՊՈՒՀ ՎԱՐԴԱՆ	228
3.- ՏՈՓԹ. ԳԱՍԱՊԵԱՆ Է ՈՒՈՐ ՎՐԷԺ ՏԻԳՐԱՆ	224
4.- ԳՐԶԸԼԵԱՆ ԲԱՏՍԵՂ ՎԱՀԱՆ	225
5.- ԵԱԶՃԵԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՅՈՎՀԱՆՆԷՍ	222
6.- ՁԱՐԴԱՐԵԱՆ ԿԱՐՕ.ԵՂՈՒԱՐԴ ԳԷՈՐԳ	225
7.- ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՅԱԿՈԲ	221
8.- ԹՈՒՄԱՃԵԱՆՑ ԵՐՈՒԱՆԴ ԿԱՐԱՊԵՏ	225
9.- ԻՐԱՏԵԱՆ ՀԱՃԿ ԳԷՈՐԳ	217
10. ԿԱՊԼԵԱՆ ԱՐԹԻՆ ՆՇԱՆ	219
11. ԿԷՎՐԷԿԵԱՆ ՌՈՒԲԷՆ ՁԱԳԻ ՎԱՀՐԱՄ	223
12. ՏՈՓԹ. ՄԱԶԼՈՒՄԵԱՆ ԳԷՈՐԳ ԳԵԼԱՄ	226
13. ՄԱՐԳԱՐԵԱՆ ԳՐԻԳՈՐ ՅԱՐՈՒԹԻՒՆ	222
14. ՄԱՐԳԱՐԵԱՆ ՅԱԿՈԲ ՄԱՐԳԱՐ	225
15. ՄԵՍՐՈՊԵԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳԻՍ	223
16. ՄԽՏԻԿԵԱՆ ՊԵՏՐՈՍ ԾԱՏՈՒՐ	223
17. ՄՈՎՍԷՍԵԱՆ ՊԵՏՐՈՍ ՄՈՎՍԷՍ	216
18. ՊԱԼԱԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՆՈՒՊԱՐ	223
19. ՏՈՓԹ. ՊԱՁՐԱՄԵԱՆ ՍՈՒՐԷՆ ՆԱՐՊԷՁ	226
20. ՊՕՂՈՍԵԱՆ ՏԻԳՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ	224
21. ՊՐԼՐՔՅԱՆԵԱՆ ՕՆՆԻԿ ԱՐԹՕ ՕՆՆԻԿ	219
22. ՍԻՄՈՆԵԱՆ ՀՐԱՉ ՊՕՂՈՍ	223
23. ՍԻՄՈՆԵԱՆ ՆՈՒՊԱՐ ՊՕՂՈՍ	223
24. ՏԷՕՎԼԷԹԵԱՆ ՆՈՐԱՑՐ ՊԵՏՐՈՍ	227

Ատրպէյճանի Կառավարութեան ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Անցեալ 4 Նոյեմբերին, Ատրպէյճանի Նախագահ Մութալիպով յայտարարեց, թէ Ս. Միութենէն անջատուելէ ետք, այժմ երկրին մէջ գտնուող բոլոր կալուածները պիտի պատկանին պետութեան: Այս որոշման յաջորդեց վաղումը Հայաստան մտնող կամաւորական ջոկատի ծարակին, որը մեծապէս կրնայ ազդել, ամենամուտ այս չրջանին Հայաստանի ժողովուրդին վրայ:

Յաջորդ օրն իսկ Թուրքիոյ նորընտիր վարչապետ Մաքսուտ Եալմըզ յայտարարած է, որ Թուրքիոյ կառավարութիւնը պաշտօնապէս կը ճանչնայ Ատրպէյճան, որպէս անկախ Հանրապետութիւն: Թուրքիա առաջին երկիրն է որ կը յայտարարէ Ատրպէյճանի անկախութեան ճանաչումը:

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԸ ՓՈՐՁԷ ՄԻԱՆԱԼ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան յատուկ պատգամներով ուղղուած Եւրոպայի Խորհրդարանի նախագահ Անտէաս Պէօրքին եւ ընդհանուր քարտուղար Քաթրին Լալիմիէրին, Հայաստան իր փափաքը յայտնած է միանալու Եւրոպայի Խորհուրդին: Տէր Պետրոսեան վստահեցուցած է զիրենք որ Հայաստան հաւատարիմ կը մնայ Միացեալ Ազգերու սկզբունքներուն, ինչպէս նաեւ Մարդկային իրաւանց պաշտպանութեան և օրինական պետութեան մը յատուկ գոյավճակին:

Ինչպէս գիտենք, անցեալ ամառայ ընթացքին, Հայաստանի կառավարութեան կողմէ պաշտօնական դիմում կատարուած էր ՄԱԿ-ին, անդամակցելու համար:

Տասնամեակներով, Հայաստան մէկուսացած մնաց միջազգային կեանքէն, և այժմ ան կը փորձէ բնականոն կապեր հաստատել Եւրոպայի և անոր պատկանող զանազան մարմիններէն ներս:

ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆ
(ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ)
Մշակութասիրուհի ու Եկեղեցասիրուհի Կեանք Մը Արգասաւոր

Բ.

Տարի մը անցած է արդէն այն թուականէն երբ եգիպտահայ գաղութը իր բանկագին հայորդուհիներէն մին կորսնցուց։

Ընկ. ին Մարկրիթ Յակոբեանի մահուան տարելիցին առիթ տեղի պիտի ունենայ Հոգեհանգիստ, մեծ շուքով՝ յառաջիկայ Կիրակի 17 Նոյ. ին Ս. Գ. իգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ։ Նոյնպես, ի յարգանս ազնիւ ըրած անմահման գործունէութիւններուն ու տարած բեղուն գործունէութեան, պիտի սաւքուի ՅՈՒՇԵՐԵԿՈՒՅԹ մը, Կիրակի 1 Դեկտեմբերին, նախաձեռնութեամբ Գահիրէի Ազգ. Իշխանութեան, «Պըլըքտաշեան» Հանդիսասրահին մէջ, ուրուն իրենց մասնակցութիւնը պիտի բերեն համայնքի ընտրեալ արուեստագէտ եւ արուեստասէր ուժերը։

Այս թիւով կու տանք յատկահանգուցեալին կեանքին ու գործունէութեան մասին ակնարկի մը Բ. մասը, որ խմբագրութեանս տրամադրած է իր ամուսինը՝ Մօ. Եգ. Յակոբեանը։

ԽՄԲ.

Մարկրիթ-Պայծառ Յակոբեան արուեստագէտի իր լրջութիւնն ու խղճմտութիւնը կրցաւ փոխադրել ընկերային պարտականութեանց կիրարկումին մէջ։

Ան ունեցած է ընկերային արդիւնաւէտ գործունէութիւն մը յատկապէս Ս.Դ.Հ. կուսակցութեան հովանաւորութիւնը վայելող «Հայկական Ընթերցասրահ»-էն ներս, որուն խոհուն վարչականներէն էր։ Ան եղած է նաեւ նոյն կազմակերպութեան «Մ ա ք ս» տիկնանց յանձնախումբի գործօն անդամներէն։

Գաղափարական գետնի վրայ՝ զոգորուած հայրենասիրական իտէալներով, հետեւելով իր ծնողքին օրինակին, ան գարձած էր հաւատաւոր զինուորագրեալը Ս.Դ.Հ. կուսակցութեան գաղափարական դրօշին, այն խոր համոզումով, որ այդ կերպով պիտի կրնար լաւագոյնս ծառայել հայ ժողովուրդին։

Որպէս կարգապահ շարքային՝ հաւատք ունէր իր պատկանած կուսակցութեան հետապնդած ազատագրութեան նուիրականութեան եւ առաջադրած նպատակներուն։ Ան մաս կը կազմէր Ս Դ Հ. կուսակցութեան վարչական մարմնին։

Գնահատից հայուհի, իր բովանդակ էութեամբ համերաշխասէր, ան առանց հրաժարելու իր ընկերային – գաղափարական հետապնդումներէն, դրապէս չատագովը հանդիսացաւ համագործակցական գաղափարին, իր գործունէութիւնը չսահմանափակելով միայն «Հայկական Ընթերցասրահ»-էն ներս, այլեւ ինքնամատոյց իր անվեհրապահ աշակցութիւնը բերաւ գաղափարական տարբեր հոսանքներու կազմակերպած մշակութային կամ պարագայական հրապարակային ձեռնարկներուն։

Հաւատացեալ կին, անոր անձին մէջ՝ ներդաշնակ ընդելուզումով մը, կը միաձուլուէին հայ ժողովուրդի հաւատքի զոյգ քեւեռները՝ Հայրենիքը եւ Եկեղեցին։ Եւ այդ խոր համոզումով ալ, ան յաղեղեցաւ դիմագրաւել ազգային կեանքի անբաղձալի բոլոր երեւոյթները՝ կարենալ բեզմնաւորելու համար մշակութային իր բոլորանուէր գործունէութիւնը։

Արուեստ էր անոր կենցաղավարութիւնը։ Իր էութեամբ լաւատես, չէնչող ու հաղորդական. անոր ներկայութիւնը՝ ընկերային հրճանակներէն ներս, հոգեկան անխառն վայելքի պահեր կը պարգեւէր հաւաքոյթներուն։

Ճաճելի զրուցակից էր։ Ընկերային կեանքի կենսափորձով բիւրեղացած անոր համոզիչ խօսքերը՝ իրենց անմիջականութեամբ, կը գրաւէին խօսակիցներուն միտքն ու հոգին։ Իր արտայայտութիւններուն մէջ զուսպ էր, բայց ոչ երկչոտ. կը խարշէր ծայրայեղութիւններէ, կրքի պոռթկումներէ, եւ իր քելադրութիւնները կ՚ընէր արտաքոյ անկեղծութեամբ։

Մարկրիթ-Պայծառ՝ ամուսնական կեանքին մէջ, ամուսինին համար եղաւ ոչ միայն առաքինի կողակից մը, այլեւ հոգատար քոյր մը, քանիմաց խորհրդակից մը, անփոխարինելի գործակից մը եւ հոգեկան կառուան մը։

Մարկրիթ-Պայծառի անձին մէջ մարմնաւորած էին մարդկային նկարագրի ազնուագոյն յատկանիշները։

Արդարեւ սիրոյ ու բարութեան ծով մըն էր ան, եւ խորապէս մարդասիրական էին անոր սրտի տրոփիւնները։

Անոր չքիններուն վրայ մշտապէս կը սաւառնէր քաղցր ժպիտ մը, որ ներքին գոհունակութիւն մը, հոգեկան մխիթարութեան մը ապացոյցը կը հանդիսանար։ Իսկ անոր խօսուն աչքերը՝ լինչ հոգիին զոյգ հայելիներն էին։

Ծամառ աշխատանքով ձեռք բերած իր դիրքը չէր թմրեցուցած անոր այլասիրական ոգին։ Մոռնալով իր եսը, ան՝ ուրիշներուն բարօրութեան համար, յանձնառու եղաւ ամէն տեսակ գոհողութեանց։ Անոր անհատական բարեգործութիւնները չափ ու սահման չունէին։

Դրսեւորելով բարձր բարոյական, ան կեանքի նշանաբան ընտրած էր ուղղամտութիւնը, պարկեշտութիւնը, անկեղծութիւնը, պարզութիւնն ու համեստութիւնը։

Արդարեւ համեստութիւնը տիրական յատկանիշը կը կազմէր անոր հիպահամբոյր նկարագրին։ Փառքը արհամարող, պերճանքէ ու ցուցամոլու-

թենէ խորշող, ան՝ անդադրում, գործեց առանց նիւթական կամ բարոյական հատուցումի դոյզն ակնկալութեան, իր միակ երջանկութիւնը համարելով օգտակար ըլլալու ներքին գոհանակութիւնը։

Անգնահատելի է Մարկրիթ-Պայծառի ներդրումը հայ երաժշտական մշակոյթին։ Անոր չնորհիւ կարելի եղաւ ստոյգ կորուստէ փրկել առանդարար մեզի հասած Հայաստանեաց Եկեղեցւոյ Առաւօտեան ժամերգութեան և Ս. Պատարագի երգերու (եգիպտահայ եկեղեցիներու եղանակային տարբերակներով), տաղերու ու մեղեդիներու առաւար թիւ մը ինչպէս նաեւ ազգային-հայրենական և ազատագրական պայքարի երգերու փունջ մը, որոնք ձայնագրուելով իր ամուսինէն՝ հետզհետէ լոյս պիտի տեսնեն առանձին պրակներով։

Մարկրիթ-Պայծառ Յակոբեան ընդմիշտ կը մեկնէր այս անցաւոր աշխարհէն 1990 թուականի Նոյեմբեր 19-ի վաղ արշալոյսին՝ տարաժամօրէն, զգետնուած դաժան հիւանդութենէ մը իր գործնական ուժերու լիութեան մէջ, խղճի անդորրութեամբ, աղօթքն ու երգը չրթներուն...

«Երբ ալեկոծ ծովուն վրայ
Իմ մակոյկը խորտակուի,
Ես փրփրադէզ ալեաց մէջը
Դեռ իմ յոյսը չեմ կտրի»։

Ան անդարձ կը հեռանար մեզմէ՝ լուսաւոր հետք ձգելով եգիպտահայ մշակոյթի պատմութեան ոլկեմատեանին մէջ, և միաժամանակ մեզի կտակելով իր անբասիր կեանքի պայծառ օրինակը և կատարած անպարագրելի գործին մեծ աւանդը։

Յուսկ և վարդ անոր մշտապայծառ յիշատակին։

ՄՕ. Ե. ՅԱԿՈԲԵԱՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Գահիրէի Ազգային Իշխանութեան տնօրինութեամբ, յառաջիկայ Կիրակի, 17 Նոյեմբեր 1991ին Ս. Գ. իգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ յատուկ Ս. Պատարագի պիտի կատարուի հոգեհանգստեան պաշտօն Ս. Եկեղեցւոյ «Շնորհալի» երգչախումբի բազմամեայ հաղորդակից մեներգչուհի յաւէտ ողբացեալ

ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

հոգւոյն ի հանգիստ աճուն մահուան առաջին տարելիցին առթիւ։

Կը հրաւիրենք բարեպաշտ ժողովուրդը ներկայ գտնուելու հոգեհանգստեան արարողութեան։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԳԱՀԻՐԷԻ

***

Յանձնախումբ.– Եկեղեցիէն դէպի Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց գերեզմանատունը և վերադարձը՝ ինքնաշարժի յատուկ սպասարկութիւն։

Կիրակի, 1 Դեկտեմբեր 1991, երեկոյեան ժամը 7.30ին

ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀ - ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

ԳԵՐԹ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՀԱՅՐԵՆԻ ԵՐԱԺՇՏԱԳԷՏ

ՓՐՈՖ. ՅԻՑԻԼԻԱ ԲՐՈՒՏԵԱՆԻ

ՅՈՒՇԵՐԵԿՈՒՅԹ

ՆՈՒԻՐՈՒԱԾ

«ՇՆՈՐՀԱԼԻ» ԵՐԳԱԽՈՒՄԲԻ ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻ

ՈՂԲ. ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆ,Ի

Մահուան Ա. Տարելիցին առթիւ

ԽՕՍՔ ՊԻՏԻ ԱՌՆԵՆ

ՏԻԱՐ ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ

ՏԻԱՐ ՎԱՀԱԳՆ ՏԵՓՈՅԵԱՆ

ՏՕՔԹ. ՍՈՒՐԷՆ ՊԱՅՐԱՄՍԱՆ

ՏԻԱՐ ՊԵՏՐՈՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ

ՕՐՈՒԱՆ ՊԱՏՇԱՃ ՅԱՅՏԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ

«ՇՆՈՐՀԱԼԻ» ԵՒ «ԵԳԻՊՏԱՀԱՅ» ԵՐԳԱԽՈՒՄԲԵՐՈՒՆ

Խմբավարութեամբ

ՄՕ. ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆԻ

Կր Մեներգեն

ԶԱՊԷԼ ՌՇՏՈՒՆԻ — ՄԱՐՕ ՍԱԳԱՅԵԱՆ

ԼԻԶԱ ՓՐԷՏԵԱՆ — ՍԻԼՎԱ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ

ԳՐԻԳՈՐ ՓԱՐԹԱՄԵԱՆ

Դաշնամուրով Կ՚ Նուագակցին

ԿԱՍԻԱ ՃՂԱԼԵԱՆ — ԱՐՓԻ ՃԱՆԻԿԵԱՆ

ԿԱՐԻՆԷ ԼԻՋԼՈՋԵԱՆ

Կ՚ասմուհլեն

ՍՕՆԻԱ ՍԱՐԳԻՍ — ՀԱՅԿԱԶ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ՝

ԱՐՏԱ ՉՕՀՐԱՊԵԱՆ — ԱԻԵՏԻՍ ՄՈՎՍԻՍԵԱՆ

Իրենց Մասնակցութիւնը Կր Բերեն Նաեւ

ՏԻԿԻՆ ԱԼԻՍ ՏԵՓՈՅԵԱՆ — ՏԻԿԻՆ ՍՕՆԱ ՊԱԼԱԵԱՆ

ՏԻԱՐ ԿԱՐՊԻՍ ԵԱՉՃԵԱՆ

Եւ Ի

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԻՒՆԸ

Ուսկնդրութիւն

ՈՂԲ. ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՑԹ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Կր հրաւիրենք յաւէտ ողբացեալին յիշատակը յարգողները ներկայ գտնուելու։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԳԱՀԻՐԷԻ

ՆՈՒԻՐՈՒՄ

Քաղցրահունչ Մարկո ի յիշատակին

Իմաստութեան ակուցիներէն ըմպեցիր դուն անյագօրէն
Ու երգեցիր մեծ սեփտու՝ փայլը ջերմուկ արեւներուն.
Ու կախուեցար յորդահոսաց Գեղին ոսկր զճեւէն
Ու թրջեցիր հողը բերրի, ծառը բարի, ճերմո՛ղ արբւոյն...

Շնիւրեցիր աչս ուներու յաղթանակի երազը սիրն,
Ոչնչեցիր առաստութեան ու բերկրանքի դաշտերը գէս,
Բայց դուն ծորէն փակ պահեցիր ծուցչը հոգւոյն, ճուրչը սրտին՝
Աչխարհին դէմ զգայազիրկ, մարդկանց համար կարօտակէզ ..

Քերթո՛ղ բարի, մոռցա՞ր արդեօք որ ճո՛ւս դրին, սկիհեցին՝
Այդ յղացքի, վերընձիւղման, յաւերժութեան սաղմերուըն վ
Հիւլէներ՝ լուսապայծառ, ճիւսէճներ՝ հրաշածին՝
Ստեղծագործ ճուիրումի խորհուրդներով. պատարագով ...:

ՀԱՃԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

ՆՈՒԻՐԵԱԼ ԱՆՉ ՄԸ՝ Մարկրիք-Պայծառ Ցակոբեան

Որքան ատեն որ ճիգիմապէս առ յաւէս բաժնուած էակ մը չի մոռցուիր եւ կ'ապրիճ ամոր թողած յիշատակներով, կը յուզուիճ եւ կը հպարտանանճ ամոր կատարած արժէքաւոր գործերով, ուրեմն ամիկա մեզի համար չի մեռած, այլ ներկայ է մեր էութեան մէջ:

Ահա այդ ամձերէն մէկը կը ճկատուի Ողբ. Մարկրիք-Պայծառ Ցակոբեանը:

Ողբ. Մարկրիքը ճանչնալու առիթը ունեցայ երբ Գահիրէ գտնուելով, Ս. Գրիգոր Լուսաւորչի եկեղեցին այցելեցի, ապա անկէ եսկ՝ Հայկ. Ընթերցարանի բեմին վրայ հանդիսութեան մը ընթացքին: Տարօրինակ տպաւորութիւն մը թողած էր վրաս: Արդեօ՞ք իր մեղմ ու ամոյշ ձայնն էր, որ յաղթող սմանչացնել կու տար, թէ՞ իր ժպտուն դէմքը, որ զիս ճիպատման առարկայ կը դարձնէր:

Սխալած պիտի չըլլամ եթէ ըսեմ որ ողբացեալը յոգնել չէր գիտեր: Մի՛ cs ափսոսած է ոճ, ւրովհետեւ ը սիրէր աշխատանքը: Աշխատած է հայ ազգին, հայ եկեղեցիին, հայ երգին, հայ մշակոյթին, հայ արուեստին եւ իր սիրած Ս Դ. Հճյակեան կուսակցութեան համար: Աշխատած է պատօճեայ, պատւաբեր դիրքերու հասնելով եւ ամենուս աշխատած է իր հայկական տեսիլն պահելու: Սակայն ամենէն աւելի աշխատած է՝ թիւրճիմ կացգնիլ իր սիրելի ամուսնոյն՝ Մօ. Եգուարդ Ցակոբեանի: Մի՛cs պատրաստ՝ ամոր կողքին կանգնած էր ողբացեալը, ըլլայ ան բեմին վրայ կամ կեանքի մէջ:

Լուսապէս կը յիշեմ այն օրը, երբ Աղեքսանդրիոյ Հ.Բ.Ը.Մ.ի վարչութիւնը ձեռնարկ մը կազմակերպած էր հայ երաժշտութեան մասին, որուն ընթացքին պիտի բանախօսէր Մօ. Ցակոբեան, հայ երաժիշտներու գործին ու մշակոյթին բերած նպաստին մասին եւ մեր սիրեցեալ Մարկօն իր զողտրիկ ձայնով ներկաներուն պիտի նրամցնէր կարգ մը երգեր:

Խառնուեր բազմութիւն մը եկած էր զինք ունկնդրելու: Սակայն ան տխրադէմ եւ անհանգիստ վիճակ մը ունէր: Իսկոյն մօտեցայ եւ հարցուցի թէ ինչ է պատահած եւ ան պատասխանեց.

— Ես չէ որ անհանգիստ եմ. բնաւ իմ մասին չեմ խորհիր այս պահուս: Մայիսքրոյին տրամադրութիւնը տեղը չէ. չեմ գիտեր թէ ինչ ընեմ: Արդեօ՞ք յոգնած է թէ պաղ առած է:

Եւ այս կացութիւնը մնաց միշտ Մայիսքրոյին տրամադրութիւնը ցոյնելը: Վերջապէս բոլորիս սիրելի Մարկօն այդ գիտեր, իր ժպտադէմ արտայայտութեամբ եւ նրապուրիչ ձայնով. բուռն ծափահարութիւններ խլելով, գնահատուեցաւ ներկաներէն:

Ես այդ գիտեր ամենի լաւ ճանչցայ նուիրեալ անձի մը՝ յանձնիս Մարկրիք-Պայծառ Ցակոբեանի:

Ան եթէ մահացաւ մարմնապէս, սակայն իր տճնչաղաճ եւ յարատեւ աշխատանքով անմահ մնաց մեր սրտերուն մէջ:

Հանգիստ իր յոգնաբեկ մարմնոյն բայց վաստակաշատ գործին:

ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ

Աղեքսանդրիա

ՋԱՆՏԵՍԵԼ ՀԱՑ ՄԱՄՈՒԼԸ

ՄՈՆՐԷԱԼԱՀԱՅ ԿԵԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԼԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ԱՌԹԻՒ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔ-ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

Կիրակի 6 Հոկ., 1991, կ. ե. ժամը 4էն սկսեալ տեղի ունեցաւ ժողովրդական մեծ եւ խանդավառ հաւաք մը Արմէնիէպէտ վարժարանի մարզախաղավայրին մէջ, նախաձեռնութեամբ Ս.Դ Հ.Կ.-ի և Ռ.Ա.Կ.-ի տեղական վարչութեան և մասնակցութեամբ Հայց. Առաքելական Եկեղեցւոյ, Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ, Հայ Աւետարանական Ժողովարանին, Հ.Բ.Ը.Մ.-ի եւ Պոլսահայ Մշակութային Միութեան:

Այս հաւաքին, որուն ներկայ գտնուեցան աւելի քան հազար հոգի, իրենց սիրայօժար մասնակցութիւնը բերած էին հայկական երեք ճաշ-նոտախումբեր՝ «Սեւան», «Հայ Ֆինկըզ» եւ «Արմենիա» իրենց հանրածանօթ և սիրուած երգիչներովք:

Գանատական և հայկական քայլերգներու յորինկայ ո՛ն կընդգրկեն քենէ եսք, բայման խօսքը կատարեց Պր. Նուպար Մամուրեան որմէ եսք ողջոյնի խօսքեր կատարեցին և խանդավառ ծափահարութիւններու արժանացան ՌԱԿի կողմէ Պրն. Արթօ Պասմաճեան և Ս.Դ Հնչակեան Կուսակցութեան կողմէ ընկեր Կրպակոս Թիւթիւնճեան, ապա յայտագրի գործադրութեան ընթացքին խօսք առին նաեւ հաւաքին մասնակից կազմակերպութիւններուն կողմէ ներկայացուցիչներ խանդավառելով ներկայ խառներամ հասարակութիւնը:

Այս առիթով իրենց ներկայութեամբ պատուեցին Գանատայի դաշնակցային խորհրդարանի ինչպէս նաեւ Քէպէքի ազգային ժողովի բոլոր հատուածներէն ներկայացուցիչներ, որոնք բոլորն ալ չնորհաւորեցին Հայաստանի անկախացումը, իրենց անվերապահ համակրանքը արտայայտեցին հայութեան եւ անոր արդար դատին հանդէպ խոստանալով որ մէկագային չրջանակներու մէջ պիտի փորպակեն եւ գործեն միշտ ի նպաստ հայ ժողովուրդին:

Նուագախումբերէն իւրաքանչիւրը առանձին առանձին իր խանդավառ և հայրենասիրական երգերով և նուագով ելեքտրականացուց ներկաները որոնցմէ մեծ թիւով կանայք, աղջիկներ և երիտասարդներ պարահրաւիրակ իջան երկարատեւ հայկական ժողովրդական պարեր կատարելով: Իր քանկագին մասնակցութիւնը բերաւ նաեւ համայնքին ծանօթ երաժշտագէտ և նուիրեալ ազգային գործիչ Մօ. Ա. Մխիթարեան կատարելով «Ղարաբաղ» և «Հայաստան» երգերը:

Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Աբժ. Տ. Բարթող Քհնյ. Արքաճեան յայտագրի վերջաւորութեան օրհնութիւնները տուաւ:

Երեկոյթը չարունակուեցաւ եւ խանդավառութեան գագաթնակէտին հասաւ երբ երեք նուագախումբերը ու իրենց մենակատար երգիչները իրար միացած սկսան չարք մը հայրենասիրական և յեղափոխական երգեր քնքշացնել մինչեւ ուշ գիշեր:

ԹՂԹԱԿԻՑ

ՆԿԱՐՉԱԿԱՆ

ՌԱՖՖԻ ՉԷՉՃԷՆԵԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

Նկարչական արուեստի բեմին վրայ, իր ինքնուրոյն տեղը գրաւելու է երիտասարդ արուեստագէտ Ռաֆֆի Չէչճէնեան (ծնած 1964ին), իր առաջին անհատական ցուցահանդէսը տալով, անցեալ 27 և 28 Հոկտեմբեր 1991ին, որ տեղի ունեցաւ «Նայլ Հիլթըն» հիւրանոցին մէջ:

Ան ցուցադրած էր ընդամէնը 25 կտոր, սակայն կրնանք ըսել որ ցուցահանդէսին հիմնական կազմը բաղկացած էր 15 կէսավերացական - արտայայտչապաշտական ոճի ստեղծագործութիւններէ, որոնք կարելի է զետեղել նաեւ «փոփ-արթի հովանու տակ:

Այդ 15 տպաւորիչ աշխատանքները, արուեստագէտը կատարած էր տարբեր նիւթերու օգտագործմամբ: Այսպէս, ստեղծագործութիւններու մեծ մասը կերտուած էին քսպիտակ կամ գունաւորուած՝ պարանով հիւսուած տարածութիւններէ: Նաեւ օգտագործուած էին համակցուած չղթայ (թիւ 15), քանդակային ցցուն կառուցուածք (թիւ 12), փրչրըուած հայելիի բեկորներ (թիւ 3) եւայլն: Այս բոլորը ամրացած էին տարբեր չափերու և տարբեր եղանակներով մըշակուած տախտակներու վրայ:

Նկատի ունենալէ եսք իւրաքանչիւր ստեղծագործութեան անուանումը, հարկաւոր է ուշի ուշով ուսումնասիրել Ռաֆֆիի երկերը կարողանալ ներթափանցելու համար տըւեալ աչխատանքներու բովանդակային չերտերէն ներս:

Մեր կարծիքով Ռաֆֆին կարողացած է գտնել իր ձայնը վերոյիչեալ յաղող կիսավերացական կերտուածքներուն ստեղծմամբ: Յաղողուած էին մասնաւորապէս «Կեանքի բանտը» (Թիւ 1), «Իւրաքանչիւրի սրտին մէջ» (Թիւ 3), «Երկրաչարժ» (Թիւ 6), «Փոխնիք գրոյքը սխտեմբը» (Թիւ 10), «Եգիպտացի կինը» (Թիւ 12), «Արիւն ճերմակ վերնաշապիկի վրայ» (Թիւ 14):

Ցիշենք, որ բացի վերոյիչեալ 15 գործերէն, ցուցադրուած էին նաեւ 10 չրանկերկ նկարներ եգիպտական մոթիվներով:

Բարի երթ կը մաղթենք մեր սիրելի Ռաֆֆիին: Բազմատաղանդ եգիպտահայ համայնքը եւս հարստացաւ չնորհալի արուեստագէտով մը:

ՀՐԱՆԴ ՔԷՇԻՇԵԱՆ

(Արուեստագէտ)

Գահիրէ

ԳԱՀԻՐԷԻ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Նշենք որ, ըստ կանոնագրութեան, Թեմական Ժողովին կողմէ ընտրուած ընտրական յանձնախումբին երկու անդամներուն՝ ընկ. Պետրոս Մովսէսեանի և Պր. Նուբար Ցէօվլէթեանի վրայ միացան նաեւ ներկայ քուէարկող, ժողովուրդին կողմէ ընտրուած երկու անդամներ՝ յանձինս ՊՊ. Ցակոբ Մարգարեանի և Մարտիկ Թերզիպաչեանի:

Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ Զաւէն Ս. Արք. Զինչինեան ամբողջ օրը ներկայ գտնուեցաւ և հետեւեցաւ ընտրութեան կանոնաւորութեանը:

Խաղաղ մթնոլորտի մէջ և կանոնաւորութեամբ կատարուած այս քուէարկութիւնը վերջ գտաւ կ.ե. ժամը 5ին, Ապա պետական ներկայացուցիչին, Առաջնորդ Սրբազան Հօր, ընտրական յանձնախումբի անդամներուն, եգիպտահայ մամուլի խմբագիրներուն ներկայութեան, օրինական ճշդումները կատարուելէ եսք Առաջնորդ Սրբազան Հայրը կարդաց և նշանակուած երեք ազգայիններու կողմէ ալեանագրուեցան: Վերջնական արդիւնքը յայտնի եղաւ գիշերուան ժամը 8 30ին:

«Արեւ, «Ծուսաբերի և «Ջահակիրի չրջանակներու համաձայնութեամբ ստեղծուած Միասնական Ճակատի բոլոր թեկնածուները՝ թիւով 24 հոգի, չախչախիչ մեծամասնութեամբ ընտրուեցան: Ընտրութիւններուն ալեանագրուած 528 ընտրողներէն մասնակցեցան 231 հոգի, որոնցմէ 1 հոգի ճերմակ քուէ տուած էր: Իսկ ընտրուած ազգայիններէն բացի, քուէներ ստացած էին թիւով 22 հոգի՝ 28 քուէ:

Խմբագրութիւնս կը չնորհաւորէ նորընտիր թեմականի բոլոր անդամները և կը մաղթէ որ համապարծական ոգին միշտ տիրէ իրենց միջեւ ի նպաստ համայնքիս բարօրութեան և խաղաղութեան որպէսզի ազգային գործերը մատակարարուին յաջողութեամբ:

Ա. Ա.

ՀԱՑ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՑ ՏԱՆ

ՋԱՀԱԿԻՐ

ՍՂԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՍԲԹԱԳԻՐ

14 ՆՈՅ. 1991

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Խնայողութիւնը խոր ցաւով կը յայտնէ որ նուիրատու Ս. եկեղեցւոյս՝

ՏԻԱՐ ՄԻՔԱՅԷԼ ՇԱՄԼԵԱՆ

իր մահկանացուն կնքած է Ուրբաթ, 8 Նոյեմբեր 1991ի կ.ե. ժամը 1ին, տեղւոյս Իտալական հիւանդանոցին մէջ, յառաջացած տարիքին մէջ, չես երկարատեւ հիւանդութեան։

Տեղի ունեցաւ ազգային յուղարկաւորութիւն Շաբաթ, 9 Նոյեմբեր 1991ի կէսօրուայ ժամը 12ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց ժամուն մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ տեղւոյն գերեզմանատան՝ ընտանեկան դամբարանին մէջ։

Հանգիստ ողբացեալին յոգեպարեկ ոսկորներուն։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹԵԱՆ

Այս տխուր առթիւ «Ջահակիր» իր զգացուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին բոլոր սգակիր պարագաներուն։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Մօ. Եդուարդ Յակոբեան, Տէր և Տիկ. Գրիգոր և Սօնա Թուճայեան և զաւակը (ԱՄՆ), Այրի Տիկին Գեղանոյշ Սարգիսեան, Տէր և Տիկ. Գաբրիէլ Աբաջեան և դուստրը, Տէր և Տիկ. Կրէկ Թաշճեան (ԱՄՆ), Այրի Տիկ. Սրբուհի Սարգիսեան, Տէր և Տիկ. Նշան Գէորգեան (Երեւան), Տէր և Տիկ. Ժագ Յակոբեան և զաւակունք, Օրք. Անժէլ, Ժագլին և Պր. Պերճ Յակոբեաններ (ԱՄՆ), Տէր և Տիկ. Յարութիւն Պետիկեան և զաւակը (ԱՄՆ), Պր. Պերճ Պետիկեան (Երեւան), Տէր և Տիկ. Ժորժ և Պերճուհի Պետիկեան և զաւակունք (ԱՄՆ), Օր. Պերճուհի Դպիրեան և համայն ազգակիր պարագաները ներկայիս կը ծանուցանեն, թէ Կիրակի, 17 Նոյեմբեր 1991ին, յաւարտ Ս. Պատարագի, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ կնոջ, քրոջ և ազգականին՝ յաւէտ ողբացեալ

ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՑԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

մահուան առաջին տարելիցին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Մօ. Եդուարդ Յակոբեան, Տէր եւ Տիկ. Գրիգոր եւ Սօնա Թուճայեան եւ զաւակուիք, ինչպէս նաեւ համայն սգակիր պարագաներ կը ծանուցանեն, թէ Կիրակի, 17 Նոյեմբեր 1991ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յետ աւարտման Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց բարեյիշատակ զոմաճչին, աներոջ, ծնողաց եւ ազգականին՝

ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՑԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

մահուան 20րդ տարելիցին առթիւ, եւ

ՈՂԲ. ՍՐԲՈՒՀԻ ՊԵՏԻԿԵԱՆԻ

մահուան 36րդ տարելիցին առթիւ։

Հանգուցեալներուն յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	500 ե.Գ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Թերթիս նախորդ երկու Թիւերուն մէջ հրատարակուած «Ընթանանք Համագործակցական Ոգիով և «Սիրոյ և Եղբայրութեան Դրօշներ Պարզինք» գրուածքներ Աւետիս Մովսէսեանի կողմէ, նպաստաւոր յօդուածներուն առթիւ, Ոմն (Ալեքսանդրիայէն) ընկ. Թիւ՝ 1241 կը նուիրէ 20

ՇՈՒՐՋՏՈՒՐՆԵՐ

Ողբ. Նուարդ Լուսինեանի մահուան Ա. տարելիցին, և ողբ. Գէորգ Գէորգեանի մահուան 7րդ տարելիցին առիթներով, Տիար Գրիգոր Լուսինեան և դուստրը Պէրճ և փեսան Համբարձում Յարութեան (Ա.Մ.Ն.), և Տիրին Ազաքսի Գէորգեան կը նըւիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
«Արեւ»ին	50
«Ծուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

(Ստանալ «Արեւ»էն)

Եգիպտահայ Թերթերու գեղեցիկ գործունէութեան առիթ գնահատանք Տիար Ռաֆֆի Ջէյճէնեան կը նուիրէ.

«Արեւ»ին	30
«Ծուսաբեր»ին	33
«Ջահակիր»ին	30

(Ստանալ «Արեւ»էն)

ՖՈՒՏԲՈԼ

Հ.Մ.Մ. «ԻՆՎԱԶՈՐԷՍ» 2–1

Փասատինա – Մանթեպելլո – կլէնտէյլ ֆութպոլի լիկի մրցաշարքով Հ.Մ.Մ.–ի ֆութպոլի խումբը արձանագրեց նոր յաղթութիւն մը եւս։

Կիրակի, Հոկտ. 20ի առաւօտեան Հ.Մ.Մ.–ի նորակազմ ֆութպոլի խումբին մարզիկները որդեգրած էին նոր «ոգի»ով մը։

Առաջին կիսախաղին, 19րդ վայրկեանին Հ.Մ.Մ.–ական Մամբրէին մէկ հարուածը անակնկալի բերաւ «Ինվազորէս» խումբին բերդապահը եւ ալեհատ նագրեց առաջին կօլը։

28րդ վայրկեանին «Ինվազորէս» յաջողեցաւ ապահովել հաւասարութիւնը։ Սակայն, Բ. կիսախաղին 20րդ վայրկեանին Գէորգ արձանագրեց Հ.Մ.Մ.–ի յաղթանակի կօլը։

Մրցումը աւարտեցաւ 2-1 ի նպաստ Հ.Մ.Մ.–ին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՅՈՒՑԱՀԱՆԴԷՍ Հ.Գ.Մ.Ի ՍԷՋ

Անցեալ Ուրբաթ 8 Նոյ.ի ե. րեկոյեան, Հ.Գ.Մ.ի մէջ տեղի ունեցաւ յաջող Լուսանկարչական Ցուցահանդէս մը, հովանաւորութեամբ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեանի և մասնակցութեամբ ծանօթ արուեստագէտ լուսանկարիչներու։ Այս մասին պիտի անդրադառնանք յաջորդ Թիւով։

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝

Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ

33 Սաաս Զաղլուլ պող. Փոստարկղ թիւ՝ 627

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹՐՑԱՐՔ

ԳԱՀԻՐԷ

Հ.Մ.Մ.Ի Հիմնադրութեան 70-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ

Գ· ՋԵՌՆԱՐԿ

Հինգշաբթի 12, Ուրբաթ 13 եւ Շաբաթ 14 Դեկտեմբեր 1991

ՓԻՆԿ - ՓՈՆԿԻ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՍԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑՈՒՇԱՐՔ

«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»

Դ· ՋԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ (Ժ·Ե· ՏԱՐԻ)

ԻՆՉՊԷՍ ՆԱԵԻ

ԱՂՋԿԱՆՑ ՄԻՋԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ

«ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՑԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆ»

ՋԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ (Ա· ՏԱՐԻ)

(18 Տարելաճէն Վար)

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

Հ·Մ·Մ·Ի ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Մանրամասնութիւնները յայտնուին

ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ՈՒ ՉԽԱՉԱՉԵԻԼ

ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ՔՈՒՊԷՊԱ,

ԼԱՇՄԱՃԻԿՆ, ՄԱՆԹԸ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր աճուրդ որուն կը փափաքին ուշեներ, պող ճաշին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԵԳԻՊՏՈՍԻ ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԱՂՋԿԱՆՑ ՄՐՑԱՇԱՐՔԸ

(1991 - 92 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ)

Ուրբաթ 15 Նոյեմբեր 1991-ի, կ.ե. ժամը 4-ին

Հ·Մ·Ը·Մ·-ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՀԵԼԻՈԼԻՏՕ

Ազեքս. Հ.Մ.Ը.Մ. Նուպարի Մարզադաշտին վրայ

Ուրբաթ 22 Նոյեմբեր 1991-ի, կ.ե. ժամը 4-ին

Հ·Մ·Ը·Մ·-ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ԷԼ-ՍԷՏ

Էլ - Սէտի Մարզադաշտին վրայ (Գահիրէ)

Ուրբաթ 29 Նոյեմբեր 1991-ի կ.ե. ժամը 4 ին

ՋԱԿԱԶԻԿ ԸՆԴԴԷՄ Հ·Մ·Ը Մ· ՆՈՒՊԱՐ

Զագազիկի Մարզադաշտին վրայ

Մրցաշարին կը մասնակցին 12 խումբեր, որոնք բաժնուած են 3 խմբակումներու.-

Ա. ԽՄԲԱԿ - 1) Ահլի - 2) Զամալէք - 3) Էլ Գահէրա 4) Մանսուրա։

Բ. ԽՄԲԱԿ 1) Մփոըթինկ - 2) Էլ Շամս - 3) Մռուհա - 4) Թերանէ։

Գ. ԽՄԲԱԿ - 1) Էլ Սէտ - 2) Հելիոլիտօ 3) Հ.Մ.Ը.Մ. Ազեքս. 4) Զակազիկ։

1. Իւրաքանչիւր խմբակի 4 խումբերուն մէջեն ոեզի պիտի ունենայ մրցաշարք մը, որոշելու համար Ա.ին 4րդ դիրքերը։

2.- Ա.Բ. եւ Գ. Խմբակներու Ա.ին և Բ. րդ հանդիսացողը 6 խումբերու մէջեն տեղի պիտի ունենայ մրցաշարք մը, որոշելու համար Եգիպտոսի Ախոյեանը և առաջին վեց դիրքերը։

3.- Ա.Բ. և Գ. խմբակներու 3.րդ և 4րդ հանդիսացող 6 խումբերու մէջեն տեղի պիտի ունենայ մրցաշարք մը, որոշելու համար 7րդ մինչեւ 12րդ դիրքերը։

Բոլոր մրցումներուն մուտքը ազատ է

ՍԻՐԱԼԻՐ ՀՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ

ՉԱՀԱԿԻՐ

ԱՋԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՐԵՔԱԹԵՐԹ

Ա. Ր. Ա. ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՊԱԹԱԳԻՐ

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م - ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef ; SARKIS BALAYAN

Հիմնադրված 1948

Տնօրէնատէր — Օ.ՑՏՕ. ՄԵՐՈՎԲԵԱՆ

Պետականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1242 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 28 ՆՈԵՄԲԵՐ 1991

ՀԱՏԸ ՉԵՒՓԷ 20 եգ. Դրկ.

عدد رقم ١٢٤٢ — الخميس ٢٨ نوفمبر ١٩٩١

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԺԵ. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՇՈՒՐՋ

ՈՒՂՂՈՒԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Հայրենակիցներ՝

Ս.Դ. Հնչակեան Կուսակցութիւնը վերջերս ունեցաւ իր 15րդ համագումարը։ Սփիւռքն ու Հայաստանը ընդգրկող իր բոլոր հրջաններուն կողմէ լիազօրուած ներկայացուցիչներու մասնակցութեամբ։

Համերաշխ մթնոլորտի մէջ, հաւաքին վայել լրջութեամբ ու պատասխանատու մօտեցումով, ժողովը կեդրոնացաւ իր ծանրութեան օրակարգին վրայ, մէկ առ մէկ ու անհրաժեշտ բծախնդրութեամբ քննելով դրուած հարցերն ու տալով անոնց տեղին ու յարգուած լուծումները։

Համագումարի բերելով անցեալ շրջրջ հինգ տարիներու իր բազմաբնոյթ գործունէութեան արդիւնքները եւ տալով գնահատական կազմակերպութեան ներկայ գոյավիճակին, Գերագոյն ժողովը գոհունակութեամբ հաստատեց, որ նոյն ժամանակահատուածին արձանագրուած է քանակի ու որակի աճ։ Աւելի տարածուն է իր կազմակերպական ցանցը խտացած են շարքերը։ Կեանքի կոչուած են նորանոր հիմնարկներ։ Նոր ծաւալ զգեցած է իր գործունէութիւնը ազգային, քաղաքական, մշակութային, կրթական, բարեսիրական, մարզական եւ այլ մարզերէ ներս։ Զեռք բերուած է նոր հեղինակութիւն ու կշիռ մեր ժողովուրդի լայն զանգուածներուն մօտ։ Կուսակցութիւնը աւելի գործօն ու ազդու ներկայութիւն եղած է հայ կեանքէ ներս։ Իր մասնակցութիւնը բերելով մեր ազգի ու հայրենիքի առջեւ դրուած հիմնահարցերու առողջ քննարկման ու բարեյաջող լուծումին։

Համագումարը, նաեւ, ի քննքննադատական անվերապահ մօտեցումով, բացայայտեց իր նորագոյն գործունէութեան քերին ու անթաւարարութիւնները, սխալ ու վրէպ, եւ առաջադրեց դարմանն ու լուծում ասոնց արագ վերացումին համար։

Անցեալ հնգամեակը յատկանշուեցաւ մի շարք ազգային կեանքի մէջ եղակի բարեշրջումներով։ Գործնական միջոցառումներով ամրապնդուեցաւ համաշխարհային խաղաղութիւնը։ կըրճատուած են զանգուածային բնաջնջման զէնքերը։ «Պաղ պատերազմը» վերջ գտաւ։ Հակամարտ պլօքներու միջեւ սկսաւ գործակցութիւն, փոխան առճակատումի։ Միացեալ ճիգերով կը լուծուին շրջանային տագնապները մէկ առ մէկ։ Այս բոլորը կ'ապահովեն մարդկութեան ապագան։ կ'ուժեղանան ազգի ու մարդու իրաւունքներու պաշտպանութիւնը։ կը դառնան նեցուկ ու ժողովուրդները ինքնորոշման ազգային գեանի վրայ։ Վերանայ ցեղային խտրականութեան ամէն արտայայտութիւն։ Վերաբացուին ընկերային եւ ազգային փոխադարձ իրաւունքներու թղթածրարները։

Ասոնց արդար հատուցում տալը կը դառնայ հրամայական։ Համագումարը ողջունեց հասմաշխարհային նորագոյն իրավիճակի այս դրական զարգացումները, որոնք կ'արտացոլեն կուսակցութեան ընկերային ու ազգային տենչն ու գաւանանքը։

15-րդ համագումարը բարձր գնահատական տուաւ կուսակցութեան վերջին տարիներուն վարած ազգային ընդհանուր քաղաքականութեան, գծին ու դրոյթներուն։

Առաջին մէկ օրէն զօրավիգ եղած էր Խ. Միութեան մէկ սկսուած վերակառուցումի չարժումին յուսալով, որ ան ճշմարիտ ինքնիշխանութեան կը հասցընէ հայկ. հանրապետութիւնը։ Հայաստան տէր կը դառնայ իր ուրացուած եւ զրացուած բոլոր իրաւունքներուն։ կը գործէ Միութեան շրջագիծի մէջ, լիիրաւ անկախութեան տէր երկրի մը բոլոր իրաւասութիւններով։ Դառնալով միահեծան տէր իր ճակատագրին։ Ընդհուպ մինչեւ անդամակցութիւն ՄԱԿ-ի և դիւանագիտական կապերու հաստատում իր ցանկացած տէրութեան հետ։

Արցախը սեպհական ենք աբաժան մասն մեր պատմական հայրենիքին։ Անիրաւաբար մեզմէ խլուած այս հողաշերտի վերադարձն ենք պահանջած։ Առաջադրած ենք մարտավարական յստուկ գիծ։ Միջազգային իրաւարութեան եւ Խ. Միութեան ներքին գոյավիճակի լոյսի տակ, ընդհանուր տուեալներու նկատ.

(Շար. տես էջ 2)

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿ ԱՐՑԱԽԻ ՄԷՋ

Յոյցեր Ատրպէյճանի Նախագահ Ա. Մութալիպովի Դէմ

Ինչպէս որ ակնկալած էր Հայաստանի Նախագահ Լ. Տէր Պետրոսեան, սեպտեմբեր 26 Նոյ.ին, Ատրպէյճան կառավարութիւնը, իր խորհրդարանական ճնշման բերքն, պատերազմական վիճակ յայտարարած է եւ որուած է խզել բոլոր տնտեսական յարաբերութիւնները Հայաստանի հետ։ Նաեւ յայտարարուած է Լ. Ղարաբաղը ապրիլ եսէ չճկտել նախ. քննարկուած ըլլալով որ ան ատրպէյճանական սահմանադրութեան մէջ կը գտնուի։

Ատրպէյճանի ղեկավարները առած են այս որոշումները ամբաստանելով որ ամսոյս 21 Նոյ.ին Մարտունիի մէջ տեղի ունեցած ուղղաթիռի արկածը, որուն, զոհ գացած են 20 պետերիներ, պատահած է «հայ ազատամարտիկներու» կազմակերպութեամբ եւ ոչ թէ մատախուղի պատճառաւ։

Նշենք թէ, անցեալ երկուշաբթի օր Ատրպէյճանի զանազան հաղորդներու մէջ յոյցեր կատարուեցան երկրի նախագահ Ա. Մութալիպովի դէմ, որոնք կը պահանջէին Լ. Ղարաբաղի կցումը Ատրպէյճանի։

Միւս կողմէ Լ. Տէր Պետրոսեան անցեալ երկուշաբթի օր հրամանագրեց որ յոյոր 18 25 տարեկան երիտասարդները զինուորագրուին։ Նաեւ ընդունուեցաւ աղջիկներու մուտքը՝ հայկական բանակին մէջ։

ՆԱԽԱԳԱՀ Մ. ԿՈՐՊԱՉՈՎԻ ՄԻՋԱՄՏՈՒԹԻՒՆԸ

Անցեալ երեքշաբթի 26 Նոյ.ին, Խ. Միութեան նախագահ Մ. Կորպաչով առոչարկեց, որ Ղարաբաղի և Ատրպէյճանի սահմաններէն քաշուին երկուստեք, 10 քիլոմեթր տարածութեամբ։ Այդ սահմանը, ըստ ան,- պիտի պաշտպանուի խորհրդային զօրքերու կողմէ։

Այս առընչութեամբ ան երէկ երեկոյեան, իր գլխաւորութեամբ ժողով մը գումարեց երկու կողմերու ներկայացուցիչներով։

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՕՆ

Ողբ. ԸՆԿԵՐՈՒԻ Մարկրիթ Յակոբեանի

ՄԱՀՈՒԱՆ Ա. ՏՄՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ

Գանիրէի Ազգ. Իշխանութեան տեղեկութեամբ, կիրակի 17 Նոյ. 1991ի առաւօտեան Ս. Կրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յաւարտ Ս. Պատարագի կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն, ողբ. Մարկրիթ Պայծառ Յակոբեանի մահուան ա. տարելեցին առթիւ։

Արարողութեանց կը նուաճաւորէր բեմէս Առաջնորդ Գերբ Տ Զաւէն Արք. Չիչեանց։ Ornուան պատարագիչն էր Արժ. Տ. Նշան Խչկ. Քհնյ. Պէյլէրեան, սպասարկութեամբ սարկաւագներ՝ Բրբ. Յարութիւն Լեւոնեանի, Յակոբ Համբիկեանի, Արամ Ամիրեանի, Օննիկ Պողոսեանի եւ Ադեմսընդրիայէն՝ Միքաս Պաճոյեանի, ընկերակցութեամբ «Շնորհալի» երգչախումբի, ղեկավարութեամբ Մօ. Եգ. Յակոբեանի։

Ներկայ էին՝ հայրենի ծաւօք մտաւորական - եւ ժրջտգէտ Փրոֆ. Յիգիլիա Բրուտեան (որ յատկապէս Հայրենիքէն եկած է եգիպտոս ողբացեալ Մարկրիթի մահուան տարելիցին ներկայ գտնուելու) համայնքի ներկայացուցչական դիմաբեր, վարժարանական տնօրէններ, բարեսիրական, մշակութային ու մարզական միութիւններու եւ մամուլի ներկայացուցիչներ, ասակերտ ներէն մաս մը եւ հանգուց.

(Շար. տես էջ 3)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ Գ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հրամանագրով Հայաստանի վարչապետ նշանակուած է փոխ նախագահ Գագիկ Յարութիւնեան։ Եւ փոխ վարչապետ նշանակուած է Հրանդ Բագրատեան, որ վարչապետի պաշտօնակատարն էր։ Իսկ Աշոտ Մանուչարեան որ Հայաստանի ներքին գործոց նախարարի պաշտօնակատարն է, Հանրապետութեան նախագահի ազգային անվտանգութեան գծով գլխաւոր խորհրդական նշանակուած է։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՍՐԱՑԷԼԻ ՄԻՋԵԻ

Կը հաղորդուի որ Հոկտեմբեր 7ին, հաստիպում մը տեղի ունեցած է Հայաստանի գիւղատնտեսութեան նախարար Եուրի Զաւադեանի եւ Իսրայէլի վարչապետի խորհրդական Դաւիթ Վիցկակացի միջեւ, որուն ընթացքին համաձայնած են մասնագէտներ եւ գիտական տեղեկութիւններ փոխանակել։ Նաեւ ճշգարտուած է երկու երկիրներուն միջեւ գիւղատնտեսական մթերքներու փոխանակման հարցերը։

ՄՈՆՐԷԱԼԱՀԱՅ ԱՐՁԱԳԱՆԳ

ՄԵԾԱՐԱՆՔԻ ԵՐԵԿՈՅԹ

Հայ Վաստակաւոր Դաստիարակներու

Հայ կաթոլիկէ Միութեան, մշակութային գործունէութեանց պատմութեան մէջ, յիշատակելի թուական մը կը հանդիսանայ 20 Հոկտեմբերի կիրակին, երբ Եգիպտոսի սրահին մէջ հոծ և ընտրանի հանդիսականներու ներկայութեան, ուր Ալէքսանի թաղաբասէրներու կազմակերպութեամբ կը գործադրուէր մոնրէալահայ հինգ վաստակաշատ դաստիարակներու ձօնուած մեծարանքի յոյժ գնահատելի հանդիսութիւնը:

Մեծարեալ դաստիարակները կը հանդիսանային.- Բարշ. Սննիկ սրկ. Գալուստեան, գոկտ. Ցարութիւն Էսկիճեան, պպ. Պերճ Մոմճեան, Նուրհան Ուզունեան և Գաբրիէլ Պամպաճեան, որոնց մասին երախտագիտական և գնահատանքի խօսքեր ուղղեցին.- իրաւաբան Հրայր Ճրհանեան, Բարշ. Սննիկ սրկ. Գալուստեան, պպ. Վարդգէս Քիւվէլեան, կարօ Նամլեան և Ժօրժ Ճապլայեան:

Հանդիսութեան բացման խօսքը արտասանեց տիկ. Ռոզալիա Վասիլեան, որ մի քանի պահ վարի պաշտօնը կատարեալ գիտակցութեամբ: Ապա ընդ մէջ կը գործադրուէր գեղարուեստական յայտագիրը որուն յաջողութեան իր բեղուն խնամքը ցուցաբերած զանազան ելոյթներով կը տանակցէին աստուածքնորով՝ Ռիթմա Մահսերեճան, Լարա Ահարոնեան, Նուազի բաժնով՝ Համբարձում Անդունեան (դաշնակ), Նայիրի Փիլոյեան (ջութակ), Ռաֆֆի Սահակեան (կիթառ), Քառեակն 3 տեսարաններու մէջ՝ Ցարութիւն Քիւրտօղլեան, Ներսէս Տօլմաճեան, Համբարձում Անդունեան, Պետի Ահարոնեան, Արա Գաճայեան և Դաւիթ Ց. Էվերեկլեան: Հոս կ'արժէ յիշել, թէ Դաւիթ Ց. Էվերեկլեան մաս կազմեց Քառեակն բոլոր տեսարաններուն և իր վարժ փորձառութեամբ մեծ դերը ունեցաւ մեծարանքի երեկոյին:

Հանդիսութիւնը կը հովանաւորէր՝ համայնքին նուիրուած հովուապետը՝ Գեր. Տէր Գէորգ վրդ. Զապարեան. նախագահն էր՝ գոկտ. Գէորգ Պաղճեան որոնք գրուատական խօսքերով կը շնորհաւորէին դաստիարակները և հանդիսութիւնը կազմակերպողները:

Հոլակ՝ մեծարեալները և անոնց համեստափայլ տիկինները կ'արժանանային պատուոյ յուշատախտակներու, ծաղկեփունջերու:

Տէրունական Ազօթքով վերջ գտաւ այս ապաւորէ երեկոյթը, որմէ եւք կատարեցաւ պատշաճ հիւրասիրութիւն:

Մենք ևս սրտանց կը շնորհաւորենք մոնրէալահայ հինգ վաստակաւոր դաստիարակները, ինչպէս նաեւ կազմակերպիչները:

ՋԱԻԷՆ ՊԱԼԱԵԱՆ

ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐՈՒ ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍԸ ՀԱՑ. ԳԵՂ. ՄԻՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Ուրբաթ, 8 Նոյեմբեր 1991ի երեկոյեան Հայ. Գեղ. Միութեան վարչութիւնը գեղեցիկ գաղափարը ունեցած էր ցուցահանդէս մը կազմակերպել, գաղութիս մէջ գտնուող ծանօթ և համբաւ չհանած արուեստագէտ լուսանկարիչներու մասնակցութեամբ:

Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Զինչինեանի, Թեմական ժողովի առնախագահ Գր. Անդրանիկ Մեսրոպեան ժապաւէնը կարեց և ցուցահանդէսը բացուած յայտարարուեցաւ:

Գնդեցիկ էր տեսարանը: Լուսանկարներու գոյներու ներդաշնակութիւնը ճոխացուցած էր «Թէքէեան» սրահը: Հիացումով կը դիտէինք նկարները, որոնք մէկը միւսին կը գերազանցէին:

Անշուշտ, բնական էր որ աքանչացում պիտի պատճառէր և մակարդակ ունեցող ցուցահանդէս մը պիտի ըլլար, քանի որ մասնակցող լուսանկարիչները գրեթէ բոլորն ալ մէյ մէկ արուեստագէտներ էին, ինչպէս՝ Անդրօ Վարժապետեան, Արման Արծրունի, Վահէ Վարժապետեան, Հայկ Աստուրեան, Նուրհան Քիւրքճեան և Գէորգ Ճակոբեան:

Ամէն ցուցահանդէսին հրաւիրուած էին նաեւ իրենց մասնակցութիւնը բերելու և գեպատահայ սիրող - արուեստագէտ - լուսանկարիչներ, որոնց մէկու տեղի ունեցաւ պարզեւաւոր մրցանք մը: Այս առիթու գնահատիչ յանձնախումբ մը կազմուած էր յանձինս Ա. Վարժապետեանի, Վ. Վարժապետեանի և Քրիս Միքայէլեանի:

Վեց սիրողներ մասնակցած էին սոյն մրցանքին, որոնց մէկէն Շահէն Մազլումեան և Ռաֆֆի Փարթամեան գնահատանքի արժանացան: Գեղեցիկ էին պերճ թուլումպաճեանի, Աշոտ Փափազեանի, Մարլօ Սիմոնեանի գործերը: Իսկ արուեստագէտ Գրիգոր Միքայէլեան, որ չէր փափաքած մրցանքին մասնակցիլ, սակայն ցուցադրած երկու լուսանկարները կարող արուեստի գործեր էին:

Վարձքերնին կատար բոլորին:

ՆԵՐԿԱՑ ՄԸ

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ

• ՀԱՐՍԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՅ (ՆԱՀՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. 239533 ԵՒ 245829
SHIRAK PRESS Armenia St. (Nahr) BEIRUT

ԱՊԱՔԻՆՈՒԻՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Կ'տեղեկացնեմ որ Երեքշաբթի, 19 Նոյեմբերի, Մոնթրէալի Սէնթ Մարի հիւանդանոցին մէջ, լեղուցի գործողութեան մը ենթարկուած է Գանատայի Ս. Դ. Հնչ. կուսակցութեան Վարիչ Մարմնի ատենապետ Պրն. Զաւէն Պալաեան:

Ուրախ եմ որ գործողութիւնը ազգած է յաջող եւ ան վերադարձած է իր բնակարանը, ու ապաքինումի շրջան մը կը բոլորէ:

Խմբագրութիւնս ըստ սփոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթէ մեր սիրելի ընկերոջ:

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Մ Ա Տ Ո Ն Ն Ա ՍԻՐԱՀԱՐԱԾ Է ԲՄԱԴՐԻԶ ԱԼԵՔ ՔԷՇԻՇԵԱՆԻՆ

Նշանաւոր երգչուհի Մատոննա, որ վերջերս իր մասին շատ կը խօսեցնէ իր գայթակղեցուցիչ վիտէօ-ժապաւէններով, այժմ սիրահարած է ամերիկահայ չարժանկարիչ Ալեք Քէշիշեանի: Ալեք Քէշիշեան բեմադրիչն է «Իրականութի՞ն կամ Քաղուքի՞ան» անուն ժապաւէնին, որուն մէջ Մատոննա պիտի ըստանձնէ գլխաւոր դերը:

Անոնք, որ Մատոննան մօտէն կը ճանչնան, կը պնդեն թէ երգչուհին ամէն մէջողի պիտի դիմէ որպէսզի այդ դերը չփախցնէ և ատոր համար մօտեցած է բեմադրիչ Ալեք Քէշիշեանին:

Հրատու գործակալութիւնները կը հաղորդեն, թէ երկու սիրահարները առաջին անգամ միասին տեսնուած են Նիւ Եորքի չարժանկարի քննադատներու մրցանակաբաշխութեան հանդէսին, ինչ որ Մատոննայի համար շատ լաւ ընտրուած տեղ մըն էր իրենց միասնութիւնը ցոյց տալու տեսակէտով:

Կը պնդուի նաեւ, որ Մատոննա հիմա աւելի լրջացած է: Շատերու կարծիքով, Մատոննայի այս լրջութիւնը արդիւնք է Քէշիշեանի հետ ունեցած յարաբերութեան: Քէշիշեան ծանօթ է որպէս հանդարտ բնաւորութեան տէր անձնաւորութիւն մը:

ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ Լեւոն Տէր Պետրոսեանին

Ցարգելի Տէր Լեւոն Տէր Պետրոսեան
Նախագահ Հայաստանի Հանրապետութեան

Ցանուն Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան կեդրոնական վարչութեան սրտագին կը շնորհաւորեմ Ձեր Հայաստանի Հանրապետութեան նախագահի համամժողովրդական խիստ պատասխանատու ընտրութիւնը:

Մեր ուրախութեան կը միանան հայրենիքի եւ սփիւռքի ճամայն շարքային Հնչակեանները, համակիրները եւ բարեկամները ինչպէս նաեւ կուսակցութեանս ճովանիին տակ գործող ընկերային, մարզական եւ բարեսիրական միութիւնները:

Կուսակցութիւնս իր ամբողջ հնարաւորութիւնները կը դնէ Ձեր եւ հայրենի պետականութեան տրամադրութեանց տակ, հաստատ գիտնալով որ Դուք պիտի դառնաք հայութեան առաջին կարովի նախագահը, որ աճապարանք նուիրումով ու անսպառ կամքով պիտի դիմակալէ Հայաստանի առջեւ ցցուած բարդ՝ հասկացական, տնտեսական, ընկերային եւ պաշտպանողական հարցերը, ինչպէս նաեւ բարոյ լուծումներ պիտի տայ Արցախի ու Արցախահայութեան բազմատարեալ իրավիճակին:

Ձեզի կը մաղթենք հաջառողջութիւն եւ յաջողութեան կարով ու բարորութիւն Ձեր Ազգին եւ ճորափրիր Հայաստանի Հանրապետութեան:

Ս.Հ.Հ.ՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՅԱՑՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւնը Ա. էջէն)

տառումով որդեգրած ենք հանգրուանային լուծումի գործընթաց: Այս համոզումով ալ ընդունելի սեպած ենք Մ.-ի Գերագոյն Խորհուրդի 1988-ի Ճունիսի կարգադրութիւնը Արցախի չուրջ: Մեր պահանջը մասամբ գոհացնող այդ «յատուկ վիճակի» ստեղծումը սեպելով հանգրուանային յաջողութիւն եւ կռուան, որ ամբողջական հասցնող մեկուղին կը կազմէր տուեալ պայմաններու մէջ: Ներկան կը հատատէ Ս.Դ.Հ.Կ.ի մարտավարական գծին ճշդութիւնը: Մինչ առճակատումն ու անմիջական ու արմատական պահանջի վրայ պնդումը, որ անիրատեսութիւն կը վկայէ, Արցախը խրեցին կորստաբեր փակուղիի մէջ, որմէ զինք դուրս բերելու մեր պայքարը կը չարունակուի:

Ս.Դ.Հ.Կ. դաւանած է ու կը հաւատայ, որ անկախութիւն եւ դաշնակցային կամ համադաշնակցային կապով Հայաստանի անդամակցութիւնը Միութեան, երբեք իրարամերժ հասկացողութիւններ չեն: Ընդհակառակն, հայկական Հանրապետութեան և իր ժողովուրդին գոյութիւնն ու ապահովութիւնը, տնտեսական ու ընկերային վիճակն և ազգային դեռ անկատար տեղիներու լրացումը կը ստիպեն որ Հայաստան մնայ գինակից Միութեան եւ յատկապէս Ռուսաստանի, բոլոր ժամանակներու ուղին: Աչխարհագրական, քաղաքական ու ազգային պայմանները որոնք, դեռ երկու հարիւրամեակ առաջ, հարկադրեցին հայուն որ դիմէ Հիւսիս, կը գոյատեւեն մինչեւ այսօր: Կոչը տալ այդ թիկունքէն՝ կը նշանակէ դիւրացնել ցեղասպանութիւնէ ու բռնագրաւումէ վերջ մնացած հայկ. վերջին հողաշերտին իւրացումը Փանթուրքիզմին կողմէ, որ կենդանի է հայատեաց, աւելի քան երբեք:

*Հայ ժողովուրդը այսօր կամ հանրաքուէով չէ, որ իր նախընտրանքը պիտի վճռէ յօգուտ անկախութեան: Ան ազատութիւն ընտրած է իր ծնունդէն ասդին: Անկախութեան գործընթացը աւելի լաւին պիտի ձգտի և ոչ թէ չուրջ: Մեր պահանջը մասամբ երկրին, իր բնակչութեամբ, ընդհակառակ այդ «յատուկ վիճակի» թարխէ կորուստի վտանգին, արտահայտումը սեպելով հանգրուանային յաջողութիւն եւ կռուան, որ ամբողջականի

«ՀՆՉԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Տարեդարձը

Նաբաք, Նոյեմբեր 2-ին, տօնական օր էր Հայաստանի Հնչակեաններ՝ համար: Հանդիսաւոր հաւաք - երեկոյով նշուեց «ՀՆՉԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ» միամեակը: Հրաւիրեալներէ բաւական էին եւ ողջոյնի խօսք ասացին՝ խորհրդարանի ազգային պատգամաւորի մը տեղակալ Լ. Մխիթարեանը, ակադեմական գիտնականներ, այլ գործիչներ: Յանուն Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի կեդրոնական եւլոյը ուներ Նահապետեան եւ «Հնչակի» գլխաւոր խմբագիր Արմէն Մելիմոնեան: Շատ յարիւր հրաւիրեալներու համար տրուեց ճոխ ճաշկերոյթ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԱԳՆԱՊ
ՂԱՐԱԲԱՂԻ ՄԷՋ

Կաթի և միսի խիստ տագնապալի վիճակ կը տիրէ Ստեփանակերտի և ընդհանրապէս ԼՂՀի տարածքին: Վիրկին տարիներուն, ազերիներու կողմէ յափըշտակուած շուրջ 6 հազար խոշոր եղջերաւոր անասուններու պակասը իր զգալի անդրադարձը կ'ունենայ մթի և կաթի արդիւնաբերութեան մարզին մէջ: Այսպէս, Խորհրդային Ղարաբաղի թերթը կը տեղեկացնէ, որ այս տարի կենդանական իւղի արտադրանքը կը հաշուէ 191 ծուն, 330 ծունի փոխարէն, 179 ծուն պանիր, 369ի փոխարէն, 4042 ծուն կաթնամթերք, 5342ի դիմաց:

Իսկ մթի արտադրութիւնը նուազած է 43 տոկոսով:

Կը տեղեկացուի նաեւ, որ Ստեփանակերտի մէջ իր գագաթնակէտին հասած է չաքարի տագնապը: Այս տագնապը մեղմացնելու համար Խորհրդային Միութեան զանազան հանրապետութիւններ ուղարկուած են ներկայացուցիչներ, որոնց ջանքերով կարելի պիտի ըլլայ տեղ հասցնել քանի մը վագոն չաքար:

Ծիշտն է, որ վերջին անգամ Մարզը չաքար ստացած է մօտ մէկ տարի առաջ, 1900ի Նոյեմբերին:

ԹՐՔԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՆՈՒԱՃԱԾ

Թուրքիոյ կողմէ բռնագրաւուած հայապատկան նահանգներու բնակիչներուն արդէն իսկ նօսրացած թիւը, վերջին մէկ տարուան ընթացքին, իրաքի դէպքերուն հետեւանքով աւելի նուազած է, ուրկէ զերծ մնացած չէ նաեւ հա բնակչութիւնը: Արդարեւ, Տիարպէքիրի մէջ 7 հայ ընտանիք միայն մնացած է, եկեղեցւոյ տանիքը փլուզամերձ ըլլալուն, մատրան մէջ կրօնական արարողութիւններ կը կատարուին: Իսկ Սվազի հայ բնակչութեան թիւը, որ կարեւոր համեմատութիւն մը կը կազմէր, նուազած է 38 ընտանիքի:

«ՄԱՐՕ» ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻ ԸՆԿ. ՀԻ ՁԱՐՈՒՀԻ ՁՕՐՍ ՅԵՍ.ՆԻ ԽՕՍՔԸ
ՈՂԲ. ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ ՍՈՋԵԻ

Հակառակ որ ամբողջ տարի մը անցած է այն դժբախտ օրէն երբ եգիպտահայութիւնը տոյակտ կը կրէր իր ազնիւ զաւակներէն մէկը՝ Մարկրիթ Պայծառ Յակոբեանը, սակայն տակաւին, մենք չենք հաշտած այդ դառն ու սխալ իրականութեան հետ, չենք կազդուրուած անոր կանխահաս մահուան մեզի առթնած վիշտէն:

Այդ մեծը բացը, որ ձգեց սիրելի հանգուցեալը իր ետին՝ օրերու թաւալումին հետ աւելի և աւելի կը խորանայ մեր հոգիներէն ներս:

Արդարեւ աննման Մարկօն կը մարմնացնէր անձնական կեանքի օրինակելի տիպարը: Անոր սրտի բարութեան, անոր նուիրումի ոգին, այլասիրութիւնը, անձնուրացութիւնը յայտնի էին բոլոր անոնց, որոնք վիճք մօտէն կը ճանչնային:

Սիրելի Մարկօ, անգին քնկերուհի,

Դուն արհամարհեցիր քու անձդ, հանդիսապ, ամբողջովին նուիրուելու համար Հայաստանեայց եկեղեցիին և հայ մշակոյթին: Առաքինի կին՝ դուն եղար արժանաւոր լծակիցը քու ամուսնիդ՝ Մայկըթրոյին: Դուն՝ Հնչակեան կուսակցութեան պաղեստինեան աննկուն դրօշակակիրը և սքանչելի մարմիկ՝ քաջարի ու յօժարակամ ընծայաբերումով մը, ջանացիր հայրենիքի սէրը գիտակցութիւն դարձնել մեր նոր սերունդին, այն խոր համոզումով, որ հայրենիքէն եկած ներշնչանքն է, որ պիտի պողպատէ անոր կամքը: Եւ վերջապէս դուն եղար խորհրդանիշը ազնիւ աշխատանքի և օրինակելի սիրոյ անձնազոհութեան:

Մեր յիշողութեան պատառին վրայ ընդմիշտ քանդակուած կը մնան քու մեղուական գործունէութիւդ Հայկական Ընթերցասրահէն ներս, քու բանիմաց ու այնքան խոհուն թեկլադրութիւններդ վարչական կամ տիկնանց «Մարօ Ցանկախումբի ժողովներուն: Նմանապէս՝ գեղարուեստական մարզին ներս, մեզի համար անոռնալի պիտի մնան ամուսնիդ, երգի և թատերական հմայիչ ելոյթներդ:

Սիրելի ընկերուհի,

Մենք կը խոստանանք՝ նոյն հաւատքով, քալել քու գծած շաւիղդ, և միաժամանակ մեր սրտերուն մէջ յաւէտ անմահ պահել քու ձգած հոգեկան ժառանգութիւնը և պայծառ յիշատակդ:

Յանուն Հայկ. Ընթերցասրահի վարչութեան և Տիկնանց «Մարօ» Յանձնախումբի անդամուհիներուն՝ կու գամ խոնարհիլ քու վարդաբոյր շիրմիդ առջեւ:

Յաւերժական հանգիստ նաեւ քու անման ծնողքդ՝ բարեյիշատակ Բարունակ և Սրբուհի Պետիկեաններու յոգնաբեկ աճիւններուն:

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՅԾԱՌ
(Շարունակութիւն Ա. էջէն)

եալին բազմաթիւ ursակից բարեկամներն, հարազատներ ու գաղափարի ընկերներ:

Ս. Պատարագի ընթացքին Սրբազան Հայրը յաւուր պատշաճի խառոզ մը խօսեցաւ, որուն մէջ անդրադարձաւ սիրելի Մարկոյին անձնուիրութեան մասին եւ ելեւէջ յէ Ս. եկեղեցին կրօնքոյ բազմամեայ հաղորդակից մեներգուհի մը:

Ապա բարեպաշտ ժողովուրդը իր ցաւակցութիւնները յայտնելէ ետք ողբացեալին ամուսնոյն՝ բոլորիս սիրելի Մր. եդուարդ Յակոբեանի եւ հարազատներուն, ursակիցներ ուղղուեցան դէպի Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց գերեզմանատունը, գլխաւորութեամբ Սրբազան Հօր, անգամ մը եւս յարգանքի տուրք մատուցանելու աճիւն մը՝ որ իր կեանքի ընթացքին ուսիրուած էր իր սիրելի հայկեան հայրենիքին ու հայրենիքին:

Հոն եւս, տեղի ունեցած եկեղեցական արարողութենէ ետք, յուզումնալից արտայայտութեամբ խօսք առաւ Հայկ. Ընթերցասրահի վարչութեան կողմէ Տիկնանց «Մարօ Ցանկախումբի ատենապետուհի Զարուհի Զօրայեան (ամբողջութեամբ կու տանք ծայրը էջին վրայ):

Ապա սփոփիչ խօսքերով ելոյթ ունեցաւ Փրոֆ. Ց. Բրուսեան: Յարգելի հիւրը իր ոճաւոր արտայայտութեան մէջ, ըսեց թէ՝ «Խօսելու չէ՞ միթէ, որ մահրակոծ հոյնու աճեցած մարմինը սեղմուած է օսար հողի երակներուն մէջ: Յարութիւն է նաեւ, որովհետեւ իր լուսաւոր հոգին արդ համբարձած է դէպի երկնային դուռը...»: Ան խօսելէ ետք Աստուածային սիրոյ մասին եզրափակեց իր խօսքը ըսելով.- «Թող սէրն իրեն հոգեւոր բարձունքի, երկնային հաճոյութեան, ափարիճի խաղաղութեան առաջնորդ, միշտ մեզ հետ, հայ ժողովուրդի հետ լինի»:

Արարողութիւնը վերջ գտաւ Ս.Դ. Հնչ. կուսակցութեան խոյլերգով՝ «Հեռաւոր երկիր»ով:

Թո՛ղ օսար հողը թեթեւ գայ վրադ, սիրելի Մարկօ, եւ Աստուած երկնային մխիթարութիւն պարգեւ ամուսնոյդ՝ Մր. եդ. Յակոբեանին:

Յարգանք ու պատիւ տիպար հայուհիին յիշատակին:

Ա. Մ.

Կիրակի, 1 Դեկտեմբեր 1991, երեկոյեան ժամը 7.30ին

ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՄԱՐԱՀ - ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

Ս. ԳՐԻԳՈՐԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ

ՀՈՎԱՆՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

ԳԵՐԾ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՀԱՅՐԵՆԻ ԵՐԱԺՇՏԱԳԷՏ

ՓՐՈՖ. ՅԻՑԻԼԻԱ ԲՐՈՒՏԵԱՆԻ

ՅՈՒՇԵՐԵԿՈՅԹ

ՆՈՒԻՐՈՒԱԾ

«ՇՆՈՐՀԱԼԻ» ԵՐԳԱԽՈՒՄԲԻ ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՄԵՆԵՐԳԱՒՈՐԻ

ՈՂԲ. ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

Մահուան Ա. Տարելիցին առթիւ

ԽՕՍՔ ՊԻՏԻ ԱՒՆԵՆ

ՏԻԱՐ ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ

ՏԻԱՐ ՎԱՀԱԳՆ ՏԵՓՈՅԵԱՆ

ՏՕՔԹ. ՍՈՒՐԷՆ ՊԱՅՐԱՄՍԱՆ

ՏԻԱՐ ՊԵՏՐՈՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ

ՕՐՈՒԱՆ ՊԱՏՇԱՃ ՅԱՅՏԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ

«ՇՆՈՐՀԱԼԻ» ԵՒ «ԵԳԻՊՏԱՀԱՅ» ԵՐԳԱԽՈՒՄԲԵՐՈՒՆ

Խմբավարութեամբ

ՄՕ. ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆԻ

Կր Մեներգեն

ՋԱՊԵԼ ՌՇՏՈՒՆԻ — ՄԱՐՕ ՍԱԳԱՅԵԱՆ

ԼԻԶԱ ՔՐԻՏԵԱՆ — ՍԻԼՎԱ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ

ԳՐԻԳՈՐ ՓԱՐԹԱՄԵԱՆ

Դաշնամուրով Կր Նուագակցի ԿԱՍԻԱ ՃՂԱԼԵԱՆ — ԱՐՓԻ ՃԱՆԻԿԵԱՆ

ԿԱՐԻՆԷ ԼԻՅԼՈՋԵԱՆ

Կ'ասմուճիեն

ՍՕՆԻԱ ՍԱՐԳԻՍ — ՀԱՅԿԱՋ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

ԱՐՏԱ ՉՕՀՐԱՊԵԱՆ — ԱԻԵՏԻՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ

Իրենց Մասնակցութիւնը Կը Բերեն Նաեւ

ՏԻԿԻՆ ԱԼԻՍ ՏԵՓՈՅԵԱՆ — ՏԻԿԻՆ ՍՕՆԱ ՊԱԼԱԵԱՆ

ՏԻԱՐ ԿԱՐՊԻՍ ԵԱՋՃԵԱՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԻՒՆԸ

ԵՒ

ԲՐՇ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԿՐ. ԼԵՒՈՆԵԱՆ

Ուսկեդրութիւն

ՈՂԲ. ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՅԹԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Կը հրաւիրենք յաւէտ ողբացեալին յիշատակը յարգողները եւ հարկայ զգուելու:

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԳԱՀԻՐԷԻ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն դրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ դրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

ՀԱՅ ԹԵՐԹԸ
ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՄԲԱՐԱԹԵՐԹ
28 ՆՈՅ. 1991

ՏԽՐՈՒՆԻ

Տէր եւ Տիկ. Տէրճօ եւ Սիլվիա Պասոլի (Սիտի), Տէր եւ Տիկ. Ճեամֆօ եւ Մարի-Ռոզ ժագու եւ զաւակը Ալէսանտրօ (Սիտնի), Տէր եւ Տիկ. Սթէֆանօ եւ Նորա Փուփոլի եւ զաւակուիմ Մարֆօ եւ Ասրիանօ (Սիտնի), Օր. Լուսի Պետրոսեան, Տէր եւ Տիկ. Արսէն Էմիրզեան եւ զաւակը Ալէն, Պր. Պետրոս Մովսէսեան, Պր. Աւետիս Մովսէսեան, Տէր եւ Տիկ. Յովսէփ Մովսէսեան, եւ զաւակը Ալեքս, Պր. Նորայր Մովսէսեան, Տիկ. Նելլի Պետրոսեան, Տէր եւ Տիկ. Նուպար Տէօվլէթեան, Պր. Ալեքսան Դարբինեան (Գանատա), Տիկ. Անահիտ Սարգիս եւ դուստրը Սոնիա բնչպէս նաեւ Պետրոսեան (Հայաստան), Գէվմեան (ԱՄՆ), Թիւրապեան, Տարբինեան (ԱՄՆ) Եազբենեան (ԱՄՆ), Գոգոռեան (Գանատա), Ալեքսանեան (Գանատա), Տէօվլէթեան, Ձրգմէնեան ընտանիքներ եւ համայն սգակիր պարագաները ցաւ ի սիրտ կը յայտնեն մանր իրենց սիրեցեալ հօր, մեծ հօր, աներ հօր, եղբօր, մօրեղբօր, հօրեղբօր, հեռաւոր եւ ազգականին՝

ՈՂԲ. ԺԻՐԱՑՐ ԱՊԱՀ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Կիրակի, 24 Նոյեմբեր 1991-ին, Աւստրալիոյ՝ Սրբոյ Բաղարին մէջ, յետ երկարատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը կատարուեցաւ Շաբաթ, 27 Նոյեմբեր 1991 ին, Հայ Լուսաւորչական Ս. Յարութեան Տաճարին մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

Այս տխուր առիթ «Ջահակիր» իր զգացուած ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալին զաւակներուն եւ սգակիր բոլոր պարագաներուն։

ՏԽՐՈՒՆԻ

Այրի Տիկին Գոհար Գազազեան եւ զաւակը Գէորգ, Տէր եւ Տիկին Հրանդ Գազազեան, Տիկին Աղաւնի Նազիրկանեան (Գանատա), Տէր եւ Տիկին Արամ Գազազեան եւ դուստրը Անի (Գանատա), Տէր եւ Տիկին Յակոբ Գազազեան եւ դուստրը, Տէր եւ Տիկին Պարոն Գազազեան եւ զաւակուիմ, Տէր եւ Տիկին Ձարուհի Գազազեան եւ զաւակը, Տէր եւ Տիկին Պետրոս Գոգոռեան եւ զաւակուիմ (Գանատա), Տէր եւ Տիկին Կարօ Նազիրկանեան եւ զաւակուիմ (Գանատա), Տէր եւ Տիկին Ա. ա Գազազեան եւ դուստրը (Գանատա), Տէր եւ Տիկին Յովիկ Ալպարեան (Գանատա), Տէր եւ Տիկին Յարութ Գազանճեան եւ զաւակուիմ (Մ.Ն.), Տիար Մխիթար Խայատուեան (Մ.Ն.), Տէր եւ Տիկին Հրայր Սթեփանեան եւ զաւակուիմ, Տէր եւ Տիկին Կ ն Էտուար Սայեան եւ զաւակը Յակոբ, եւ համայն սգակիր պարագաները, ցաւ ի սիրտ կը յայտնեն մանր սրբեցեալ ամուսնոյն, հօր եղբօր, մօրեղբօր եւ ազգականին՝

ՈՂԲ. ՊԵՏՐՈՍ ԳԱԶԱԶԵԱՆԻ

որ հանգեաւ ի Տ ր Շաբաթ, 16 Նոյեմբեր 1991ի առաւօտեան ժամը 3ին, Իտալական հիւանդանոցին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցաւ սոյն օրը առաւօտեան ժամը 11ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Մարմրնայի Ագգ. Գերեզմանատունը եւ ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

Այս տխուր առիթ «Ջահակիր» իր զգացուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին բոլոր սգակիր պարագաներուն։

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ

«ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ՝ ԵԳԻՊՏՈՍԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՑԱԶԳԻ ՎԱՍՏԱԿԱՒՈՐԸ» գրոյկը՝ Ամփոփում եւ թարգմանութիւն, համայնքի ծանօթ ազգայիններէն՝ Պր. Բիւզանդ Բրուտեանի, 90 էջ՝ մաքուր տպագրութիւն, Հրատարակութիւն «Նուպար Հրատարակչատան»։

Ստանալու համար կարելի է դիմել «Ջահակիր» օրաթերթի խմբագրութեան։

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Միքայէլ Շամլեանի մահուան տխուր առիթ վաստակութեան կը նուիրեն Տէր և Տիկ. Արսէն Էմիրզեան 10

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍԱՐԱՀ»ԻՆ

Ողբ. Պետրոս Գազազեանի կսկծալի մահուան տխուր առիթ վաստակութեան կը նուիրեն.

Օր. Տիանան և ընկ. Պետրոս Գոգոռեան 10

Ընկ. Աւետիս Մովսէսեան 10

ՇՈՒՐՋԱԼԻ ԵՐԳԱԽՈՒՄԲԻՆ

Եկեղեցւոյ և երգչախումբի նուիրեալ մեներգչուհի, ու քորին սիրելի ողբ. Մարկօ Ճանիկեանի անժամանակ մահուան Ս. տարելիցին առիթ ու անոր խնկելի յիշատակին կը նուիրեն.

Տէր և Տիկին Ալպէր Քէչեան 50

Պր. Վարդգէս Քէչեան 30

Օր. Մարօ Սագայեան 25

Տիկին Աստղիկ Փափազեան 20

Ոմն ուխտի մը առիթ կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան 10

Եկեղեցւոյ օթօպիւսի անիւերի Սպասարկումին 10

Գահիրէի Աղքատախնամին 10

Հայ Կարիքի Խաչին 10

Գալուստեան Ազգային Վարժարանին 10

Նուպարեան Ազգային Վարժարանին 10

Կոկանեան Սրահին 10

«Արեւ»ին 10

«Ծուռաբերի»ին 10

«Ջահակիր»ին 10

(Մտանալ «Արեւ»էն)

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝

Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ

33 Սաաս Զաղլուլ պող.

Փոստարկղ թիւ՝ 627

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ ՀՆԶԱԿԵԱՆ ՄԱՄՈՒԼԸ



ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍԱՐԱՀ

ԳԱՀԻՐԷ

Հ.Մ.Մ.Ի Հիմնադրութեան

70-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ

Գ. ՋԵՌՆԱՐԿ

Հինգշաբթի 12, Ուրբաթ 13 եւ Շաբաթ 14 Դեկտեմբեր 1991

ՓԻՆԿ - ՓՈՆԿԻ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՍԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑԱԾԱՐՔ «ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»

Դ. ՋԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ (Ժ.Ե. ՏԱՐԻ)

ԻՆՉՊԷՍ ՆԵԵՒ

ԱՂՋԿԱՆՑ ՄԻՋԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ «ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՁԾԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ»

ՋԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ (Ա. ՏԱՐԻ)

(18 Տարեկանէն Վար)

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

Հ.Մ.Մ.Ի ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Մանրամասնութիւնները յաջորդիւ

ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ՈՒ ՋԽԱՋԱՁԵԻԼ

TRAMADRELI EN

ԱԻԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ՔՈՒՊԷՊԱ, ԼԱՇՄԱՃԻԿՆ, ՄԱՆԹԸ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր աճուճ որոճ կը փափաքին ունենալ, թող հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՑ ՇՐՋԱՆԻ ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԱՂՋԿԱՆՑ ՄՐՑՈՒՄՆԵՐ

1991 - 92 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ

(ԴԱՐՁ)

Կիրակի 1 Դեկտեմբեր 1991 կ.ե. ժամը 4ին

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՍՄՈՒՀԱ «Ա»

Կիրակի 8 Դեկտեմբեր 1991 կ.ե. ժամը 5.30ին

Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՍՓՈՐԹԻՆԿ

Բոլոր Մրցումները տեղի կ'ունենան Հ.Մ.Ը.Մ. Նուպարի Մարզադաշտին վրայ

ՍԻՐԱԼԻՐ ՀՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԹԵՐԹԸ ՆՈՒԻՐԸ ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐՈՒՆ

Այն ազգայինները, որոնք կը փափաքին Նոր Տարուան առթիւ «Ջահակիր» նուիրել Հայաստանի կամ արտասահմանի իրենց ազգականներուն և բարեկամներուն, կրնան հեռաձայնել թերթիս վարչութեան (հեռ. 3914948) ամէն օր կ.ե. ժամը 7էն (ի բաց առեալ կիրակի օրերէն), իսկ Աղեքսանդրիոյ մէջ, պր. Մինաս Պանտոյեանի։ Տարեկան բաժանորդագրութեան սակն է 15 եգ. ոսկի (պարզ փոստով) և 25 եգ. ոսկի (օդային փոստով)։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	500 ե.Գ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

دار مؤسسة للطباعة — رقم إيداع الكتب ٥٠٠

ՉԱՏԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة "ج.ع.م" - ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عاية سيدبيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef ; SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Աբոռնատէր — Ա.ԳԱՏՈ. ՄԵՐՈՎԲԵԱՆ

Պետականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻ 1243 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 12 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1991

ՀԱՏԸ 250Ռ. 20 եղ. Դհկ.

الخميس ١٢ ديسمبر ١٩٩١ — ١٢٤٣ عدد رقم

ՀԱՅԱՍՏԱՆ

ԿԱՑՈՒԹԵԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵՍԲ Հնչակեան Կուսակցութեան Շփումները

Արցախի շրջանին մէջ պատահած ողդաբիոի ծանօթ արկածին եւ Սպիտակի երկրաշարժի կառավարութեան սպառնալիքներուն հետեւանքով, Շաբաթ, 23 Նոյ.ին, ճախագահ Լեւոն Տէր Պետրոսեան, ճախագահական պալատին մէջ, հանդիպումի մը հրաւիրեց բոլոր կուսակցութիւններու ղեկավարները։ Հնչակեան կուսակցութեան կողմէ ներկայ գտնուեցան ընկերներ Եդիա Նահարեան եւ Գառնիկ Ասատրեան։

Ելոյթ ունեցող կուսակցապետերը դրապէս արձագանգեցին ճախագահ Լ. Տէր Պետրոսեանի կոչին։

Նոյն գիշերն իսկ յաջորդող երկու օրերուն Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան Վարչութեան Մարմինը առանձնակի ժողովներ հասցուցած էին այս խորհրդակցութիւններուն։

Այդ ուժերը դրական արձագանգ տուին Հայաստանի Հնչակեանութեան հրաւէրին եւ պատրաստակամութիւնը յայտնեցին Ս.Դ.Հ.Կ.ի հետ համատեղ միասնորէն իրենց ճիգերը համազգային ճգնաժամի լուծման գծով։ Առանձնապէս ջերմ եղաւ արձագանգը Հայաստանի Հայ Յեղափոխական Ճախագահ՝ Հ. Արիստակէսեանի, որուն հետ Հայաստանի Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան կեդրոնական Վարչութեան ընկերներու բանակցութիւնները աւարտեցան Նոյեմբեր 25-ի ուշ երեկոյեան։ Որոշուեցաւ երկու կուսակցութիւններու համատեղ ջանքերով յառաջիկայ օրերուն հայրենի պետական իշխանութիւններու սոցիալական միջոցառումներ-

(Շար. տես էջ 2)

ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ ՏՕՔԹ. ՓՈՒԹՐՈՍ ՂԱԼԻԻ

Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան գործերու պետական Նախարար Տօքթ. Պուքրոս Ղալիի, Միացեալ Ազգերու Կազմակերպութեան ընդհանուր քարտուղար ընտրուելուն առթիւ, որ իր պաշտօնը պիտի ստանձնէ յառաջիկայ ամսէն սկսեալ, երկու շնորհաւորական հեռագրեր ղրկուած են, առաջինը՝ Նախագահ Հոսնի Մուպարաքի, իսկ երկրորդը՝ Տ.քթ. Պ. Ղալիի, Եգիպտահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Զինչինեանի կողմէ։

Ստորեւ կու տանք վերոյիշեալ հեռագրի բովանդակութիւնը –

Ճարգելի Տօքթ. Պուրոս Ղալի

Փոխ Վարչապետ եւ Պետական Նախարար Արտաքին Գործոց

ԿԱՀԻՐԷ

Միացեալ Ազգերու Կազմակերպութեան ընդհանուր քարտուղար միաձայնութեամբ Ձեր ընտրութեան առթիւ, Եգիպտոսի Օրթոտոքս Հայերու համայնքներու անդամներուն կողմէ եւ անձնապէս, Ձեզի կը յայտնեմ ուրախութիւնս եւ ջերմ շնորհաւորութիւններ։ Ձեզի համար այս պաշտօնը յաջողութեան ու յաղթանակի շրջան մըն է, ինչպէս պատիւ մըն է բոլոր եգիպտացիներուս համար։

Ապահով եմ թէ հետամուտ պիտի ըլլաք պաշտպանելու արդարութիւնը, աճիւնի իրաւունքը եւ խաղաղութիւնը, աշխարհի վրայ ամենուրեք։ Մեր մաղթանքներն ու աղօթքները Ձեզի հետ կը մաղթեն յաջողութիւն։

ԶԱՒԷՆ ԱՐՔԵՊՍ. ԶԻՆՉԻՆԵԱՆ

Առաջնորդ Հայոց Եգիպտոսի

Նախագահ Կորպաչով Պիտի Հրաժարի՞

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱԻԱՆՈՒԹԻՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՈՐԱԿԱԶՄ ՀԱՍԱՐԱԿԱՊԵՏՈՒԹԵԱՆ

Անցեալ Կիրակի տեղի ունեցած համաձայնութիւնը, որ ստորագրուեցաւ երեք կառավարութիւններու միջեւ՝ Ռուսաստանի, Ուքրաինայի եւ Սպիտակ Ռուսիոյ միջեւ, կազմութիւնը էր հաւատարակապետութեան։ Անոնք մերժելով բանակցիլ Սովիս. Միութեան հետ, կազմած են «Անկախ Պետութիւններու Ընկերակցութիւն» մը, որուն մէջ կրնայ մուտք գործել որեւէ ուրիշ հանրապետութիւն։

Այս առընչութեամբ, այսօր Մ. Կորպաչով իր տեսակէտը յայտնեց մամուլի ներկայացուցիչներուն ըսելով թէ, — «եթէ ուրիշ հանրապետութիւններ եւս մաս կազմեն նորակազմ «ընտանիքին», յատկապէս Միջին Ասիոյ հինգ երկիրները, այն ատեն պիտի հարկադրուի հրաժարիլ իր պաշտօնէն։

Ան երէկ ճանգիպում մը ունեցած էր Ռուսաստանի նախագահ Ելցինի հետ, որմէ ետք յայտարարած էր, որ կազմութեան կարգ մը տուեալները կը համապատասխանէ իր ծրագրած «Ինքնիշխան Հանրապետութիւններու Միութեան» գաղափարներուն, սակայն կը մերժէ սոյն կազմութիւնը։

Նոյնպէս երէկ, Հայաստանի Կիրգիզիոյ եւ Վրաստանի կառավարութիւններ իրենց հաւանութիւնը յայտնած են, պատրաստ մասնակցելու նորակազմ «Ընկերակցութեան»։

Միւս կողմէ Միջին Ասիոյ հանրապետութիւնները ժողով մը պիտի գումարեն այսօր, իրենց դիրքորոշումը որոշելու համար այս ուղղութեամբ։

ՀԱՅՐԵՆԻ ԵՐԱԺՇՏԱԳԷՏ

ՓՐՈՖ. ՅԻՑԻԼԻԱ ԲՐՈՒՏԵԱՆԻ ԱՅՑԵԼՕԹԻՆԸ

Հինգշաբթի, 28 Նոյ.ի երեկոյեան, Մօ. Եդուարդ Ճակոբեանի ընկերակցութեամբ Հայկ. Ընթերցասրահ սկսան հայրենի վաստակաւոր մանկավարժուհի, երաժշտագէտ Փրոֆ. Յիցիլիա Բրուտեանի Հանգիստը։ Հանդիսութեան ներկայ էին վարչական ազդամներ, ընկերներ եւ համակիրներ։

Յարգելի հիւրը նախ այցելեց «Ճաճկիր»ի խմբագրատունը։ Անմիջապէս խմբագրութեան սենեակներուն մէջ, յատկապէս հրաւիրուած էին նաեւ պատասխանատուները Հայ Դատի Յանձնախումբերուն։ Ան հետաքրքրութեամբ տեղեկացաւ մեր ունեցած դժուարութիւններուն մասին։ Ապա անցնելով հիւրասենեակ, ջերմ մթնոլորտի մէջ տեղի ունեցաւ թէյասեղանի մտերմիկ պատրաստութիւն մը։

Առիթէն օգտուելով ազգային մտաւորականները հետ ունեցաւ հանգամանալից զրոյց եւ կարծիքներու փոխանակում, հայրենի հարցերու շուրջ։ Ան տեղեկացուց պատասխանները իրեն ուղղուած բոլոր հարցումներուն։

Սիրելի հիւրը յուզուած էր, ինչպէս եւ բոլոր ներկաները, որովհետեւ գիտեմ այդ օրը Ատրպէյճանի կառավարութիւնը հաճի մը բռնական որոշումներ առած էր արցախահայութեան դէմ եւ կը շարունակէր իր վայրագ յարձակումները հայաշունչ բնակիչներուն վրայ։ Սակայն, ան յատուկ ուրախութեամբ տեղեկացաւ հայրենիքի ապագայի առընչութեամբ։

Այս հանդիպման տեսակցութիւնը վերջ գտաւ ուշ գիշերին, յաւուրութիւն բողոքելով ներկաներուն վրայ։

Փրոֆ. Ց. Բրուտեան վաղը օդային ճամբով կը մեկնի մայր հայրենիք։ Բարի ճանապարհ կը մաղթենք յարգելի հիւրին եւ նորանոր յաջողութիւններ՝ իր ասպարէզին մէջ

Ա.

ԳՈՆԱՏԱՍ

Հ.Մ.Մ.-ի Ֆութպոլի Խումբը Ասիական Կը Հանդիսանայ

Ուրախութեամբ կ'արձանագրենք, որ Գանատայի Հ.Մ.Մ.Ի ֆութպոլի խումբը մասնակցելով լիկայի առաջին կասկարգի մրցումներուն, Կիրակի 17 Նոյ.ին խաղալով իր աւարտական մրցումը՝ յաղթական դուրս եկած է և գրաւած առաջին դիրքը։

Այսպէս, խումբը այսուհետև մաս պիտի կազմէ Գանատայի բարձրագոյն լիկային։

Հ.Մ.Մ.Ի 70-ամեակի առթիւ ֆութպոլիստները իրենց լաւագոյն նուէրը բերին միութեան՝ Հ.Մ.Մ.Ին։

Մեր շնորհաւորութիւնները կը յայտնենք մարզիկներուն, մարզիչներուն եւ պատասխանատուներուն։

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԸ ԴԻՄԷ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԵԱՆ

Հայաստան պատրաստակամութիւն յայտնեց Միջազգային Օլիմպիական Կոմիտէի անդամակցութեան։

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտէի կողմէ միջազգային մարմինի ճախագահ՝ Խուան Անթոնիօ Սամարանչին ուղղուած նամակը կը պահանջէ որ Հայաստան պատրաստակամութիւն յայտնէ Միջազգային Օլիմպիական Կոմիտէին հետ, որպէս լիիրաւ անդամ եւ մասնակցի խաղերուն, իր ազգային դրօշին տակ։

ՈՂԲ. ՄԱՐԿՐԻԹ ՅԱԿՐԲԵԱՆԻ ՅՈՒՇԵՐԵԿՈՅԹԸ

Կիրակի 1 Դեկտ.ին, արժանավայել չուքով տեղի ունեցաւ Յուշերեկոյթ մը ողբ. ընկ. հի Մարկրիթ-Պայծառ Յակոբեանի մահուան ա. տարելիցին առթիւ, Հելիոպոլսոյ «Պըլըքտաեան հանդիսասրահին մէջ, նախաձեռնութեամբ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեանի և նախագահութեամբ հայրենի երաժշտագէտ Փրոֆ. Յիցիլիա Բրուտեանի։

Այս մասին պիտի անդրադառնանք մեր յաջորդ թիւով։

0677

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան ԺԵ• ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՇՈՒՐՋ

ՈՒՂՂՈՒԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

15րդ համագումարը կ'ափսոսայ որ Հայ Եկեղեցին, որմէ կը պաշտուէր որ դառնայ միացման գիծ, չազաթ ազգային համագործակցութեան, կը մնայ պառակտուած: Միութեան չուրջ եղած մաղթանք եւ տրուած հաւաստիք՝ կը մնան անամէջ խօսք, չպար: Կուսակցութեանս հաչտարար, միաւորող ճիգերը ապարդիւն են մնացած: Ընդհակառակն, միտում կայ երկփեղկումը տեւականացնելու, որ եկեղեցին կարելի ըլլայ չահագործել քաղաքական ու կուսակցական նպատակներով, որպէս հայ գանգըւածներուն վրայ հակակշիռ պահելու միջոց: Ինչ որ անթոյլատրելի է եւ որուն պիտի չտրուներ ընդդիմանալ Ս.Դ.Հ.Կ. պաշտպանելով հայ եկեղեցիի մեկուսութեան գաղափարը, և ջանալով որ եկեղեցին սահմանափակուի հայ ժողովուրդի ազգային մրոտ քեան խորհրդանիշի եւ գործօնի իր դերով:

104 տարեկան է Ս.Դ.Հ.Կ.ը: Իր հիմնական ծրագրի որդեգրումէն ի վեր մեծ կերպարանափոխումներու ենթարկուած է աշխարհը: Կարեւոր փոփոխութիւններ գոյացած են հայ ժողովուրդի ազգային կեանքէն ներս: Ամենէն ուշագրաւը՝ հայկական պետականութեան վերականգնումն է, որ կը կազմէ մասնակի իրականացումը կուսակցութեանս Մօտաւոր և Հեռաւոր նպատակներուն: Ո՛չ, յառաջացած բարեփոխութիւններու եւ ստեղծուած նոր պայմաններու լոյսի տակ, 15րդ համագումարը մասնակի բայց անհրաժեշտ փոփոխութեան ենթարկեց իր ծրագիրը, որ ան կազմէ հարազատ ըլլացումը մեր ժողովուրդի ազգային ու հայրենական ննջեցեալ գոյավիճակին եւ կուսակցութեանս դեռ իրագործելի առաջադրանքներուն հաւատացած, որ Ս.Դ.Հ.Կ.ի հիմնական ծրագիրը էւած է ու կը մնայ հարազատ արտայայտիչն հայ ժողովուրդի ազգային ու ընկերային բնական տենչերուն, խարխուած ազատ ու գերիշխան գոյութեան, ընկերային արդարութեան, մարդու իրաւունքի հանդէպ յարգանքի ու դեմոկրատիայի վրայ:

15րդ համագումարը յայտնեց կուսակցութեանս զօրակցութիւնը Հայկական Փ. Հանրապետութեան, չարունակելով ունենալ օրինապահ կեցուածք իր ազգային պետութեան հանդէպ, ինչպէս եղած է իր դիրքը նախորդներուն նկատմամբ: Ծանձնառու եղաւ իր մասնակցութիւնը բերելու անոր բազմակողման վերելքին ու ամրապնդումին, յանուն անկախ, բարգաւաճ, ամբողջական ու սոցիալ դեմոկրատական ազգային պետութեան մը կերտումին, վերապահելով ինքզինքին իրաւունք չինչ քննադատութեան՝ հայրենի իշխանութիւններէն վերոգրեալ առաջադրանքներէն զարտուղ ամէն գործունէութեան ու կողմնորոշումի հանդէպ:

Համագումարը ողջունեց Ս. Դ. Հ. Կ.ի վերադարձը հայրենիք, ուրկէ հեռացած էր ան ակամայ, առանց խզուելու սակայն իր արմատներէն, որոնք մնացին անվիճար այնտեղ: Այր հզի վրայ մեր կուսակցութիւնը բացայայտած է իր յատուկ փլուիֆորմով որ իր մէջ կը խտացնէ ազգային, ընկերային ու պետական լաւագոյն ապագայի մը կերտման յոյսն եւ այս մէկն չօշափելի դարձնող յարմարագոյն ռազմավարութիւնն ու մարտավարական գիծը:

Համագումարը նկատի առնելով կուսակցութեան նախորդ համագումարներուն կողմէ որդեգրուած ազգային միութեան գիծը, չարունակելով դաւանիլ որ համազգային նպատակի ու չահի չուրջ հրամայական համատեղ գործակցութեան ստեղծումը ազգի բոլոր մասնաւորներուն միջեւ, Աղբը, Հայրենիքը, Պետութիւնը, Դատն ու հիմնական չահի պաշտպանութեան գործը գերադասելով ամէն նկատումէ վեր: Ազգին ամբողջ ուժականութիւնը տրամադրելով անոնց վերելքին ու ապահովութեան: Այս չրջագիծի մէջ կը մեղադրուին բոլոր այն հոսանքները, որոնց մենատիրական ու հատուածամոլ վարքագիծը վնասած է համազգային գործօններու մէկտեղումին եւ անվերապահ գործակցութեան՝ վերոգրեալ առաջադրանքներու չուրջ:

Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնը գործակցութեան ձեռք կը մեկնէ հայկական բոլոր հոսանքներու անխտիր, հաստատակաց նպատակներու օգտին գործելու առաջադրութեամբ որոշակի ու յստակ փլաթֆորմի մը հիման վրայ եւ հոն՝ ուր տեսակէտի նոյնութիւն կը տիրէ: Պատրաստ է, ինչպէս միշտ, գործակցելու նաեւ օտար քաղաքական որեւէ հոսանքի հետ, որ, քիչ քէչ չատ, գաղափարի ու նպատակի նոյնութիւն ունի իր հետ:

Համագումարը իր աչխատանքները ուղղեց կուսակցութեանս առաքելութեան նկատմամբ իր ունեցած վերանորոգուած եւ առաւել ուժաւորուած հաւատքով, միասնականութեամբ, գաղափարական համոզումներու ամրապնդումով եւ, աւելի քան երբեք՝ ազգային իր Ուխտին հաւատարիմ:

15րդ համագումարը, իր աչխատանքները եզրափակելով ընդհանուր ոգեւորութեան մէջ, իր բարձրագոյն ամպիոնէն կ'ուղղէ Ս.Դ.Հ.Կ.ի բոլոր ուխտեալներուն, որ կրկնապատկուած եռանդով ու պատրաստակամութեամբ, անկոտրում հաւատքով զօրապինդ, նոր աչխատանքի ու զոհողութիւններու յանձնառութեամբ, մէկ մարդու պէս դառնան զօրավիգ իրենց ղեկավար մարմիններուն եւ այդ գծով՝ նորընծաի կեդրոնական վարչութեան որ, մեր միասնութիւնը առաւել կոփած՝ լծուինք պանծալի 15րդ համագումարի որոշումներու լաւագոյն դործադրութեան:

ԱՊԱՔԻՆՈՒԻՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք, որ երկուշաբթի 9 Դեկտեմբերին, մեր բարեկամներէն, ճորճիար ազգային երեսփոխան լսեկ. Տոքթ. Եդուարդ Գասապեան ողնայարի վիրաբուժական գործողութեան մը ենթարկուած է «Էլ Պատրաուի» հիւանդանոցին մէջ:

Ուրախ ենք որ գործողութիւնը աճցած է յաջող եւ կը յուսանք, թէ ան ի մօտոյ վերադառնայ տուն՝ ապաքինումի շրջան մը բոլորելու համար:

Խմբագրութիւնս ուղարկոյթ եւ լաւարեալ ապաքինում կը մաղթէ մեր սիրելի Տիկ. Ն. Ճոճըեանին:

***

Տեղեկացանք որ ազգասիրական ընտանիքներէն Տիկին Նուպար Ճոճոեան վերջերս վիրահատութեան մը ենթարկուած է, որ բարեհաչտաբար անցած է յայտնենք:

Ուրախ ենք որ ան տուն վերադարձած է և այժմ ապաքինման շրջան մը կը բոլորէ:

Նուազկոյթ և կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի Տիկ. Ն. Ճոճըեանին:

ԿԱՑՈՒԹԵԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

(Շար. Ա. էջէն)

րուն ցուցաբերել մէկ միլիոն ռուբլի կաճխիկ դրամ, որուն Հայաստանի Հ.Ց.Դ. Գործակցութիւնը պատրաստ է աւելցընելու նոյնքան եւ աւելի փոխանցիկ գումար:

Որոշուեցաւ ընել, երկու կուսակցութիւններու երկրապահ, խառն դատարան մը կազմել նայրենի իշխանութիւններու եւ այդ գործով՝ նորընծաի կեդրոնական վարչութեան որ, մեր միասնութիւնը առաւել կոփած՝ լծուինք պանծալի 15րդ համագումարի որոշումներու լաւագոյն դործադրութեան:



ԳԱՀԻՐԷԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ

ՊՐ. ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆԻ

ԲԱՑՄԱՆ ԽՕՍՔԸ

ՄԱՐԿՐԻԹ ՅԱԿՈԲԵԱՆԻ ՅՈՒՇԵՐԵԿՈՅԹԻՆ

Գերաչնորհ Սրբազան Հայր, Գերապայծառ Տէր, Արժանապատիւ Տէր Հայր, Յարգարժան Նախագահուհի Փրոֆ. Յիգիլիա Բլուտեան և Յարգելի Ներկաներ,

Տարի մը անցած է արդէն այն դժբախտ օրէն, երբ անժամանակ, մեզմէ առյաւէտ կը բաժնուէր Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ անձնուէր ազախինը, «Շնորհալի» երգչախումբի գեղաձայն մեներգչուհին՝ Մարկրիթ-Պայծառ Յակոբեանը:

Եգիպտահայոց Առաջնորդ Գերաչնորհ Հօր բնութագրութեամբ՝ «Մարկրիթ պարծանքն էր մեր եկեղեցւոյ իբրեւ գեղաձայն մեներգչուհի: Թագն էր իր ամուսնին: Հիանալի ամբողջութիւն մըն էին այր և կին: Բայց ձեւով մը կամ չափով մը Մարկոն սեփականութիւնն էր նաեւ ամբողջ եգիպտահայ համայնքին»:

Ադարեւ, Մարկրիթ-Պայծառ իր եկեղեցանուէր ու մշակութանուէր ինքնամատոյց ծառայութիւններով, իր բարեմօրէն նկարագրով, իր ազնիւութեամբ, և իր համեստութեամբ՝ դարձած էր բովանդակ եգիպտահայութեան սիրոյն գարպասը:

Նախաձեռնելով ներկայ Յուշերեկոյթը՝ նուիրուած յաւէտ ողբացեալին առաջին տարելիցին, Գահիրէի Ազգային Իշխանութիւնը կու գայ իր յարգանքի տուրքը բերելու իր աշնուագոյն գաւակներէն մէոյն, որ աւելի քան 50 տարիներ չարունակ Աստուծոյ փառքը երգած է եկեղեցւոյ կամարներուն տակ:

Յարգանք Մարկրիթ-Պայծառի խնկելի ու անթառամ յիշատակին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐՈՒՄ

ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԷՏՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԵԱՆԻ

ՅԱՒԱԿՅԱԿԱՆ ԳԻՐԸ

ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

ՄԱՇՈՒԱՆ Ա. ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ

Խոռապէս յարգելի եղուարդ Յակոբեան,

Վերսին տեղեկացայ, որ սոյն թուականի Նոյեմբերի 19ին, եգիպտահայ գաղութը ճեխլու է Ձեր սիրեցեալ տիկնոջ եւ ողջ գաղութի մեծապէս սիրուած Մարգարիտ-Պայծառ Յակոբեանի այս ախտահիճ մեկնումի ցաւալի տարելիցը:

Հայաստանի Կոմպոզիտորների Միութիւնը որի վաւերական անդամն էի Դուք այժմ, երկիցս անգամ իր խոր վշտակցութիւնն է յայտնում Ձեզ եւ ողջ եգիպտահայութեանը՝ Մարգարիտի շատ վաղաժամ ու անդարձ մեկնումի, ինչպէս եւ խոր ոգեկոչումի առիթով:

Որքան ցաւալի է իր մանկահասակութեամբ կնոջը, սակայն իր տեսից թողնել սէր, նուիրում, երախտագիտութիւն, խրճկահում, բացառիկ արժանիքների արդիւնք է եւ միխիթարութիւն մնացեալների համար:

Վշտակցելով Ձեզ, միաժամս ցանկ մաղթում եմ Ձեր վշտերի ամոխում, հաչտառողջութիւն եւ ստեղծագործական յարատեւում:

Սիրով կր սպասեմ Ձեր գալուստին Հայաստան:

Հայաստանի Հանրապետութեան Կոմպոզիտորների Միութեան Նախագահ

Է. ՄԻՐԶՈՅԵԱՆ

2 Նոյ. 1991

ԳԱՀԻՐԷԻ ՀԱՅ ԱՂՔԱՏԱՑ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 21 Դեկտեմբեր 1991, երեկոյեան ժամ 9ին

ԱՆՈՒՇԱՊՈՒՐԱՍԵՂԱՆ

ՀՈՎԱՆՆԻՒՈՐՈՒԹԵԱՄԲ

ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻԿ ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆԻ

«ՊԼԼԸՔՏԱՆԵԱՆ ՍՐԱՀ»-ԻՆ ՄԷՋ

ԶԱՆՏԵՍԵԼ ՀԱՑ ՄԱՄՈՒԼԸ

0678

90—ԱՄԵԱԿ

Հ.Բ.Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՑԿԵԱՆՆ ՊԱՏՈՒՈՑ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Երեքշաբթի, 17 Սեպտեմբեր 1991ին, Սփիւռահայութեան հետ Կապի Կոմիտէի ճախաձեռնութեամբ, Լոմլէի սրահին մէջ ճառեցաւ Հ.Բ.Ը.Մ.Ը.ի ցկեանս պատուոյ նախագահ Տիար Ալեք Մանուկեանին ծննդեան 90-ամեակին նուիրուած հանգիսաւոր ցերեկոյթ։

Կոմիտէի պատասխանատուներուն հրաւէրին ընդառաջած էին լուրջներ, առեւտրագէտներ, Հոյակեան Կուսակցութեան Հայաստանի շրջանի ղեկավար ընկերներ եւ «Հոյակ Հայաստանի» խմբագրական կազմի անդամներ։

Ելոյթ ունեցաւ Սփիւռահայութեան հետ Կապի Կոմիտէի ճախագահ Հ. Սիմոնեան, ճախկին ճախագահ՝ Վ. Համազասպեան, բանաստեղծ Գ. Էմինը, կոմպոզիտոր Է. Միրզոյեան եւ Ս.Գ.Հ.Կ. Հայաստանի շրջանի ղեկավարներէն, գիտութիւններու Ակադեմիայի արեւելագիտութեան բաժնի վարիչ ընկ. Ալեքսան Խայտարեանը։

Եգիպտոսի «Զահակիր»ի շրջանակը եւս կը յիշէ իր խաչակրութեան եւ արեւշատութեան ջերմ մաղթանքները Ազգուգըլեան Հայուն, իր ծննդեան 90-ամեակին առիթով։

պահելու համար ընդ. Ա. Խայտարեանի ողջոյնի լարեր հաստատածներ։

ԽՄԲ.

Թոյլ տուէք Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան, Հայրենիքի եւ Սփիւռքի Հնչակեան Մեծարանքի եւ Երախտագիտութեան Հանձնախումբի անդամներուն անունով ողջունել Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան անփոխարինելի ղեկավար, ազգային բազմարդիւն գործիչ եւ անմոռանալի բարեկամ Պարոն Ալեք ՄԱՆՈՒԿԵԱՆի փառաւոր յոբելեանի առթիւ։

Եւ սակայն նրա անձնաւորութեան շուրջ հիւսուած համազգային սիրոյ, նրա հսկայական ժողովրդականութեան պատուանդանը ոչ այնքան մանուկեանական մեծագործութիւնները են, որքան՝ անհերքելի այն իրողութիւնը, որ նա իր ամբողջ կորովը, էութիւնն ամբողջ, ամբողջ շնորհը, ծաւերակչիռ ու հեղինակաւոր խօսքը և անգադրում գործը ի սպաս է դրել և չարունակում է ի սպաս գնել մեր բազմապատկուած ժողովրդի համախմբման, վերամխանականացման գործին։ Այդ վճռագոյն առաջադրանքին է նպատակամղել յատկապէս Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, որ իր անուան և կոչումին, իր հիմնադիրների ուխտին և կանխագծումներին առաւելագոյն հաւատարմութիւն է հանդէս բերել հետզ յոբելեարի ղեկապետութեամբ։ Ահա, թէ ինչո՛ւ հնչակեանութեան ջինուորագրուած իւրաքանչիւր հայորդի իր պարտքն է համարել ու համարում էլ է կանգնել Բարեգործականի շարքերում ամենուր, որեղ վերջինիս միջավայրում տիրապետողը եղել է ու մնում է յոբելեանի համազգային դաւանանքը։

Հայ ժողովրդի ազգային ազատագրական յեղափոխական շարժման առաջին դրօշակակիր Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան համար յոբելեարը երբեւէ չի դադարել սրբատաճօտ ու հարազատ լինելուց, ինչպէս որ մեր կուսակցութիւնը փոխադարձաբար, նրա համար եղել է սրբատաճօտ ու հարազատ։

Մեր գարի հասակակիցն է յոբելեարը։ Եւ՝ հայ ժողովրդի գլխին 20րդ գարում պայթած մեծագոյն աղէտների բաժնեկից վկան, մեր ժողովրդի անկումների ու պարտութիւնների մրմուռը ճաշակած դժբախտ հայորդի։ Որպէս իսկական հայի տիպար։ Որպէս մեզ բոլորիս կենդանի օրինակ։ Որպէս պատգամախօս՝ ազգային համախումբ միանականութեան, սթափ երբեքոչումների, անմնացորդ նուիրումով ծառայութեան պատգամախօս։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը մեծանուն յոբելեար Պարոն Ալեք ՄԱՆՈՒԿԵԱՆԻՆ մաղթում է քաջառողջութիւն եւ երկանկութիւն՝ իր փառս մեր իսկ ժողովրդի, որը ներառացած ենք, իր իրապէս անկախ, իրապէս վերածնուած ու բարգաւաճ հայրենիքում ապրելու է իր մեծ զաւակի հարիւրամեակը։

Համազգային երախտագիտութիւն, համազգային պարտ, համազգային բարեմաղթութիւններ հայ ժողովրդի Քանկաչին զաւակ Ալեք ՄԱՆՈՒԿԵԱՆԻՆ։

ՀԵՌԱՁԱՅՆԻ ՆՈՐ ԹԻԻ

Ընկերուհի Զարուհի Զօրայեանի բնակարանի հեռաձայնի նոր թիւն է — 2357399

ԴԱՀՆԱՄՈՒՐԻ ՄԵՆԱԿՈՒԱԳ

Զաւէն Խաչատուրեան՝ Համայիչ Ու Առիւծվող

Խոհուն ու խորհրդաւոր դաշնակահարի մը հլապուլիչ արուեստն էր՝ զոր ըմբռնինք Դեկտեմբեր 7ին, գահլիճի օվերայի փողը դահլիճին մէջ։ Բ լորիս ծանօթ Զաւէն Խաչատուրեանն էր՝ որ դարձեալ կու գար պարգեւելու մեզի արուեստի գեղեցիկ պահերը։

Աւելի քան եօթնամսուայ դաշնակահարը դեռեւս լիովին կը պահպանէ իր խանդն ու աւիւնը։ Կոլվինքնավստահ, իր նուագը կը յատկանշուի բարձր մասնագիտացուածութեամբ (փրոֆեսիոնալիզմ), ինքնատիպ ելաժըշտականութեամբ։

Ընտրած էր բաղդ ու ժամանուն յայտագիրը մը։

Պախ Լիսթի երգեհոնի սոլ մինոր «Ֆանթէզի եւ Ֆիւկ»ը խաչատուրեան մեկնաբանեց զուսպ ու խրոխտ։

Պեթհովէնի «Փաթէթիք» սոնաթին մէջ՝ մեծակերտ (մոնիումենթալ) կերպարանքուն զուգահեռ դաշնակահարը քացայայտեց նաեւ ստեղծագործութեան ներքին ձալքերուն մէջ գանուող քնարական ոլորանները։

Ներդաշնակային (հարմոնիք) երանգներու համաստեղութիւն մըն էր Լիսթի երեք «Փեթրարքի սոնէթներ»-ուն կատարումը։ Իսկ Պրամսի երկու «Ռափսոտի»ները մատուցեցան աչխոյժ ու եռանդուն տրամադրութեամբ, որ տեղ նշանակալի էր ընդգծուն ու հատու կշռոյթը։ Լիսթին ու Պրամսին յատուկ ութնեակ-դաշնեակային (օքթաւաքրտային) արհեստավարժութիւնն թեքնիք) իր մատնեբուն տակ հնչեց թեթեւ ու դիւրասահ։ Սոյն երկերուն (և ընդհանրապէս ուշ վիպապաշտութեան) բնորոշ թանձր գոյներն արտացոլուեցան բնական ու ներամփոփ հնչականութեամբ։

Նուրբ բանաստեղծականութեամբ էին օժտուած Շոփէնի երկու նոքթիւրնները (ազամինոր և ֆա տիէզ մինոր)։ Իսկ նուագահանդէսը եզրափակող Շոփէնի «Համերգային ալէկրօ»-ին մէջ, դաշնակահարի արհեստավարժական կատարելութիւնը միաձուլուեցաւ յուզախռով, կրքոտ երաժըշտականութեան հետ։

Համայիչ, առիթով կատարողական արուեստի մը վերահասու եղանք այդ երեկոյ, որ յաւէտ վառ պիտի մնայ մեր յիշողութեան մէջ։

Ճանուն արուեստասէր հայ հասարակութեան շնորհակալութիւն կը յայտնենք Հայ Մշակոյթի Բարեկամներու Մարմնին, որ այսպիսի բարձր մակարդակով ձեռնարկներ կը յաղողցնէ։

ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆ

ՆՈՐ ԱՂՕԹՔ

ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

Տէ՛ր երկնաւոր, այնպէ՛ս մ'ըլէ, որ չ տեսնեմ
Լիճի եզրին, գոռ ճ ճերեկ հաց փախցրնող
Խլլոս ռուճգով ու սեւերն՝ միշտ դալկադէմ
Տղաներ մերկ ոտներ ջոսոս, վայրահաչող...

Տէ՛ր, կարգադրէ՛, որ իմ առջեւ՝ խրճիթներու
Սեմին կկզած, չորցած սիսեռ մայր չըտեսնեմ.
Նաեւ ճեռուն գետի ինկած մարտիկներու
Դարձին հայող աչեր ճարսեր ես չըտեսնեմ...

Չըտեսնեմ ես աճիւնկ, աճսեռմ ճողագուծներ,
Բան— յուծ փիտող ճ'ի բանուորներ թափառական.
Բռնակիրներ ծառարամոլ ու տըճաւեր,
Թոշակ զուրկ ծերեր խռով, ճոգով ճիւծած..

Այնպէ՛ս մ'ըլէ, ամենակալ Հա՛յր փառաւոր
Որ այլեւս ճոս չըբացուին ճոր բաճս եւ ափսոս,
Խեղճին դիմաց չըգոռճ աճգուր գիճուոր
Ոչ ալ աճսիոս, կատաս կեր սուս դասաւոր...

Այնպէ՛ս մ'ըլէ, որ այլեւս չըբուծաճուին
Տուճեր բանդող ադիճ եր գիժ եւ ադբազարդ.
Ոչ ալ, ճորէճ, վարդ մանուկներ չը եղծաճուին
Արիւճ ծծող խեճիշն էճ գեհեճապարս...

Տէ՛ր բարեգութ, խոլցու՛ր դուճ գիս, որ չլմաճամ
Ձիչճ ապէկէզ ճիւաճդներուճ աճբուժելի.
Որ չլսեմ ողեկոռոչս այրի կճկաճ
Հեծկլտուիբ սրամորմոք, արցուճով լի...

Տէ՛ր ողորմած, կուրցու՛ր դուճ գիս արդ աճխրճայ,
Որ չըտեսնեմ խաղաղութեան լոյս աղաւնիճ
Ձոճ տրուած ճեզգ որսորդին չար ու աճոպայ...
Ու կեր դառնայ տիրոջ զէճի գործարաճիճ...

Կուրցու՛ր դուճ գլս, ո՛վ Տէր, ճորէճ՝ որ չըտեսնեմ՝
Աճարգ եսի, կէսի համար եղբայրճ եղբօր
Դէմ կը գաէ...: Կուրցու՛ր դուճ գիս՝ որ չըտեսնեմ
Հայը հայու կողիճ դաշոյճ կը խաէ խո՛ր...

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՅԱՒՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Ցուցական պատուիրակութիւն մը այցելութիւն տուած է Հայաստան, գլխաւորութեամբ՝ արտաքին գործոց նախարարութեան լճռճաճուր խառտուղար դեսպան Էմանուէլ Մեղալօիճօճմուի։

Պատուիրակութիւնը այցելած է Երեւանի եւ Հայաստանի պատմական յուշարձանները եւ տեսարժան վայրերը եւ եղած է Մայր Աթոռ Ս. Էջմիածին։

Անոնք հանդիպում ունեցած են Հայաստանի մէջ բնակող մօտ 7000 յոյներու պատուիրակութեան հետ, որոնց խօսակցութիւնէն ի յայտ կուգայ թէ, Հայաստանի յոյները փափաք չեն յայտնած Յունաստան վերադառնալու։

Պատուիրակութեան ազատասօցական հանդիպումը տեղի ունեցած է Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հետ, որուն ընդհանուր խօսակցութիւններ եղած են Հայաստանի պատմական յարաբերութիւնները Յունաստանի հետ, եւ Հայաստանի երախտագիտութեան արտայայտութիւնը Յոյն ժողովուրդին եւ Կառավարութեան հանդէպ։

ԿԱՐԴԱՑԻՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԻՔ ՀՆՉԱԿԵԱՆ ՄԱՍՈՒԼԸ

0679

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑԱԿԱՆ

12 ԴԵԿՏ. 1991

ՏԽՐՈՒՆԻ

Այրի Տիկին Էթիլ Կարիպեան, Շահէ Կարիպեան ընտանիք, Օննիկ Կարիպեան ընտանիք, Ռաճճի Կարիպեան ընտանիք, Մանօ Արիքեան ընտանիք, Այրի Տիկին Արմինէ Կարիպեան, Սվանիպաշեան, Դրուհեան, Գարսաֆլեան, Փալանճեան, Պօյանեան, Քարճեան եւ Տատեան ընտանիքները (Մօնթօ, Եգիպտոս; Զուիցերիա, Ճրաճսա, Գանատա, Արժանթին, Պրազիլիա, Ուրուկուէյ, Աւստրալիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Լիբանան, եւ Թուրքիա), ցաւով կը գուժենք յանկարծական մահը, իրենց սիրելի ամուսնոյն, հօր, աներհօր, տատոջ, հեռայրին, մեծ հօր, մօրեղբօր, կնքահօր եւ ազգականին՝

ԹՈՐԳՈՄ Մ. ԿԱՐԻՊԵԱՆԻ

(ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱՍԻՊ-ԹՈՐԳՈՄ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ)

որ հանգեաւ ի Տէր Ուրբաթ 6 Դեկտեմբեր 1991ին, 82 տարեկանին, Մօնթռոյի մէջ։

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցաւ Նիսի (Ճրաճսա) մէջ երկուշաբթի, 9 Դեկտեմբեր 1991ի կ.ե. ժամը 3ին, եւ դադրումը կատարուեցաւ Մօնթռոյի գերեզմանատան մէջ։

Մասնաւոր մահագդ դրկուած չըլլալուն կը խնդրուի ներկայիս իբր այդ նկատել։

«Ջահակիր» իր զգացուած ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալին բոլոր սգակիր պարագաներուն։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ներկայիս կը ծանուցանենք թէ Գահիրէի Ազգային Իշխանութեան տնօրինմամբ եւ Ս. եկեղեցւոյ Հոգաբարձութեան կարգադրութեամբ, յառաջիկայ Կիրակի, 15 Դեկտեմբեր 1991ի առաւօտեան, Ս. Գրիգոր Լուսաւորչ եկեղեցւոյ մէջ Ս. Պատարագի մատուցմամբ, մասնաւոր հոգեհանգստեան արարողութիւն պիտի կատարուի, յաւէտ ողբացեալ Ազգային Բարերարներ՝

ԲԱՐՍԵՂ ԵԻ ՎԵՐԺԻՆ ՆԵՐՍԷՍԵԱՆՆԵՐՈՒ

եւ իրենց որդւոյն

ՄԱՏԹԷՈՍ ՆԵՐՍԷՍԵԱՆԻ

հոգւոյց ի հանգիստ։

Ողբացեալներու յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՒԷԻ ԱԶԳԱՑԻՆ ԱԽՄԱՆՈՒԹԵԱՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր և Տիկին Պերճ Փիլիպոսեան և դուստր Նայիլէ, Տէր և Տիկին Անդրանիկ Մեսրոպեան, Տիար Սերոբ Տէլանեան, Տէր և Տիկին Նորայր Փիլիպոսեան, Տէր և Տիկին Պետրոս Երամեան եւ զաւակը, Տէր և Տիկին Հրաչ Սվաճիպաշեան, Տէր և Տիկին Րաֆֆի Փափազեան եւ զաւակունք (ԱՄՆ) ինչպէս նաեւ Ունճեան, Անդրոնիկեան, Երամեան, Փիլիպոսեան ընտանիքները և համայն սգակիր պարագաները կը յայտնեն թէ յառաջիկայ Կիրակի, 15 Դեկտեմբեր 1991ի առաւօտեան ժամը 10.30ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյն մէջ, յետ աւարտման Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրելի հօր, մեծ-հօր եւ ազգականին՝

ՈՂԲ. ԲԱՐՍԵՂ ՆԵՐՍԷՍԵԱՆԻ

մահուան առաջին տարելիցին։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ

«ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ՝ ԵԳԻՊՏՈՍԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՑԱԶԳԻ ՎԱՍՏԱԿԱՒՈՐԸ», գրոյկր։ Ամփոփում եւ թարգմանութիւն, համայնի ծանօթ ազգայիններէն՝ Պր. Բիւզանդ Բրուսեանի, 90 էջ՝ մաքուր տպագրութիւն։ Հրատարակութիւն «Նուպար Հրատարակչատան»։

Ստանալու համար կարելի է դիմել «Ջահակիր» շաբաթաթերթի խմբագրութեան։

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Մարկրիթ - Պայծառ Յակոբեանի մահուան Ա. տարելիցին առթիւ և անոր խնկելի յիշատակին Օր. Լօսի կիրիկեան կը նուիրէ 10

Ողբ. Ժիրայր Պետրոսեանի մահուան տխուր առթիւ վանն ցաւակցութեան Պր. Հայկ Փիլիպոսեան կը նուիրէ 5

ՆՈՒԻՐԱՏՈՒԱԾՆԵՐ

Իրենց սիրելի ազգակիցին ողբ. Միքայէլ Շամլեանի տխուր մահուան առթիւ Այրի Տիկին Մարի Գասապեան և զաւակ Մարտօ, Տոքթ. և Տիկին Էթի Գասապեան և զաւակունք Տէր և Տիկին Խաչիկ Գասապեան և զաւակունք կը նուիրեն.

Նիւթը Իսք Հայկ Ակումբին	100
Հայկական Ընթերցասրահին	15
Հայ Գեղ. Միութեան	15
Հ.Բ.Ը. Միութեան	15
«Արեւ»ին	10
«Ծուսաբերի»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ Նիւթ-Իսք-էն)

Ողբ. Թորգոմ Մ. Կարիպեանի կսկծալի մահուան տխուր առթիւ վանն ցաւակցութեան Տէր և Տիկ. Խաչիկ Գասապեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	10
«Արեւ»ին	10
«Ծուսաբերի»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ «Ջահակիր»էն)

Իր տաքրոջ ողբ Թորգոմ Կարիպեանի կսկծալի մահուան տխուր առթիւ (Մոնթօ), Տիկին Արմինէ Կարիպեան (Սիտնի) կը նուիրէ.

Այծեմնիկի Հ. Տան	10
Գահիրէի Աղքատախնամին	10
Գալուստեան Ազգային Վարժարանին	10
Նուպարեան Ազգային Վարժարանին	10
Եկեղեցւոյ Տ կնանց Ինամակալութեան	10
Փօլ Քիլիճճեան Հրատարակչական Ֆոնտին	10
Նկեղեցւոյ Պայծառութեան	10
«Արեւ»ին	10
«Ծուսաբերի»ին	10
«Ջահակիր»ին	10

Ողբ. Թորգոմ Կարիպեանի մահուան տխուր առթիւ (Մոնթօ) Տէր և Տիկ. Միհրան Փալանճեան (Սիտնի) կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
«Արեւ»ին	10
«Ջահակիր»ին	10

Ողբ. Թորգոմ Կարիպեանի մահուան տխուր առթիւ (Մոնթօ) Տէր և Տիկին Միհրան Գազանճեան կը նուիրեն.

Այծեմնիկի Հ. Տան	20

(Ստանալ Պր. Երուանդ Սվաճիպաշեանէ)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ԳԱՀԻՐԷ

ՇԱԲԱԹ 4 ՅՈՒՆՈՒԱՐ 1992 Կ. Ե. ԺԱՄԸ 6·30ԷՆ ՍԿՍԵԱԼ

ՏԱՐԵԿԱՆ ՊԱԶԱՐ

Կազմակերպութեամբ

ՏԻԿՆԱՆՑ «ՄԱՐԳ» ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ

Կը վաճառուին

ԶԱՆԱԶԱՆ ԱՆՈՒՇԵՂԷՆՆԵՐ, ԽՄՈՐԵՂԷՆՆԵՐ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ՔՈՒՊԷՊԱ,

ԼԱՇՄԱՃԻՒՆ, ՄԱՆԹԸ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

ՍԻՐԱԼԻՐ ԶՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ

ԺԱՄԸ 8·ԷՆ ԵՏՔ

ԱՄԱՆՈՐԻ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴԻ ԱՌԹԻՒ

ՏՕՆԱԾԱՌ

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Մանրամասնութիւնները յայտնուին

ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ ՈՒ ՁԽԱՁԱՁԻԼ

ՅԵՏԱԶԳՈՒԱԾ

Հինգշաբթի 12, Ուրբաթ 13 եւ Շաբաթ 14 Դեկտեմբեր 1991

ՓԻՆԿ - ՓՈՆԿԻ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԿՈՒՄԲՍՑԻՆ ՄՐՑԱՇԱՐՔԸ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր և Տիկին Մարտիկ Թաթիկեան (Գանատա), Տէր և Տիկին Կրոնիկ Ունճեան, Տէր և Տիկին Անդրանիկ Մեսրոպեան, Այրի Տիկին Վարդենի Անդրանիկեան և զաւակը Սարգիս Անդրանիկեան, և համայն սգակիր պարագաները կը յայտնեն թէ յառաջիկայ Կիրակի, 15 Դեկտեմբեր 1991ի առաւօտեան ժամը 10 30ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյն մէջ, յետ աւարտման Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրելի Մօր, Մեծ-Մօր և ազգականին՝

ՈՂԲ. ԳՈՀԱՐԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆԻ

(ԾՆԵԱԼ ՈՒՆՃԵԱՆ)

մահուան երկրորդ տարելիցին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ ՆՈՒԻԷՐ ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐՈՒՆ

Այն ազգայինները, որոնք կը փափաքին Նոր Տարուան առթիւ «Ջահակիր» նուիրել՝ Հայաստանի կամ արտասահմանի իրենց ազգականներուն և բարեկամներուն, կրնան հեռաձայնել թերթիս վարչութեան (հեռ. 3914908) ամէն օր կ.ե. ժամը 8էն 12 (ի բաց առեալ Կիրակի օրերէն), Իսկ Ազէքսանդրիոյ մէջ, պր. Մինաս Պանտոյեանի, Տարեկան բաժանորդագրութեան սակն է 15 եգ. ոսկի (պարզ փոստով) և 25 եգ. ոսկի (օդային փոստով)։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	Օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	500 ե.Դ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

0680

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՒԲԹԹԵՐՔ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م - ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالالبان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908
Adresse Télégraphique: TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef: SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Հրատարակատէր — Ա. ՅՑՏԱ. ՄԵՐՈՎԲԵԱՆ
Պետականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ԳԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 1244 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 26 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1991

ՀԱՏԸ ՉԵՒՐԻ 20 եգ. Դրհ.

العدد رقم ١٢٤٤ — الخميس ٢٦ ديسمبر ١٩٩١

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՈՓԵՂԷՆ ՕՐԵՐ

Կաղանդը եւ Ծնունդը՝ տարուան մեծագոյն տօներն են։ Անոնք չեն կապակցիր ցիւթեղէն, ինչոյ, մատղ եւ փերուող իրերու եւ իրականութիւններու։

Կաղանդը՝ տարվերջ եւ տարեգլուխ է, աճապարելի, անտեսանելի եւ անլսելի, այսինքն՝ ոգիի եւ ոգեկանութեան հանգրուանային օր։

Սուրբ Ծնունդ կ'լսեմ, որովհետեւ անիկա անվերջանալի տարեդարձն է երկնաւոր Հօր Միածին Որդւոյն՝ Յիսուս-Քրիստոսի ծննդեան, ի Բեթղեհէմ քաղաքի։

Սուրբ է այս Ծնունդը, որովհետեւ անիկա եկաւ՝ ապականութեան, կեղծիքի, ոճիրներու եւ անարդարութեանց մէջ խեղդամահ ըլլալու գացող մարդկութիւնը փրկելու եւ զայն վերադարձնելու Հաւատքին, Յոյսին, եւ Սիրոյ կենսազգացումին։

Մեծ է Կաղանդը, որովհետեւ անիկա այն օրն է, ուր բոլոր մարդերը, ատանգաբար եւ մեքենաբար, կը յարին ինքնամփոփումի, խոկումի, հաւատեյարդարի, զղջումի, ներողութեան, լաւատեսութեան եւ վերակառուցումի ընդդէմ անցնող տարուան անիրաւութեանց, անարդարութեանց, խաբէութեանց, գաւեռ, ոճրագար արարքներու եւ անխոստովանելի նպատակներու։

Դէկտեմբեր 31-ի կէս գիշերին, մենք ամէնս, ուրախութեան երգերով եւ մրգեր, խաղցրեղէններ ճաշակելով, մեր հոգիին մէջէն եւ մեր սեմերէն կը ներենք կը ներենք հին տարուան փտուքն ու չարիքը...

Եւ ցնծագին կ'ողջունենք Նոր Տարին, հաւատքի լոյսերով, վերածնութեան յոյսերով եւ սիրոյ ու աշխատանքի նոր ուխտերով։

Մէգն է իջեր անտառին
Ոսկի լահեր թող վառին,
Ո՛վ քուրմեր, ո՛վ քուրմեր
Ողջունեցէք Նոր Տարին...

Հին հայերը Նաւասարդի Տօն կը կոչէին տարեգլուխը եւ յանուն խաչաց՝ Նոր Ուխտեր կը հաստատէին գալիք օրերուն համար։

Ոգիի Հայկազունց, միշտ օրս, կ'երգեն կ'աղօթեն՝ ոգեկոչելով Կեանքի եւ Խաղաղութեան Իշխանի Ծնունդը՝

Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհէմ քաղաքին...
Հովիւք երգեն ընդ հրեշտակս
Տան աւետիս աշխարհին...

Ականջ դնենք եւ տեսնե՛նք համայն մարդկութեան մաղթերգները, որ այս կաղանդին եւ Ծնունդին՝ այլեւս վերջ տուին բռնամութեանց, ատելութեանց, նիւթապաշտութեան եւ անառակութեան...

Լսե՛նք եւ ձայնակցինք խաղաղասէր եւ խաղաղարար Իշխաններուն ալ կոչին ու գործին, որ եղբայրութիւնը եւ համերաշխութիւնը ըլլայ տառապող մարդկութեան բազաւորը...

Աւա կրկին վերածնած է երկնազարամեայ Արարատեան աշխարհը եւ ովասիաններով կը գիմաւորէ Նոր Կաղանդը եւ Նոր Ծնունդը, յաւիտեան եւ յանկոյս...

Անա կը զարթնուն մեծերու ալ խիղճերը եւ Իրաւունքն ու Արդարութիւնը պիտի տիրեն երկրագունդին եւ անզրպետին ա'լ...; Եւ բովանդակ հայաշխարհը հակառակ ինչ - ինչ կոռուսցներու, ոգեկան ու նիւթական տարամարդութիւններով՝ կը մնայ բարձր ու կորովի դիրքերու վրայ այս գերազանցորէն ոգեղէն օրերու տարածքին։

Շնորհաւոր ըլլայ համայն մարդկութեան Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը։

ԿՈՐՊԱՉՈՎ ՀՐԱԺԱՐԵՑԱՒ
ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՍԱՐԱԿԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Երէկ երեկոյեան, Մ. Միութեան Նախագահ Միխայիլ Կորպաչով, հեռատեսիլի միջոցաւ կարճ եւ յուզիչ ճառը խօսելով, ներկայացուց իր հրաժարականը, կազմալուծած յայտարարելով սովետական միութիւնը։

Ան, որ նախագահ էր 1986էն ի վեր, յայտարարեց թէ, թէեւ կը հրաժարի իր պաշտօնէն, սակայն պիտի գոլայ ի նպաստ համաշխարհային խաղաղութեան եւ դեմոկրատիային։ Նաեւ յայտնեց, թէ ան պիտի աշխատի, որ բոլոր հանրապետութիւնները տիրանան իրենց կատարեալ ինքնիշխանութեան եւ արժանաւորապէս մուտք գործեն՝ 11 ղեկավարներու ստորագրութեամբ կազմուած անկախ պետութիւններու նոր համագործակցութեան։

Նոյնպէս երէկ, Կորպաչով Ռուսիոյ (Դաշնակցային Ռուսիոյ Հանրապետութեան) նախագահ Պորիս Ելցինի յանձնեց միջուկային զէնքերու բոլոր բանալիները։

Ելցին եւս ելոյթ ունենալով տեղեկացուց, որ այսուհետեւ Սովետական Միութիւն գոյութիւն պիտի չունենայ, այլ՝ Անկախ Հանրապետութիւններու Համագործակցութիւն։



(Գոմբնուէլթս)։

Միւս կողմէ Քրեմլէնի չէնքին վրայէն վար իջաւ սովետական կարմիր դրօշակը եւ փոխարէնը ծածանեցաւ Ռուսիոյ կապոյտ, ճերմակ եւ կարմիր գոյներով դրօշակը։

ՆՈՐԸՏԱՐՈՒԱՆ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴԻ ԱՌԹԻՒ

ՁԱՀԱԿԻՐ

ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԷ ԻՐ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ՀՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԵՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ, ՄԱՂԹԵԼՈՎ ԱՆՈՆՑ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ

ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ Լ. ՂԱՐԱԲԱՂԻ

Մինչ Կորպաչով կը հրաժարէր իր պաշտօնէն՝ Դաշնակցային Ռուսիոյ Նախագահ Ելցին յայտարարեց, թէ Հանրապետութեան Խորհուրդը որոշում առած է որ բոլոր նախկին խորհրդային միութեան կազմած հանրապետութիւնները ու մարզերը (ինչպէս՝ Լ. Ղարաբաղ) պիտի ունենան իրենց անկախութիւնը եւ ազատօրէն գործելու իրաւունքը։ Այս առընչութեամբ ան հրամայեց որ բոլոր սովետ ուժերը քաշուին անմիջապէս Վրաստանէն եւ Ղարաբաղէն։

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՀԱՇՈՒՔ ՅՈՒՇԵՐԵԿՈՅԹ
ՆՈՒԻՐՈՒԱԾ
ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ
ՄԱՀՈՒԱՆ Ա. ՏԱՐԵԼԻՑԻՆ

Տարի մը առաջ, անժամանակ, գիտակցական իր ուժերուն լրումին մէջ, մեզմէ առ յաւէտ կը բաժնուէր համայնքիս իգական սեռի աղնուագոյն զաւակներէն՝ ընկերուհի Մարկրիթ-Պայծառ Յակոբեանը, մեզի կատկելով իր բարի գործը։

Կիրակի, 1 Դեկտեմբերի եկեղեցական հանդիսաւոր արարողութեամբ կատարուեցաւ հոգեհանգստեան պատարագը։ Ներկայ էին նաեւ թեմական եւ քաղաքական ժողովներու յարգելի ատենապետները՝ ՊՊ. Անդրանիկ Մեորոպեան եւ Նուպար Սիմոնեան, Սրժ. Տ. Նշան Եպս. Քհնյ. Պէյլէրեան, եգիպտահայ մշակութային եւ այլ կազմակերպութիւններու ներկայացուցիչները, հանգամանաւոր անձեր, ազգային վարժարաններու յարգարժան տնօրէնները եւ սգակիր հասարակութիւն մը, որոնք՝ այնքան ինքնահրաւէր, եկած էին խնկարկելու ինչ որ ունէին իրենց սրտին մէջ սիրելի ողբացեալին համար՝ սէր եւ հիացում։

Բեմին վրայ զետեղուած էր յաւէտ ողբացեալին գունաւոր դիմանկարը (գործ՝ Աչոտ Զօրեան)։

Նախաձեռնող Ազգ. Իշխանութեան անունով յուշերկոյթին բացումը կատարեց Պր. Նուպար Սիմոնեան, որ հրատարակեցինք գայն մեր նախորդ թիւով։ Ապա ան հրաւիրեց յաւէտ ողբացեալին ամուսինը Մօ. Եդուարդ Յակոբեանը, վարելու համար յայտագիրը։

Մօ. Եդ. Յակոբեան՝ յայտնապէս յուզուած, արտասուչ նախաբանէ մը ետք, խոստովանեցաւ, որ Մարկօն իրեն համար եղած էր ոչ միայն առաքինի կողակից մը, այլեւ անփոխարինելի խորհրդակից մը եւ գործակից մը, որուն չնորհիւ կարելի եղած էր իրագործել բազմաթիւ յղացումներ։ Ան ցոյց տուաւ Մարկրիթի բերած անկընահատելի նպաստը, յատկապէս հայ երաժշտական մարզին մէջ, որով կարելի եղած էր ստոյգ կորուստէ փրկել սրբագան երգերու, տաղերու եւ չարականներու ինչպէս նաեւ ազգային-հայրենասիրական երգերու ստուար թիւ մը, որոնք դաշնա-

(Շար. տես նաեւ էջ 4)

ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

ԻՐԵՆՑ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒՆ, ՑԱՃԱԽՈՐԴՆԵՐՈՒՆ ԵՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՒՆ

❀ ❀ ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵՆ ❀ ❀

Nubar Printing House

CAIRO

ՏՊԱՐԱՆ ՆՈՒՊԱՐ

ՆՈՒՊԱՐ ԵՒ ՀՐԱՉ
ՍԻՄՈՆԵԱՆ ԵՂԲԱՐՔ

6 (ա) Մատրաս՝ը էլ Մաուալիմին փողոց, Շուպրա

Հեռ. 649108 — 648316

ԳԱՀԻՐԷ

ՎԱՐԴԳԷՍ ԵՒ ԱԼՊԷՌ
ՔՐԷՏԵԱՆ ԵՂԲԱՐՔ
Գահիրէ Հեռ. 902912-862881

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՆՈՐԱՅՐ ՊԷՆՕՀԱՆԵԱՆ
Ալեքսանդրիա Հեռ. 4931397

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՕՆՆԻԿ Կ. ԱԼԻՔՍԱՆԵԱՆ

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ
ԵՒ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ

ՏՕՆԱԿԱՆ ԱՈՒԹՆԵՐՈՎ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Ջերմագին կը շնորհաւորեն իրենց բարեկամները, ու սրտանց կը մաղթեն բոլորին բարի եւ երջանիկ տարի

ՏՕՔԹ. ԿԱՐՕ ԱԲԳԱՐԵԱՆ
ՄԱՆԿԱԲՈՑԻ
1 Ֆախրի փողոց Հեռ. 2580930
Հելիոպոլիս

ՏՕՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ
ՍՈՒՐԷՆ ՊԱՅՐԱՄԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՑԻ
Գահիրէ Հեռ. 747597
Հելիոպոլիս Հեռ. 2577028

ՀԱՍԻՊ-ԹՈՐԳՈՄ
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ
ՀԻՄՆԱԿԱՆ 1931
ԴՐՈՇ 911102-903379 ԳԱՀԻՐԷ

STUDIO ANTRO
ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ
37, Թալաաթ Հարպ փողոց
Գահիրէ Հեռ. 3925442

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ
Մոնթրէալ

MAISON ROYALE
ԽՈՍՐՈՎ ՋԱՔԱՐԵԱՆ
ԵՒ ԸՆՏԱՆԻՔ
Գահիրէ Հեռ. 3910402

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՏՐՈՍ ՊԵՏԻԿԵԱՆ
Հելիոպոլիս

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՐՈՒԺԱՆ Վ. ԳԱԶԱՆՃԵԱՆ
Գահիրէ Հեռ. 3918542

ՏՕՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ
ՀԱՆՐԻ ԲԵՏԵՐԵԱՆ
Գահիրէ Հեռ. 74[illegible]321

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՓԻԷՌ ԵՐԱՄԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 671754

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՀԱԳՆ ՏԵՓՈՅԵԱՆ
ՆԼԵԿՏՐԱԳԷՏ
Գահիրէ Հեռ. 755847

ՖՐԱՆՍԻՍ ՓԱՓԱՋԵԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ
ԱԹԱՊԱ
Գահիրէ Հեռ. 3905616

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՋԱՒԷՆ ՊԱԼԱԵԱՆ
Մոնթրէալ

ՏՕՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ
ՆՈՐԱՅՐ ՏԷՕՎԼԷԹԵԱՆ
Գահիրէ Հեռ. 741481

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԲԻՒԶԱՆԴ ԲՐՈՒՏԵԱՆ
Հելիոպոլիս

Ն. ԵՒ Ե. ԴԱՒԻԹԵԱՆ ԵՂԲԱՐՔ
Manchester House
Ալեքսանդրիա Հեռ. 806996

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԳԵՂԱՄ ԹՐԱՅԵԱՆ
Գահիրէ Հեռ. 935530

ՄԱՆՈՒԷԼ ԿԱՐՄԻՐԵԱՆ
Գահիրէ Հեռ. 922320

ՎԱՐՈՒԺԱՆ ԷՔՍԷՐՃԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2434701

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅՈՎՍԷՓ ԿԻՒՄԻՒՇԵԱՆ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Ալեքսանդրիա Հեռ. 4927139

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԷՏՈՒԱՐ ՔԻՒՓԷԼԵԱՆ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Գահիրէ Հեռ. 901412

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅԱԿՈԲ ՋՐԱՔԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ 2581342

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՀԱՆ ԳԱԶԱՆՃԵԱՆ
Մոնթրէալ

ԱՐԹԻՆ ԹԱՇՃԵԱՆ
Գահիրէ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅԱԿՈԲ ՏԵՕՎԼԷԹԵԱՆ
Գահիրէ Հեռ. 3929082

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ
ԵՒ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ
ՏՕՆԱԿԱՆ ԱՒՒԹՆԵՐՈՎ
ԱՐԹՕ Եւ ԴԱՆԻԷԼ
ՁՈՁՈԵԱՆ ԵՂԲԱՐՔ

Ջերմագին կը շնորհաւորեն իրենց բարեկամները, ու սրտանց կը մաղթեն բոլորին բարի եւ երջանիկ տարի

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
Գահիրէ Հեռ. 39 4908

ՏՈՔԹ. ԵՒ ՉԻԿԻՆ
ԱՐԹՕ ԱՐԹԻՆԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՑԻ
Ադէքսանդրիա Հեռ. 4824796

ՆՇԱՆ ՎԱՐԴԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 661700

Studio Philippe
And
Philippe Photo Trade

Ջերմագին կը շնորհաւորեն իրենց բարեկամները, ու սրտանց կը մաղթեն բոլորին բարի եւ երջանիկ տարի

Մենք կա՛ղ ենք կիսով,
Քանզի ուր էլ մեր մի ոտքը դնենք,
Սարիոյ աւազին,
Փարիզի մայթին,
Նեղոսի ափին, —
Մեր միւս ոտքը
Խրուած է Մասիս լեռան ձիւնի մէջ։
ԴԷՈՐԴ ԷՄԻՆ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՐՃ ՔԷՉԷՃԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2745983
Ապու Տապի 553200

ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ
ՆՈՐԱՅՐ ՍԻՄՈՆԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՑԻ
Գահիրէ Հեռ. 752459

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՄԿՕ ԽԱՆՃԵԱՆ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Ադէքսանդրիա Հեռ. 4823797

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԷՏՈՒԱՐ ՋԱՐԴԱՐԵԱՆ
Գահիրէ Հեռ. 914163

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՀԱՅԿ ԻՐԱՏԵԱՆ
Գահիրէ Հեռ. 915420

ՁԱՒԷՆ ՔՈՇՃԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2913703

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՐՃ ՔԷՉԷՃԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2582315

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՐՃ ՕՏԱՊԱՇԵԱՆ
Գահիրէ Հեռ. 918516

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՄԱՐՏԻԿ ՊԱԼԱԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2913558

ԼՈՒՍԻՆ ԵՒ ԱՐԱ
ԿԷՐԻԿԵԱՆ
Մոնթրէալ Հեռ. 9561436

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅԱԿՈԲ ԱՆՍՈՒՐԵԱՆ
(ԴԵՂԱՐԱՆ ԱՆՍՈՒՐԵԱՆ)
Ադէքսանդրիա Հեռ. 5972986

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԵՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
Գահիրէ Հեռ. 3901151

ՏՈՔԹ. ՎԻԳԷՆ ՁԻԶՄԷՃԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՑԻ
Հելիոպոլիս Հեռ. 665851

ԱՐՄԻՆԷ ԺԱՄԿՈՉԵԱՆ
ՆԿԱՐՉՈՒՀԻ
Գահիրէ Հեռ. 663778

ԳԱՐԵԳԻՆ ԵՒ ՌԱՖՖԻ
ՆԱԽԸՇՔԵՐԵԱՆ ԵՂԲԱՐՔ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱՌՈՒՆԵՐ
Ադէքսանդրիա Հեռ. 4911158

ՅԱԿՈԲ ԵՒ ԳԷՈՐԳ
ԻՐԱՏԵԱՆ ԵՂԲԱՐՔ
Գահիրէ Հեռ. 915420

ԱՒԵՏԻՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ
Գահիրէ Հեռ. 3540949

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՀԱՅԿ ՆԱԳԱՇԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2900786

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Գահիրէ Հեռ. 39 7638

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՄՈՒՇԵՂ ՊԱՍՄԱՃԵԱՆ
Ադէքսանդրիա Հեռ. 4933827

ՍԱՐԳԻՍ ԹՕՍՈՒՆԵԱՆ
Ադէքսանդրիա Հեռ. 4937692

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԼԵՒՈՆ ԳԱՂԹԱՁԵԱՆ
Ադեքսանդրիա Հեռ. 961138
Գահիրէ Հեռ. 2580230

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՄԻՍԱՔ ԶԷՉՃԷՆԵԱՆ
Գահիրէ Հեռ. 909846

ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Ադէքսանդրիա

LORD
ՊԵՏՐՈՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ
ՓՈՓՐԻԿՆԵՐՈՒ
ԿՕՇԻԿԻ ՎԱՃԱՌՈՒՏՈՒՆ
Հելիոպոլիս Հեռ. 2563371

ՆՈՒԱՐԴ ԹԻԹԻՒՆՃԵԱՆ
ԵՒ ՋԱՒԱԿՆԵՐԸ
ՅԱԿՈԲ ԵՒ ԱՆԻ
Ադէքսանդրիա Հեռ. 5978931

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՐԹՕ ՓՈԼԱՏԵԱՆ
ԵՒ ՋԱՒԱԿԸ ԴՈԿՏ. ԼԵՒՈՆ
Սիտնի (Աւստրալիա)

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՐՈՒԺԱՆ ՏԱՏՈՒՐԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2583805

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՐԱՄ ՍԱԶԱԿԵԱՆ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Ադէքսանդրիա Հեռ. 816793

ՄԻՓԱՅԷԼԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Գահիրէ Հեռ. 3928801

ԺԱԳԼԻՆ ՓԱՐԹԱՄԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 674205

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՏՐՈՍ ՈՍԿԵՐԻՉԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2587362

ՏՈՔԹ. ՄԻՓԱՅԷԼ ԵՐԱՄԵԱՆ
Կիզէ Հեռ. 725792

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅԱԿՈԲ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
46, Ապտէլ Խալէք Մարուսը
Հեռ. 3908431
2910656

ELPAR SHOES

ՎՐԷԺ Լ. ՍԼՖԷՐԵԱՆ

Հեռ. 4924073

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Հ Մ·Ը·Մ·-ՆՈՒՊԱՐ

Ադեքսանդրիա

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԿԱՐՊԻՍ ԵՍԶՐՃԵԱՆ
Գահիրէ Հեռ· 912321

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԳԷՈՐԳ ԷՔՍԷՐՃԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ· 93 08

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ
ԵՒ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ
ՏՕՆԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐՈՎ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՏԻԳՐԱՆ ՊՕՂՈՍԵԱՆ
Ջերմագին կը շնորհաւորեն իրենց բարեկամները, ու սրտանց կը մաղթեն բոլորին բարի եւ երջանիկ տարի
REINZ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՐԱՄ ԱԲԻԿԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ· 2580350

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՐՃ ԱՐԹԻՆԵԱՆ
Գահիրէ Հեռ· 934474

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅԱԿՈԲ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ· 2437991

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԼԵՒՈՆ ՏԷՐ ՅԱԿՈԲԵԱՆ
Գահիրէ Հեռ· 833186

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԵԴՈՒԱՐԴ ԱՒԱԳԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ· 2599276

ՊԵՏՐՈՍ ՏԸՆԿՃԵԱՆ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Գահիրէ Հեռ· 745343

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՐԱՄ ԳՈՒԹՆՈՒԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ· 2580376

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ
Վիլովօեյլ-Օճթաւիօ
(Գանատա)

ԷՏՈՒԱՐ ՄԵԼԻՔԵԱՆ
Գահիրէ Հեռ· 3485181

ՕՀԱՆՆԷՍԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Գահիրէ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՀԷ ՊԱԼԱԵԱՆ
Մոնթրէալ (Գանատա)

ԱՐԹՕ ՍԱՐԱՖԵԱՆ
Գահիրէ Հեռ· 3924362

ՏՕՔԹ· ՀՐԱՅՐ ՏՐԴԱՏԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՑԻ
Հելիոպոլիս Հեռ· 6632 3

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՐԹՕ ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ
Գահիրէ Հեռ· 3410938

ՆՈՒՊԱՐ ԿԷՐԻԿԵԱՆ
Գահիրէ Հեռ· 3903574

ATLAS
ՍԱՄԻ ՄԻՇԷԼ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Խան Խալիլ Հեռ· 906139

ՊԵՐՃ ԵՒ ՊԱՐԳԵՒ
ՄԱԶԼՈՒՄԵԱՆ ԵՂԲԱՐՔ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Ադեքսանդրիա Հեռ· 5973086

ՍԻՄՈՆ ԶԱՄՔԷՐՔԷՆԵԱՆ
Գահիրէ Հեռ 916 01

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՀԷ ԵՒ ՏՕՔԹ· ՀԵՐՄԻՆԷ
ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ· 3938575

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅԱԿՈԲ ԷՔՍԷՐՃԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ· 2582920

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՕՆՆԻԿ ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ· 675645

ՄՈՒՐԱՏ ՖՈՒԱՏ
Գահիրէ Հեռ· 917836

ՖՐԵՏԻ ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Գահիրէ Հեռ· 742037

«ԵՐՈՒԱՆԴ»
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Գահիրէ Հեռ· 3904483

ՍԵՐԺ ԵՒ ԱԼԷՆ
ՍԱԳԱՅԵԱՆ ԵՂԲԱՐՔ
Գահիրէ Հեռ· 3917052

ԳԷՈՐԳ ԲՐՈՒՏԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ· 2471972

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՆՈՒՊԱՐ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ
Սիտնի (Աւստրալիա)

ՊԵՏՐՈՍ Յ· ԳՈԳՈՐԵԱՆ
Գահիրէ Հեռ· 770749

ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳԻՍ
ԵՒ ԴՈՒՍՐԸ ՍՈՆԻԱ
Հելիոպոլիս Հեռ· 660491

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ
Սիտնի (Աւստրալիա)

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՆԱԶԱՐԷԹ ԳԱՐԲԱԼԵԱՆ
Ադեքսանդրիա Հեռ· 493295

ԶԷՋՃԵՆԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Գահիրէ Հեռ· 3547095

CORDONNERIE CECIL
ՏԻԿԻՆ ԱՆԻ ԹՕՍՈՒՆԵԱՆ
Ադեքսանդրիա Հեռ· 807425

ԳԷՈՐԳ ՍԱՐԳԻՍԵԱՆ
Գահիրէ

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ
ԵՒ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ
ՏՕՆԱԿԱՆ ԱՈՒԹՆԵՐՈՎ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ

Ջերմագին կը շնորհաւորեն իրենց բարեկամները, ու սրտանց կը մաղթեն բոլորին բարի եւ երջանիկ տարի

ETALEX

ԳԶԶԼԵԱՆ - ԿԷՎՐԷԿԵԱՆ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Գահիրէ Հեռ. 39 4554

ՆԱՅԼ ՔՐՈՔՈՏԱՃԼ
Գահիրէ Հեռ. 3928153

ՋԱՐՈՒՀԻ ՋՕՐԱՅԵԱՆ
Գահիրէ Հեռ. 23 7399

ZORAYAN

Silverware-Holloware
Stainless Steel 18-10
Flatware

* SILVERWARE FACTORY: Ard Sherif, Cairo
tel: 20 (02) 3906479
* EXPORT OFFICE: 13 Brazil Str. Zamalek
tel: 20 (02) 3403136
fax: 20 (02) 3403136
* FACTORY: ALEXANDRIA FACTORY
Cairo, Alexandria Desert Road
fax: (03) 981013

ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ
ԵԴՈՒԱՐԴ ԳԱՍԱՊԵԱՆ
Գահիրէ Հեռ. 915407

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅԱԿՈԲ ՔԷՇԻՇԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 674316

ԱՐԹԻՆԵԱՆ ԵՂԲԱՐՔ
Գահիրէ Հեռ. 934474

ՅԱԿՈԲ ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ
Գահիրէ Հեռ. 3925442

ՍԻՐԱՐՓԻ ՔԻԼԻՏՃԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 663565

ԼԵՒՈՆ ՓՐՈՒՆՃԵԱՆ
ԵՒ ՈՐԴԻՔ
Գահիրէ Հեռ. 915246

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅԱԿՈԲ ՀԱՄԲԻԿԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 667082

«ԱՐԱՄ ԳԱՐԳՈՒԻՐ»
ԳՐԻԳՈՐ ԵՒ ՅՈՎՀԱՆՆԷՍ
ՊԱԼՔԱՅԵԱՆ ԵՂԲԱՐՔ
«ԼԻՒՍՔՐ»ԵՐ ԵՒ ՀԱՑԻԼԻՆԵՐ
6, Զաքարեիա Ահմէտ փողոց, Ալճի
Գահիրէ Հեռ. 741106-743379

ՎԱՀԷ ԴԵՐՋԱԿԵԱՆ ԵՒ ԸՆԿ.
103, Կասմհուրիէ փողոց
Գահիրէ Հեռ. 900563

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՇԱՆԹ ՊԱԼԱԵԱՆ
Մոնթրէալ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՍԱՐԳԻՍ ՎՈՒՔՈՒՖԵԱՆ
Գահիրէ Հեռ. 3917039

ՄԱՐՏՈ ԳԱՍԱՊԵԱՆ
Գահիրէ Հեռ. 751792

«SARWAT» Stationery
ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՅՔՆԵՐ
Գահիրէ Հեռ. 3937272

ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ
ԳԷՈՐԳ ԵՐԶՆԿԱՑԵԱՆ
ԱՏԱՄԱՆԱԲՈՑԻ
Գահիրէ Հեռ. 757696

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԽԱՉԻԿ ԳԱՍԱՊԵԱՆ
Գահիրէ Հեռ. 766579

ՏՈՔԹ. ՔՐԻՍԹԵԱՆ-ԿԱՐՊԻՍ
ԹՕՍՈՒՆԵԱՆ
ԱՏԱՄԱՆԱԲՈՑԻ
4, Ապպաս էլ Հալաուաճի փողոց
Իպրահիմիէ - Ալեքսանդրիա
Հեռ. 597321

ՀԱՅԿ ՀԱՃԻ ԳԷՈՐԳԵԱՆ
ԵՒ ՋԱԻԱԿՈՒՆՔ
Գահիրէ Հեռ. 3987054

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԺՈՐԺ ԱՒԱԳԵԱՆ
Գահիրէ Հեռ. 753409

ՆՊԱՐԱՎԱՃԱՌ «ՍՈՒԻՍ»
ԿԱՐԱՊԵՏ ԹՈՐՈՍ ՊԷՆԵԱՆ
77, Օսման Էպն Աֆֆան,
Հելիոպոլիս Հեռ. 672163

ԱՐԹՕ ՍՐԱՊԵԱՆ
Գահիրէ Հեռ. 754073

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՐԱ ՏԷՓՈՑԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 258944

ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ
ԳԷՈՐԳ ԱՐԹԻՆԵԱՆ
ՅԻՐԱՑՐ
Գահիրէ Հեռ. 917731-919897

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԴԱԻԻԹ ՄԻՐԶԱՅԵԱՆ
23, Ատլի փողոց
Գահիրէ Հեռ. 778810

ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ
ԺԱՆ ԻՍԿԵՆՏԻՐԵԱՆ
Գահիրէ Հեռ. 2902281

ԳԱՌՆԻԿ ԿՐՊՈՅԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2590201

ՍԵՊՈՒՀ ԿԱՊԷԵԱՆ
Գահիրէ Հեռ. 3926608

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԷՏՈՒԱՐ ՄԻՆՆԷԹԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2917939

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԳԱԼՈՒՍՏ ԱՍԼԱՆԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 2914166

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՏՐՈՍ ԲԱՐԵԱԷՐԵԱՆ
Գահիրէ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԷՏՈՒԱՐ ՍԱՅԵԱՆ
Գահիրէ Հեռ. 901586

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԺԱՆՕ ՍԱՅԵԱՆ
Գահիրէ Հեռ. 901586

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԲԻՋԱՆԴ ՋԱՔԱՐԵԱՆ
Հելիոպոլիս

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
26 ԴԵԿՏ. 1991

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Գաճիրէի Ազգային Իշխանութիւնն ու եկեղեցւոց Հոգաբարձութիւնը շնորհակալութեամբ ստացած են տասը հազար եգ. ոսկի նուիրատուութիւն, Մեծայարգ Տէր եւ Տիկին ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆՆԵՐ�է, Ս. Գրիգոր Լուսաւորչ Նկիղեցւոյ ներքեւ նաւաճուած ջուրերու նորոգութեան ծախսերուն իբրեւ մասնակցութիւն կամ օժանդակութիւն:

Ասուծոյ Տան բարեզարդութեան համար կատարուած այս ուխտը, թող երկնաւոր Տէրը ընդունի եւ փոխարէն հազարապատիկը հատուցանէ:

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՐԱՆԻ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տիկին Գոհար Գազազեան և որդին Գէորգ, Տէր եւ Տիկին Հրանդ Գազազեան, Տիկին Ազաւնի Նազիրկանեան (Գանատա), Տէր եւ Տիկին Արամ Գազազեան եւ դուստրը Անի (Գանատա), Տէր եւ Տիկին Ճակոբ Գազազեան եւ դուստրը, Տէր եւ Տիկին Պերճ Գազազեան եւ զաւակունք, Տէր եւ Տիկին Ճորճ Գազազեան և զաւակը, Տէր եւ Տիկին Պերճ Գոգորեան եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկին Կարօ Նազիրկանեան և զաւակունք (Գանատա) Տէր և Տիկին Արա Գազազեան եւ դուստրը (Գանատա), Տէր եւ Տիկին Ռովիկ Ալապարեան (Գանատա), Տէր և Տիկին Ճաքէթ Գազանճեան և զաւակունք (Մ.Ն.), Տիար Միհրան Յաչատուրեան (Մ.Ն.), Տէր եւ Տիկին Հրաչ Մինքայէլեան եւ զաւակունք, Տէր եւ Տիկին Էտուար Սայեան և որդին Ճակոբ, եւ համայն սգակիր պարագաները, կը ծանուցանեն թէ կիրակի 29 Դեկտեմբեր 1991ի առաւօտեան ժամը 10ին, յաւարտ Ս. Պատարագի, Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր Տաճարին մէջ, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ ամուսնոյն, հօր եղբօր, հօրեղբօր, մօրեղբօր եւ ազգականին՝

ՈՂԲ. ՊԵՏՐՈՍ ԳԱԶԱԶԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ:

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՀԱՇՈՒՔ ՅՈՒՇԵՐԵԿՈՅԹ ՄԱՐԿՐԻԹ-ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

ՄԱՀՈՒԱՆ Ա. ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ւորուած հետզհետէ լոյս պիտի տեսնեն: Ան իր խօսքը աւարտեց յայտարարելով, որ «Մարկոն սուգ ու ողբ չէր սիրեր: Հետեւաբար այս յուշերեկոյթը փառաբանանքի արտայայտութիւն մը թող ըլլայ՝ նուիրուած եզակի պատահայ համայնքին մէջ անցեալին գործած իգական սեռի այն մշակութային անձնուէր գործիչներուն, – որոնցմէ՝ խոնարհ աստիճանով մը, մէկն եղած էր յաւէտ ողբացեալը, – որոնք քէեւ մահացած են սակայն կ'ապրին իրենց կատարած գործով:

Բանասիրական ժագ Ճակոբեանի՝ Մարկրիթի «Անկանոյշ յիշատակին» նուիրուած արտազեղ գրութենէն հատուած մը ընթերցեց Տիկ. Ալիս Տէփոյեան:

Ճաշօրդաբար խօսք առնելու հրաւիրուեցան ընկ. Պետրոս Մովսէսեան՝ ի դիմաց Հնչակեան Կուսակցութեան վարիչ մարմնին, Հայկ. Ընթերցասիրաց վարչութեան, «Մարօ Տիկնանց յանձնախումբին», «Նոր Սերունդ» Մշակ. Մարմնին, Հ.Մ.Մ.Ի Երիտ. Մարմնին և «Ջահակիր» հարթաթերթի խմբագրութեան:

Տոքթ. Սուրէն Պայրամեան՝ յանուն «Ծուսաբեր» Մշակ. Ընկերակցութեան, «Ծուսաբեր» օրաթերթի պատասխանատու մարմիններուն, խմբագրութեան և անձնակազմին, Հ.Մ.Ը.Մ.-Մրատի և «Ծուսաբեր» զոյգ ա-

կումբներուն, «Հայկարմիր Խաչի» և «Ծուսաբեր» Երիտասարդացի վարչական կազմերուն եւ անդամներուն:

Պր. Վահագն Տէփոյեան՝ ի դիմաց «Հայ Դեղ. Միութեան և «Կոկանեան Սրահի» վարչութիւններուն, «Հայ Ազգ. Հիմնադրամի» մարմնին, «Արեւ» օրաթերթի խմբագրութեան եւ Ազեքսանդրիոյ «Տիգրան Երկաթ» Մշակ. Միութեան վարչութեան:

Հասարակ յայտարարի վերածելով բոլոր խօսողներուն արտայայտութիւնները՝ կրնանք ըսել, որ անոնք բոլորն ալ՝ մեծ համոզում, ընդգծեցին յաւէտ ողբացեալին ունեցած մտերմական բարձր արժանիքները և հոգեկան բարեմասնութիւնները: Աբդալ, Մարկրիթ-Պայծառ որ դարձած էր նուիրումի ու զոհաբերութեան խորհրդանիշը, իր ողջ կեանքը, անմնացորդ սիրով, նուիրաբերեց հայ ժողովուրդին, հայ եկեղեցիին և հայ մշակոյթին:

Մէջ ընդ մէջ գործադրուեցաւ աւուրը պատշաճ գեղարւեստական բարձրորակ յայտագիր մը՝ մասնակցութեամբ «Շնորհալի» եւ «Եգիպտահայ» երգչախումբերու միացեալ տարրերուն և անոնց ամուսնքոյներուն ու մենակատարներուն, որուն մասին պիտի անդրադառնանք մեր յաջորդ թիւով:

Ա. Մ.

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Իրենց սիրեցեալ քրոջ ողբ. Մարկրիթ - Պայծառ Ճակոբեանի մահուան Ա. տարելիցին առթիւ, անոր անթառամ յիշատակին, Տէր և Տիկ. Գրիգոր և Սոնա Թոփալեան (ԱՄՆ) կը նուիրեն 50

Իրենց սիրեցեալ բարեկամին ողբ. Պետրոս Գազազեանի կիսամեայ մահուան քառասունքին առթիւ և անոր քաղցր յիշատակին Տքնկճեան եղբարք կը նուիրեն 20

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Հայրենի երաժշտագէտ Փրոֆ. Ցիցիլիա Բրուտեանի Սրահս այցելութեան ուրախ առթիւ, ան կը նուիրէ 30

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր սիրեցեալ կնոջ ողբ. Մարկրիթ-Պայծառ Ճակոբեանի մահուան առաջին տարելիցին առթիւ, անոր անթառամ յիշատակին Մս. եղուարդ Ճակոբեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
«Շնորհալի» Սրգչախումբին	50
«Արեւ»ին	50
«Ծուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

Տիկին Թագուհի Արքինեան և Օր. Սօսէ Իրենց սիրելի աղջկան և մօր ողբացեալ Սիւզան Արքինեանի մահուան 10րդ տարելիցին առթիւ և Իրենց սիրելի ամուսնոյն և մեծ հօր ողբ Խաչիկ Արքինեանի մահուան 4րդ տարելցին առթիւ անոնց քաղցր յիշատակին կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	20
Եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան	20
Հայ Կաթողիկէ Համայնքին	20
Աղքատախնամին	20
Այծեմնիկին	20
Հայ Կարիքի Խաչին	20
«Արեւ»ին	10
«Ծուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

ՓՕԼ ՔԻԼԻՃԵԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Ողբ. Տիկին Սիրվարդ Սարուխանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տիկին Սիրարփի Քիլիճեան	20
Ողբ. Թորգոմ Կարիպեան (Մօնթաք) մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան կը նուիրեն.	
Տիկին Սիրարփի Քիլիճեան	20
Տիկին Սիրվարդ Վարդուկեան	10

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանաթա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս.



ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԳԱՀԻՐԷ

ՇԱԲԱԹ, 4 ՅՈՒՆՈՒԱՐ 1992, Կ. Ե. ԺԱՄԸ 6·30ԷՆ ՍԿՍԵԱԼ

ՏԱՐԵԿԱՆ ՊԱԶԱՐ

կազմակերպութեամբ

ՏԻԿՆԱՆՑ «ՄԱՐՕ» ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ

կը վաճառուին

ՋԱՆԱՋԱՆ ԱՆՈՒՇԵՂԷՆՆԵՐ, ԽՄՈՐԵՂԷՆՆԵՐ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ՔՈՒՊԷՊԱ,

ԼԱՇՄԱՃԻԻՆ, ՄԱՆԹԸ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

ՍԻՐԱԼԻՐ ԶՐԱՒԷՐ ԲՈԼՈՐԻՆ

ԺԱՄԸ 8·ԷՆ ԵՏՔ

ԱՄԱՆՈՐ ԵՒ

Ս. ԾՆՈՒՆԴԻ ԱՌԹԻՒ

ՏՕՆԱՃԱՌ

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ԱՃՊԱՐԱՐՈՒԹԻՒՆ (ԿԱԼԱ ԿԱԼԱ)

ՆԱԵՒ ՏԵՂԻ Կ'ՈՒՆԵՆԱՅ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՑԱՑՈՒՄ

«ՁԱԿՏԻ ՔՐՏԻՆՔՍ»

Միարար Կատակերգութիւն

ՄՈՒՏՔԸ ԱՋԱՏ Է

Կաղանդ Պապային նամակը պարտաւորիչ է փորձիկներուն համար

ՀԱՄՊԸՐԿԸՐԻ ԵՒ ԼԱՇՄԱՃԻԻՆԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

ՇԱՆՕԹ.- Այն ծնողները որոնք կը փափաքին որ իրենց փոքրիկները ելոյթ ունենան սոյն հանդէսին, թող բարեհաճին նախապէս տեղեկացնել կազմակերպիչ Մարմնին, դիմելով Ընթերցասրահ ամէն երեկոյ ժամը 7-11 (Հեռ. 3914908):

ՄՕՏ ՕՐԷՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ

1992 ՏԱՐՈՒՈՑ «ԵՐԵՒԱՆ» ՊԱՏԻ ՕՐԱՑՈՑԸ

(49ՐԴ ՏԱՐԻ)

ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒԱԾ ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋԵԱՆԻ

«ՎԱՐԴԱՆԱՆՔ» ԳՈՒՆԱՒՈՐ ՆԿԱՐՈՎ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆՈՒՊԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏԱՆ

Ն. ԵՒ Հ. ՍԻՄՈՆԵԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒ

Ունենալու համար դիմել Սրահ՝ ամէն երեկոյ կամ հեռ. 3914908:

Ազեքսանդրիոյ մէջ դիմել Ընկ. Վրէժ Ոսկերեանի, հեռ. 4924073:

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ ՆՈՒԷՐ ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐՈՒՆ

Այն ազգայինները, որոնք կը փափաքին նոր Տարուան առթիւ «Ջահակիր» նուիրել Հայաստանի կամ արտասահմանի իրենց ազգականներուն և բարեկամներուն, կրնան հեռաձայնել Թերթիս վարչութեան (հեռ. 3914908) ամէն օր կ.ե. ժամը 8էն 12 (ի բաց առեալ կիրակի օրերէն): Իսկ Ազեքսանդրիոյ մէջ, պր. Մինաս Պանտոյեանի: Տարեկան բաժանորդագրութեան սակն է 15 եգ. ոսկի (պարզ փոստով) և 25 եգ. ոսկի (օդային փոստով):

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	Օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	500 ե.Դ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

ناشر صوتية للمكفوفين